

ԿԻՍ

1973

Թիւ 11-12

ՄԻՈՆ

և է

ՏԱՐԻ - ՆՈՐՇՐՁԱՆ

ԿՐՕՆԱԿԱՆ, ԳՐԱԿԱՆ, ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ

ՊԱՇՏՕՆԱԹԵՐԹ ԵՐՈՒՍԱԿԷՍԻ ՀԱՅ ՊԱՏՐԻԱՐԿՈՒԹԵԱՆ

1973

Նոյեմբեր - Դեկտեմբեր

Թիւ 11 - 12

1973

November - December

No. 11 - 12

SION


VOL. 47

OFFICIAL PUBLICATION OF THE ARMENIAN PATRIARCHATE, JERUSALEM

A BIMONTHLY OF RELIGION, LITERATURE AND PHILOLOGY

Proprietor: His Beatitude the Armenian Patriarch of Jerusalem

Editor-in-chief: Archbp. Shahe Ajamian Editor: Ara Kalaydjian



St. James Press
Jerusalem



ԼԱՕԳԷ ԾԱՌԱՅ ՅԻ ՔԻ ՈՂՈՐՄՈՒԻՏԱՄԲԼ ԱՅ ԵՒ ԿԱՍՕՔԼ ԱՕԳԻՍ.
 ԵՂԻՍԿՈՂՈՍԱՊԵՏ ԵՒ ԿԱՌՈՐԻԿՈՍ ԱՄԷԼԱՅՆ ՀԱՅՈՅ
 ԾԱՅՐԱԳՈՅՆ ՊԱՏԻՄՐԷ ՀԱՄԱՕԳԻԱՄ ԱՄԱՆԵԾՈՒՄ ԱՌՈՈՅ ԱՅՐԱՄՏԵԱՄ
 ԱՌԱՔԵԼԿԱՆ ՄԱՅՐ ԵԿԵՂԵՃՈՅ ՍՐԲՈՅ ԿԱՌՈՐԻԿԷ ԷԼՄԱԾՈՒ

ՔՐԻՍՏՈՍԱՒԱՆԻ ՍԻՐՈՅ ՈՂՋՈՐՅՆ ԵՒ ՕՐՀՆՈՒԹԻՆ ՀԱՅՐԱՊԵՏԱԿԱՆ
 ԿԱԹՈՂԻԿՈՍԻՆ ՄԵՇԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈՅ Տ. Տ. ԽՈՐԵՆԱՅ ԱՌԱՋՆՈՅ, ՊԱՏ-
 ՐԻԱՐՔԻՆ ՀԱՅՈՅ ՍՐԲՈՅ ԵՐՈՒՍԱՂԵՄԻ Տ. ԵՂԻՇԷԻ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍԻՆ,
 ՊԱՏՐԻԱՐՔԻՆ ՀԱՅՈՅ ԿՈՍՏԱՆԳՆՈՒԹՈՂՍՈՅ Տ. ՇՆՈՐՀՔԱՅ ԱՐՔԵՊԻՍԿՈ-
 ՊՈՍԻՆ, ՀԱՄՕՐԷՆ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍԱՅ, ԵՊԻՍԿՈՊՈՍԱՅ, ՎԱՐԴԱՊԵՏԱՅ,
 ԲԱՀԱՆԱՅՅԻՅ ԵՒ ՍԱՐԿԱՒԱԳԱՅ, ԹԵՄԱԿԱՆ ԵՐԵՍՓՈՒՆԱՆԿԱՆ ԺՈՂՈՎՈՅ
 ԹԵՄԱԿԱՆ ԵՒ ԹԱՂԱԿԱՆ ԽՈՐՀՐՈՅ ԵՒ ՊԱՇՏՕՆԵՅ ԵՒ ՍԻՐԵՏԵԱՄ ՀԱ-
 ՄԱՅՆ ՀԱՒԱՏԱՑԵԱՄ ԺՈՂՈՎՐԿԵԱՆ ՀԱՅՈՅ

*«Այս ներսէս առաւելեալ էր իմաստութեամբ քան զյու-
 լիս ի ժամանակի անդ, ո՛չ միայն քան զվարդա-
 պետս հայոց, այլև քան զՅունաց եւ զԱսորոց
 այնքան՝ մինչ զի համբաւ իմաստութեան նորա
 տարածեցաւ ընդ ամենայն ազգս»:*

Պատմագիր Կիրակոս Գանձակեցի

Փրկչական երկրորդ հազարամեակի սեմին, երբ արևմուտ-
 քից Բիւզանդական կայսրութեան եւ արեւելքից խուժող Սելջուկ-
 եան հարուածների տակ, Հայաստանը կորցնում էր իր անկախու-
 թիւնը եւ փայփայում Բագրատունեաց իշխանութիւնը, Աստուա-
 ժային նախախնամութեամբ, Հայոց աշխարհից հեռու՝ Կիլիկիա-
 յում կազմաւորուեց ու զարգացաւ մի նոր Հայկական պետութիւն.
 որ հանդիսացաւ պահպանողը եւ շարունակողը Հայ ժողովրդի փա-

յաբական գիտակցութեան, հոգեւոր ժառանգութեան եւ ազգային մշակոյթի:

Սուրբ Էջմիածնէն ժամանակաւորապէս Կիլիկիա փոխադրուեց նաեւ Ամենայն Հայոց Հայրապետութեան Աթոռը, նորաստեղծ Հայ պետութեան հովանիին ներքոյ, հոգեւոր ու մշակութային սերտ կապեր պահպանելով Հայաստանի հոգեւոր կենտրոնների հետ, երբ ու ինչքան թոյլատու էին լինում քաղաքական պայմանները:

Եւ այսպէս մօտ երեք դար շարունակ 1080ից մինչեւ 1375 թուականը, Կիլիկիան դարձաւ բուն Հայաստան աշխարհի անբաժանելի մասը, նոր փառքով պսակելով Հայ ժողովրդի պատմութեան գիրքը եւ անկորնչելի արժէքներ ընծայելով Հայ մշակոյթի գանձատանը:

Հոգեւոր դպրութեան, գրականութեան, արուեստներու եւ գիտութեան զարգացման մի նոր դարաշրջան է բացում որ իրաւամբ արժանի է դառնում Հայոց պատմութեան «Արժաթէ Գար»ը կոչուելու:

Մանաւանդ ժ. դարը, հանդիսանում է կատարը Կիլիկեան շրջանի Հայ մշակոյթի զարգացման, որի կենտրոնում փայլում է պայծառ անձնաւորութիւնը Սուրբ Ներսէս Շնորհալու, շառաիդր Պահլաւունեաց իշխանական տան, թոռը հռչականուն Գրիգոր Մագիսարոսի:

Ապիրատ իշխանի որդին, Ներսէսը ծնուել է Տըլուս գաւառի Ծովք հայրենական դղեակում, եւ փոքր հասակից մեծացել ու դաստիարակուել է Կարմիր Վանքում, իր մեծ հօր Գրիգոր Վկայասէր Կաթողիկոսի ձեռքի տակ, իբրեւ ուսուցիչ ունենալով նոյն Վանքի գիտնական Վանահայր Ստեփաննոս Մանուկ Եպիսկոպոսը:

Հայրապետական Աթոռը, քաղաքական անապահով պայմանների հետեւանքով 1150 թուականին, Ծովքից փոխադրուելով, նա եւս հետեւում է իր Կաթողիկոս եղբօրը՝ Գրիգոր Պահլաւունուն, եւ վերջնականապէս հաստատում է Հռովկլա, ուր և ինք բարձրանում է Սուրբ Լուսաւորչի գահը 1166 թուականին, կոչուելով Ներսէս Գ Կլայեցի Կաթողիկոս:

Այստեղ, Հռովկլայում մանաւանդ, Ներսէս Շնորհալին, ոգեկան եւ իմացական աստուածատուր ուժերի լիութեամբ, բոլորում է իր ստեղծագործական կեանքի ամենափայլուն շրջանը:

Պահլաւունի Ներսէսը իրապէս լի եղաւ շնորհներով, իբրեւ հոգեգարդ Հայրապետ Հայոց, իբրեւ ուղղափառահաւատ խորիմաստ աստուածաբան մայր եկեղեցւոյ, իբրեւ ներշնչեալ ազօթող բանաստեղծ, իբրեւ նուիրեալ կրթական մշակ եւ իբրեւ քաջակոբով պաշտպան Հայ պետութեան:

Առանց Ներսէս Շնորհալու լուսաշող ներկայութեան, պիտի մերկանար Կիլիկեան ժ. դարը իր փառքից եւ պիտի անէանար մի անկրկնելի շողարձակ բարձունք մեր մշակոյթի պատմութեան հորիզոնից: Երանաշնորհ Սուրբ Շնորհալին փառաւորուել է անցեալում եւ փառաւորուելու է միշտ, իբրեւ բոլոր ժամանակների պարծանք ամենայն Հայոց:

Երախտագէտ սրտով եւ երկիւղածութեամբ, խոնարհուով եւս հրաշաշնորհ Հայրապետի սուրբ յիշատակի եւ մեծ վաստակի առաջ, ազերսանալով ջերմեռանդ որ նա Բարձրելոյն գահին առջեւ բարեխօս լինի՝ ի խնդիր անասանութեան եւ մի եւ անբաժան պահպանման Առաքելական մեր Մայր Եկեղեցու:

Յաւէտ յարգանք, լոյս եւ փառք Սուրբ Ներսէս Շնորհալու նուիրական յիշատակին ու անքառամ գործին:

Այս տարի 13 Օգոստոսին լրանում է մեծ Հայրապետի մահուան ութհարիւրամեակը: Այսու Մեր կոնդակով երջանիկ եւս հրաւէր կարդալու Մեր Եկեղեցու Նուիրապետութեան բոլոր արձաններին եւ թեմական-եկեղեցական կազմակերպութիւններին, որ տարւոյս ընթացքին պատշաճ եկեղեցական արարողութիւններով, հանդիսաւոր նիստերով եւ հայերէն ու այլ լեզուներով հրատարակութիւններով, տօնախմբուի ու պանծացուի՝ Շնորհալի Սուրբ Հայրապետը Ամենայն Հայոց:

«Յիշեցէք զառաջնորդս ձեր որ խօսեցան ձեզ զբանն Աստուծոյ. հայեցեալքս յելս զնացից նոցա՝ նմանողք եզերուք հաւատոցն» (Եբր. ԺԳ 7): Ամէն:

Տաւու կոնդակս ի 166 Յունուարի

1973 Փրկչական ամի,

եւ ի տուժարխա Հայոց ՌՆԽԲ,

ի մայրավանս Սբրոյ կ:գիմանի

Հմբ. 743



Handwritten signature: Կարմիր

ՍՄԵՐՆԱԿՈՆ ԳՍՏԻՄԱՐԷ ԵՒ ԿԱԹՈՂԻԿՈՆ

ԱՄԵՆԱՅԵՆ ԼՍՏՈՑ

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

Ս. ՆԵՐՍԷՍ ԾՆՈՐՀԱԼԻ

Մարդկութեան պատմութեան մէջ յաճախ կը հանդիպինք անուններուն անձնաւորութիւններու՝ որոնք, իրենց գործունէութեամբ եւ նկարագրով կը հանդիսանան խիղճն ու ոգին իրենց պատկանած ցեղին: Այդպիսիներ հարազատ հայելին են այն բոլոր առաքինութիւններուն, զորս տուեալ ցեղ մը իր երակներուն մէջ կը պահէ, եւ որոնց մէկակեղումով կը կազմուի հաւաքականութեան մը զէմքը: Բազմաթիւ դարերու հոլովոյթին ընթացքին իրենց անունն ու գործունէութիւնը մարդկային յիշողութեան մէջ ապաւորած նման անձնաւորութիւններ ժամանակին հետ խորհրդանիշերու կը վերածուին, կը դառնան հրեղէն սիւներ՝ որոնց կը դառնան մարդիկ իրենց կեանքի ճակատագրական թէ գծուարին պահերուն, առաջնորդութիւն եւ կամք խնդրելով: Այդ խորհրդանիշերը յօյսի անսահման աւազաններ են, ուրիշ ժողովուրդ մը կը ստանայ իր աւիշը, ապրելու իր նպատակը, յառաջանալու իր մրդիչ ուժը: Առանց անոնց, մարդկային պատմութիւնը անովասխանազատ մը պիտի ըլլար, կեանքի ոչ մէկ նշոյլ ցուցարերոյ:

Հայկական «փոքր ամուսն» միշտ կենսունակ մնացած է աւիշովն ու արիւնովը բոլոր անոնց՝ որոնք այսօր մեր պատմութեան Մեսրոպներն են ու Վարդանները, Գաւիթ Անյաղթներն ու Աշոտ Երկաթները, Նարեկացիներն ու Գաւիթ Բէկերը, Յակոբ Զուղալեցիները եւ Անդրանիկները:

Հայ պանթէոնի այդ լուսաւոր զէմքերուն մէջ ինքնայատուկ ու բացառիկ անդ մը ունի Ս. Ներսէս Ծնորհալի Հայրապետը, որ, վախճանումէն ութ արհարալից դարեր ետք իսկ, իր անունին ու գործին չփեղութեան առջեւ մեզի ապշահար հիացում կը պարտադրէ: Բայց, ինչպէս բոլոր սքանչացումներու պարագային, չենք կրնար յստակօրէն որոշել թէ ի՞նչն է առաւելարար քաղցրախօս Հայրապետին մէջ որ մեզ կը գրաւէ. ի՞նչ բան կը նախընտրենք անոր մօտ. բանաստե՞ղծը, աստուածաբա՞նը, Եկեղեցիին հօր պաշտպանն ու պատգամախօսը, հայրենասէ՞րը, սրբակրօն հաւատացեալը, թէ՛ իրրեւ միութիւն այս բոլորին՝ Մարդը: Այս երեւութական անստուգութիւնը, սակայն, արդիւնք չէ սրեւէ անհոգութեան, հետաքրքրութեան պակասի կամ մեծ Սուրբին գործունէութեան մասնակի թէ ամբողջական մոռացումին. ընդհակառակը, այդ հետեւանք է այն հիացախառն երկիւղին եւ յարգանքին՝ որ կու գայ Ծնորհալիի աշտարակուող մեծութենէն, անոր ժառանգութիւնը լաւապէս գնահատել կարենալու մեր սահմանափակ կարողութենէն:

* * *

Մեր արիւնտ պատմութեան մէջ շատ քիչ են այն պահերը, երբ, քաղաքական խաղաղ պայմաններու ընձեռած ազատութենէն օգտուելով, Հայր հաւաքած ըլլայ ինքզինք եւ ձեռնարկած վերակառուցումի աշխատանքին, վերստին ունենալու հոգեկան թէ նիւթական այն բոլորը՝ որոնք տարիներ տեւող պատերազմները աւերած ու սահանքն ի վար առած տարած պիտի ըլլային: Այդ տեսակ երջանիկ պահ մըն է ԺԲ դարը իր ամբողջութեան մէջ անուամբ, երբ, Հայութեան մէկ հատուածը, Կիլիկիան թագաւորութեան հովանիին ներքեւ, նեո-աղեղին հետ պիտի գործածէ արօքն ալ, ինչպէս եւ գրիչը: Այդպէս է որ, ինդրոյ առարկայ հարիւրամեակը իրագործումներու ճշմարտօրէն փայլուն շրջան մը կը հանդիսանայ, մասնաւորաբար մշակութային կեանքէ ներս:

Պատմարաններ, գրականագէտներ եւ բանասէրներ մանրամասնութեամբ պիտի ուսումնասիրեն այդ դարը, պիտի գտնեն հիմնական պատճառները՝ որոնցմով կարելի եղաւ հիանալի բարձրութեան տանիլ հայ կեանքը այդ օրերուն, գործիչներու կեանքն ու ստեղծագործութիւնը պիտի պեղեն, երեսան հանելու այն ոգին՝ որ հիմն ու խարխիսն է շրջանէն եկող սրբազան Ժառանգութեան, եւ, մասնաւորելով՝ մենագրութիւններու նիւթ պիտի գործընեն Ս. Ներսէս Ծնորճալին: Եւ սակայն ապահովաբար պիտի չըլլա՞յ որ ինչպէս անոր գէմքը սեւեռել այնպէս՝ ինչպէս որ ան եղած պիտի ըլլայ իրականին մէջ՝ ապրող, շնչող գոյութիւն մը, բազմահուն կեանքով: Թերեւս միայն ստուերանկարներ պիտի արուին, Ծնորճալիի հարուստ անձնաւորութեան դանազան երեսները ներկայացնող:

Բայց, ինչ ալ ըլլայ պարագան, սուրբ Հայրապետ մեր ժողովուրդի կեանքին հետ կ'ապրի, եւ, Նարեկայ վանքի Մենակեացին հետ կը հանդիսանայ այն անբաժանելի զոյգը, որուն կը դիմէ հայ հաւատացեալը միշտ: Ս. Գրիգոր Նարեկացի իր հրաշագործ Աղօթամատեանով, Ս. Ներսէս Ծնորճալի իր անկրկնելի «Առաւօտ էրօտ»ով, «Հաւաստով Սոստովանիմ»ով եւ հոյակապ շարականներով՝ ամենէն պաշտելի անուններն են աղօթող Հայուն համար: Որքան թելադրիչ այն իրողութիւնը, որ, հայ ապագրութիւնը իր բեղուն կեանքի արշալոյսին՝ «Նարեկ» ապած է, եւ «Յիսուս Որդի» ու «Հաւատով Սոստովանիմ»: Առաջինը՝ հայ տունին ամենէն թանկագին եւ սրբազան իրը, ամենարուժ եւ ամենակարող. երկրորդը՝ ամէն առաւօտ եւ ամէն երեկոյ հաւատացեալէն մրմնջուելու սահմանուած: Եւ իրապէս, Ծնորճալի հայ ժողովուրդի գիտակցութեան մէջ մասնաւորաբար Աղօթողն է, առաւն՝ հաւատացեալ կեանքի փառարանութեան շարական, գիշերային «Տրակում»ին՝ որտի խորերէն ծնող աղօթք: Պարզ աւանդութիւն այն պատմութիւնը, ըստ որուն պաշարեալ հայ գիտութիւններու համար Ծնորճալի «երգ»եր ստեղծած ըլլայ. աւանդութենէ աւելի՝ խորունկ

իրողութեան մը գեղեցիկ ցոլացումն է անիկա, հայրենիքի եւ հասարակութեան շուք գազափարնէրը միացնող :

Այդ միութեան գործնականացումն է արդէն Շնորհալիի ամբողջ կեանքը. շատ երխտասարգ տարիքէն նուիրուած էր եկեղեցիին եւ հայրենիքին ծառայութեան, սրբազան եռանդի եւ խանդավառութեան կրակով տաղնապաճ : Գործունեայ եւ յարաշարժ, ամէն տեղ էր եւ ամէնուն հետ, կրօնական գործունէութեան աորնթեր իր օժանդակութիւնը եւս բերելով հայ քաղաքական կեանքին : Առտուածարանական ամենէն խոր հմտութեամբ զինուած, գիտէր խօսիլ Բիւզանդական կայսրերու հետ ու սահմանել մեր եկեղեցիի գաւառանքը, խորշիկ չափազանցութիւններէ բաց պահել անպարտ ինչ որ դարերէն եկող ցեղային մեր սրբազան աւանդն էր : Քաջ հոկտոր, իր արամարանութեան պայծառ արեւին զիմաց կր հայէին տարակարծիքներու բոլոր փաստարկութիւնները : Իրբեւ հայրապետ եւ յաջորդ Ս. Լուսաւորչի Գահին, իր խնամքին ստարկան էին հաստատապէս եպիսկոպոս եւ սարկաւազ, իշխանադուն եւ խոնարհ մշակ : Հայրարար կը յանդիմանէր եւ կը խրատէր, քրքիստոնէարար ներելով : Եւ տակաւին, մեր մեծադոյն շարականագիրներէն էր, Հայ եկեղեցիի Շարակնոցը իր սրտին ու հաստաքին գոհարներով զարդարող : Մեծ բանաստեղծ, Միջնադարի մեր գրականութիւնը տարբեր շունչ, տարբեր կեանք, տարբեր երանգ կը ստանայ իր անկորնչելի ստեղծագործութեամբ. ժառանգութիւն՝ որ ամենէն թանկագիններէն է Հայ ժողովուրդի հոգեկան մշակոյթի գանձարանին :

Ո՛ր միայն ժի գարու, այլ ամբողջ Հայ պատմութեան ամենէն պայծառ դէմքերէն մին է Ս. Ներսէս Շնորհալի, որ իր մեծութեամբ առանձինն կ'իշխէ դարերուն, եւ որուն ստուերը կ'երկարածդուի մինչեւ մեր ներկան : Նուիրական իր անունին շուրջ յարգանքն ու հիացումը անթառամ ծաղկեպսակ մը հիւսած են, եւ հայտնիներ մեծ Սուրբին մէջ երախտապարտութեամբ ու սքանչացումով կը տեսնեն մարմնացումը իրենց ցեղային բոլոր առաքինութիւններուն, ինչպէս եւ կամքին ու անդրդուելի լուսաստութեան :

Ա. Գ.

[Faint, mostly illegible text, likely bleed-through from the reverse side of the page.]

ՍԱՀՄԱՆՔ ԿԱԿՆՈՅ ԿԱՅԱՍՏԱՆԵԱՅՑ ԵԿԵՂԵՑԻՈՅ

ԳՐԵԱԼ ՆԵՐՍԻՍԻ ԿԱԹՈՒՂՈՒԿՈՍԻ ԿԱՅՈՑ

Ի ԽՆԴՐՈՑ ԱՍՏՈՒԱԾԱՍԷՐ ԹԱԳԱԻՈՐԻՆ ՀՈՌՈՄՈՑ ՄԱՆՈՒԷԼԻ

ԹԻՊԷՏ Եւ աղքատութիւն մտաց եւ բանի ոչ տայ թոյլ ի բարձրագոյնս-
 արն քան զմեզ համարձակել ձեռնարկութիւն, արկանել ի համատարած ծոյ
 գիտութեան ձերոյ բաժակաւ միով ջուր բանի՝ որպէս յաւելուած, կամ յեթե-
 րականոց հուր խմաստից՝ ի գուգնաքեայ մերոյ նշողից հանճարոյ. սակայն
 ինքնակալ թագաւորութեանոց հրաման՝ որ ի ձեռն մեծի պալատանոց ծառայի,
 առ մերս հասեալ նուաստութիւն, տալ գրով զհաստոյ մեր դաւանութեան
 բան, համարձակութիւն ետ ակարութեանս մերոյ: Բայց եւ աստուածային հը-
 բաման հրամայէ տալ ամենայնի՝ որ խնդրիցեն, յորոյ ունիցի սք ի մեծամե-
 ծաց կամ ի փոքունց. եւ եթէ ամենեցուն տալ օրէն է, քանի՞ եւս բարձրագու-
 նին ամենայնի: Վասն որոյ եւ մեք աշտօքիք համարձակեալ տացուք սակա-
 ւուք զլրումն խնդրոյն, ոչ նորագոյն ի մէնջ հիմնարկութեամբ, այլ իբրեւ ըզ-
 շինուած ինչ ի պատուական եւ յանձարելի ի հրոյ նիւթոց ի վերայ հիման Ա-
 ռաքելոց եւ Մարգարէից եւ ուղղափառ վարդապետաց. ոչ ճարտարութեամբ
 բանից՝ յորս եւ ոչ կրթեցաք ունել, այլ ճշմարտութեամբ Հոգւոյն որպէս ծա-
 նուցաւ մեզ յունդացն զնա. ոչ զհերձուածողական խաւար ինչ ծածկելով կեր-
 պարանեմք զբանս լուսով ուղղափառութեան, որպէս եւ կարծիք յամանց ըզ-
 նոյն ախտացելոց, այլ զոր ունիմք յաներեւոյթ ողւոջ, զնոյն խօսիմք եւ երե-
 ւելլիս գրով՝ վկայութեամբ մտաց մերոց եւ սրտից տեսողի Հոգւոյն որ զամե-
 նայն քննէ եւ դատի:

Եւ քանզի բաւական գերեմն տուեալն ի խնդրոյ աստուածաբին՝
 զորս եւ բնիքեցայք, աւելորդ վարկանէաք կրկին գրել բան վասն միոյ եւ նո-
 րին խորհրդոյ, զիտելով զասացեալն թէ՛ առաւելութիւն բանի պատերազմող է
 լսելեաց: Բայց զի ձերով հրամանաւ պնդագոյնս պահանջեաց թղթարեր սուրբ
 թագաւորութեանոց ի մէնջ, ոչ բնդդիմացաք հրամանին, այլ յաւելաք եւ զայս
 եւս ի նոյն, որպէս զի յերկուց եւ յերից կրկնարանութեանց հաստատեսցի բա-
 նին ճշմարտութիւն իբրեւ վկայութեաք. զոր եւ սկսանիմք աստի, ուստի սկսանելն
 արժան է:

Ծոստովանիմք որպէս ուսաք ի հարցն սրբոց՝ զՀօր յատկութիւն ա-
 սանձնաւորութեանն՝ անծին եւ անսկիզբն, եւ զՈրդւոյ ծնունդ անսկզբնակա-
 նին Հօր՝ անեղապէս եւ անժամանակ. եւ զՀոգւոյ բղխումն եւ կլումն եւ արտա-
 քրս առաքումն ի Հօրէ անձառարար:

Հայր ասի Հայրն՝ վասն պատճառ զոլոյն Որդւոյ ծննդեան եւ Հոգ-
 ւոյն կլուութեան. եւ Որդին՝ Որդի, ոչ յաղապս ախտաւոր ինչ նիւթականաց՝
 որպէս կարծեն կոյրքն մաօք, այլ զի ի բնութենէ Հօր՝ եւ ոչ արարած է, սա-
 կայն յեղանակ ծննդեանն անհաս է յարարածոց. կոչի եւ Միածին, զի ոչ այլ
 սք յառաջ քան զնա կամ յետ նորա՝ ծնունդ Հօր. ասի եւ Բան, քանզի անախ-
 տարար է ծնունդն ըստ օրինակի մերոյս բանի՝ որ ծնանի ի մտաց:

Եւ ոչ նախ Հայր եւ ապա Որդի, որպէս հոսանուտ եւ սերական բնու-
 թեանն է օրէն. այլ որպէս յաւիտենական է Հայր, յաւիտենական է եւ Որդի

ընդ յաւիտենականին Հօր, եւ մշտնջենաւորակից նմին ի սկզբանն եւ կտաարածին՝ ծաղման արեղական նմանելով ճառագայթից: Զի որպէս՝ ոչ նախ արեղակն եւ ապա լոյս, այլ ի միում ժամանակի երևին երկոքեան, այսպէս եւ լոյս Արդի ի լուսոյ Հօրէ ծաղեայ եւ ընդ նմին մշտնջենաւորեայ: Եւ որպէս ոչ փառք առանց լուսոյ եւ ոչ սրտակեր առանց նախառարի, նոյնպէս եւ ոչ Հայր առանց Արդւոյ եւ ոչ Արդի առանց Հօր, զի նա է լոյս փառաց եւ նկարագիր է սրտեան նորա. քանզի փառք է Հայր, եւ փառացն լոյս՝ Արդի. սկզբնատիպ է Հայր, եւ սրտակեր աներեւութին Աստուծոյ Հօր՝ Արդի. փառն որոյ՝ համալոյս եւ արարչակից դաւանեմք զորդի Հօր:

Աստուովանիմք եւ զՀոգին Սուրբ ճմարտապէս Հոգի Աստուծոյ. եւ ոչ յաղապս համանունութեանն համեմատեմք զնա արարածական հոգւոց, որպէս եւ ոչ զմին եւ զընութեամբն Արդի հաւասարեմք շնորհօք որդւոց Աստուծոյ. քանզի Աստուծոյ անուանելովն Հոգի՝ բաժանի յեղականաց հոգւոց:

Եւ առաջ եկեալ յանսկզբնականէն Հօրէ՝ անսկզբնարար անձնաւորութիւն կտաարեայ, անիմանայի եւ անճառ յէիցս զսրով. ըստ էութեանն պատճառի՝ առ ի Հօրէ միայնոյ, իսկ ըստ ունակութեանն եւ շնորհարաշխութեան՝ հաւասարապէս Հօր եւ Արդւոյ, ըստ ասելոյն Արդւոյ յաղապս նորին Հոգւոյն. «Այ եթէ յանձնէ ինչ խօսի, այլ յիմե՛կ անտի ա՛ննու եւ պատմէ. զի ամենայն որ ինչ Հօր է՝ առէ, իմ է»: Այ սկիզբն ունելով ժամանակի եւ ոչ փոփոխումն այլ յայլութեան՝ ըստ արարածոց. քննող անքննելի խորոցն Աստուծոյ, եւ յայտնի: անյայտից խորհրդոց նորա. էակից Հօր եւ Արդւոյ՝ ըստ մշտնջենաւորութեանն, եւ փառակից եւ կցորդ արարչութեան՝ ըստ համազօր եւ համապատիւ զսրոյն:

Աստուովանիմք եւ զերիս զայս անձնաւորութիւնս ի մի աստուածութիւն ժողովեալ եւ միաւորեալ. ոչ յայլ բնութիւնս բաժանեալս ի միմեանց, ըստ Արիստի՝ արարած եւ ժամանակ ի ներքս մուծանելով, այլ մի բնութիւն, մի աէրութիւն, մի զօրութիւն, մի փառք ամենասուրբ երբորդութեանն հաւասարեալ ճանաչեմք: Եւ ոչ դարձեալ հրէականին հետեւողի Սարկի լիբէացւոյ ճայնակցելով՝ զերիսն ի մի հաւաքել անձնաւորութիւնս, այլ բաժանեմք անբաժանարար եւ միւրեմք որոշմամբ՝ ըստ ուղղափառ հարցն դաւանութեան: Քանզի երիս դաւանեմք զանձինս, եւ ոչ առաւել կամ նուազ քան զերիսքն, եւ բնութիւն մի՝ եւ ոչ յերիս բաժանեալս ըստ անձնաւորութեանցն. որպէս եւ ճանեալ եկեղեցի ի սերովբէիցն սրբաբանութեանց՝ զերիս սրբասացութիւնսն ի մի հաւաքելով աէրութիւն եւ Աստուածութիւն: Եւ ոչ՝ փառն զի Հայր անձին է եւ Արդի ճնունդ եւ Հոգին քղիումն, զանագանի ի միմեանց եւ բնութեամբ. որպէս եւ ոչ Ադամ եւ Սէթ եւ Եւս, զի ոմն անձին է եւ ոմն ճնունդ, եւ միւսն՝ թէպէտե ոչ ճնունդ՝ այլ յԱդամայ, բաժանին այսու ըստ բնութեան: Այ ոմն յերից համապատուացն մեծ ի բնութենէ, քան ընդ որս կարգեցաւն. զի թէպէտե մեծ ասացաւ Հայր, յաղապս պատճառին է մեծ եւ ոչ փառն բնութեանն, քանզի բնութեամբ հաւասարակից է Արդւոյ եւ Հոգւոյ. եւ ոչ յառաջագոյն նուազ զոյով աստուածութիւնն Հօր եւ առ սակաւ սակաւ յետ ժամանակի եկեալ ի լրումն, որպէս թէ երբեմն յորժամ ոչ էր Հայր՝ ոչ ունելով զԱրդին, եւ ոչ իմաստուն՝ ոչ կրելով ի ճոց իւր զիմաստութիւնն, եւ ոչ զօրաւոր՝ յաղապս ոչ լինելոյ ընդ նմա զօրութեանն, քանզի՝ «Քրիստոս է Աստուծոյ զօրութիւն եւ Աստուծոյ իմաստութիւն», ըստ Առաքելոյ. եւ ոչ բանաւոր՝ եթէ ոչ էր Բանն ի սկզբանէ առ Աստուած, ըստ Եովհաննու. եւ ոչ ընդունակ կենդանութեան՝ եթէ էր երբեմն յորժամ ոչ էր առ նմա Հոգին կենդանարար: Այլ է Հայր՝ միշտ Հայր, անփոփոխելի ունելով յինքեան զրանն եւ զզօրութիւն եւ

դիմատուժիւն եւ զկենդանութիւն. եւ Որդին՝ Որդի յաւիտենական առ ի Հօրէ եւ ընդ Հօր միշտ. եւ Հօզին սուրբ՝ մշտնջենաւոր Հօզի Աստուծոյ եւ առ Աստուած: Հայր պատճառ, եւ Որդի եւ Հօզի ի պատճառէն անժամանակաբար եւ առանց պատճառի: Հայր ոչ սկսեալ յուսեքէ, եւ Որդի եւ Հօզի սկսեալք ի Հօրէ, այլ յառաջ քան զժամանակ եւ զրնութիւն՝ արարիչ զոլով ընդ Հօր՝ ժամանակի եւ որոց ընդ ժամանակաւ իմանալի եւ զգալի արարածոց՝ յանգոյից ածեալք ի գոյութիւն:

Խոստովանիմք զմի յերկից անձնաւորութեանց Որդի՝ կամաւ Հօր եւ Հօզւոյն՝ աւետօք հրեշտակապետին Գարբէէլի իջեալ յերկիր՝ զոր արարն եւ ուր էրն միշտ եւ նախախնամէք, եւ մնացեալ աննուազ՝ ուստի էջն. բովանդակեցաւ յորոյմանի Կուսին անբովանդակելին արարածոց, յորմէ առեալ զմերս մեղանշական եւ ապականակիւր բնութիւն՝ զհօզի եւ զմիտս եւ զմարմին, խառնեալ միացոյց ընդ անմեղ եւ անապական բնութեան իւրոյ, եւ եղև նոքօք մի եւ անբաժանելի, փոփոխելով ոչ զբնութիւն մարմնոյ յանմարմնութիւն, այլ ըզմեղանշական մարմինն յանմեղութիւն եւ զապականացուն յանապականութիւն եւ զմեռեալն յանմահութիւն, յորժամ կամեցաւ անփոփոխ ի միաւորութեանն պահելով զաստուածային եւ զմարդկային էութիւնն, իննամսեայ ժամանակի յղացմամբ ծնեալ ի Կուսէն, անխախտելի կուսութիւն ծնողին մնալով: Եւ նոյն ծնեալն ի Հօրէ անմարմնաբար՝ ծնաւ ի մօրէ ըստ մարմնոյ, եւ որդին Աստուծոյ եղև որդի մարդոյ, ոչ ոմն Աստուծոյ որդի, եւ ոմն մարդոյ, զմին որդի յերկուս բաժանելով որդիս, ըստ հայհոյութեանն նկատորի: Քանզի Բանն ոչ ի մարմին բնակեցաւ, այլ թանձրացաւ ի մարմին. ոչ փոփոխմամբ, այլ միաւորութեամբ. եւ ոչ ի Կուսին արզանդի արարչագործութեամբ թանձրացոյց իւր մարմին՝ ըստ չարափառաց ոմանց ասելոյ, այլ ի Կուսէն ա՛ռ մարմին. ոչ օտար ի նմանէ, այլ ի նորին բնութենէ. եւ ոչ առ աջօք իրբև ընդ խողովակ ինչ անցեալ՝ ըստ Եւտիքեայ եւ համախոհից նորին, այլ ճշմարտապէս մարմին ըզդեցեալ ի զանդուածոյն Աղամայ՝ նոր խառնմամբ եւ սքանչելի խառնուածով, օրինակաց զերազոյն զոլով ամենայնի: Քանզի արարչի ընդ արարածոյ ոչ եղև ի սկզբանէ խառնումն եւ միաւորութիւն, փոքր ինչ միայն եւ ոչ ամենայնիւ հօզւոյ եւ մարմնոյ համեմատի չարախառնութեան՝ Աստուծոյ ընդ մարդոյ միաւորութիւնն, որպէս եւ Գրիգոր Նիւսեայ ի բնութեանն զիրս՝ ի բանն որ յազազս հօզւոյ եւ մարմնոյ միաւորութեանն, ասէ. «Վկայէ այսոցիկ Պորփիրոս՝ հակառակ Քրիստոսի շարժող զիւրն լեզու, վասն զի հօրազոյնք են թշնամեաց վասն մեր վկայութիւնք, ոչ մի ինչ ունելով զիմարանութիւն: Այս Պորփիրոս, ասէ, յերկրորդում բանին գրէ այսպէս. —Ոչ է ասելի թէ էութեան իրիք անհնարին է լինել ի լրումն այլ էութեան, ընդ այլում լինել եւ զիւրն ամբողջ պահելով, զմեծագունութիւնն իւր ոչ փոխելով, այլ փոփոխելով զնա մերձաւորութեամբն յիւր ներգործութիւնն: —Եւ ասէ զայս վասն միաւորութեան հօզւոյ եւ մարմնոյ: Իսկ եթէ ի վերայ հօզւոյ յազազս անմարմնութեանն՝ ճշմարիտ է բանս, ո՞րչափ եւս առաւել ի վերայ բանին Աստուծոյ՝ յաւէտ անբազդատաբար եւ ըստ ճշմարտութեան անմարմնոյն»:

Եւ մեր այսոցիկ համաձայնեալ հաւատամք, եթէ Բանն որ եղև մարմին ըստ Յովհաննու, ոչ ի մարմին փոխեցաւ՝ զիւրն կորուսանելով բնութիւն, այլ ընդ մարմնոյ միացեալ՝ եղև մարմին ճշմարտապէս, եւ մնաց անմարմին՝ որպէս էրն ի սկզբանէ. ոչ այլ ոմն մարմին եւ այլ ոմն անմարմին, այլ մի եւ նոյն Քրիստոս է մարմին եւ է անմարմին, մարմին՝ ըստ մարդկութեանս զոր առ, եւ անմարմին՝ ըստ աստուածութեանն զոր ունէր: Եւ նոյն տեսանելի եւ անտեսանելի, շօշափելի եւ անշօշափելի, ժամանակեայ եւ առանց ժամանակի,

որդի մարդոյ եւ որդի Աստուծոյ, Համագոյ Հօր ըստ աստուածութեանն եւ Համագոյ մեզ ըստ մարդկութեանս : Ոչ ոմն եւ ոմն այսոքիկ, այլ մի էութիւն եւ մի անձնաւորութիւն՝ ի յերկուց բնութեանց ի մի Քրիստոս միացելոց անշքփոթելի եւ անբաժանելի միաւորութեամբ : Եւ թէպէտեւ մարդկային միտք տրկարանան յայսոսիկ, զի ի վեր է քան զբնութիւն, այլ աստուածային զօրութեանն ոչինչ է անկարելի . զի թէ Հոգի եւ մարմին արարած զսլով Աստուծոյ՝ կարէ լինել յերկուց Հակառակացն մի բնութիւն, եւ ոչ մի ի նոցանէ կորուսանէ զիւրն էութիւն ի միութեանն, քանի՞ արդեւք է կար եւ Հնար ամենագօր բնութեանն Աստուծոյ եւ լինել մարմին եւ մնալ անմարմին, խառնել ընդ եղականի մարդոյս բնութեան եւ պահել անփոփոխ դանեղական բնութիւնն որ ի Հօրէ :

Եւ որպէս խոստովանիմք յերկուց բնութեանց մի լեալ, եւ ի միաւորութեանն ոչ կորուսեալ զմի ոք ի յերկոցունցն, այսպէս եւ զկամօսն ոչ այլ եւ այլ ասեմք, որպէս թէ աստուածային կամքն Հակառակ լինել մարդկայնոյն կամաց, եւ կամ մարդկայնին՝ աստուածայնոյն, այլ ի միոյ էութենէն կրկին եղելոյ կամաց՝ ըստ այլ եւ այլ ժամանակի, երբեմն աստուածային՝ յորժամ զաստուածութեան կամէր ցուցանել զզօրութիւն, եւ երբեմն մարդկային՝ յորժամ զմարդկութեանն կամէր յայտնել զխոնարհութիւն : Եւ այս ոչ Հակառակութեան, այլ անձնիշխանութեան են ցոյցք . զի ոչ եթէ մարդկային կամքն զաստուածայինն՝ բռնադատէր՝ որպէս եւ ի մեզ, զի կամք մարմնոյն ցանկայ Հակառակ Հոգւոյն, այլ մարդկայինն՝ աստուածայնոյն Հետեւիւր կամաց . զի յորժամ կամէր եւ թոյլ տայր, յայնժամ զիւրան կրէր մարմինն, որպէս եւ ի փորձութեանն՝ յետ քառասնօրեայ պահոցն լրման, ապա կամեցաւ թոյլ տալ բնութեան մարմնոյն՝ քաղցնուլ : Զի թէպէտ եւ այլ ասաց զկամս Հօրն եւ ա՛յլ զիւրն ըստ ասացելոյն՝ «Ոչ որպէս ես կամիմ՝ այլ որպէս դու» . Համակամութեան է այս ցոյցք՝ որպէս Որդւոյ առ Հայր, եւ ոչ Հակառակութեան . զոր յայտ առնէ եւ յայլում մարդի մասն յատուկ աստուածութեանն եւ ոչ մասն մարմնաւորութեանն . «Իջի ես յերկնից, ոչ զի զկամս իմ արարից, այլ զկամս Հօր իմոյ» . եւ իջեալն ի յերկնից, յայտ է թէ՛ անմարմին աստուածութիւնն էր, եւ ոչ մարմին՝ զոր ա՛ռ յետ իջանելոյն յերկիր : Եւ ըստ աստուածութեանն զիս՞ող Համարձակի ոք բաժանել զկամս Որդւոյ ի Հօրէ, եւ ո՞ր են կամք Հօրն՝ ինքն ցուցանէ Որդին . «Այս են կամք Հօր իմոյ՝ ասէ, զի ամենայնի՞ որ Հաւատայ յիս, տաց զկեանսն յաւիտեանից» : Արդ՝ Հօր կամքն են տալ Հաւատացելոցն յՈրդի զկեանս, եւ Որդւոյ չե՞ն կամք . այսոքիկ մանաւանդ զհամակամութիւնն եւ ոչ զբնդդիմադրութիւնն ցուցանէ՝ ըստ Աստուածարանին Գրիգորի . քանզի «Յասելն, ասէ, Որդւոյ առ Հայր, եթէ ոչ ի կամքս եղիցին, այլ քոյդ, որ է իմս, յայտ արար թէ՛ իւր եւ Հօրն մի են կամք» : Զի թէ ամենայն՝ որ ինչ Հօր է, Որդւոյ է, եւ որ ինչ Որդւոյ՝ Հօր, յայտ է թէ՛ եւ կամքն Հօր՝ կամք են Որդւոյ, եւ կամք Որդւոյ՝ կամք Հօր :

Ըստ կամաց օրինակի զոր ասացաքս, ի միոյ անձնիշխան կամաց աստուածութեանն երկուց լինել անհակառակարար՝ աստուածայինն եւ մարդկայինն, Հաւատամք եւ ներդրածութեանն նոյնպէս լինել՝ աստուածայնոյն եւ մարդկայնոյն ի միաւորութեան անդ, ոչ զբարձրագոյնան՝ աստուածութեանն միայն տալով առանց մարմնոյն եւ ոչ զխոնարհագոյնան՝ մարդկութեանն առանձինն առանց աստուածայնոյն . զի թէ այսպէս ոչ էր, զիս՞ող ասիւր՝ Որդին մարդոյ յերկնից իջեալ, կամ Աստուած խաչեալ, եւ արիւն Աստուծոյ լրեալ : Այլ միոյ անձնաւորութեան զերկոսին զայսոսիկ խոստովանիմք, երբեմն որպէս զԱստուած՝ զաստուածայինսն ներդրծելով, եւ երբեմն որպէս զմարդ՝

զմարդկայինսն, զոր յայտ առնեն եւ անօրէնութեան նորա գործք ի սկզբանէն մինչեւ ցկատարումն: Քանդի թէ յղացաւ որպէս զմարդ, այլ ի Հոգւոյն Արարայ՝ որպէս զԱստուած: Մնալ ի կնոջէ որպէս զմարդ, այլ ի կուսէ եւ զկուսութիւն ծնոցին անապական սրահելով յետ ծննդեանն՝ որպէս զԱստուած: Թրփատեցաւ ութօրեայ որպէս զմարդ, եւ երարձ զթրփատութիւն մարմնոյ, եւ ուսոյ զթրփատութիւն սրտի՝ որպէս զօրէնագիր թրփատութեանն: Ընծայեցաւ քառասնօրեայ ի տաճարն որպէս զմարդ, եւ վկայեցաւ ի Սթեփանէ որպէս զԱստուած արձակող կապելոց: Փախեալ ի Հերովդէէ որպէս զմարդ, եւ փախոյ զմարտութիւն կոտոյն յեղիպոտոսէ որպէս զԱստուած: Մկրտեցաւ ի Յովհաննէ որպէս զմարդ, այլ զմեղս Աղամայ լուսց մկրտութեամբն, եւ ի Հօրէ եւ ի Հոգւոյն վկայեցաւ որպէս զԱստուած: Փորձեցաւ նոր Աղամս որպէս զհինն, եւ յազթեաց փորձողին որպէս սաեղծիչ Աղամայ, եւ ետ իշխանութիւն սրբոց Աղամայ՝ որպէս զԱստուած կոխել զգօրութիւն թշնամւոյն: Քաղցեալ որպէս զմարդ, եւ զրիւքս կերակրեաց ի սակաւ հացից որպէս զԱստուած: Մարաւեցաւ որպէս զմարդ, եւ զմարախս կոշեաց առ ինքն արբուցանել զջուրն կենաց որպէս զԱստուած: Վաստակեցաւ ի ճանապարհի որպէս զմարդ, այլ հանդիստեղիւ աշխատելոց եւ ծանրաբեռանց մեղօք քաղցր լծովն եւ փոքրողի բեռամբն որպէս զԱստուած: Ննջեաց ի նախն որպէս զմարդ, եւ գնաց ի վերայ խորոցն եւ սաստեաց հոգմոյն եւ ծոյրուն որպէս զԱստուած: Ետ հարկս որպէս զմարդ, այլ ի բերանց ձկան նորաստեղծ սատերս որպէս զԱստուած: Աղօթէր ընդ մեր եւ վասն մեր որպէս զմարդ, եւ ընդունէր ընդ Հօր իւրում զագօթն ամենեցուն որպէս զԱստուած: Արասուէր վասն սիրելւոյն որպէս զմարդ, եւ զագարեցուցանէր զարասուս քերցն յարութեամբ եղբօրն որպէս զԱստուած: Հարցանէր, ո՞ւր եղիք զՂազարոս՝ որպէս զմարդ, եւ յարուցանէր ձայնիւ զչորեքօրեայ մեռեալն որպէս զԱստուած: Վաճառեցաւ զիւրաղին որպէս զմարդ, եւ գնեաց զաշխարհ մեծադնի իւրով արեամբն որպէս զԱստուած: Եղև անխօս որպէս զորով առաջի կարշի բառ մարդկային բնութեանն, այլ բան է Աստուծոյ ի սկզբանէ՝ որով երկինք հաստատեցան բառ աստուածային բնութեանն: Բեւեռեցաւ ի փայտի ընդ աւազական որպէս զմարդ, այլ զյուսաւորան խաւարեցուցանէր եւ զաւազակն ի զբայտն մեծանէր որպէս զԱստուած: Քացախ արբ եւ լեղեալ կերակրեցաւ որպէս զմարդ, այլ զջուրն ի գինի փոխեաց եւ զսոճութեան ճաշակացն եղև քաղցրացուցիչ որպէս զԱստուած: Մեռաւ մարդկային բնութեամբն որպէս զմարդ, եւ զմեռեալս յարուցանէր աստուածային զօրութեամբն որպէս զԱստուած: Ճաշակեաց ի մահուանէ մարմնով որքան ինքն կամեցաւ՝ որպէս զմարդ, եւ ելոյժ մահուամբն զմահ որպէս զԱստուած: Ոչ ոմն մեռեալ եւ ոմն լուծիչ մահու, այլ ինքն մեռեալ եւ ինքն կենդանի եւ կենդանարար մեռելոց. քանզի մի եւ նոյն Քրիստոս՝ մարդ գոյով բնութեամբ մահուանացու, եւ Աստուած գոյով բնութեամբ անմահ:

Ոչ ի յերկուս բաժանեալ զտա ի յերկուց միացեալ բնութիւնսն, որպէս թէ ոմն չարչարելի եւ մեռեալ՝ եւ ոմն անչարչարելի եւ անմահ, այլ միաւորեալն յերկուց ընդդիմակացն եւ մի լեալն՝ կրէր զերկաքանչիւր հակառակացն զկիրս, մարդկային բնութեամբն զչարչարանս եւ զմահ, եւ աստուածային բնութեամբն զանչարչարութիւն եւ զանմահութիւն: Զի նա որ մեռեալն եղև մարմնովն, նոյն կենդանի էր աստուածութեամբն. եւ որ չարչարեալ, նոյն էր անչարչարելի. եւ որ քրանեաց յերկիւղէ, նոյն ընկրկեաց եւ զյարուցեալսն ի վերայ. եւ որ փոքր մի քան զհրէշտակս խոնարհեալ՝ զօրացաւ ի հրէշտակաց:

զօրացուցանէլ զարարածս ամենայն . և որ արարիչ գոյոյ էլիցս ըստ աստուածութեանն ընդ չօր, նոյն արարած յաղագս մարդկութեանն ընդ մեզ . զոր և քարոզիչք Բանին քարոզեն՝ Աստուած և մարդ կատարեալ, զերազոյն միութեամբ միաւորեալ՝ քան զհօգի և զմարմինն : Զի մարդկայինն ոգի ի ձեռս չօր ւսանդեալ՝ բաժանեցաւ ի մարմնոյն, բայց աստուածութիւնն անբաժանելի մնաց յերկոցունցն . քանզի էր միացեալ ընդ բանականի հոգւոյն՝ յորժամ էջ առ հոգիոն որ ի դժոխս և և էր անմեկնելի ի մեռեալ մարմնոյն՝ որ ի զերեղմանի անդ, ոչ մասնաւորաբար, այլ առ երկոսեանն : Վասն զի՝ նոյն որ ի ծոց չօր՝ և յորովայնի կուսին, յաթոռ փառաց՝ և ի մտուր . ընդ այժմէ չօր՝ և ի խաչին, ի քրոյքէս՝ և ի զերեղմանի . զի լի են երկինք և երկիր փառօք նորա, յարուցեալ յերրորդ յաւուր յարութիւն մեր և կեանք, և յերկինս՝ ուստի ոչ երբէք պակասեաց : Եւ գոյ դարձեալ միասնգամ՝ յարուցանել ի մեռելոց զբնութիւնս Ադամայ, և զատել արդարապէս զկենդանիս և զմեռեալս՝ ըստ հաւատոյ և խորհրդոց և բանից և զործոց . բարեացն եղելոց՝ զբարին փոխադրելով հատուցումն, իսկ չարացն՝ զվճիռ դատաստանի տանջանացն : Եւ ինքն թագաւորեսցէ ընդ նմին թագաւորեցելովքն յանկէտ և յանլախճան յախտեանին, ծանուցեալ յայնժամ կատարելապէս՝ զոր այժմ հափաւորապէս ընկալաք զգիտութիւն հաւատոց որ ի Հայր և յՈրդի և ի սուրբ Հոգին, որում փառք և զօրութիւն յախտեանս . ամէն :

Այս ինչ՝ որ յաղագս համազոյ ներրորդութեանն և միաստուածութեանն և մասն անօրէնութեան Որդւոյ, ըստ մերում հաւատոյ զաւանութեան ի խնդրոյ վեհագունիդ հրամանաց ասացեալ զուզնաքեայ ինչ քան բաւականացի առ այժմուս իբրև պատճառս տալով իմաստնոյդ, ըստ խրատու իմաստնոյն՝ իմաստնադոյն ևս լինել :

Ո Ղ Բ Ե Դ Ե Ս Ե Ա Յ

ԱՍԱՅԵԱԼ ՍՐԲՈՅ ՏԵԱՌՆ ՆԵՐՍԵՍԻ ՇՆՈՐՀԱԼԻՈՅ

Հ Ա Յ Ո Յ Կ Ա Թ Ո Ւ Ղ Ի Կ Ո Ս Ի

ՏԵԱՌՆ ՆԵՐՍԵՍԻ ՀԱՅՈՅ ԿԱԹՈՒՂԻԿՈՍԻ,

*ԲԱՆ, ասացեալ՝ բարառնական,
 տաղի՛ւ չափեալ՝ հոմերական.
 Սուսեալ ձայնիւ՝ ողբերգական,
 վասն Եղեսեայ՝ մեծի սոման:
 Ի թուականիս՝ հինգ հարիւրի,
 եւ ինըսուն՝ ութերկի.
 Քսան եւ երեք՝ Դեկտեմբերի,
 յերրորդ ժամու՝ յաւր Շարաթի:*

Ա Բ Դ ողբացէ՛ք՝ եկեղեցիք,
 հարսունք վերինն՝ առագաստի.
 Քորք եւ եղբարք՝ ի՛մ սիրելիք,
 որք յընդհանուր՝ կողմ աշխարհի:
 Քաղաք եւ գեղ՝ առ հասարակ,
 ա՛զգ եւ ազինք՝ որ էք յերկրի,
 Հաւատացեալ ըք՝ Քրիստոսի,
 երկրրպագո՛ւք՝ նորին խաչի:
 Նա՛խ առաջին՝ ձեզ բարբառիմ,
 արփիափայլ՝ եւ հրաշալի.
 Զորեկեքայից ըն՝ նմանեալ,
 յերկրի աքո՛ւք՝ երկնաւորի:
 Որ էք բղիտումն՝ աստուածային,
 ի յողբերէն՝ աղենային.
 Յորս առ ի ձէնց՝ քառավտակ,
 յորդահոսան՝ գե՛տ հոլովին.
 Արբուցանե՛լ՝ ըզտիեզերս,
 աւետաբեր՝ բղխմա՛մբ բանին.
 Առ որս խաւսիմ՝ աղերսալի,
 դուք լսեցէ՛ք՝ լալոյս ձայնի:
 Երուսաղէ՛մ՝ քաղաք մեծի,
 քազաւորին՝ երկնաւորի.
 Ուստի արէնք՝ եւ մարգարէք,
 աղբերաբար՝ բղխեալ յերկրի:
 Յորմէ որդին՝ հա՛ւր միածին,
 լո՛յս ծագեցաւ՝ աննառելի.
 Եւ ի՛նձ գրեցաք՝ երնուքիւն,
 յառաջագոյն՝ քան զամենի.

Քանզի նախկին՝ հաւատացի,
 զորդի ընդ հար՝ դաւանեցի.
 Որով թէ ոչ՝ յանդրգնէի,
 զի՛ս վեհագոյնն՝ քեզ ասէի:
 Ի քեզ սլանին՝ զՏէրն ի փայտի,
 եւ ի հեռուստ՝ երկիրպագի.
 Թէպէտ եւ այժմ՝ ի մի հոգի,
 երկրրպագեմք՝ նորին խաչի:
 Բայց լո՛ւր եւ դու՝ ո՛վ սիրելի,
 տարագրելոյս՝ աղաղակի.
 Լե՛ր մըխիթար՝ ցաւակցելի,
 եւ ցո՛յց ինձ դեղ՝ բեկեալ սըրտի:
 Եւ դու Հըռոմ՝ մա՛յր քաղաքաց,
 գերապայծառ՝ եւ պատուելի.
 Մեծին աքոռըդ՝ Պետրոսի,
 առաքելոց՝ գըլխաւորի:
 Եկեղեցիդ՝ անշարժելի,
 ի կեփայեան՝ շինեալ վիմի.
 Դրանց դըժոխոց՝ անյաղթելի,
 եւ կնիք երկնիցըն՝ բացողի:
 Ո՛րք վայելուչ՝ բազմաստեղի,
 եւ հաստարմատ՝ տունկ Պաւղոսի.
 Ոռոգելով՝ արեամբ նորին,
 որպէս բզդրախտն՝ որ յաղենի:
 Մասին հասեալըդ՝ Գուկայի,
 աստուածային՝ մատենագրի.
 Ահա՛ առ քեզ՝ բանըս խաւսիմ,
 վիճակ ՚ւաքոռըս՝ Թաղէի:

Լո՛ւր ի հեռուստ՝ իմոյս ձայնի,
 լե՛ր ողբակից՝ ինձ յայս վայրի.
 Լա՛ց ընդ լացողս՝ որպէս ասի,
 ըստ գրեցելումն՝ առ քեզ բանի:
 Ձեռք՛ն մատո՝ վազվազակի,
 ինձ կապելոյս՝ ի տան բանտի.
 Ա՛ռ ըզվըրէժս՝ աններբելի,
 ի քըշնամոյն՝ զիս գերողի:
 Առ քե՛զ են բանի՝ իմ փարբելի,
 ո՛վ դու փաղափ՝ յոյժ պանծալի.
 Ձոր կոստանդեայ՝ քագառորի,
 շինեալ ի սկիզբն՝ Ասիայի:
 Երկրորդ եղեալ՝ Երուսաղէմ,
 եւ նոր Հըռոմ՝ զարմանալի.
 Սիրեցելոյն՝ աշակերտի,
 աքոռ գոյով՝ փոխադրելի:
 Ժողովարան՝ սուրբ վրկայից,
 տուն եւ տեղի՝ մաքրագունից.
 Գահոյ՛ք հրգար՝ մեծ արքայի,
 յերկրի նըման՝ երկնաւորի:
 Լո՛ւր ինձ եւ դու՝ խոնարհաբար,
 ունկը՛ն մատո՝ լալոյս ձայնի.
 Զի սեփեական՝ ես քո էի,
 մայրափաղափ՝ քում վիհակի.
 Ի քէն շինեալ՝ յիս տաճարի,
 անուանակիր՝ քոյդ խորանի.
 Հանգոյն վերինըն՝ Սիովնի,
 անհամեմատ՝ երկրաւորի:
 Բայց այժմ քողեր՝ զիս ամայի,
 իբրեւ ըզբու՝ աւերակի.
 Կամ որպէս մարդ՝ անագնական,
 եւ ի մեռեալս՝ անյիշելի:
 Ձոր պաղատիմ՝ զարթուցանել,
 ըզ գարութիւնդ՝ անվանելի,
 Հատուցանել՝ բազմապատիկ,
 ըզվրէժ ի ծոց՝ իմոյն նեղչի:
 Ահա՛ գոչեմ՝ առ դրունըս քո,
 մայրափաղափդ՝ Եգիպտոսի.
 Աղեփսանդրոսըդ՝ ցանկալի,
 անուանակիր՝ քում շինողի:
 Որ ես աքոռ՝ դու Մարկոսի,
 մեզ աւետեաց՝ փարզողի.
 Որ եւ դրախտին՝ Աստուածայնոյ,
 տունկ բանաւոր՝ ի քեզ տրնկի.
 Արմատենիփ՝ ծաղկեալ ի տան,
 հոյ՛ք արդարոց՝ Տեառն ընծայի.
 Եւ որպէս մայրք՝ Լիբանանու,
 ե՛ն միանձունիփ՝ քում նահանգի.

Հրեշտակերամփ՝ եւ խաչակիրք,
 եւ անմարմնոց՝ նըմանք յերկրի:
 Հիմն եւ արմատ՝ ուղղափառաց,
 տարամերժող՝ հերձուածողաց,
 էին գումարք՝ հայրապետաց,
 որ առ ի քոյդ՝ նախագահի.
 Թէպէտ եւ չեն՝ այժմ ի միջի,
 այլ լոկ երա՛գ՝ են գիշերի:
 Քանգի եղեր՝ եւ դու այրի,
 կարծեմ նըման՝ ինձ ողբալի.
 Երբեմն էափ՝ մեք ըզձալի,
 բայց այժմ եղափ՝ յոյժ եղկելի:
 Որով հայցեմ՝ ով բաղձալի,
 ե՛լ ողբակից՝ ինձ յայս վայրի.
 Զի հաւասար՝ հանգունակի,
 անարիւնաց՝ եղափ գերի:
 Արդ մըխիթար՝ յայսմ աղէտի,
 մեզ երկոցունցս՝ ա՛յս լինիցի.
 Մաքուր մաղթանս՝ աղերսալի,
 մատուցանել՝ Տեառն արարչի:
 Զի բարկութիւնն՝ որ ըստ մեղաց,
 ի փաղցրութիւն՝ փոխարկեսցի.
 Ի տեսանել՝ մեզ ըզբարի,
 ՚ի քըշնամիս՝ լինել չարի.
 Թէ աստանար՝ հաւոյասցի,
 եւ եթէ անդ՝ հատուցանի,
 Փափագ ըզձից՝ մեր կատարի,
 պարգեւողէն՝ յամենայնի:
 Բանի՛ւ դատմամք՝ ընդ քեզ կագիմ,
 ո՛վ Անտիոք՝ քոյր սիրելի.
 Առաքելոց՝ տուն եւ տեղի,
 յԱւետարանըն՝ Մարտէի.
 Յորում անունն՝ ըստանչելի,
 նախ առաջին՝ ի քեզ դընի.
 Որ քրիստոնեայն՝ վերակոչի,
 երկըրպագուացըս՝ Քրիստոսի:
 Ի՛մ մերձաւոր՝ եւ անձկալի,
 յուրախութեան՝ ժամանակի,
 Ընդէ՞ր չհասեր՝ վազվազակի,
 ինձ ի քիկունս՝ աւգնականի.
 Այլ քոյլ ետուր՝ վասըն խեթի,
 մատնել ի ձեռս՝ անարիւնի:
 Արդ յո՛ւր իմոյս՝ դառն ձայնի,
 եւ լե՛ր կըցորդ՝ այրման սըրտի.
 Լա՛ց ընդ լալիս՝ յամենայնի,
 լե՛ր տըրտմակից՝ քախծեալ սըրտի:
 Ըստ առաքելոյն՝ սուրբ հրամանի,
 լալ ընդ լացողսրն՝ վշտալի:



ԱՕԳԷ ԾԱՌԱՅ ՅԻ ՔԻ ՈՂՈՐՄՈՒԻՄԱՄԲԼ ԱՅ ԵՒ ԿԱՍՕՔԼ ԱՕԳԻՍ.
ԵՂԻՍԿՊՈՍԱՊԵՏ ԵՒ ԿԱՌՈՒԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ
ԾԱՅՐԱԳՈՅՆ ՊԱՏՐԻԱՐԿԻ ՀԱՄԱՕԳԻՎԱԼ ՆԱԽԱԵԾՈՐ ԱՌՈՈՆՅ ԱՅՐԱՐԱՏԵԱԼ
ԱՌԱՔԵԱԿԱԼ ԱՄՅՐ ԵԿԵՂԵՑԻՈՅ ՍՐԲՈՅ ԿԱՌՈՒԻԿԵ ԷԶՄՒԱԾՆԻ

ԱՄԵՆԱՊԱՏԻՒ ՊԱՏՐԻԱՐԿԻՆ ՀԱՅՈՑ ՍՐԲՈՅ
 ԵՐՈՈՒՍԱԳԷՄԻ՝ ՏԵԱՌՆ ԵՂԻԾԷԻ ՍՐԲԱԶԱՆ
 ԱՐՔԵՊԻՍԿՊՈՍՏԻՆ ԲՐԻՍՏՈՍԱԽԱՆԿ ՍԻՐՈՅ ՈՂԶՈՐՅՆ ԵՒ
 ՕՐՀՆՈՒԹԻՒՆ ՀԱՅՐԱՊԵՏԱԿԱՆ

Ս. Երուսաղէմ

Բաղքը զգացումներով ընդունեցինք Ձեր 12 Յուլիս 1972 թուակիր նա-
 մակը, որով Մեզի կը ներկայացնէիք սուրբ Աթոռիդ երկու եպիսկոպոսներու՝
 Գերաշնորհ Ս. Նորայր Պողարեան եւ Ս. Ծահէ Աճեմեան սրբազան հայրերու
 երկար տարիներու անխոնջ ծառայութիւնը եւ բեղուն գործունէութիւնը, առա-
 ջարկելով որ Մեր հայրապետական գնահատանքը արտայայտենք «արքու-
 թեան» պատիւ շնորհելով անոնց:

Արդարեւ, Ս. Նորայր եւ Ս. Ծահէ սրբազան հայրերը ծանօթ են մեր ամ-
 բողջ եկեղեցիին ու ժողովուրդին իրենց նուիրեալ կեանքով, իրենց փայլուն
 շնորհներով, իրենց մատենագիտական, գրական ու կրթական վաստակով,
 որով Մեր անկեղծ գնահատանքի առարկան կը հանդիսանան:

Արդ, Մենք սիրով կ'ընդատաջենք Ձեր առաջադրանքին եւ Ս. Նորայր
 եպիսկոպոս Պողարեանին ու Ս. Ծահէ եպիսկոպոս Աճեմեանին կը շնորհենք

«արքութեան» պատիւ, մաղթելով որ սրբազան հայրերը, այժմ արքեպիսկոպոսներ, քաջատուջ ապրին ու գործեն մինչեւ խոր ծերութիւն, միշտ ծառայելով մեր սուրբ եկեղեցիին, միշտ ծառայելով առաքելական ձեր սուրբ Աթոռին, միշտ ծառայելով հայ մատենագրութեան եւ դպրութեան:

Այս երջանիկ առիթով, սիրեցեալ Եղբայր Մեր, թոյլ տուէք շնորհատրել Գերդ Ամենապատուութիւնը, մաղթելով սրտաբոխ, որ յաւիտ անասան մնայ հայ Երոսաղէմը եւ Դուք տակաւին երկար, շատ երկար տարիներ շարունակէք Ձեր առաքելութիւնը, Ձեզի յատուկ վճիտ ու վճնական ոգիով:

«Այլ Աստուած յուսոյ լի արասցէ զձեզ ամենայն խնդրութեամբ եւ խաղաղութեամբ, առաւելով ձեզ յուսով՝ գորութեամբ Հոգւոյն Սրբոյ» (Հոռմ. ԺԵ 13), ամէն:

Սուրբ Կոնդակս ի 12-ը Սեպտեմբերի
1973 փրկչական ամի,
ի տումարիս հայոց ՌՆԻԲ,
Պայրավանս Սրբոյ Էջմիածնի
ՀՄՐ. 753



Yusuf...
ՍԱՏՐԱԿՈՅՆ ԳԱՏՐԻԱՊԷ ԵՒ ԿԱՔԱԳՐԱՅՆ
ՍՄԵՆԱՅՆ 18688

ՄԱՅՐ ԱԹՈՒ ՍՈՒՐԲ ԷԶՄԻԱԾԻՆ

Հ Ա Ղ Ո Ր Գ Ա Գ Ր Ո Ի Թ Ի Ի Ն

Հայաստանեայց Եկեղեցու միջնկեղեցական յարարերու թիւնների բաժնի հրաւէրով սոյն թուականի Նոյեմբերի 23—28 Ս. Էջմիածին այցելեցին Անկլիքան Եկեղեցու արտաքին յարարերու թիւնների գլխաւորացեալ Հայր Մայքըլ Մուրը և Ա.Մ.Ն.Ի Եպիսկոպոսական Եկեղեցու ներկայացուցիչ Հայր Ռեյմոնդ Օպենհայմը՝ իր աիկնոջ հետ :

Մայր Աթոռի պաշտօնական հիւրերին ընդունեց Նորին Սրբութիւն Տ. Տ. Վաղդէն Ա. Ամենայն Հայոց Կաթողիկոսը :

Ազգիս Հայրապետը սիրով ընդունելով Նորին Գերագանցութիւն Քենթթրբրիի Արքեպիսկոպոսի եղբայրական ողջոյնները՝ փոխադարձ եղբայրական ողջոյնի խօսք յղեց նրան :

Հիւրերը Հայաստանեայց Եկեղեցու միջնկեղեցական յարարերու թիւնների բաժնի ղեկավարների հետ ունեցան պաշտօնական տեսակցութիւն, որի ընթացքում Մայր Աթոռի ներկայացուցիչների և յարգարժան հիւրերի միջև անդի ունեցաւ կարծիքների փոխանակում երկու Եկեղեցիների միջև գոյութիւն ունեցող յարարերու թիւնների, ինչպէս նաև Քենթթրբրիի արքեպիսկոպոսութեան և Անգլիայի Հայոց Եկեղեցու փոխադարձ կապերի հետադայ դարգացման հեռանկարների շուրջ :

Մեծարգոյ հիւրերը Հայաստանում գտնուելու օրերին ծանօթացան Հայ Ժողովրդի հոգեւոր, մշակութային կենտրոններին և պատմական յուշարձաններին :

ԴԻԻԱՆ ՄԱՅՐ ԱԹՈՒԻ

20 Գեկտեմբեր 1973 թ .

Ս . ԷՋՄԻԱԾԻՆ

Ս. ԳՐԱԿԱՆ

Հ Ե Թ Ա Ն Ո Ս Ա Յ Ա Ռ Ա Ք Ե Ա Լ Ը

Պ Օ Ղ Ո Ս Հ Ռ Ո Մ Ի Մ Է Զ

Պօղոս շղթայուած Յուլիոսին՝ բանտարկեալներու կարաւանին առջեւէն յաւիտենական քաղաքը կը մտնէր Via Appia պողոտային: Ճորումին առջեւ փոքրիկ պատգամաւորութիւն մը իրեն կ'սպասէր: Անոնց մէջ էր Պրիսկիդան, որ իր բազուկները բացած առաքեալին կը նայէր արցունքոտ աչքերով: Զինք զիմաւորող բարեկամները բոլորն ալ Հրեաներ էին, իրենց սիրածօր նայուածքները սեւեւսած Պօղոսին՝ որ յողմարեկ եւ այլուրացած կը քալէր թափօրին առջեւէն: Տաւապանքներու մէջէն այս փոքր մարմինն աբրուսիւնը, քաղցրութիւնը, մահուան առջև մտայլ պարզութիւնը աւելի քան սրտառու էր, եղբարհան ըլլալու աստիճան:

Բանտարկեալներու կարաւանը կը յառաջանար քաղաքին մէջէն, հետաքրքիր նայուածքներու ներքեւ: Փողոցը կը յորդէր տարօրինակ եւ խայտարակէտ մարդերով, ամէնցեղէ եւ լեզուէ: Խարտեաչ Բրիտանացին սեւամազ Գաղիացիին հետ լծուած կը քալէր տախտակներու սայլ մը: Քիչ մը անդին, մեծամարմին Գերմաններ իրենց կանակներուն վրայ կը փոխադրէին մարմարի խոշոր կտորներ: Գերիներ՝ արեւին մէջ կը շողացնէին իրենց վիզերէն կախուած մետաղի զանակները, զրոշմուած իրենց տէրերուն անուններովը:

Թափօրը շրջան ըրաւ դէպի Via Sacra: Հոս ամէնէն ճոխ շուկան կը թուէր ըլլալ Հրոտի: Մարդարիտներու շարքներ, սպիտակափայլ օրալներ եւ թանկագին քարեր կը շողշողային խանութներու առջեւ զետեղուած ցուցափեղկերու մէջ, ծխածանի գոյններով: Փզոսկրեայ դարդեր՝ ընդելուզուած կարնթական պրոնզներով: Բազմապիտակ ըզ-

ղեսաներ, Սիտոնի կտաւէն եւ պարսկական մետաքսներէն հիւսուած: Փրենիկեան գոյնոզոյն եւ զեղերփուած ապակիներ, Հնդկաստանի անծալ ասեղնագործութիւններ, զմուռս ու կնդրուկ, մարմարէ եւ պրոնզէ արձաններ՝ շարուեր էին վաճառատուներուն առջեւ: Ծամբուն մէկ անկիւնը բացուող հըրապարակին վրայ, խոնուած հսկայ բազմութեան մը առջեւ զերեվաճառներ կայսրութեան զանազան մասերէն բերուած իրենց զերիները կը ծախէին, զբուռատելով անոնց ուժը, խելքն ու զեղեցկութիւնը: Երիտասարդ մարդիկներ, Եզիպտական սրինդ ամոզներ, կիներ, պատանիներ շարքով կեցած՝ կ'սպասէին դիրենք զնոց յաճախողներու:

Քիչ մը անդին կը թաւալէր Տիրեր դեառ, երկու կէսերու բամբակով քաղաքը: Առագաստանաւեր կը սահէին իր պղտոր ջուրերուն վրայ իրենց ճերմակ թեւեակներով, նման հսկայ թռչուններու: Գետափին շուրջ կը բարձրանային սպիտակ տուններ՝ արմաւենիներու եւ պտղատու ծառերու պուրակներով եղբրուած:

Երբ բանտարկեալներու թափօրը հասաւ Փորթօրիմ, Յուլիոս յանձնեց Պօղոսը բանտի հսկիչներուն եւ իր զօրանոցը վերադարձաւ: Եւ պուրս անունով լեզէսնականը հոգատար կարգուեցաւ առաքեալին: Այս վերջինը բանտարկեալի մասին տրուած նպաստաւոր տեղեկագրին վրայ, շղթաներէն ազատ արձակեց Պօղոսը, որ այժմ բանտի իր խցիկին մէջ կը հանդէսեցնէր իր յողմարեկ մարմինը:

Խոր մը քիչ մը լեռայ, աչքերը ձէթի կանթեղին՝ չէր կրնար ճշդել թէ օրուան ո՞ր պահն էր: Խուլ, կարծես զետնի տակէն ձայ-

ներ կը թաւալէին իր շուրջը: Բանտի պատը կը դողար յաճախ այդ գողողունէն: Առաքեալը ուրիշ^օ գիտնար թէ բանտի միւս կողմը մեծ պողոտան էր, ուրիշ զինուորական կառքեր կ'անցնէին մեծազորդ: Գատապարտուածներու այս նկուզին մէջ Պօղոսը պատին դամուած կը փորձէր իր անցեալը ապրիլ. այս դժնդակ դերէն դատ ոչինչ ունէր ընկիւր:

Կլորակ փորուածքներ՝ պատին դնդերին մէջէն երկարող մէկ լայնքէն միւսը, երակներու նման, նաւու լուսամուտներ յեշեցնող բերաններով, թիւով երեք, որոնք զրկաշափ մը թանձրութեամբ պատէն ներս կը խորանային, հետզհետէ ամփոփուելով: Իւրաքանչիւր փորուածք հիւսուած էր երեքական խաւովանդակով, մանկան բազուկի հաստութեամբ ձողերէ, կարծես պաշտօն ունենային ներս ինկած կարելի պայծառութիւնը քամելու, լոյսէն առնելու իր իսկ լոճասարը, ներս զրկելով բան մը որ ազօտ, խարդած ձերմակեղէնի հետ կրնար շփոթուիլ: Առաքեալը ի դուր իր աչքերը կը կանչէր օգնութեան, քիչ մը բան դատելու աղջամուղջէն, որ կը մնար զրեթէ անթափանց: Երբ ամբողջապէս արթնցաւ, նամարեց լէզէնականը, որ իր խցիկին անկիւնը նստած կը հսկէր:

— Բարեկամ, հարցուց Պօղոսը, դո՞ւն ես իմ հսկիչս»:

— Այո՛, բանտարկեալ»:

— Կրնա՞մ գիտնալ անունդ»:

— Եւպուլոս»:

— Յունարէն կը խօսի՞ս»:

— Մայրենի լեզուիս պէս, որովհետեւ Մակեդոնիոյ Փիլիպէ քաղաքը ծնած եմ»:

— Ո՛հ, ես հոն եղած եմ, հիանալի է ձեր աշխարհը, իր ձիւնածածկ լեռներով, դայաբազկոյ անտառներով եւ բերրի դաշտավայրերով: Փիլիպէ իբրեւ զինուորական խարխիս եւ անտեսական կարեւոր կեդրոն, սակի օդակն է արեւելքի եւ արեւմուտքի միջև: Յետոյ քիչ մը մտածելէ յետոյ հարցուց Պէտրէ է ճանչնաք մետաքսավաճառ Լիտիան»:

— Ո՞վ չի ճանչնար այդ բարեհամբաւ կիներ, փառքն ու պատիւը Փիլիպէ քաղաքին»:

— Անիկա իմ քոյրս է», ըսաւ Պօղոս:

— Գո՞յրդ» զարմացած բացականչեց լէզէնականը, ուշադրութեամբ նայելէ յետոյ առաքեալին:

— Այո՛, քոյրս, որովհետեւ մենք կը պաշտենք նոյն Աստուածը եւ հետեւաբար իրարու կապուած ենք եղբայրական զգացումներով: Ով որ կը հաւատայ աշխարհի փրկիչ Յիսուս Մեսիային, կը պատկանի նոյն ընտանիքին, եթէ նոյնիսկ տարբեր հօրմէ եւ մօրմէ ծնած ըլլայ եւ չպատկանի նոյն ազգին: Ամբողջ աշխարհը ծածկուած է եղբայրական ցանցով որ իրարու կը զօղէ մարդերը համայնական եղբայրութեան մը մէջ, տանելու զիրենք իրենց երկնաւոր Հօրը՝ Աստուծոյ: Մինակ են անոնք միայն՝ որոնք զուրկ են սիրոյ եւ եղբայրական զգացումներէն: Չկայ կեանքի մէջ աւելի սիրալի պատկեր մարդկային այս յարերութիւնը փոխարինող: Մեր հաւատքին զերազոյն սկզբունքն է մարդկային համարարակ եղբայրութեամբ իրարու կապելը որ մարդերը»:

Եւպուլոս երկար ատեն մնաց լուռ, յետոյ ըսաւ.

— Ո՞վ օտարական, դուն անսովոր մարդ մը ըլլալ կը թուիս, կ'ուզեմ քեզի բերել բարեկամներս, Գարիլոս, Լուսիոս եւ Սատոնիոս, որոնք շատ կը հետաքրքրուին կրօնական եւ լոճացական հարցերով»:

— Ուրախ պիտի ըլլամ եթէ զանոնք բերես ինձի»:

— Այժմ ի՞նչ կրնամ ընել քեզի համար», հարցուց Եւպուլոսը, քաղցր հաճոյակատարութեամբ:

— Դուն եղբօր մը պէս կը վարուիս Հետոս, պատուական բարեկամ. եթէ կ'ուզես ծառայութիւն մը ընել ինձի, բարի եղիլ դուրս ելլելու, բանտի դրան մօտերը իմ բարեկամներս կան, որոնք ինձի համար եկած են հոն: Անոնցմէ մին, կարճահասակ, դեղնորակ մօրուքով եւ մեծ աչքերով, ինձմէ լուր մը կ'սպասէ: Ըսէ իրեն թէ «ուժէն կը բխի քաղցրութիւնը եւ առիւծի բերնէն՝ Աստուծոյ ձայնը»:

Այդ զիշեր Եւպուլոս հեաբ բերաւ իր ընկերները, բոլորն ալ պրետորեան դունդի զինուորներէն էին: Պօղոսի հարցումներէն յայտնի եղաւ որ երեքն ալ փոխաբայի էին: «Ա՛հ», ըսաւ առաքեալը, «բանի՛ անդամներ մօզլցեր եմ ձեր լեռները, անցնելով Գալատիոյ մութ եւ պաղ ջուրերէն»: Գոյնց առնոց ծննդավայրը, ինչպէս նաեւ իրենց նը-

փրումը կհասրին: «Մեր Տէրը», ըսաւ, «եբր
տակաւին ի մարմնի էր այս երկրի վրայ,
կ'ըսէր. առէք կհասրին ինչ որ իրեն կը
պատկանի: Սախայն կհասրը Աստուած է,
անիկա մարդ է մեզի նման: Միայն մէկ Աստ-
ուած կայ երկնքի մէջ, որ իր Միածին Որդին
աշխարհ գրկեց պատառակելու մարդերը ի-
րենց մեղքերէն եւ մոլորութիւններէն»: Յե-
տոյ խօսեցաւ Յիսուս Մեսիայի կեանքին,
խաչելութեան եւ յարութեան մասին: «Յա-
րուցեալը երեցաւ նախ իր աշակերտներուն
եւ բարեկամներուն, իսկ ամէնէն վերջ՝ ին-
ծի, եւ զրկեց զիս բարի յուրը տանելու մար-
դոց: Մենք բոլորս եղբայրներ ենք և զաւակ-
ները նոյն Հայր Աստուծոյ: Ով որ հաւատայ
եկող Մեսիային պիտի փրկուի: Երանի անոնց
որ կը հաւատան անոնց տեսնելու, ըսած է
Մեր Տէրը, վասնզի մեծ ճշմարտութիւնները
յաճախ մարմնաւոր աչքերով չեն տեսնուիր:
Անոնք վերէն կուգան, թափ կ'անցնին հոգի-
էն անոնց անհրաժեշտ միջնորդներու: Մեր
Տէրը երկինք համբառնալէն առաջ խոստա-
ցաւ միշտ մեզի հետ ըլլալ, հիւրը աներևոյթ
մեր տուներուն եւ հոգիներուն: Երկիրը յետ
այսու մաս կը կազմէ երկնքին եւ մենք կը
բարձրացնենք ամէն օր մեր յոյնած ու մե-
տոտ աչքիւր դէպի վեր, ուրկէ պիտի իջնե-
ան իր փառքի հրաշալի շողիւններովը»:

Զինուորները լուսթեամբ կը լսէին այս
խօսքերը, որ իրենց համար թէև արտակարգ,
բայց տարօրէն հետաքրքրական կը թուէին:
Տարիներով հաւատարիմ զինուորներ եղած
էին կհասրին եւ բազմաթիւ վէրքեր ստացած
Գաղիոյ եւ Գերմանիոյ կռիւններուն: Հաւա-
սացած էին թէ կհասրը աստուած էր: Սա-
խայն այժմ կ'սկսէին մտածել, առաքելալի
խօսքերէն յետոյ, թէ Ներսն ինչպէ՞ս կրնար
աստուած ըլլալ. մէկը որ թունաւորած էր իր
նախորդը՝ Գրտաիոս, սպաննած էր իր մայ-
րը, վատրած իր կիներ՝ ազնուական Ոկտա-
իան եւ անոր տեղ առած էր բոզ մը, արձա-
կած բռնակէն երկրի հաւատարիմ հրամա-
նատարները: Կհասր մը, որ իր շուրջը հա-
ւաքած անպատիւ մարդեր, գիշերային ար-
շաւանքներ կը կազմակերպէր, յափափելու
կիները եւ սպաննելու իր հակառակորդները:
Ո՛րք կը մնար արդարութիւնն ու կարգը Հը-
ռոմին եւ սէրը հայրենիքին՝ որ վեր էր ամէն

բանէ, որովհետեւ կը բովանդակէր բոլորը:
Երբ աստուծ լոյսը բացուեցաւ Պողոսի մութ
խցիկին մէջ, ան իր հետն ունէր շորս նոր
հաւատացեալներ, որոնք կը փափաքէին
անձնուէր զինուորները ըլլալու նոր Մեսիա-
յին: Առաքելալէն բաժնուելու պահուն ըսին
միարեբան. «Ուրախ ենք որ քեզի հանդիպե-
ցանք, դուն մեր կեանքը նոր դարձակէտի մը
վրայ դրիր, սակայն կը ցաւինք որ այս բան-
տին մէջ կը մնաս»:

— Մի՛ ցաւիք այս մասին, յարեց Պողոս,
երբ երկու օրեր առաջ հոս եկայ, միակ մը-
տածումը որ այցելեց ինծի այն էր՝ թէ մենք
բոլորս բանտարկեալներ ենք աշխարհի մէջ,
ոմանք բանտէն ներս եւ ուրիշներ դուրսը՝
զերի իրենց կիրքերուն և անուղիղ բաղձանք-
ներուն: Այս վերջիններու բանտին պատերը
աւելի ամուր են, վասնզի այս պարիսպներէն
ներս եկողը կրնայ օր մը պատ արձակուիլ,
սակայն անոնք որ զերի են իրենց յոռի մի-
տումներուն, դժուար թէ կարենան պատիլ
անոնց շղթաներէն: Երբ մէկը չի յաջողիր
հակազուրի ենթարկել իր կիրքերը, անոնց զե-
րին ու բանտարկեալն է: Բռնութիւնն ու ան-
զթութիւնը մարդկային չեն եւ դուրս կը պա-
հեն զմեզ քաղաքակրթութեան ուղիէն»:

Պողոս խորապէս յուզուած օրհնեց իր նոր
բարեկամները: Ամուր ու դաշն էին իր խօս-
քերը, նման քաղցր անձրեւին: Վայրկեան-
ներ կան ուր բառերը կը վերածուին պատկե-
րի եւ իրականութեան, վեր իրենց սովորա-
կան նկարագրէն:

Պողոս կը շարունակէր մնալ բանտին մէջ:
Կհասրին զիմած էր եւ ըստ հռոմէական օ-
րէնքին պէտք էր դատուէր կհասրի ներկա-
յութեան: Հռոմէական քաղաքացիի այս
պահանջը միշտ կը զիմաւորուէր լըջու-
թեամբ: Օգոստոս, Տիրերիոս եւ Գրտաիոս,
անձամբ ներկայ կ'ըլլային այս կարգի դա-
տերու: Ներսն չէր հետեւեր իր նախորդնե-
րուն, հետեւաբար առաքելալին միճակուե-
ցաւ գատուելու Սենեկայէն, որ խորհրդա-
տուն էր կայսեր: Պողոս շղթայուած բերուե-
ցաւ կայսրութեան անուանի խմատասէրին
առջև:

Սենեկան նախ ուղեց գիտնալ մեղադրեա-
լին յանցանքը, որուն համար Հոսմ կուգար,

թէ եւ իր մասին տրուած տեղեկագրին մէջ
բնուած էր անհրաժեշտը :

— Ես պատգամաւորն եմ Իսրայէլի ապա-
դայ յոյսին եւ ստոր համար է որ կը կրեմ
այս շղթաները :

— Իսրայէլի ապադայ յոյսի՞ն, կենճո-
տեց իր դէմքը Սենեկան. այդ յոյսին սիրո՞յն
է որ ապստամբած ես Հոռմի դէմ, նուաճե-
լու բովանդակ աշխարհը եւ բերելու մարդ-
կութիւնը քու դաւանած աստուծոյ հաւատ-
քին, ինչպէս գրուած է քու մասին տրուած
տեղեկագրին մէջ :

— Այո՛, նուաճելու ամբողջ աշխարհը,
սակայն առանց ապստամբելու Հոռմի դէմ,
այլ բերելու մարդկութիւնը Իսրայէլի կեն-
դանի Աստուծոյ հաւատքին, յանուն Յիսուս
Մեսիային որ զրկուեցաւ Հօր Աստուծոյ կող-
մէն՝ փրկելու մարդկութիւնը իր մեղքերէն
եւ տանելու մեզ բոլորս երկնքի արքայու-
թեանն :

— Գիտեմ թէ Հրեաները կը յաւակնին ը-
սելու թէ իրենց պաշտած աստուածն է միակ
տէրը տիեզերքին, որուն գերագոյն սրբա-
բանն է Երուսաղէմի տաճարը : Սակայն ա-
ռաջին անգամն է որ կը լսեմ քու այս նոր
փրկչիզ մասին, յարեց Սենեկան քմծիծա-
ղով : Յետոյ կը դարձանամ թէ ինչո՞ւ այդ
փրկչիզը բնտրուած է գերի Հրեաներէն եւ ոչ
աշխարհակալ Հոռմէն եւ կամ իմաստուն
Յոյներէն :

— Հրեաներէն՝ որովհետեւ անոնք առա-
ջին ժողովուրդը եղան ամբողջ աշխարհի մէջ
որ ճանչցան միակ կենդանի աստուածը տիե-
զերքին :

— Մենք եւս կ'ընդունինք ամբողջ տիե-
զերքը կառավարող ուժը, եւ կը հաւատանք
թէ աստուածները միջնորդներ են մեր եւ գե-
րագոյնին միջեւ, եւ մարդը իր միտքին լոյ-
սով է որ աստուծոյ կ'երթայ : Բանականու-
թեան ճառագայթը աղբիւրն է բոլոր գիտու-
թիւններուն եւ բարիին :

— Ո՞ր իմաստուն Սենեկա, դուհեց Պօղոս,
դոյութիւն շունեցող աստուածները ինչպէ՞ս
կրնան միջնորդ հանդիսանալ մարդոց եւ կեն-

դանի Աստուծոյ միջեւ : Յետոյ, մարդը ի՞նչ
կ'արժէ որ կարենայ խորտակել երկաթեայ
օդակը իր ճակատագրին : Մենք արարածնե-
րը ոչինչ կրնանք իրազորեմէ մեր իմացա-
կանութեամբ : Մարդուն բանականութիւնը
չէ բաւեր տիեզերքի օրէնքներն ու կարգերը
ըմբռնելու : Նոյնիսկ Պղատոն կը խոստովա-
նէր թէ չէր կրնար մարդոց տալ ճշմարիտ
լոյսը : Պէտք է սպասենք մէկուն — ըլլայ ան
Աստուած կամ աստուածարեալ մարդ —, որ
մեզի ստիբեցնէ գերագոյնին ճամբան եւ փա-
րատէ մթութիւնը մեր աչքերէն : Աստուած
իր անհուն դուրսով ուղեց որ մարդը ազատի
երկրաւոր իր շղթաներէն, ճանչնայ զինքը
իրբեւ հայր եւ ըլլայ հնազանդ որդին իրեն :
Մարդը Աստուծոյ հողին ունի իր մէջ եւ կը
տենջայ աստուածութեան : Ան մեղքին դէմ
իր դարսուտ պայքարին մէջ պարտուած էր :
Ոչ օրէնքը եւ ոչ մարդկային իմաստութիւնը
ի վիճակի էին այլեւս դայն փրկելու իր ժա-
ռանգական մեղքէն : Աստուած աշխարհ զըթ-
կեց իր Միտմին Որդին, որ իր արիւնովը զը-
նեց մարդը : Արատագրեալ նոր արարածը այժմ
կերպով կ'արդարանար ու կ'օժտուէր բարո-
յական ուժով եւ ազատ կամբով :

— Աւելի զիւրին է փրկութիւն խոստանալ
քան իրազորեմէլ դայն, յարեց Սենեկան,
«դուն կը խօսիս ազատարարի մը մասին, որ
բուն շուրջ հէքեաթեք ունիս արեւելեան
շատ մը կրօնները : Կ'ընդունիմ թէ տիեզեր-
քի արարիչը անտարրեր չէ իր արարած մար-
դուն նկատմամբ, սակայն կը դարձանամ թէ
աստուած ինչո՞ւ մարմնանար տառապող ու
մեռնող միջնորդի մը մէջ, փոխանակ ընտը-
րելու աւելի հզօրները, իրազորեմէլ կարենա-
լու համար ինքզինքը :

— Ո՞ր Սենեկա, յարեց Պօղոսը, ո՞ր է մե-
ծըն ու հզօրը, ի՞նչ է չափանիչը մարդերու
արժէքին : Ինչ որ փառք է մարդոց աչքին,
խայտառակութիւն է Աստուծոյ համար :
Մե՞ծ կը նկատես դանոնք, որոնք ամէն օր կը
կեղեքեն ու կը նուաստացնեն մարդերը, կըն-
թնամ իրենց վստահուած ուժին եւ իշխանու-
թեան, վերածելով կեանքը դժոխքի, որոնք

ունց զգայարանքները ունին իրբու օրէնք, ներկուած ու սեռափոխուած թէ ոչ անոնք՝ որոնք հերոսական գործերով, ի դին իրենց կեանքին, կը բարձրացնեն մարդերը, ասի մը լոյս եւ կտոր մը յոյս բաշխելով անոնց քաղցած միտքին ու հոգիին: Գերադոյն կեանքը եւ անոր լիութեանը համապատասխանող երջանկութիւնը տառապանքի ճանաչողութենէն ու ճամբայէն միայն կրնայ անցնիլ: Յառաջ գիտութիւնը որ ուրիշ բան չէ բայց ինքզինքը զերազանցելու կերպ մը, վերին մակարդակներու վրայ ինքզինքը արժեւորելու, կազմակերպելու, վերստին ծնելու, զերմարդկային նիւթերու կը կարօտի, անցնելով տառապանքի բովէն: Հոգեկան հաճոյքներն իսկ ուրիշ բան չեն բայց ծնունդը տառապանքին»:

Սենեկան, Հոսմի մեծ իմաստասէրը, չէր կրնար հասկնալ առաքեալին ըսածները: Իրեն համար աստուածութիւնը ուրիշ բան չէր, բայց իմաստութիւն եւ մտաւոր ճանաչում, լարը՝ որուն առաջնորդութեամբ մարդը կրնար դուրս գալ կեանքի լարիւրինթոսէն: Յետոյ ըսաւ. «Քու աստուածը տառապանքի աստուած է եւ ոչ թէ ազատ մըտքի: Ան ստացած պէտք է ըլլայ իր ուժը ոչ իր ազատ կամքովը, որ ճամբան է իմացական մարդուն, այլ ճակատագրէն բռնադատուած: Գերիններու աստուած մը կը թուի ըլլալ, մըտքի թարթիչը կեանքէն զրկուածներուն, որոնք իրմով պիտի կարենան մոռնալ իրենց բաժին ինկած անդուի ճակատագիրը»:

— Փրկութիւնը եկած է արդէն բոլորին անխտիր, Մեսիայի գալստեամբ, որ ժառանգրն է նոր կարգին եւ թագաւորութեան: Յիսուսով կ'սկսի նոր թուականը, հին չափանիշերը անօգուտ են այլևս: Օրինական ու բառայական դրութիւնները արժէք ունէին մինչև Մեսիայի գալուտը: Յիսուսի մահուամբ եւ Յարութեամբ Աստուած կ'իրագործէ իր ճրագիրը, միութեան հրաւիրելով մարդերը, կազմելու նոր բանակը հաւատացեալներուն, փրկելու համար զիրենք իրենց վիճակուած ողբերգութենէն: Աշխարհի սպասումը իր լըրումին կը հասնէր Աստուածորդին յայտնութեամբ եւ կառուցումովը աստուածային հասարակապետութեան»:

— Կա՞յ աւելի մեծ հասարակապետութիւն քան Հոսմի աշխարհածաւալ կայսրութիւնը, որուն վրայ արեւը մայր չի մտներ»:

— Բոլոր կայսրութիւնները հիմնապէս ղէմ են մարդկային միութեան եւ եզրայրութեան, հակառակ իրենց շողշողուն բայց պատիր խոստումներուն: Հասարակապետութիւն մը որ հիմնուած է բռնութեան, անհաւատարմութեան եւ անարդարութեան վրայ, չի կրնար կանդուն մնալ երբ կաշկանդուած է անհատականութիւնը, սպաննուած՝ ողին, ի շնորհուիս պետութեան որ ժողովուրդին չի պատկանիր»:

Աւելի դիւրին էր մարդուն համար մեռնիլ իր սկզբունքներուն համար, քան ապրիլ համաձայն անոնց: Սենեկան, Հոսմի ստոյլիկան իմաստասէրը, չէր վախնար մեռնելէ, մահը ըստ իրեն սկիզբն էր նոր ու մաքուր կեանքի մը: Կը հաւատար որ իր մէջ եղող հոգեկան մասը ճակատագրուած էր ապագայի մը՝ համաձայն իր վարդապետութեան: Ըստ իրեն, օրերու համբանքը չէր որ կը շինէր կեանքը, այլ անոնց բարօք օգտագործումը, ընելու համար մարդը տէր ինքզինքին: Կ'ապրէր ներքին շրջանը, ուր բոլոր յայտնի մարդոց կեանքը վտանգի մէջ էր: Կ'ընդունէր թէ հոգին միայն սուրբ էր եւ յաւիտենական: Մարդը իր կեանքի ընթացքին կը շրջէր կէս խաւարի մէջ եւ կը տենչար ամբողջական յոյսին: Յաճախ իր հոգիէն դուրս կը պոսթկար ազազակը թէ բոլոր մարդերը մեղաւորներ էին, հետեւաբար պէտք չէր չարիքը փոխարինել չարիքով: Թէ առաքինութիւնը առանց բարի գործերու կատարեալ չէր, եւ զայն պէտք էր ընել առանց ներքին կամ արտաքին շարժառիթի: Միտքն է միակ հարստութիւնը մարդուն, որուն կարիքները սակայն բնականէն անդին չեն անցնիր, հետեւաբար երջանիկ է մարդը երբ ներգաշնակ է իր ներքին բնութեանը հետ: Իմաստութիւնը միայն կրնար ազատել մեղ կեանքի շղթայէն: Յետոյ դարձաւ Պօզոսը առաջնորդ լէզիոնականին. «Ազատ արձակեցէք այս բանաբարկեալը, որովհետեւ անմիտ մէկը չերևիր»:

ԱՍՏՈՒԱԺԱԲԱՆԱԿԱՆ

ՏԵՍԱԿԱՆ ԱՍՏՈՒԱԺԱԲԱՆՈՒԹԻՒՆ

77. ԻՄԱՍՏԱՍԻՐԱԿԱՆ ԱՌԱՐԿՈՒԹԻՒՆՆԵՐ. Առանց երկարաբանութեան խօսիւնք նաև այն առարկութիւններուն վրայ, զորս հակառակորդները բնական սկզբունքներէն կը ճգնին հանել Երրորդութեան խորհուրդին ղէմ:

Անոնք կ'ըսեն նախ թէ աստուածային բընութիւնը այնքան բացարձակօրէն մի է եւ պարզ, որ հնար չէ որ անոր մէջ լինի որեւէ զանազանութիւն, որովհետեւ ամէն իրական զանազանութիւն ընդդէմ է միութեան, մանաւանդ պարզութեան. ուստի ինչ կերպով ալ որ ուզուի մեկնել ենթակայութեանց երրորդութիւնը, կարելի չէ որեւէ մեկնութիւն տալ՝ առանց խանգարելու այս երկու բացարձակ ստորոգութիւնները: Ուստի, կ'ըսեն, կամ Երրորդութեամբ եռաստուածութեան կը յանդիմնուի, եւ կամ միութեամբ՝ Երրորդութեան մերժումին:

Այս առարկութեան ղէմ պարտինք նախ ըսել թէ քրիստոնէական վարդապետութիւնը երբեք չէ շփոթած միութեան եւ պարզութեան ստորոգութիւնները, եւ հաւասարապէս մաքառած է թէ՛ բարձրաստուածեան հեթանոսներուն, թէ՛ երկաստուածեան զրադաշտականներուն եւ թէ՛ եռաստուածեան հերետիկոսներուն ղէմ, պաշտպանելով աստուածային միութիւնը:

Սակայն միութիւնը եւ պարզութիւնը էութեան եւ բնութեան ստորոգութիւններ են եւ ոչ թէ ենթակայութեան կամ անձեւորութեան. եւ ինչ որ մէկուն մէջ կը պաշտպանուի՝ միւսին մէջ չի տարածուիր: Մենք զիտենք թէ տրամաբանական բազադրութիւնը ընդդէմ չէ բնութեան պարզութեան, թէ եւ տրամաբանական աշխարհը հակասական չէ իրականին. իսկ ենթակայական բազադրութիւնը աւելի է քան տրամաբանականը՝ իրա-

կան տարբերութեամբ, բայց չի հասնիր էութեան տարբերութեանց:

78. ԲՆՈՒԹԵՆԷՆ ՕՐԻՆԱԿՆԵՐ. Էութեան տարբերութիւնը եւ ենթակայութեանց իրական զանազանութիւնները պարզաբանելու համար, Ս. Հայրերը սովոր են զանազան օրինակներ մէջբերել բնութեան կարգէն, որոնց մէջ կը ճշմարտունի աչգպիտի ենթակայական զանազանութիւններ, առանց էութեան տարբերութեան: Համառօտութեան համար առանցմէ երկուքը միայն յոռաջ կը բերենք: Իրաց նիւթական կարգին մէջ արեւը մի է էութեամբ, բայց տարբեր ենթակայութիւններ են ցլացումը, լոյսը եւ ջերմութիւնը: Այնպէս որ ոչ լոյսը ջերմութիւն է, եւ ոչ ջերմութիւնը՝ ցլացում կամ ճառագայթում: Սակայն ասոնք ոչ միայն տարբեր բաներ են իրարմէ, այլ եւ միասնական ենթակայութիւններ են մէկ էութեան եւ մէկ բնութեան մէջ այնքան՝ որքան կարող է տանիլ նիւթական եւ սահմանաւոր բնութիւնը: Նոյնպէս մեր հոգին մի բնութիւն է մի էութիւն է, բայց է նոյն ատեն կար, միաք եւ կամք, այսինքն կարողութիւն, իմացողութիւն եւ կամեցողութիւն. երեք ենթակայութիւններ՝ որոնք իրապէս տարբեր են եւ զործողութեամբ զանազան, այնպէս որ ոչ միաքը կամք է, ոչ ալ կամքը՝ կար, թէպէտեւ անոնց էութիւնն ու բնութիւնը միեւնոյն է եւ միասնական: Համապոյ: Հոգիին այս օրինակը աւելի կատարեալ է քան լոյսինը, որովհետեւ հոգեկանին միջակիր մերձաւորապէս է նախատիպին, քան նիւթականը: Այս օրինակը կը զործածենք երբ Որդին կը կոչենք Բան, որ է միաք եւ իմաստութիւն Աստուծոյ, Հոգին կը կոչենք Սէր, որ է յօժարութիւն եւ կամեցողութիւն Աստուծոյ՝ կապէս հաս-

տատուած բարիքն մէջ, եւ կարողութիւնը կը վերագրենք Հօր: Հետեւողութեամբ ալ, Որդիին կու տանք ծնունդը, Հողիին՝ բոլորութիւնը, որովհետեւ մտաւորական զօրութիւնները Հողիէն կը ծնին կ'ըսենք, իսկ կամեցողականները կը բոլորին սրակն: Այս նմանութիւնները սակայ կը յեղիեղեն Ս. Հայրերը, բայց մենք բաւականանանք Ս. Լուսաւորչի տախտակերով. «Ձի որպէս արեւ եւ լուսն եւ քեր՝ միայ արեղական ասի եւ ոչ այլոց, եւ որպէս աղբեր եւ ջուր եւ դեղ՝ ի միայ ի բրնուիթեանէն լոխն, նոյնպէս եւ միայ, բան եւ հողի իմանի ի մարդում, նոյնպէս եւ աստ թիւն ընութեան եւ աստուածութեան է իմալ Հօր եւ Որդւոյ եւ Հօղւոյն Սրբոյ: Ձի ոչ է արեղական առանց լուսոյ եւ ջրմութեան, եւ ոչ աղբեր առանց ջրոյ եւ բոլորման, եւ ոչ միայ առանց բանի եւ հողւոյ: Այսպէս եւ ոչ էր Հայր առանց Որդւոյ եւ Հօղւոյն Սրբոյ» (Յաճախապատում, Ճառ Ա):

79. ՏՐԱՄԱՐԱՆԱԿԱՆ ԱՌԱՐԿՈՒԹԻՒՆ.

Կատարիկն նաեւ թէ հնար չէ ուղիղ տրամաբանել ընդունելով Երրորդութեան դադափարը: Իսկ այդ տարիկութիւնը կ'ընդլայնեն այսպէս.

Տրամարանութեան անյեղի հիմն է սովորունքը թէ երրորդին հետ նոյն եղողները իբրտու հետ եւս նոյնն են, ու այս սկզբունքով կը կադմոխն բոլոր ուղիղ պատճառաբանութիւններն ու տրամարանութիւնները. իբրեւ գործողական ջուլցմունք այդ տարիկութեան՝ կը կադմեն դանադան հաւաքարանական ձեւեր: Չոր օրինակ, աստուածութիւնը նոյն է անձնաւորութեան հետ. արդ, իւրաքանչիւր անձնաւորութիւն նոյն է աստուածութեան հետ, ուրեմն իւրաքանչիւր անձնաւորութիւն նոյն է իւրաքանչիւր անձնաւորութեան հետ. հետեւաբար անձնաւորութեանց տարբերութիւն չի մնար: Ու դարձեալ, Հայրն է Աստուած, Որդին եւս է Աստուած, ուրեմն Հայրն է Որդի, որ է Սաթիւն վարդապետութիւն:

Չենք ուզեր գեղերիլ այս գժուարութեանց մէջ, զորս տրամարանութեան մէջ համարակողներն իսկ կրնան լուծել. այսքանը բնեք միայն թէ հաւաքարանական ձեւերուն մէջ իմաստակականները շատ աւելի են քան ի-

մաստասիրականները: Այս պատճառաւ, որոշ եւ նիւթական կանոններ ունին եղբերու եւ մանաւանդ միջնորդ եղբին կիրառութիւնները, որպէսզի ճշմարտութիւն կատարեալ նոյնութիւնը անոր կրկին եղբերուն հետ կրկին բողոքատութեանց մէջ:

80. ԷԱՐԱՆԱԿԱՆ ԱՌԱՐԿՈՒԹԻՒՆ. Մէջ

կը բերեն նաեւ Բոյիղիտոս աւանդած եւ զըզրոցներէ ընդունուած սահմանը անձնաւորութեան մասին, թէ անձը բանական անհատական զոյացութիւնն է. ուրեմն, կ'ըսեն, աստուածութեան մէջ երեք զոյացութիւններ կան, կամ որ նոյնն է՝ երեք ընութիւններ եւ հօթիւններ կան:

Սակայն Բոյիղիտոս մարդկային արարածական անձնաւորութեան սահմանն է միայն որ տուած է, եւ ըստ այնմ միայն ընդունուած է: Երկրորդ՝ Բոյիղիտոս գործածուած «զոյացութիւն» բառը չէ առնուած բուն այն նշանակութեամբ որով հասկցանք մենք դայն, այլ իբր զոյաւորութիւն՝ որ ենթակայութեան կը պատկանի եւ ոչ թէ էութեան: Այսպէս կը տեսնենք նաեւ մեր մէջ «ինքնութիւն» բառին վրայ, զոր մենք գործածեցինք իբրեւ հոմանշանակ զոյացութեան, ինչպէս կ'ըսէ եւ Ս. Լուսաւորիչ. «Մի է ընութիւն եւ զոյացութիւն ամենասուրբ Երրորդութեան եւ իւր է ինքնութիւն» (Յաճախապատում, Ճառ Ա), որով եւ ի գէպ է մի բույ Երրորդութեան ինքնութիւնը. բայց ուրիշ տեղ նոյն բառը կը դանենք ենթակայութեան առումով եւս, ինչպէս երբ քահանան կ'աղօթէ պատարագի առան. «Անքնին, անհաս, երբեակ ինքնութեանը»: Այս ինքնութիւնն է հոմանշանակ Բոյիղիտոս կիրարկուած «զոյացութիւն» բառին հետ:

Կըքենք մեր խօսքը Երրորդութեան իմաստասիրական ջուլցման վաստով: Աստուած է գերազոյն եւ անսահմանաբար ամենակատարեալ էակ. ուրեմն հարկ է Աստուծոյ մէջ ենթադրել այնչափ ինչ՝ որչափ կարող է տանիլ անոր անսահման ամենակարողութիւնը: Արդ, որովհետեւ Աստուծոյ կարողութիւնը յախտենական է, հարկ է անոր մէջ ենթադրել յախտենական գործողութիւն, որովհետեւ չկայ դադափար կարողութեան՝ առանց գործողութեան դադափարի: Եթէ հնար է

Աստուծոյ մէջ ենթադրել յաւիտենական գործողութիւն, անիկա չի կրնար ըլլալ դէպի դուրս գործողութիւն՝ որովհետեւ հակասական է յաւիտենականութեան սահմանումին: Ուրեմն հարկ է ենթադրել միայն յաւիտենական գործողութիւն դէպի ներս. իսկ յաւիտենական գործողութիւնը չի կրնար ուրիշ բան ըլլալ եթէ ոչ ելում նոյն բնութենէն՝ աստուածութեան նոյն բնութեան մէջ. ու այդպէս են ելում քննարկը: Արդ, աստուածութեան երբեակ անձերը ոչ այլ ինչ են եթէ ոչ ինչ որ կը ստրկեցնէ երբորդութեան խորհուրդին քրիստոնէական վարդապետութիւնը, որ ոչ միայն ընդդէմ չէ մտքի, այլ եւ միտքը — որչափ հնար է իրեն համար ըմբռնողութիւնը, պիտի ենթադրէր զայն աստուածութեան մէջ՝ եթէ արդէն Աստուծմէ յայտնուած չըլլար իրբեւ գերբնական ճշմարտութիւն:

81. ԿԱՐԳ ԽՕՍԻՑ. Խօսից կարգը կը պահանջէր այժմ խօսիլ աստուածութեան առաջին անձին վրայ, այսինքն Հօր Աստուծոյ մասին. բայց որովհետեւ ինչ որ ցարդ ըսուեցաւ արդէն իրեն կը պատկանի իրբեւ անձին եւ ստաջին անձին, որ պատճառն է անպատճառներուն, ուստի առ այժմ ի բաց կը թողունք այդ գլուխը:

Կարգը կու գայ խօսելու երկրորդ անձնաւորութեան՝ Որդւոյն Աստուծոյ մասին. բայց որովհետեւ մարդացեալ Որդին է նոյնինքն Քրիստոս, եւ մենք ի մտի ունինք առանձին խօսիլ մարդկային խորհուրդին մասին, այստեղ զանց կ'ընենք խօսիլ Որդւոյն աստուածութեան մասին եւս, եւ կ'անցնինք խօսիլ Հօրւոյն աստուածութեան շուրջ, որպէսզի կարենանք գտնէ համառօտակի արտայայտուիլ Սուրբ Հոգիի բղիժման մասին:

ՅԱԳԱԳՍ ԱՍՏՈՒԱԾՈՒԹԵԱՆ ԵՒ ԲՂԽՄԱՆ ՀՈԳԻՈՅՆ ՍՐԲՈՅ

82. ՀՈԳԻՈՅՆ ԱՍՏՈՒԱԾՈՒԹԵԱՆ ՀԱԿԱՌԱԿՈՐԴՆԵՐԸ. Քրիստոնէական կրօնի ուղղութեան հակառակորդները, որոնք առաջին երեք դարերուն երեւցան, Քրիստոսի աստուածութեան դէմ է որ ուղղեցին իրենց լեզուները, և հազիւ թէ անցողաբար ակնարկեցին Ս. Հոգւոյն: Իրենց այս նոր ազանդին առաջնորդը եղաւ Մակեդոն, Կ. Պոլսոյ պատրիարքը, Արիստի սերմէն: Անոր դէմ գումարուեցաւ Կ. Պոլսոյ Ս. Ժողովը 150 հայրապետներով 381ին, եւ նոյնից հոգեմարտներուն մոլորութիւնները եւ քրիստոնէից մէջ այլեւս հայհոյութեան խօսք չըսուեցաւ Հոգւոյն դէմ: Կարծէք Աւետարանին այս խօսքը՝ «Եւ ամենայն որ ասէ բան զՈրդւոյ Մարդոյ թողցի նմա» կը քաջալերէր Քրիստոսի դէմ հայհոյողները, իսկ «Բայց որ զՀոգին Սուրբ հայհոյիցէ մի թողցի նմա» խօսքը կարկեց հոգեմարտներու լեզուները: Վերջերս է միայն որ Բողոքական խումբերէ ամանք երրորդութեան ուրացութեամբ՝ ուրացան նաեւ Հոգւոյն աստուածութիւնը: Համառօտ կերպով ուրեմն յառաջ բերենք Հոգւոյն աստուածութեան մասին փաստեր, որովհետեւ անոր անձնաւորութեան մասին հարկ եղած բացատրութիւնները տրուեցան

արդէն երրորդութեան խորհուրդին վրայ խօսուած ատեն:

83. ՓԱՍՏ Ս. ԳԻՐԲԷՆ. ԱՍՏՈՒԱԾՈՒՅԻՆ ԱՆՈՒՆ. Առաջին փաստը կը քաղենք Ս. Գրքոց վկայութիւններէն, որոնք բացորոշ կը խօսին Ս. Հոգւոյն «Աստուած» անուանակոչութեան մասին:

Պետրոս Անանիան յանդիմանած ատեն կ'ըսէ. «Ընդէ՞ր էլից սատանայ զսիրտ քո սրտեւ քեզ Հոգւոյն Սրբոյ, եւ խորել ի զնոց զեղջն», ու կը յարէ. «Ոչ ստեցեր մարդկան, այլ Աստուծոյ» (Գործք, Ե 3-4): Ուրեմն Ս. Հոգին՝ որուն ստեց Անանիա, ճշմարիտ Աստուած է:

Պողոս կը գրէ. «Վասնորոյ այսպէս ասէ Հոգին, այսօր եթէ ձայնի նորա լուիցէք, մի խտացուցանէք զսիրտս ձեր իրբեւ ի դատնութեան», ու կը յարէ. «Տեսէք, եղբարք, զուցէ երբեք լինիցի յումեք ի ձէնջ սիրտ շար անհաւատութեան՝ ապտամբ լինել յԱստուծոյ կենդանոյ» (Եբր. Գ 7-12). ուրեմն Ս. Հոգին որուն դէմ իրենց սիրտերը խտացնելով ապտամբ պիտի համարուէին հաւատացեալ եղբայրները, կենդանի Աստուած է: Նոյնինքն Պողոս կ'ըսէր Հոգիի Հրեանե-

րուն. «Բարեոք խօսեցաւ Հոգին Սուրբ ի ձե-
արն Եսայիայ մարգարէի առ Հարսն մեր»
(Գործք, ԻԲ 25) : Եւ Պօղոսէ յառաջ բերուած
խօսքերն են. «Եւ լուայ գրարբառ Աստուծոյ
որ ասէ». եւ Տէրը նա էր, որուն համար կ'ը-
սէ. «Տեսի զՏէր յաթոռ բարձրութեան ե վե-
րացելոյ», եւ զոր սերտութենէր կ'օրհնէին ը-
սելով. «Սուրբ, սուրբ, սուրբ, Տէր զօրու-
թեանց, լի է ամենայն երկիր փառօք նորա»
(Եսայի, 2 8, 13) : Ուրեմն Աստուած որ կը
խօսի Եսայիի, Հոգին Սուրբ է ըստ Պօղոսի :
Գարձեալ կը գրէ Պօղոս. «Ո՞չ զիտէք եթէ
տաճար էք Աստուծոյ, եւ Հոգի Աստուծոյ
նախկեայ է ի ձեզ : Եթէ ոք զտաճար Աստու-
ծոյ ապահանէ, ապահանեացէ զնա Աստուած,
զի տաճար Աստուծոյ սուրբ է, որ էք դուք» .
եւ ուրիշ խօսքերէ վերջնորէն նոյնին կը գառ-
նայ եւ կ'ըսէ. «Եթէ ո՞չ զիտէք զի մարմինք
ձեր տաճար են Հոգւոյն Սրբոյ՝ որ է ի ձեզ,
զոր ունիք յԱստուծոյ» (Ա Կորնթ. Գ 16-17,
2 19) :

84. ԱՍՏՈՒԱԾԱՅԻՆ ՍՏՈՐՈՂՈՒԹԻՒՆ-
ՆԵՐ. Երկրորդ փաստը կը կազմենք Ս. Գրոց
այն վկայութիւններէն, որոնց մէջ կը արբ-
ուին Ս. Հոգիին աստուածային ստորոգու-
թիւնները : Զոր օրինակ .

Ամենագիտութիւն. «Հոգին զամենայն
քննէ եւ զխորս Աստուծոյ. զի ո՞ որ է մարգ-
արանէ գիտէ ինչ զմարդոյն, եթէ ոչ Հոգի
մարդոյն՝ որ ի նմա. նոյնպէս եւ ոչ զԱս-
տուծոյն ոք գիտէ՝ եթէ ոչ Հոգին Աստու-
ծոյ» (Ա Կորնթ. Բ 10-11) : «Յորժամ եկեացէ
նա՝ Հոգին ճշմարտութեան, առաջնորդեացէ
ձեզ ամենայն ճշմարտութեամբ» (Յովհ. Ժ 2
13) :

Ամենակարողութիւն. «Հոգի այնորիկ որ
լարոյցն գՔրիստոս ի մեռելոց բնակեալ է եւ
ի ձեզ» (Հոմ. Ը 11) : «Հոգին Սուրբ եկեացէ
ի քեզ եւ զօրութիւն Բարձրելոյն հովանի լի-
ցի ի վերայ քո» (Ղուկ. Ա 35) :

85. ԱՍՏՈՒԱԾԱՅԻՆ ԳՈՐԾՈՂՈՒԹԻՒՆ-
ՆԵՐ. Երրորդ փաստը կը կազմենք այն վը-
կայութիւններէն, որոնց մէջ ցոյց կը տրուին
Սուրբ Հոգիին աստուածային գործողու-
թիւնները : Զոր օրինակ .

Ներքնում. «Քննէին յորժամ եւ յորպի-

սի՞ ժամանակի զուշակէր ի նոսա Հոգին Քը-
րիստոսի» (Ա Պետ. Ա 11) : «Ի Հոգւոյն Սըր-
բոյ կրեալք՝ խօսեցան մարդիկ յԱստուծոյ»
(Բ Պետ. Ա 21) :

Հրաշագործութիւն. «Ապա եթէ Հոգւոյ
Աստուծոյ հանեմ ես զգեւս» (Մատթ. ԺԲ
28) :

Թողութիւն մեղաց. «Այլ լուացարուք,
այլ սրբեցարուք, այլ արդարացարուք յա-
նուն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի, եւ ի
Հոգին Աստուծոյ մերոյ» (Ա Կորնթ. 2 11) :

Վարչութիւն եկեղեցւոյ. «Ասէ Հոգին
Սուրբ. որչեցէք ինձ զհառնարաս եւ զՊօղոս
ի գործ՝ յոր կոչեցեալ է իմ զգոսա» (Գործք
ԺԳ 2) : «Զդուշ կացէք անձանց եւ ամենայն
հօտիդ, յսրում եղ զձեզ Հոգին Սուրբ տե-
սուչս՝ հովուել զժողովուրդ Տեառն» (Գործք
Ի 28) :

Բաշխում շնորհաց. «Եւ ոչ ոք կարէ ասել
Տէր զՅիսուս, եթէ ոչ Հոգւովն Սրբով : Թէ-
պէտ եւ բաժինք շնորհաց են, այլ Հոգի նոյն
է» (Ա Կորնթ. ԺԲ 3-4) :

Սրբել արարածները. «Ընտրեաց զմեզ
Աստուած ի սկզբանէ ի փրկութիւն՝ սրբու-
թեամբ Հոգւոյն» (Բ Թեղ. Բ 12) : «Ընտրե-
լոցդ թժգեհնից... ըստ կանուխ զխառնութեանն
Աստուծոյ Հօր, սրբութեամբ Հոգւոյն» (Ա
Պետ. Ա 1-2) :

Բաշխում սիրոյ. «Մէքն Աստուծոյ սրբի-
տեայ է ի սիրաս մեր, ի ձեռն Հոգւոյն Սըր-
բոյ՝ որ տուաւ մեզ» (Հոմ. Ե 5) :

Այս վկայութիւններէն, որոնց վրայ շատ
ուրիշներ կարելի է աւելցնել, կը քաղենք որ
եթէ Հոգին Աստուած չըլլար՝ կարելի չէր
իբեն վերադրել աստուածային գործողու-
թիւններ : Թէ եւ այդ վկայութիւններէն ո-
մանց մէջ կ'երեւի թէ խօսքը արդարութեամբ
որբացած մարդուն Հոգիին համար է, սա-
կայն «Հոգին սուրբ» կոչումը, այն ալ որո-
շիչ մասնիկներով, Սուրբ Գրքին մէջ երբեք
մարդուն չի տրուիր, եւ անով միշտ կը նշա-
նակուի Հոգին Աստուած, իբր ենթակայու-
թիւն գանապանակ :

86. ԱՍՏՈՒԱԾԱՅԻՆ ԱՌՆՁՈՒԹԻՒՆՆԵՐ.
Զորրորդ փաստը կը քաղենք այն տեղերէն,
ուր Սուրբ Հոգին կը յիշատակուի անձնաւո-
րութեամբ եւ պատուով Հօր ե Որդւոյն հետ,

իրրեւ համադոյակից եւ հաւասարակից, ինչպէս մկրտութեան ձեւին մէջ. «Մկրտեցէք զնոսա յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ» (Մատթ. ԻԸ 19), առաքելական ողջոյնին մէջ. «Ծնորհք Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եւ սէրն Աստուծոյ եւ հաղորդութիւն Հոգւոյն Սրբոյ ընդ ձեզ ամենեւին» (Բ Կորնթ. ԺԳ 13), մխիթարիչին անուանակոչութեան մէջ. «Աղաչեցից զՀայր եւ այլ մբխիթարիչ տացէ ձեզ» (Յովհ. ԺԳ 16), եւ Հօրէ կնիւրուն. «Յորժամ եկեացէ մխիթարիչն, զոր ես առաքեցից ձեզ ի Հօրէ» (Յովհ. ԺԵ 26) :

87. ՓԱՍՏ ԱՌԱՆԳՈՒԹԵՆԷ. Աւանդութեանէ հանուած փաստին առիթով ալ պիտի չբմանրամանենք, որովհետեւ երրորդութեան վրայ խօսած ատեն բաւական անգրադարձած եղանք այդ մասին: Այդ առթիւ բտւածները, մանաւանդ հանդանակներու, ջատագովներու եւ Ս. Հայրերու վկայութիւնները կրնան այտակ եւս կրկնուիլ:

Ասոնց վրայ կրնայ աւելցուիլ Հոգւոյն Սրբոյ աղանակերոյ իջման պատկերը, ուր Հոգին Հօրը եւ Որդւոյն հետ երրորդութիւն կը կազմէ, եւ ի դէմս երեքին միանգամայն կը պաշտուի երրորդութեան խորհուրդը իրրեւ մի աստուածութիւն:

88. ԱՌԱՐԿՈՒԹԻՒՆ ՏԱՐՔԵՐ ԿԻՐԱՌՈՒԹԻՒՆՆԵՐԷ. Հակառակորդները կը կարծեն «Հօգի» անունով նոյնինքն Աստուած հասկընալ, որ է հոգեկէն բնութիւն, ինչպէս որ Քրիստոս կ'ըսէ. «Հօգի է Աստուած, եւ երկրպագուաց նորա հոգւով եւ ճշմարտութեամբ պարտ է երկիրպագանել» (Յովհ. Գ 24): Պօղոս նոյնը կը կրկնէ. «Զի տէր հոգին է. ուր հոգի Տեառն է, անդ ազատութիւն է» (Բ Կորնթ. Գ 17). ուստի եւ կը պնդեն թէ յառաջ բերուած բոլոր վկայութիւններուն մէջ չկայ ոչ մէկ խօսք Ս. Հոգիի գանաղանեալ անձնաւորութեան վրայ:

Արդէն մենք ալ խոստովանեցանք որ վկայութիւններէն ոմանց մէջ այդ ատուծով կիրաւութիւնը յայտնի է, եւ մէջ բերինք բոլոր այն տեղերը ուր Հոգիին խօսքը կ'ըլլայ, եւ չիշեցինք նոյնպէս Հին Կտակարանէ վկայութիւններ, փասնղի բնինք արդէն

թէ երրորդութեան դաւանութիւնը բացայայտ չէր Մովսիսական յայտնութեան մէջ: Սակայն որովհետեւ տեղեր եւս կան ուր Հոգիին անձնաւորութիւնը անհերքելի է, եւ այն վկայութեանց մէջ մանաւանդ՝ ուր Հոգին իրրեւ յատուկ ենթակայ տէր կ'ըլլայ ստորագրութեանց, կարողութեանց եւ գործողութեանց. իսկ եթէ ենթակայ է, ապա եւ աստուածային գանաղանեալ անձնաւորութիւն է: Այս կէտը կը հաստատուի այն բաղդատութենէն որ կը լինի Հոգիին եւ Հօր ու Որդւոյն միջեւ. զի եթէ աստուածութիւնը ենթակայ է եւ ենթական է Քրիստոս, ապա ուրեմն եւ Հոգին, անոնց հետ մէկ շարքի վրայ դրուած, ենթակայ է՝ այդ երկուքէն գանաղանեալ, եւ հետեւապէս աստուածային երրեակութեան երրորդ անձը:

Համառօտութեան համար ետ չենք դառնար եւ այս բտւածները հաստատել այն վկայութիւններով՝ զորս արդէն յառաջ բերինք երրորդութեան եւ Ս. Հոգւոյն աստուածութեան փաստերուն կարգին:

89. ԱՌԱՐԿՈՒԹԻՒՆ ԵՂԵԼՈՒԹԻՒՆՆԵՐԷ. Հակառակորդները յառաջ կը բերեն Յովհաննու խօսքերը. «ԶԱստուած ոչ ոք ետես երբեք» (Յովհ. Ա 18) եւ Պօղոսինը. «Զոր ոչ ոք ետես ի մարդկանէ եւ ոչ տեսանել կարող է» (Ա Տիմթ. Զ 16), որպէսզի այս խօսքերուն զօրութեամբ եղջերուաքաղ կեղծիք ցոյց տան Հոգւոյն իջնելը «իրրեւ զաղանի» Քրիստոսի վրայ Յորդանանի մէջ (Մատթ. Գ 16) եւ Հոգիին զայտուար առաքելներուն վրայ Վերնատան մէջ: Այս ձեւով կը կարծեն ուրանալ Հոգիին աստուածութիւնը:

Տարբեր է Հոգւոյն աստուածութեան խնդիրը, եւ տարբեր՝ Հոգւոյն Վերնատան մէջ եւ ի Յորդանան երեւումներուն մեկնութեան խնդիրը: Մենք յառաջ չբերինք այս երեւումները իրրեւ զօրաւոր փաստեր, որովհետեւ այս երեւումներուն մեկնութիւնը կը նկատենք իրրեւ հետեւանք լուսաւոր փաստերով հաստատուած վարդապետութեան: Ուստի եւ Հոգիին աստուածութիւնը կը մնայ հաստատուն, եթէ նոյնիսկ չկարենանք պարզօրէն հաստատել այս երեւումներուն կերպերը: Բայց զժուար չէ դանսնք բացատրել իրրեւ երեւութական կերպաւորութիւն:

բովճեաեւ եկեղեցիին ազաւնիի ե հրեղէն լեզուաց այդ երեւումները երբեք չէ մեկնած մարմնեղութեան դրութեամբ: Եւ եթէ Յովհաննէս եւ Պօղոս զԱստուած անտեսանելի կ'ըսեն, առիկա հոգեղէն բնութեան համար է՝ որ արդարեւ անտեսանելի է ըստ ինքեան: Եւ այց ինչպէ՞ս կ'ընան հաստատել թէ Աստուծոյ կողմէ անհնարին են երեւութական տեսիլները: Մարդարէութիւնները լի են Աստուծոյ զանազան կերպարանաւ տեսիլքներով. մենք չենք ընդունիր թէ իւրաքանչիւր տեսիլքի առթիւ մարմնեղութիւն կամ մարդեղութիւն տեղի ունեցած ըլլայ, բայց ժառանգ ալ չենք գտներ կարծելու թէ Աստուծոյ կողմէ երեւումները անկարելի ըլլան. բան մը՝ որ հոգեմարտներն ալ չեն ընդունիր, վասնզի կը ճանչնան Աստուծոյ ամենակարողութիւնը:

90. ԱՌԱՐԿՈՒԹԻՒՆ ՔՐԻՍՏՈՍԻ ԽՕՄՔԵՐԷՆ. Կ'ըսեն դարձեալ որ եթէ Քրիստոսի «Եւ այլ միևիթարիչ տացէ ձեզ» խօսքէն կարելի է ցոյց տալ Հոգիին անձնաւորութիւնը՝ բաղդատելով Հոգին Քրիստոսի հետ, հնար է ուրեմն ապացուցանել նաև Հոգիին մարդեղութիւնը, եւ անոր առաքեալներուն հետ լիանելը, ինչպէս եւ քարոզելը Քրիստոսի պէս: Եսկ եթէ չենք ընդունիր այս երկրորդ հետեւութիւնը, հարկ չկայ եւ ընդունելու ստաջներ:

Գիտելի է սակայն որ բոլոր բաղդատութիւններուն եւ նմանութիւններուն մէջ ոչ թէ լսողին ազատ կամքն է որ կ'որոշէ խօսքին իմաստն ու տարողութիւնը, այլ՝ լսողին դիտումը, որ խօսքին կարգէն ալ կը յայտնուի: Արդ, Քրիստոս երբեք չակնարկեց Հոգւոյն ի մարմնի գալուստին, ինչպէս եղաւ իր գալուստը. այլ պարզապէս խօսեցաւ Հոգւոյն ի հոգի գալուստին մասին, ըսելով. «Զհոգին ճշմարտութեան, զոր աշխարհս ոչ կարէ ընդունիլ, զի ոչ տեսանէ զնա եւ ոչ ճանաչէ ըզնա. բայց զուրք ճանաչէք զնա, զի առ ձեզ բրնակեցի» եւ ընդ ձեզ եղիցի» (Յովհ. ԺԴ 17). Եւ դարձեալ. «Զհոգին ճշմարտութեան՝ որ ի Հօրէ կ'լանէ, նա վկայեցէ վասն իմ» (Յովհ. ԺԵ 26): Եւ դարձեալ. «Այլ զուրք մը կ'ըսեցիք ի Հոգին Սուրբ, ոչ յետ բաղում ինչ աւուրցն այսօցիկ» (Գործք Ա 5): Քրիստոսի

խօսքերուն այս կարգը, եւ Հոգւոյն գալուստեան վրայ պատմած պարագաները եւ այն յատկութիւնները զորս կը մատնանչէ, ցոյց կու տան հոգեկան այն նոր գործողութիւնը՝ որուն գործողն ու ընողն է Հոգին, Հօրմէն եւ Որդիէն տարբերեալ անձնաւորութիւն: Գործողութիւնը աստուածային է, հետեւարար նաև գործող ենթական՝ աստուածային:

91. ԱՌԱՐԿՈՒԹԻՒՆ ՄԿՐՏՈՒԹԵԱՆ ՁԵՒԷՆ. Կ'առարկեն դարձեալ թէ «յանուն Հոգւոյ» մկրտելը ըստ պատուիրանին Քրիստոսի (Մատթ. ԻԸ 19), ուսկից կը քաղենք Հոգիին աստուածութիւնը՝ շատ տկար է իբրև ժառանգ, որովհետև Քրիստոսի մասին է որ ըսուեցաւ թէ պիտի մկրտէ «Հոգւով Սրբով եւ հրով» (Ղուկ. Գ 16), ու Քրիստոս ըսաւ թէ մկրտուելը ծնունդ է «ի ջրոյ եւ ի հոգւոյ» (Յովհ. Գ 5): Արդ, եթէ յանուն Հոգւոյն մկրտութիւնը բաղդատուի հրով եւ ջրով մկրտութեան հետ, կարելի է դիւրաւ մեկնել այդ բաղդատութիւնը՝ Հոգի բարձր իմանալով իբրև շնորհաց համանշանակ: Այս իմաստով է որ կ'իմանանք Հոգւոյն գալուստը վերնատան մէջ առաքելոց վրայ, որոնց համար կ'ըսուի թէ «յցան ամենեքեան Հոգւով Սրբով» (Գործք Բ 4): Հոգի բարձր շնորհաց նշանակութեամբ ստէպ կը գտնուի Ս. Գրոց մէջ, ինչպէս երբ կ'ըսէ Գաւիթ. «Զհոգի քո սուրբ մի հաներ յինչն» (Սաղմ. Ծ 13). Եսայի կ'ըսէ. «Հոգի Տեսան ի վերայ իմ» (Եսայի ԿԱ 1) եւ թէ «Ո՛ր է որ եղ ի նոսա զՀոգին Սուրբ», որ օժման արտաքին նշաններով ալ կը տրուէր: Այս բոլորէն կարելի է Հոգին Սուրբ իմանալ իբրև Աստուծոյ շնորհք եւ ոչ իբրև աստուածային անձ:

Հոգի բարձր բաղձագիտի իմաստներով կերարկուած կը գտնուի Ս. Գրոց մէջ, եւ մենք կարող էինք տակաւին ցոյց տալ տեղեր՝ ուր ան գործածուած է վերև յիշատակուած իմաստներէն տարբեր իմաստներով:

Հոգին գեո կը նշանակէ կենդանութիւն, սէր, ընտրութիւն եւն.: Սակայն ոչ մէկ տեղէ կարելի է հաստատել թէ բարի մը տեղ մը տրուած իմաստը անպատճառ նոյնը պէտք է լինի ուրիշ տեղ մը եւս, քանզի ոչ միայն աստուածարանները, այլ հասարակ զբոսուածքներու հասկացողութեան պարզ սովոր-

բութիւնն իսկ բազմադիմի կանոններու հետեւողութեամբ կը հաստատէ բառին իմաստը իւրաքանչիւր առիթի մէջ: Ուստի, որովհետեւ Հոգի բառը երբեմն կը նշանակէ շքանորհ եւ ոչ անձ, եւ երբեմն ալ մարդու կամ աստուածային հոգի, հնար չէ եզրակացնել թէ միշտ նոյն իմաստով պէտք է հասկնանք: Մենք բուսական բացատրեցինք թէ ինչպէս մեր յառաջ բերած վկայութեանց մէջ Հոգի բառը ենթակայութիւն է եւ ոչ թէ առարկայութիւն, գործող եւ ոչ թէ գործողութիւն: Իսկ Հին Կտակարանի վկայութեանց պարզ, անոնք ոչ միայն Սուրբ Հայրերէն, այլ նաեւ բազում ոչ-կաթոլիկներ մեկնաբաններէ կը հասկցուն իբրեւ Ս. Հոգւոյն անձնաւորութեան վրայ ըսուած: Այսուամենայնիւ, ըստ մեր կարծեաց եթէ այդ բոլոր վկայութեանց մէջ ալ Հոգի բառը փոխաբերական իմաստով հասկցուէր, մեր փաստարկութիւնը չէր դրդուեր երբեք:

92. ԱՌԱՐԿՈՒԹԻՒՒՆ ՅՈՎՀԱՆՆԷՍԵԱՆՆԵՐԻՆ. Պօղոս (Եփեսոսի մէջ) կարգ մը աշակերտներու հանդիպելով հարցուց անոնց թէ Ս. Հոգին ընդունած են արդեօք. ու անոնք պատասխանեցին. «Այլեւ ոչ թէ Հոգի Սուրբ գուցէ՛ լուեալ է մեր» (Գործք ԺԹ 2): Ուրեմն նախկին քրիստոնեաները Հոգւոյն աստուածութեան մասին ոչինչ գիտէին, հետեւաբար յետոյ մտած է այդ սովորութիւնը, կ'ըսեն հակառակորդները:

Սխալ է թէ Եփեսացի այդ աշակերտները քրիստոնեայ էին, վասնզի իրենք իսկ կը խոստովանին թէ «Ի Յովհաննու մկրտութիւնն» մկրտուած էին (Գործք ԺԹ 3): Այս պատճառաւ Պօղոս վերստին մկրտեց զանոնք եւ ձեռքը դրաւ եւ Հոգին Սուրբը ընդունեցին: Ուստի գարձանալու ոչ մէկ տեղի կայ եթէ Յովհաննէսեանները, որոնք չէին քրիստոնէացած, անտեղեակ մտացած ըլլային երրորդութեան վարդապետութեան եւ Հոգւոյն աստուածութեան: Թերեւս նոյնիսկ ի դէպ է մեղադրել զիրենք, որովհետեւ պէտք էր որ զիանային թէ Սուրբ Հոգիին մասին խօսած էր Յովհաննէս, ըսելով. «Որ առաքեացն զիս մկրտել ջուրով՝ նա ասաց ցիս. յոյր վերայ տեսնիտեալ զՀոգին զի իջանիցէ եւ հանդիպի ի վերայ նորա, նա է որ մկրտէ Հոգւովն

Սրբով. եւ ես տեսի եւ վկայեցի՝ եթէ սա է Որդին Աստուծոյ» (Յովհ. Ա. 33-34):

93. ԱՌԱՐԿՈՒԹԻՒՒՆ ՊՕՂՈՍԻ ԽՕՄԹԵՐԷՆ. Պօղոս կը գրէ. «Ինքնին Հոգին բարեխօս լինի ի հեծութիւնս անձուանչս» (Հռոմ. Ը 26): Եւ գարձեալ թէ «Հոգին զամենայն շննէ եւ զխորս Աստուծոյ» (Ա. Կորնթ. Բ 10): Նաեւ՝ «Հոգիք իսկ մարգարէից՝ մարգարէից հնազանդին» (Ա. Կորնթ. ԺԳ 32): Ասոնք յառաջ բերելով հակառակորդները կը կարծեն զանոնք անփայտելու աստուածային անձնաւորութեան համար: Հեծութիւնը՝ կ'ըսեն, փխրութեան է նշանակ, քննելը՝ տղիտութեան, իսկ հնազանդութիւնը հպարտութիւն է: Ու, կ'ըսեն, այսպիսի յատկութիւններ տանեցող մը չի կրնար Աստուած ըլլալ:

Սակայն սխալ է փոխաբերական խօսքերէ փաստեր քաղել: Վասնզի Ս. Գրքին անսովոր չէ փոխաբերական զոգացմունքներ եւ գործեր վերադրել Աստուծոյ. գոր օրինակ՝ տեսնել, լսել, զղջալ եւ այլն, որոնք յաճախ կը զտնուին Աստուածաշունչին մէջ, եւ զորս կարելի է նկարագրական իմաստով հասկնալ:

Հոգին, ըստ Պօղոսի, ոչ թէ տկարութիւն է, այլ տկարութեան օյնական. ուստի արկարութեան բառնալովը ինքը կը լինի տկարութիւնը տանող: Պօղոսի ըսածները բացառապէս են խօսից ընդհանուր կարգին մէջ. նախ բան էր. «Նոյնպէս եւ Հոգին ի թիկունս հաստնէ տկարութեան մերում. զի զոր կամքն յաղօթս, որպէս արժան իցէ՝ ոչ զիտեմք», որոնցմէ վերջ կու գան առարկուած խօսքերը:

Նոյնպէս քննութիւնը տղիտութիւն չէ, վասնզի պէտք էր Աստուծոյ ալ վերադրել զայն. չէ՞ որ գրուած է. «Որ քննէ զփրատ եւ զերիկամունս Աստուած արգար» (Սաղմ. Է. 10): Բայց յայտնի է թէ փոխաբերութիւն է արդիւնքը գործողին վերադրելը:

Իսկ «Հոգիք մարգարէից»ը յոյնականաբար գործածուած, երբեք չի վերաբերի Հոգւոյն Աստուծոյ, այլ Հոգիէն ընդունուած ազդեմներու, որպէսզի մարգարէները խոհականութեամբ ի կիր առնուն այդ ազդեմները: Ըստ սոյմ, «Մարգարէք երկու կամ երեք խօսեացին, եւ այլքն քննեացին: Ապա եթէ այլ ումէք ոք նստիցին՝ յայտնեա-

... առաջինն լռեցէ . քանզի կարող էք ամե-
 նեքին մի ըստ միտքէ մարգարէանալ» (Ա.
 Կորնթ. ԺԴ 29-31) : Եւ կամ , որպէսզի գատ-
 ուին սուս մարգարէները , «Մի ամենայն
 հողոց հաւատայք , այլ ընտրեցէք զհոգիսն՝
 եթէ յԱստուծոյ իցեն . զի բազում սուս մար-
 ցարէք ելեալ են յաշխարհ» (Ա. Յովհ . Դ 1) :

94. ԱՌԱՐԿՈՒԹԻՒՆ ԱՒԱՆԴՈՒԹԵՆԷ՛ . Ս .
 Հայրերու խօսքերէն եւ Եկեղեցւոյ աւանդու-
 թեանն հանուած առարկութիւնները առ հա-
 սարակ կը վերածուին «Հոգի» բառին տար-
 րեալ կիրառութիւններուն , որուն մասին
 խօսեցանք արդէն : Ինչպէս ըսինք , հոգի բա-
 ւր երբեմն կը նշանակէ աստուածութեան ա-
 սարկան՝ նկարագրական իմաստով , երբեմն
 ալ ունի նկարագրական նշանակութիւն՝ ա-
 ռաջինէն տարրեր , զի կը նշանակէ կամ մար-
 ցու հոգի , եւ կամ հոգեղէն էակ եւ կամ կեն-
 սական հոգի . բայց կան տեղեր , ինչպէս քա-
 նիցս ըսինք , ուր խօսքը յայտնապէս աստ-
 ւածութեան ենթակային մասին է՝ մերթ
 նկարագրական եւ մերթ փոխարեակն ի-
 մաստով : Ըսինք զարձեալ թէ Ս . Հոգւոյն
 աստուածային անձնաւորութեան փաստը կայ
 նոյնպէս բովանդակ աւանդութեան մէջ , զոր
 որինակ՝ մկրտութեան ձևին մէջ . «Յանուն
 Հոր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ» : Ասոնք
 բաւական են հաստատելու համար Երբորդու-
 թեան խորհուրդը եւ Սուրբ Հոգիին աստ-
 ւածութիւնը :

Դիտել կու տան նաեւ թէ ինչո՞ւ նիկիոյ
 Ս . Ժողովը Քրիստոսի աստուածութիւնը
 հաստատած ատեն նոյն կերպով չխօսեցաւ
 Հոգւոյն աստուածութեան մասին եւս : Բայց
 բայցին է պատմութենէն թէ Արիոսականնե-
 րը Հոգիին դէմ չպայքարեցան եւ Ժողովը ի-
 րենց համար էր որ դումարուած էր եւ իրենց
 դէմ էր որ վճիռ արձակեց : Միւս կողմէ ,
 նիկիական հանգանակին բանաձևը կ'ըսէր .
 «Հաւատամք ե ի Ս . Հոգին , յանկն ե ի կա-
 տարեալն» , ինչ որ պայծառ կերպով ցոյց
 կու տայ թէ Երբորդութեան եւ Հոգւոյն աստ-
 ւածութեան դասնութիւնը կատարելապէս
 խոստովանուած է առաջին Տիեզերական Ս .
 Ժողովէն :

95. ԵԼՈՒՄԻ ԱՌՆՁՈՒԹԻՒՆՆԵՐ ԵՒ ԲԱՒՆՆԵՐ

ՈՒՅՐ . Որովհետեւ Ս . Հոգիի բղխման մասին
 եւս պէտք է խօսինք , հարկ է որ նախապէս
 յիշեցնենք ինչ որ ըսինք արդէն աստուածա-
 յին առնչութեանց մասին : Առնչութիւնները
 հաստատուած են ոչ թէ էութեան , այլ են-
 թակայութեանց տարբերութեան մէջ . որով-
 հետեւ էութեան տեսակետով չենք կրնար ը-
 սել թէ առնչութիւններ կան տոանց ենթա-
 կայութեան :

Նաեւ , յայտնեցինք թէ բոլոր առնչու-
 թիւնները կը վերածուին դէպի ներքս յարա-
 րերութեանց սկզբնաւորութեանց , որոնք կը
 կազմեն ենթակայական զանազանութիւններ՝
 անազանազան էութեան մէջ :

Ուր որ չկայ ոչ մի առնչութիւն , հոն չը-
 կայ եւ ոչ մի զանազանութիւն , եւ հետեւա-
 բար չիթթութիւն եւ խառնում անձերու .
 Հայրը կը զանազանենք Որդիէն՝ ծննդեան ա-
 ռնչութեամբ , ու ծնունդը՝ ներդրածաբար եւ
 կրաւորաբար ասնուած՝ կը կազմէ երկու
 անձերուն զանազանութիւնը : Նմանօրինակ
 կերպով է որ կը կազմենք Հօրը եւ Հոգիին
 զանազանութիւնը՝ առնչութեամբ բղխման ,
 ու բղխումը՝ ներդրածաբար եւ կրաւորաբար
 ստուած՝ կը կազմէ Հօրը եւ Հոգիին զանա-
 զանութիւնը . այնպէս որ Հայրը ծնող կը լի-
 նի Որդիին , եւ բղխող՝ Հոգիին . Որդին՝ ծրն-
 եալ , Հոգին՝ բղխեալ :

Կը մնայ հաստատել Որդիին եւ Հոգիին
 միջեւ տարբերեալ զանազանութիւնը . որով-
 հետեւ եթէ Որդիին եւ Հոգիին միջեւ տար-
 բերութիւն մը չըլլար , այն ատեն Որդին եւ
 Հոգին հաւասարապէս եւ ենթակայաբար ըս-
 կզբնաւորուելով Հօրմէ , եւ էակցութեամբ
 նոյն ըլլալով իրարու հետ , ենթակայապէս
 ալ նոյնը պիտի ըլլային՝ եթէ առնչութեամբ
 մը զանազանեալ չըլլային :

Ուստի , կ'ըսենք նախ թէ ոչ նոյն եւ ոչ ալ
 նոյն տեսակ կը դասանինք Որդիին՝ Հօրմէ
 սկզբնաւորութիւնը , փասնելի Որդին կը խոս-
 տովանինք ծնած եւ Հոգին՝ բղխած , եւ չենք
 կրնար բղխած ըսել Որդիին , եւ ոչ ալ Հոգի-
 ին՝ ծնած , թէ եւ երկուքին համար ալ հաւա-
 սարապէս կրնանք ելած ըսել :

Որդին եւ Հոգին զանազանելու այս տե-
 սակը ոչ թերի բան մըն է եւ ոչ ալ նոր . սա-
 կայն անձերու զանազանութեանց ուրիշ բա-
 ցատրութիւն մըն ալ ունինք , զոր կը կոչենք

առում ե զոր կը խոստովանինք՝ ներսէս Շր-
նորհալիի շարականը երգելով. «Բղխումն
Հօր անքննարար, առող յՈրդւոյ անճառա-
բար» (Բ օր Հողեղալատեան) : Եւ յնր կ'ըսէ
ևս Գրիգոր Տաթևացի. «Զի այլ է բղխում,
և այլ է առում. այնպէս զի բղխում է ի Հօ-
րէ, որպէս Որդին ծնունդ է ի Հօրէ : Այլ զի
ամենայն ինչ զոր ունի Հայր Որդւոյ է
Հողին առնու յիմաստութենէ և զօրութենէ
Որդւոյ» (Հարցմանց, ԻԲ 65) :

Այդ գրութիւնը բացատրելու համար
հարկ է յիշեցնել թէ ենթակալալութեանց դա-
նազանութեան մէջ հաստատուն է էութեան
միասնականութիւնը. ուստի և ինչ որ կը դա-
նազանուի հակադրութեամբ առնչութեանց՝
կը նշանակայ միութեամբ բնութեան : Արդ,
ինչ որ էութեան նշանութեամբ մէկէն միւսին
կու գայ՝ այն առում է, իսկ ինչ որ ենթա-
կալական սկզբնաւորութիւն է՝ այն ելում է :
Որդին և Հողին ունին ելում ի Հօրէ, իսկ
Հողին չունի ելում Որդիէն : Ուստի չի կրնար
բնուիլ բղխած Որդիէն, այլ միայն առնող՝
Որդիէն : Հետեւաբար ուղիղ չէ բնի «բղխ-
եալ ի Հօրէ և յՈրդւոյ», ինչպէս կը պնդէ
Հոսեակեան Եկեղեցին :

96. ՀՈԳԻԻՆ Ի ՀՕՐԷ ԲԳԼՈՒՄԸ. Ասոր
դէմ մենք պիտոյ կը բռնենք Աւետարանին հա-
ւատքը : Քրիստոս մերձին ընթրիքին մէջ երբ
կը բացատրէր աստուածութիւնը Ս. Հոյի-
ին, զոր կը խոստանար յետոյ առաքելայնե-
րուն զրկել, և երբ այդ աթիւ երեք անձե-
րու առնչութիւնները ցոյց կու տար, բաւ-
«Բայց յորժամ եկեցէ միութարիչն զոր ես
առաքելի ձեզ ի Հօրէ, զՀողին ճշմարտու-
թեան՝ որ ի Հօրէ ելանէ, նա մկայեցէ մասն
իմ» (Յովհ. ԺԵ 26) : Քրիստոսի խօսքերը
մեկնութեան չեն կարօտիր, ուստի հարկ չը-
կայ դանձր երկարօրէն բացատրելու :

Աւետարանին այս խօսքը, «Որ ի Հօրէ ե-
լանէ», կամ բաւ այլ խորհրդանութեանց՝
«Որ ի Հօրէ բղխի», Կ. Պոլսոյ Ժողովն ալ
գրաւ, զոր թէպէտ մեր Եկեղեցին ընդունեց
իրբև ուղղափառ դասնութիւն, բայց չը-
փոխեց նիկիական հանդանակին ձևը, զայն
պահած ըլլալու համար Ս. Լուսաւորիչէն
ընդունուած և իր փառաբանական օրհնու-
թեամբը կնքուած ձևին մէջ : Օրթոտոքս Ե-

կեղեցին իր գործածէ Կ. Պոլսական յա-
ւելուածով փոխուած նիկիական հանդանա-
կը. եւ յն կերպով գործածեց զայն Հոսեակե-
ան Եկեղեցին ալ շատ դարեր : Յիշատակ-
ուած է պատմութեան մէջ թէ Իններորդ դա-
րու սկիզբը երբ Սպանիոյ եկեղեցիներէն ու-
մանք սկսած էին գործածել «ևս յՈրդւոյ» յա-
ւելուածը «որ ի Հօրէ բղխի» խօսքին մէջ,
Լեոն Գ, որ այն ատեն Հոսեի հայրապետն
էր, յանդիմանեց այդ անուղիղ յաւելուածը
և թոյլ չտուաւ որ անիկա մուծուի եկեղե-
ցիներուն մէջ. մինչև Տասներորդ դարու
մերձը այդ յաւելուածը հաստատապէս ըն-
դունուած չէր արեւմտեան Եկեղեցիին մէջ :
Իսկ անկէ մերձ եղածը, որ կատարուեցաւ՝
նախկին դարերու մէջ Եկեղեցւոյ գործը ա-
նուղիղ հրատարակելով, չի կրնար հաստա-
տութեան իր փաստ ընդունուիլ, և Հնագոյն
աւանդութիւնը՝ որ մկայուած ևս ապացուց-
ուած է, կը դատապարտէ մերձին փոփոխու-
թիւնը :

Մյնբան յայտնի է Եկեղեցւոյ նախկին դա-
ւանութիւնը, որ Հոսեակեան Եկեղեցին
պարտաւորուած է ընդունիլ զայն, և ինքը
զինք աւանդութեան : Հօր փաստէն աղաւե-
լու համար է որ կ'ըսէ թէ նախնիք «ի Հօրէ»
բախլով «ի յՈրդւոյ» ևս կ'իմանային, ինչ որ
սակայն պէտք է հաստատեն և ոչ թէ ենթադ-
րութեամբ ստորասեն : Բայց փոխանակ եր-
կարարանելու՝ Ս. Հայրերէն մկայութիւն-
ներ բերելով, որոնք զիւրաւ կը դանուին Ե-
կեղեցական գրականութեան մէջ, փութանք
լուծել Հոսեակեաններուն դժուարութիւն-
ները :

97. ՔՐԻՍՏՈՍԻ ԽՕՍՔԵՐՈՒՆ ԻՄԱՍՏԸ.
Անոնց ենթադրութիւնը գլխաւորապէս հաս-
տատուած է Քրիստոսի սա խօսքին վրայ՝
«Յորժամ եկեցէ նա՝ Հողին ճշմարտու-
թեան, առաջնորդեցէ ձեզ ամենայն ճը-
մարտութեամբ. զի ոչ եթէ յանձնէ ինչ խօ-
սիցի, այլ զոր լսիցէ՝ խօսեցի, և զգալոցն
պատմեցէ ձեզ : Նա զիս փառաւորեցէ, զի
յիմմէ անտի անուցու և պատմեցէ ձեզ :
Չամենայն ինչ զոր ունի Հայր՝ իմ է. փան
այնորիկ ասացի ձեզ, թէ յիմմէ անտի առ-
նուցու և պատմեցէ ձեզ» (Յովհ. ԺԶ 13-
15) :

Ըստ մեկնութեան Համէականներու, տարբերութիւն չկայ «չիմմէ անտի առնուցու» եւ «չինէն բղխի» խօսքերուն մէջ, ուստի եւ համարձակութեամբ կը փոխեն դասնք իրարու հետ, հաստատելու համար իրենց վարդապետութիւնը:

Սակայն առաջինը՝ «չիմմէ», կարելի չէ շփոթել «չինէն»ի հետ, փասնդի «չիմմէ» կը նշանակէ «անկէ որ իմս է» կամ «ուսկից եւս», կամ թէ ասոր նման բան մը՝ քիչ տարբերութեամբ, բայց երբեք «չինէն»: Զի «ես»ը եւ «իմ»ը տարբեր են իրարմէ: Այդ տարբերութիւնը հաստատուն կերպով կը դանձր բոլոր թարգմանութիւններուն ե բոլոր ծանօթ օրինակներուն մէջ: Միայն Լատին աստուածաբանները կը յիշատակեն պարականոն հին եւ անծանօթ թարգմանութիւն մը, որ ունի, կ'ըսեն, «չինէն» փոխանակ «չիմմէ»ի. սակայն դժուարին է բոլոր ծանօթ թարգմանութիւններէն զերպոսել անծանօթ օրինակ մը: Իսկ եթէ Հոգին կ'առնու անկէ՝ ուրիշ եւ Որդին, ապա ուրեմն Որդիէն չէ որ կը բղխի, այլ՝ Հօրմէ, զի Որդին եւս Հօրմէ է:


98. ՆՈՅՆ ԽՕՍՔԻՆ ՄԱՍԻՆ. Երկրորդ ինդիքը «առնու» բառին վրայ է, թէ հնա՞ր է արդեօք «բղխում»ի կամ «ելում»ի նշանակութեամբ հասկնալ զայն: Լոյսի եւ հոգիի այն երկու նմանութեանց վրայ, զորս իրենց տեղը յառաջ բերինք, կրնանք աւելցնել երրորդ մըն ալ, զոր ստէպ կը կրկնեն Ս. Հայրերը, եւ զոր արդէն տեսնք յիշատակուած Ս. Լուսաւորչի խօսքերուն մէջ. «Եւ որպէս ազրիւր եւ ջուր եւ դեա՞ ի միոյ ի բնութե-

նէն լսին», զոր այլուր եւս կը կրկնէ քահնով. «Որպէս ջուր եւ բղխումն յազրիւրէ» (Յաճախապատուժ, ճառ Ա. Ե. Զ): Մենք այդ տան շեղանկնցինք այն նմանութիւնը: Սակայն աւելի պատշաճ կը դանձրք բացատրել զայն այստեղ:

Համանշանակ տարբերեալ բառերու մէջ կը նախընտրենք «ակն», «ազրիւր» եւ «վրտակ» բառերը ոչ թէ իրենց իրարմէ հեռուոր դիրքերուն, այլ զբեթէ միասնական դիրքին մէջ. այսինքն իրենց սկզբնաւորութեան մէջ նոյնիսկ, ուր բղխած ակը ազրիւր կ'ըլլայ եւ ազրիւրէ: Կ'առնու (կը սկսի) վտակը: Այսպէս կ'իմանան Ս. Հայրերը Հոգւոյն՝ յՈրդւոյ ատումը եւ ի Հօրէ բղխումը: Այդ զեղեցիկ իմաստը կը պարզէ նաեւ շարականը սախօշերով. «Որ ի յարաչարժ յազրիւրէն յառաջ բղխեալ անհատարար ի յՈրդւոյ ախրապէս Ս. Հոգին» (Ա օր Հոգեպալատեան): Սակայն այն երեքը որ ազրիւրի օրինակով մենք կոչեցինք ակն, ազրիւր եւ վտակ, Ս. Լուսաւորչի անդամ մը կ'ըսէ ազրիւր, ջուր եւ դեա, անդամ մըն ալ՝ ազրիւր, ջուր եւ բղխում: Տաթևացին կը զնէ ծով, ազրիւր եւ ակն, նախան՝ դեա, առու եւ ազրիւր. Ծարակաւնին մէջ ալ կը յիշուին ազրիւրը եւ վտակը, ազրիւրը եւ բղխումը՝ ի դէմս Որդւոյ եւ Հոգւոյ, այլ անոնք շեն թուիլ Հօր փոխարեակն անունը: Յարանուանութեանց տարբերութիւնները չեն փոխեր վարդապետութեան խկութիւնը, որովհետեւ թէև կայ որեւիցէ ատում մը Հոգիին՝ Որդիէն, բայց անկարելի է զայն «ելում» կամ «բղխում» կոչել, որ գէպի ներս սկզբնաւորութիւն մը կը կարմէ:

(Շար. 14)

ՄԱԳԱՔԻԱ ԱՐՔԵՊՍ. ՕՐՄԱՆԵԱՆ



ԿՐՕՆԱԿԱՆ

ՄԱՐՄՆԱԿԱՆ ԵՒ ՀՈԳԵԿԱՆ ՄԱՅԵՐ

«Մի՛ գարեհուրիք յայնցանկ որք սպանանեն զմարմին...»

(Ղկտ. ԺԲ. 4)

Քրիստոսի վերոյիշեալ պատգամը, առաջին ակնարկով, դժուար ու անըմբռնելի կը թուի հասարակ ու մեղքին տիրապետութեամբը նուաճուած անհատներուն:

Արդարեւ, ինչպէ՞ս չզարհուրիլ այն բոլոր մարդերէն եւ ուժերէն՝ որոնք մեր մարմինը սպաննելու եւ մեզ սեւ մահուան դատապարտելու կամքն ու դիտաւորութիւնը ունին: Ինչպէ՞ս այնքան արհամարհել մեր հոգիները տաղաւարող նիւթական ու շօշափելի պատեանը, որուն հոգածութեան համար ինչե՛ր չենք ընեք ամէն օր, եւ որուն վայլն ու գրաւչութիւնը աւելցնելու ի՛նչ ճիգեր ու զոհողութիւններ սիրով յանձն չենք առնել յաճախ:

Իայց Քրիստոսի խօսքը կու գայ ստորագրուել մարմնին արժէքն ու կարեւորութիւնը, զայն հակադրելով յաւիտենականութեան սահմանուած մեր հոգիին:

Իրողութիւն է թէ մարդ Աստուծոյ գաղտնաստանէն աւելի կը սոսկայ մարդերու գաղտնաստանէն: Տիրոջ հաշիւ տալու մտահոգութենէն աւելի՛ կը մտառանջուի մարդերուն հաշիւ տալու հարցով: Եւ ասոր պատճառները երկու են.

Ա. Ներկայ բայց ժամանակաւոր կեանքի գերադասում՝ յաւիտենական ու հոգեւոր կեանքէն:

Բ. Ապաւինում սխալ ըմբռնուած Աստուծոյ գթութեան ու անյիշատարութեան ստորոգելիին:

Մարդ միշտ այ ուզած է մահուան դազափարը վանել մտքէն, մահը հեռու նկատել իրմէ: Ուստի, մահէն ետք գաղտնաստանի մը մէջ գաղտնելու դազափարը նուազ կը խոռովէ իր հոգին քան, օրինակի համար, աշխարհիկ գաղտնաստանէ մը ցկեանս կամ երկարատեւ բանտարկութեան մը գաղտնապարտուելու հեռանկարը, որ իր աստեւոր կեանքի մտխումբին ու փճացումին պիտի յանդի: Ուստի, չենք վարանելը ստելու կամ անիրաւ երգում մը ընելու, երբ վրաստահ ենք թէ մեր այդ արարքով մեզմէ վանած պիտի ըլլանք իրական ու անխուսափելի պատիժ մը կամ պատուհաս մը, ու փրկած, յաչս մարդոց, մեր վարկն ու արժանապատուութիւնը: Ու մտածելու կը տարուինք թէ մեղք մը աւելի մեղք մը պակաս՝ մեծ չէ տարբերութիւնը, երբ մարդկային մեր բնութեան համար այնքան սովորական ու անկէ անբաժան նկատուած այս կարգի մեղքեր կոչուած են երջանկութեան տարիներով փակուած զոները բռնալու մեր առջև, դէթ ճոխացնելու քաղցրութեան բաժինը մեր կեանքին մէջ:

Աստուծոյ աւազ ստորոգելիներէն արդարութիւնն ու գթառատութիւնը իրարու հետ հաշտեցնել երբեմն մեծ խորհողներ, իմաստասէրներ ու աստուածաբաններ իսկ որոշ դժուարութեան առջև է դրած: Անոնցմէ մասնք նոյնիսկ դանոնք իրրեւ անհաշտ ստորոգելիներ ընդունելով, վերջնական յաղթանակը ուզած են ապահովել զուրթին, եզրակացնելով թէ մեր բոլորին Արարիչն ու երկնաւոր Հայրը ի վերջոյ պիտի չհանդուրժէ որ Իր մուրրած գաւազ-

ները յախտնական հուրի մէջ քաւեն իրենց երկրաւոր ու կարճ կեանքի ընթացքին գործած մեղքերը :

Ճիշդ է թէ կեանքի մէջ ամէն ինչ շափ մը ու սահման մը ունի . սէրը, գութը, ատելութիւնը եւ այլ զգացումներ չեն կրնար նոյն ջերմութեամբ եւ սաստկութեամբ ընդերկար տեսիլ : Նոյնն է պարագան Աստուծոյ գութին ու սորոմութեան : Տէրը անշուշտ թէ միշտ չէ որ անպատիժ պիտի թողու իր արարածները, երբ ասոնք կեանքի մը տեսողութեամբ ամէն ժամ կ'անարգեն իր անունն ու կ'ուրանան իր բաշխած անհուն բարեքները . երբ իր անսպառ ու անսահման սէրը կը փոխարինեն ատելութեամբ ու քամահրանքով, իրենց եզրայրներուն նկատմամբ ցուցաբերած դաժան ու աններող վերաբերումին ու կեցուածքին հետեւանքով :

Ի վերջոյ, եթէ մեղաւորներն ալ ժառանգակից պիտի ըլլան արդարներուն վերապահուած երանաւէտ կեանքին, ի՞նչ կը մնայ Աստուծոյ արդարութենէն, երբ մարդ արարածն իսկ իրաւագրկուածին հատուցում բնիւր ատեն արդարութեան զգացումէն մղուած՝ կը փորձուի պատիժ սահմանել իրաւագրկողին :

Մեր առօրեայ կեանքին փորձառութեամբը դիտենք թէ որքան ստուար է թիւր անոնց՝ որոնք մարդկորէն ապրելու եւ աշխարհի բարեքները վայելելու արդար իրաւունքէն զրկուած կը մեկնին աշխարհէն : Եթէ անոնց հանդէպ անիրաւ ու անարդար դատող դատակարար կեղեքիչ ու ամբարտաւան մարդերուն, անդեմականի մէջ ալ չկրէ իր արժանի պատիժը, ո՞ր կը մնայ արդարութիւնը Գերագոյն էակին : Եւ Աստուծմէ դատ ո՞վ է որ պիտի սահմանէ ու անօրինէ արդար հատուցումը անոր չար գործերուն : Ինչպէ՞ս կարելի է լսութենէլ Աստուծոյ մը՝ որ գուրկ ըլլայ արդարութեան զգացումէն :

«Հոգին է կենդանարար, մարմին ինչ ոչ օդնէ», կ'ըսէ Առաքեալը : Արդարեւ, որքա՛ն խորունկ կերպով կրցած էին լսութենէլ առաջին դարերու քրիստոնեաները այս ճշմարտութիւնը, երբ յօժարակամ կ'ընծայարեքէին իրենց մարմինները սուրին ու խարոյկին, փրկելու համար իրենց լաւագոյն ու մնայուն մասը՝ հոգին, որ նոյնիքն Աստուծոյ շունչն է մարդուն մէջ, դայն տարբերող ու զերազատող երկրի բոլոր իրերէն ու կենդանիներէն :

Բայց կարենալ անդհեր մնալու համար մեր մարմիններուն սպանանացող վիշտերուն ու վտանգներուն առջեւ, անհրաժեշտ է որ քիչ առ քիչ թուլցնենք մեզ աշխարհին ու իր մեղապարտ հաճոյքներուն ազուցող լարերը, աւելի սերտօրէն կապուելու համար մեր երկնաւոր Հօր հետ : Պէտք է դիտանք մեր հոգիները արեւածաղիկի մը նման բանալ հոգեւոր ճշմարտութիւններուն, ուրկէ՛ կրնան միայն մեզի դալ ուժն ու խրախոյսը իբրեւ անփոխարինելի դէնքեր՝ կեանքի գոյամարտին համար :

Եկեղեցին, հին դարերէն ի վեր, շատ լաւ դիտցած է զձեզ սահմանները հոգիին ու մարմնին ազատութեան, իրաւասութեան ու գործունէութեան : Եւ ճիշդ անոր համար է որ սահմանած է տարւոյն մէջ պահեցողութեան որոշ օրեր ու շրջաններ, մեղմելու համար մեր կողմէ մեր մարմիններուն ընծայուած սահմանազանց կարեւորութիւնը, որ առաջին առթիւ մեր հոգիին դէմ գործուած անարդարութիւն մը եւ անոր բարւոք պահպանումին դէմ վտանգ մը ըլլալէ բացի, վտանգ մըն է նոյն ժամանակ նոյն այդ մարմնին :

Գիտանք ուրեմն արժանաւորապէս եւ իրենց ատենին հոգալ արդար պահանջները մեր հոգիներուն ու մարմիններուն : Եւ այդ ընելու համար դիտանք ամենէն առաջ իմաստութիւն ու շնորհք խնդրել Տիրոջմէ :

ԳԵՌՐԳ Ս . ՃԻՆԻՎԻՉԵԱՆ

Թ Շ Ն Ա Մ Ի Ն

Երիտասարդ կեանքս եղաւ փոքորկալից ու մթին,
Անցայ միայն քիչ անգամ արեւներէն զուարթագին,
Որոտումներ, անձրեւներ գործեցին այնքան աւեր,
Որ պարտէզիս մէջ մնաց սակաւ հասուն պտուղներ:

Ահաւասիկ հասած եմ ես միտքերու աշունին,
Այժմ պէտք է գործածել բահ ու բրիչ, հարթիչներ,
Մէկտեղելու վերստին անդաստաններ ողողուած
Ուր ջուրն շինած է փոսեր, գերեզմանի պէս փորուած:

Եւ ո՛վ գիտէ եթէ նոր ծաղիկներ գորս կ'երագեմ,
Պիտ' գտնեն այս հողին մէջ՝ լուացուած, լի աւազով,
Խորհրդաւոր այն աւիշ որ անոնց ջամբէ կորով:

Ո՛վ տառապանք և ո՛վ վիշտ, ժամանակը կեանքը կ'ուտէ,
Եւ մթաստուեր քշնամին որ մեր սիրտը կը կրծէ,
Կը գորանայ ու կ'անի մեր կորուսած արիւնէն:

ՇԱՌԼ ՊՈՏԼԷՌ

Թրգմ. Ս. Ա. Մ.

1973, Փարիզ

ABOU'L ALA MAHARI

SURA THE SECOND

And the caravan, among the haughty rows of the palm-trees did wind its way on,
 It produced dust — caravan of dust that was led by the breath of a burning sun.
 "Go on car'van, what have we left behind that may compel us returning to it?"
 Thus was speaking in the depth of his heart, Abou-Mahari, the sublime poet.
 "Have we left behind love and happiness, a boundless vision, wife supremely wise?
 Go on, do not stop, we have left behind falsehood and deceit, only chain and ties.
 And what is a wife, — a cunning cheater, a spider is she and forever vain,
 She does love your bread, lies with her kisses, and in your bosom does love other men.
 On an infirm boat better sail on seas than have faith in a woman's promise,
 Infamous, lusty, charming hell she is, from her mouth, her lips speaks only Iblis.

You have dreamed of a Lucifer far off, of a white lily with an angel's gleam,
 That will be balsam to your injuries, to your life in pain be a shining dream;
 You have been longing for a spring-song that will invite you to the climes of light,
 You have been dreaming of dew immortal and have sweetly wept at the heaven's sight.
 But love of woman is salty water, forever thirsty it does keep the soul,
 In passion you lick her triumphant body, but without being satiated at all.
 O, woman's body, snaky and lustful, devilish vessel of merciless crime,
 That with the bitter pleasure of her flesh, changes to darkness our soul's sun sublime.

I am hating love, it's ruthless as death, it forever burns, secretly injures,
 A sweet poison whose drinkers are changed either to slaves or to oppressors.
 O, love, thou Nature's ever-tormenting Will, tricky, plotting irrevocable mind,
 Entrails of chaos, madly furious and pain inflicting thou Nightmare unkind.
 I hate the woman's o'erflowing passion, ever fecundating her unbridled crime,
 Unexhausted source that does heap on earth wickedness alone and nauseating slime.

I do hate again woman and her love and her kisses too, her ruthless coaxing,
 I do flee away from her swampy bed, her child-birth anguish I am now cursing,
 Her ruthless child-birth that incessantly does into this life swarms of serpents thrust,
 Which ever bite and tear one-another and defile the stars with venomous lust.

Who becomes father and from the blissful lap of NOTHINGNESS, the poor particle
 Does invite to life, and condemn it thus to the world's hell, he is a rascal;
 My father has sinned against his own son, but I'll never sin against anyone,
 This my legacy let be engraved on my tomb if a grave I'll have in the sun.

As long as the sun will have to embrace the emerald shores of pretty Hijaz,
I shall not return to woman at all, I'll have no desire for her enchanting guise.
And I shall caress the cruel thistle, its prickly thorns I shall kiss and coax,
On the burning stones I shall shed my tears, I shall lay my head on the blazing rocks."

And the caravan in measured steps and in low murmur twisted on its way,
To the dreary *far* and to the blue climes peacefully, softly onward it did sway.
And the bells, you thought, were sweetly sobbing, oozing one by one a resonant tear,
As if the car'van was calmly weeping for what Mahary loved and left behind there.

The flutes of zephyr were softly-softly humming, murmuring the arabian hymns,
Of the wounds of love, the pain of longing and of delicate and doleful dreams;
But Abou'l Ala's thoughts were so gloomy and so endless were his pain and dismay,
As was the pathway twisting before him and stretching thus far and far away.
Mahari, weaved with the endless path, silently sorrowed all day and all night,
In his soul bitter and sad memories, at unknown stars was fixed his sight.
He did not look back at the way he passed, for what was left back he had no regret,
He did not salute, nor took the salute of the caravans on the way he met.

AVEDIC ISAHAKIAN

Trans. M. MANOUKIAN

ԻՐԱԿԱՆ

Ն Ա Մ Ա Կ Ա Ն Ի ԱՐՇԱԿ ՉՕՊԱՆԵԱՆԻ

16

(Նախորդին նման) :

Փարիզ, 9 Ռիւ Սէյ

30 Յունուար 1932

Սիրելի Պ. Քիւրտեան,

Ինչքա՛ն ամօթով եմ որ ձեր նամակին այսչափ ուշ կը պատասխանեմ : Հասկցէ՛ք թէ՛ ինչքան ծանրարեւոնուած եմ սպառիչ աշխատութիւններով եւ մըտահոգութիւններով, որ այդպիսի նամակներու իսկ շուտ պատասխանելու անկարող կը մնամ :

Մեծապէս ուրախ եղայ իմանալով ձեր ամուսնութիւնը ընտիր Ամերիկուհիի մը հետ : Կը խնդրեմ որ ընդունի՛ք սրտազին բարեմաղթութիւններս եւ շնորհատրութիւններս :

Անգամ մը եւս կ'ըսեմ թէ՛ ցաւալի բան եղաւ որ ձեզ չկրցայ տեսնել Փարիզէն անցնելնուդ : Շատ բան կրնայիք ինծի պատմել, եւ ես բաւական հարցումներ ունէի ընելու :

Կ'ըմբռնեմ ինչ ըսել կ'ուզէ՛ք Սիլոնի խմբադրականին համամիտ չըլլալով : Բայց ես համոզուած կը մնամ որ իմ բռնած դիրքս աւելի օգտակար է էջմիածնին եւ Սիլոնինը խոհեմ չէր :

Գարեգին Սրբազանէն վերջերս ստացայ շահեկան եւ ընդարձակ նամակ մը եւ աղուոր յօդուած մը, զոր պիտի հրատարակեմ 5-6 թիւին մէջ : Կ'ըսէ թէ՛ տեսեր է Անահիտները (հաւանորէն Նոր Նախիջևանի մէջ), ուր ստացող մը կայ, մինչ երեսանի եւ էջմիածնի մէջ այլեւս չեն յանձներ իրենց հասցէներուն (բայց իրենք՝ համայնափարները՝ կը պահեն իրենց համար ու կը կարդան) : Պիտի զրկեմ իր յօդուածները՝ պահարանի մէջ : Վերջերս անողջութիւնքս տկարացաւ : Ջղային դրութիւնս յօգնած է : Վրայէ վրայ երկու անգամ կրիփէ (ծանր հարբուխ) բռնուեցայ : Դեռ տկար եմ, անոր համար ընկի՛ք բաներս (որ շատ տեսակ են) մերթ ուշ կ'ընեմ :

Անահիտի բաժանորդները այնքան ուշ կը վճարեն ատենէ՛ մը ի վեր, եւ շատեր դեռ չեն վճարած թէ՛ Բ. եւ թէ՛ Գ. տարին, որ ստիպուեցայ այս տարի երեք միացեալ թիւ հանելու որոշում տալ, տակէն կ'ըլլու համար, ու նորէն մեծ դժուարութեանց մէջ եմ : Նիւ Եորք 50-60 բաժանորդներէն հազիւ 2-3 հոգի դեռ վճարած են Գ. տարին, եւ ոմանք Բ. տարին ալ չեն վճարած : Շիքա-

կօէն Գ. տարին դեռ գրեթէ ոչ ոք չէ վճարած : Նոյնպէս Գահիրէէն : 5—6 թիւը պիտի երթայ դարնան վերջերը (Փետրուարի վերջը Պուրէշ կ'երթամ եւ պիտի մնամ Հոն մինչեւ Մարտ 15, երեք Փրանսերէն դասախօսութիւն ընելու հրաւիրուած եմ), որով Մայիսի վերջը, Յունիսի սկիզբները կ'երեւայ 5—6 թիւը, անոր մէջ պիտի հրատարակեմ ձեր էզիւտին կէտք, եւ պիտի ջանամ՝ եթէ կարելի ըլլայ՝ ամբողջը մէկանց հրատարակել : 100 օրինակ գրքոյկով յետոյ տպելու հոգ կ'ընեմ, վստահ եղէք : Ծախքն ալ կ'իմացնեմ ձեզի, երբ ատենը գայ : Հիմակուց գրկելնուղ պէտք չկայ :

Ընդունեցէք սիրայիր բարեւներս :

Ա. Զօպանեան

Իրաօրութիւն.— Սրոնի խմբագրականը որուն կ'ակնարկէ Զօպանեան, 1931 Օգոստոսի քիւիմ մէջ հրատարակուածն է :

(Նաման քաղաքի, վեց քերթ) :

Նամակին սկիզբը՝ վերել : «Ուզած էք որ գրկեմ 1911ի (Անահիտի) 3—4 եւ 5—6 թիւերը : 1911 թէ 1931, ճշգեցէք, որ սխալ չգրկեմ» :

Փարիզ, 5 Յուլիս 1932

Սիրելի Պ. Քերտեան,

Ստացած եմ ձեր Մարտ 11ի եւ Ապրիլ 13ի նամակները եւ երկու յօդուածները, ինչպէս եւ ձեր գրքոյկը : Ծատ կը ցուիմ որ պատասխանն այսքան ծայրահեղօրէն ուշացաւ : Անտանիքի շրջան մը անցուցի այս վերջին ատենները, ատոջութիւնն աղէկ չէր : Նիւթական կացութիւնն շատ խախտու : Բարձրատեսակ գրադումներուն եւ մաշեցնող մտահոգութեանց ճնշումը աւելի քան երբէք ծանր էր վրաս : Իսկ նամակները որոնց պէտք է պատասխանել, հետզհետէ անհամար կը դառնան, եւ ուժերս չեն հասնիր այս բոլորին : Զեզի սեղեղիք պատասխանիս ուշ մնալուն պատճառները ասոնք են : Անշուշտ ներսզամիտ կ'ըլլաք : Հիմա, ատոջութիւնն աւելի աղէկ է համեմատաբար, բայց նիւթական դժուարութեանց դեռ հեռու եմ յաղթած ըլլալէ : Այդ դժուարութեանց գլխաւոր պատճառը Անահիտի բաժանորդներուն մէկ ստուար մասին բաժնեգիրնը շարժական ուշ վճարելն է : Ահապիւն ատենիք ունիմ, իսկ ես դրամադուլիս չունիմ, ամիսներ կ'անցնին, պէտք է ծախսել, պէտք է Անահիտի տպագրութեան ու փօսթի գրամ ճարել : Միմիայն Ամերիկայէն 20,000 Փրանքէն աւելի ատենիք ունիմ, երբորդ, նոյնիսկ երկրորդ տարուան բաժնեգիրները որ չեն վճարուած, նոյնիսկ հոս Փարիզ՝ 8000 Փրանք ատենիք ունիմ : Պէտք է անընդհատ գրել գործակալներու, յիւեցնել, սիրտ մաշեցնել, ժամանակ եւ ուժ սպառող աշխատութիւն մը անվերջ : Ասոր համար Անահիտի 5—6 թիւն ալ ուշ մնաց : Վերջապէս աւարտեցաւ 5—6 թիւին տպագրութիւնը, եւ քանի մը օրէն փօսթին կը յանձնեմ : Ուշ մնաց, բայց շատ ճոխ թիւ մը եղաւ : Զեր ընդարձակ յօդուածը Արաք եւ Հայ Գեղարուեստի Յարաբերութեան մասին տուած էի ար-

պայդրելու եւ այս թիւին մէջ պիտի երեւար ու նաեւ առանձին գրքոյկով պիտի
 փառուէր, երբ հասան ձեր երկու յօդուածները, այդ յօդուածներէն կարեւո-
 րագոյնը՝ Հայաստանի Հնութեանց Պահպանութեան Քօմիթէին վրայ գրածնիդ
 է: Երկուքը միասին հրատարակել կարելի չէր, չափազանց շատ նիւթ ունիմ
 դիզուած, որ կարգի կը սպասեն, անոր համար այս թիւին մէջ ուր կայ նաեւ
 Սաղրդեանի մէկ յօդուածը գորգերու վրայ, որոշեցի հրատարակել Հնու-
 թեանց կոմիտէի մասին ձեր այդ յօդուածը, իսկ «Արար եւ Հայ Գեղարուես-
 տ»ի յօդուածը յետաձգել յառաջիկայ թիւին: Հիմա որ այս 5—6 թիւը ելաւ,
 ապագրիչին բաժնի հմ որ է՛ն առաջ ձեր յօդուածը շարէ, քիչէնէնը պատրաստ
 են արդէն, երեքուկէս 4 ամիսէն Գ. տարիի 1—2 թիւը լոյս կը տեսնէ, եւ ա-
 նոր մէջ անպատճառ կ'երևայ ձեր յօդուածը: Գրքոյկի ձեւով 200 օրինակի
 ապագրութեան համար ծախքը պիտի ըլլայ, ինչպէս կը տեսնուի ապագրիչ Պ.
 Թիւրապեանի տուած հաշիւէն, 700 Անահիտի թուղթով կամ 850 Փրանք քուչէ
 փայլուն թղթով: Եթէ կ'ուզէք, այդ գումարը կամ գէթ կէսը այժմէն գրկե-
 ցէք: Գալով «Որմանկարներու յօդուած»ին կրնայ Գ. տարուան 3—4 կամ 5—6
 թիւին մէջ հրատարակուիլ: Եթէ շատ ուշ կը մնայ ձեզի համար, գրեցէք եւ
 զարձնեմ ձեզի, ուրիշ տեղ կը հրատարակէք: Պէտք է ըսեմ որ (արտաքին լու-
 սանցքիմ «Կ'ուզէք որ ձեր այս Գ. գրքոյկը «Վիշապ»ի գրքոյկին Փօրման ունե-
 նայ: Կարելի է, բայց քիչ լուսանցք կը մնայ, ազուր չերևար»:) որմանը-
 կարներու երկու պատկերները իբարու շատ կը նմանին, եւ քիչ չահեկան են,
 աւելի ինքնատիպ, ճոխ պատկերներ չկայի՞ն, եւ աւելի այլազան, բազմաթիւ:
 Ինչ որ է: «Հնութեանց» յօդուածին պատկերներն ալ անբաւական են, ատոնց
 մէջ աւելի Աշխարհբէզը որոշ կ'երևայ քան հաւաքուած առարկաները: Պէտք
 էր այդ յօդուածին ընկերացնել աւելի բազմաթիւ եւ աւելի հետաքրքրական ու
 որոշ տեսնուող պատկերներ: Ինչ որ է: 5—6 թիւին երևալէն եւ ամէն մարդ
 ձեր յօդուածը կարդալէն ետքն է որ՝ այսինքն քիչ օրէն՝ պիտի կաղմեմ քօմի-
 թէ մը, այդ 1000 տուարը հաւաքելու եւ հարկ եղած առարկաները գնելով գրք-
 կելու համար: Զիս դժուար գրութեան մէջ գրիք այդ յօդուածով: Այս միջո-
 ցիս եւ բոլոր ուժերս լարելու եմ Անահիտի եւ իմ նիւթական կացութիւնը զօ-
 րացնելու համար, քօմիթէ կաղմել, հանդանակութիւն թանալ՝ ատոր կը մնա-
 սեն: Բայց այդ Հնութեանց հաւաքման գործը այնքան օգտակար ու սպեւորիչ
 է, որ ամէն նկատում մէկդի գրի եւ որոշեցի ձեր առաջարկը գործադրել: Երբ
 կաղմեմ քօմիթէն, Ապագայի մէջ յօդուած մը պիտի հրատարակեմ, քօմիթէի
 անունները հոն պիտի դնեմ, եւ կոչ պիտի ուղղեմ գումարները գրկել գանձա-
 պահին: Պէտք պիտի ըլլայ ատոր համար նաեւ նամակներ գրել բազմաթիւ ան-
 ձերու կամ անձամբ դիմում ընել, այլապէս գրամ չի դար: Որով ալ անշուշտ
 պիտի ջանամ Ամերիկայէն քիչ մը գրամ գտնել ատոր համար ու գրկել: Կը
 յուսամ Անահիտի Գ. տարուան 1—2 թիւին մէջ արդէն նուէրներու լաւ ցուցակ
 մը կարող կ'ըլլամ հրատարակել: Երբ 1000 տուար մէջտեղ հանենք, յետոյ
 կ'աշխատինք տարին 300 տուար ճարել:

Շատ ցաւեցայ եւ նեղուեցայ որ ձեր երկար ճամբորդութենէն յետոյ
 երբ Փարիզ դարձաք, ձեզ չկրցայ տեսնել: Անհրաժեշտ էր որ տեսնէիք դիս:
 Առաջուց գրելու էիք որ սպասէի, որպէսզի անպատճառ տեսնուէիք: Ան-
 շուշտ շատ չահեկան եւ կարեւոր բաներ պիտի ունենայիք ինծի պատմելու:
 Զեմ գիտեր ինչու գէթ նամակով չէք բսեր ինծի ձեր պատմելիքներուն գէթ
 էական մասը: Գրեր էք թէ ատոնք նամակով չեն բսուիր: Ինչու չեն բսուիր,
 նամակը ոչգօմանտ կ'ընէք, չի կորսուիր, իսկ ես այսպիսի նամակներ միմի-
 այն ես կը տեսնեմ եւ յետոյ կը ջնջեմ: Իմ խորհրդապահութիւնս բացարձակ է:

Սիոնին գրածը սխալ է, մի՛ պնդէք այդ մասին, այնքան սխալ է, որ ըմբռներ են սխալը եւ գարձանեցին՝ իմ ուղած ձեւովս: Ու կաթողիկոսական ընտրութեան ժողովին թուականն ալ ահա որոշուեր է: Պորէն արքեպիսկոպոս Պոլսոյ պատրիարքարանին հեռագրեր է պաշտօնապէս թէ ժողովը տեղի պիտի ունենայ յառաջիկայ Նոյեմբեր 10ին: Ուրեմն ես այդ մասին լուստես ըլլալու իրաւունք ունէի, ե թերահաւատներուն վայնասունը սխալ ելաւ: Տեսնենք միջոցներ պիտի գտնուի՞ն որպէսզի ես ալ իբր Լիոնի պատգամաւոր երթամ այդ ժողովին: Լիոնի թեմը «մէկ ֆրանք չեմ կրնար տալ» կ'ըսէ, ուրիշ տեղէ ճարել զժուար է ներկայ տաղնապի օրերուն: Տեսնանք ինչպէ՛ս կը լուծուի այդ հարցը:

Ձեր գրքոյկին վրայ յօդուած գրել անհնար էր, արդէն երկու ընդարձակ յօդուած ունիմ այս թիւին մէջ: Բայց քրոնիկիս մէջ յիշատակած եմ ձեր գրքոյկը: Ձեր արտադրութեանց մէջ լաւ բաներ կան, հետախոյզ միտք ունիք, եսանդ ունիք, աշխատասէր էք, բայց շատ կ'աճապարէք, խոր եւ երկար ուսումնասիրութեան աստե՛ն չտուած, վարկածներու համար ամուր փաստեր չբացած, կը շտապէք մերթ մէջտեղ նետել յօդուածները, եւ ձեր ոճն ալ, գրելու եղանակն ալ անկատար է մերթ, անուղիղ բացատրութիւններ, դէշ յօրինուած փրագներ կան հոն, եւ ազգասիրական կրակը չափազանց կը զգացուի, գիտական չափաւորութեան եւ ճշգրտութեան միասելով: Եթէ մօտս ըլլայիք, ձեր մէկ յօդուածը մէկտեղ աչքէ կ'անցնէինք, եւ շուտ ի վիճակի կ'ըլլայիք այդ թերութիւններէն մաքրել ձեր յօդուածները: «Արար եւ Հայ Գեղարուեստ»ի ձեր յօդուածին ոճը բաւական կոկիւղ ջանացած եմ, աւելորդ բաներ հանած եմ, շօվէն ծայրահեղ ամբողջ հատուած մը ջնջած եմ, ասո՞վ յօդուածը փաստահէք որ շատ կը շահի եւ բան մը չի կորսնցներ իր արժէքէն:

Սիրալիբ բարեւանքով

Ձերդ

Ա. Զօպանեան

Ծանօթութիւն.— Բնաւ հաւանական չէր որ երէ Զօպանեան անձամբ ալ տեսնայի յայտնէի իմ անձնական տպաւորութիւններս խորի. Հայաստանի մասին, որոնք ես ունեցայ հոն 1931ի այցելութեանս առիւ, որովհետեւ բացարձակապէս անոր քաղաքական կեանքով ո՛չ այն ատեն եւ ո՛չ ալ հիմա գրադիլ կամ բանավիճիլ կը ցանկամ: Իսկ հոն անհատներու հետ ունեցած յարաբերութիւններս յաւիտեանս ինձի պահած եմ ու կը պահեմ: Նախ ատուեմ ինձի վստահուած արտայայտութիւններ, գաղտնիքներ էին եւ դեռ կան որ են: Յետոյ ատուեց յայտնուիլը նայնիսկ ուրիշ անձի մը որեւէ օգուտ չունենալէ բացի՝ կը վնասէ: 1931ի այցելութեանս վերջ ինչ որ կ'ուզէի բսիլ արդէն ըսի «Հայաստանի Հնութիւններու Պահպանութեան Կոմիտէ»ի մասին գրածովս (ինչպէս նաեւ «Պօղոս-Պետրոս Եկեղեցւոյն Որմանկարներ»ու յօդուածովս որ հրատարակուեցաւ Անահիտի մէջ): Դժբախտ եւ ամօքաբեր «հանգանակութիւն»ը որուն մասին այս եւ յաջորդ նամակին մէջ Զօպանեան կը խօսի, Հայաստանի Հնութեանց Պահպանութեան Կոմիտէին կերպով մը աջակից ըլլալու համար առաջարկած էի: Յանձնախումբը Զօպանեան կը կազմէր իր բարեկամներուն մէկ ստուար խումբով (ուր անփափկանկատութեամբ անուսն չէր դրեր), որունցմէ ոմանք անդիմ մը իսկ չէին տուած իրենց անդամ եղած յանձնախումբին հանգանակութեան եւ տուող «երեսելիներ»ուն մէջ կը վիտային տուարէ

մը նուազ «նուիրաբերող»ներ, կարծես քէ այս հանգանակութենէն աւելի կարեւոր բան մը ըրած ըլլային իրենց կեանքին մէջ: Այդ ողորմելի «հանգանակութիւն»ը անպատուաբերօրէն . . . 3250 ֆրանքի նոյնիմ գումարի մը յանգեցաւ . . . երկու տարուան մէջ 150 տոլարի հաւասար բան մը, որուն պատմութեամբ հետաքրքրուողը կրնայ գտնել *Անահիտի* այդ շրջանի քիւերուն մէջ:

Չօպանեան նիշդ չէ երբ կ'ըսէ որ *Սիոն* նշդեց իր «սխալ»ը (Տե՛ս *Սիոնի* «Լուսինայի Պատգամը» խմբագրականը): Հոն ոչինչ կար որ Չօպանեան կարեւոր ըսել այդ սխալը «դարմանեցին» իմ ուզած ձեւովս»: Հոս բնական է տեղը չէ այդ մասին վիճելու: Յաջորդ խմբագրականները *Սիոն* գրեց ինչպէս որ պէտք էր գրուէին («Անդրադարձութիւններ»): Սակայն իրականութիւնը մընաց եղածին պէս, հակառակ արտասահմանեան ցանկութեանց:

Չօպանեան անտարակոյս իրաւունք ունէր ըսելու ինչ որ գրած է իմ հայերէնիս մասին, սակայն աշխատելու կամ ուսումնասիրելու կերպիս մասին աւելորդ է իր ըմբռնումը, քանի որ նոյնիսկ այն ատենուան ուսումնասիրութիւններս ցոյց կու տան նախ քան իմ փաստելու, և անկէ վերջ արտայայտուելու խոր ցանկութիւն: Հաս պաշտպանողականի կարիք չեմ տեսներ:

(Նախորդին նման չորս քերթ):

Փարիզ, 11 Սեպտ. 1932

Սիրելի Պ. Քերթեան,

Ստացած եմ ձեր Յուլիս 18 և 25 թուակիր երկու նամակները, որոնց դժբախտաբար նորէն բուական ուշ կը պատասխանեմ:

Հայաստանի Հնուրեանց Պահպանութեան կոմիտէին համար հանդատականութիւն ընող յանձնախումբը զեռ անհնար եղաւ կազմել, որովհետեւ ամառը եկաւ և ամէնքը այս ու այն կողմ զիւղազնացութեան ցրուեցան, այս ամառ վերջերը միայն հնարաւոր պիտի ըլլայ կազմել այդ մարմինը: Թող ուշ ըլլայ, բայց լուրջ, որպէսզի լաւ գործ տեսնէ: Նորէն կ'ըսեմ որ շատ դժուար բան է որ վրաս առի: Շատ աննպաստ տարի է, «քրիզ կայ» յանկերզը ամէնուն բերանն է, սեւէ բանի, նոյնիսկ էական բաներու, դրամ տալ կը դժուարին, ո՛ր մնաց Հնութեանց Պահպ. կոմիտէի: Երեւակայեցէք որ էջմիածնայ եկեղեցական ժողովին պիտի կարենամ իբր Լիոնի պատգամաւոր երթալ կամ ոչ, զեռ չեմ գիտեր: Նախ ատոր դրամը գտնելու է, և շատ դժուար կ'երեւայ. . . :

Քանի որ ուշ կը մնայ յանձնախումբին կազմութիւնը, այլևս ուղղակի Անահիտին յաջորդ թիւին մէջ կը ծանուցանեմ (և ոչ թէ նախ Ապագայի) անոր կազմուած ըլլալը և կը հրատարակեմ ինչ գումար որ առաջին բողոքին կարենանք հաւաքել: Անահիտի Գ. տարուան 1—2 թիւը մեծ մասամբ շարուած է և կը յուսամ որ լոյս կը տեսնէ Հոկտ. 1—20ին (այսինքն մեկնելէս քիչ առաջ, եթէ . . . կարենամ մեկնել):

Ձեր «Հայ—Արար Գեղ.» յօդուածին գրքոյկի ձեւով ապագրութիւնը սերմն 100 օրինակով պիտի ըլլայ, ինչպէս կը գրէք, Անահիտի թղթին վրայ,

այդ պարագային արդէն 700 Փրանքէն պակաս կ'ըլլայ ծախքը անշուշտ : Սօսեցայ Պ. Թիւրապեանին, 700 օրինակ, թուղթ, տպագրութիւն, կողք, կազմ, պիտի արժէ ձեզի 600 Փրանք : Կ'ըսէ թէ Ս : Դազար հարուստ է, կրնայ եթէ ուզէ մերթ մեծ գեղջ ընել, թէ իր գինը սուղ չէ, եւն : Զանազի որ աւելի գեղջել տամ, այսքանին յաջողեցայ : Կը յուսամ որ կ'ընդունիք : Հաճեցէք այդ գումարին կէսը այժմէն գրկել, կամ ամբողջ, կէսը հիմա կու տամ իրեն, կէսն ալ տպագրութիւնն ու կազմը վերջացնելէ ու ձեզի գրկուելէն անմիջապէս յետոյ : Ծաւալը պիտի ըլլայ «Վիշապ»ին պէս :

Որմանկարներու ձեր յողումը կ'ուզեմ պահել եւ 3—4 թիւին մէջ հրատարակել : Եթէ Երթամ Երեւան, այլ որմանկարներէն պիտի ջանամ քանի մը ուրիշ ու լաւագոյն պատկերներ ալ առնել եւ միասին հրատարակել : Սխնի յողումներուն, էջմիածնի եւն. մասին չեմ գրեր այլեւս, որովհետեւ ձեր պատասխանները խորհրդաւոր, կիսաքող, առեղծուածային են : Ըսի ձեզի որ այնտեղի կացութիւնը ինձի անձանօթ չէ բնաւ իր շատ մը ծալքերով : Ձեր անձամբ տեսածը ու լսածն ալ կրնայիք խորհրդապահարար յանձնարարեալ նամակով հաղորդել ինձի : Ծատ կարեւոր ու պատասխանատու անձեր այդպիսի բաներ ինձի մտերմօրէն կը հաղորդեն, բայց մարդ չիմանար, որովհետեւ ինձի խորհրդապահարար տրուած բան մը ինձմէլ գտտ մարդ չիմանար երբէք : Գուք չէք ուզեր յայտնել ինչ որ գիտէք : Ձեմ պնդեր :

Տեղեկութիւնները զոր տուած էիք ձեր ընտանիքի մասին շատ շահեկան են : Արդէն ուշագրաւ դէմքեր արտադրած ընտանիք մըն է, որոնցմէ Ոսկան Մարտիկեանը մանուանդ շատ կարող մարդ եւ շատ լաւ հայ է : Երուսաղէմի վանքը շատ պիտի օգտուի անկից : Ձեր մէջ ալ կայ անոնց ազգասիրութիւնը եւ եռանդը, զոր ես միշտ գնահատած եմ : Գիտողութիւնս ձեր շատ բան մէկէն ու շուտ ընել ուզելու մասին էր, եւ ձեր լեզուի ու ոճի մեծ թերութեանց, որ ոչ միայն անգիտութեան, այլ եւ աճապարանքի արդիւնք են : Վրստահ եմ որ այդ թերութիւնները կը յաջողիք չուտով դուք իսկ ինքնաքննադատութեամբ եւ ինքնօրնութեամբ սրբազրել : Երբ «Արար—Հայ Գեղ.» յողումնիդ երեւայ, ձեռագիրնիդ կը գրկեմ ձեզի որ տեսնաք թէ ի՞նչ աւելորդ ու տրկար մասեր յապաւած եմ եւ ինչ թերի կամ անուղիղ Փրագներ շտկած կոկած եմ : Ատիկա կրնայ արդէն ձեզի առաջնորդ ըլլալ : Վիշապի խնդրոյն գալով, ես երբէք խորհած չեմ թէ վիշապը Հայաստանի մէջ շատ հին ատեններէ պաշարւած ըլլալը վիճելի դադափար է, ատիկա յայտնի բան է : Բայց մեր հին վիշապը խոշոր, հսկայ օձ է, մինչ չինական նկարներու եւ արձաններու վիշապը ուրիշ բան եւ (թաթերով, եւն.) որ թերեւս ատիկա գոյութիւն ունեցած է, թերեւս ալ երեւակայուած է : Ատոր համար է որ գորղերու վրայի վիշապը չինական է, եւ ոչ մեր հին օձ—վիշապը : Իսկ թէ փիւնիկը փիւնիկ չէ, այլ արծիւ, շահեկան վարկած է, բայց զոր պէտք է սպացուցանել : Նկատեցէք որ փիւնիկն ալ երեւակայական թռչուն է :

Անսխիտի 1911ի թիւ 3—4 եւ 5—6ը այսօր կը գրկեմ ձեզի, Փարիզի Գրական Ակումբին մէջ խօսած բանախօսութիւնս Յայեամի եւ Գուշակի մասին՝ զրի անուամբ չէր, նօթերու վրայէն խօսեցայ, այնպէս որ չեմ կրնար գրկել ձեզի : Ռօզրիբի Բ. հատորը գրեթէ սպառած է, այնպէս որ դժբախտարար չեմ կրնար գրկել ձեզի : Անսխիտի վերջին (5—6) թիւէն մէկ օրինակ գրքկած էի, հատ մըն ալ կը գրկեմ այսօր :

Թղութեանցիկ անունով անտիպ տալը զոր հրատարակած էք Բազմավէպի մէջ շահեկան է, շատ վերասլաց (կարծեօք) : Այդ մասին թերեւս գրեմ Անսխիտի մէջ : Երեւան Հնութեանց Պահպանութեան կոմիտէին պիտի գրկեմ

5—6 թիւը եւ Դ. տարւոյ 1—2 թիւը միասին: Ձեր տուած լուրերը (Աշխարհ-
բէզ հրատարակէն հետացուած, եւն.) շատ տխուր են: Անահիտին 5—6 թիւէն
մէկ քանի օրինակներ դէշ կազմուած էին, կը ցուիմ որ ձեզի այդ գէշ օրի-
նակներէն մին գրկուեք է: Այսօր կը գրկեմ երկու օրինակ այդ թիւէն՝ լիա-
կատար:

Սազրդեանի յօդուածին այդ նկարին քէրս տպուած ըլլալը տպուելէն
ետքը տեսանք, փորձին մէջ ճիշդ էր, մեքենայաբար հաներ փոխեր է... այլևս
չի շտկուիր այդպիսի բան. դիտողութիւն ըրի: Հնութ. Պահ. Կամիաէի երկու
լուսանկարներն ալ կը դարձնեմ: Գարեգին Սրբազանին գրկած եմ իր յօդուած-
ները կտրուած եւ պահարանի մէջ: Կը ջանամ ձերն ալ կտրել ուղարկել (եթէ
ժամանակ, ուժ եւ գրամ ունենամ): Ծաշեկան կ'ըլլայ եթէ դուք գրկէք իրեն
ձեր յօդուածը. գիտէք որ բնու շափազանց ծանր է, եւ հարիւր բան ունիմ ը-
նելու... Յաւեցայ որ Քուչակին նոր շարքը Բազմալէպին գրկեր էք: Միւս-
ները (Թլկուրանցիին, Ֆրիկ, եւն.) հոգ չէ, բայց Քուչակները Անահիտին մէջ
հրատարակուելու էր: Ես ալ դեռ ունիմ շատ նոր Քուչակեան տաղեր հրատա-
րակելու: Ուրիշ անգամ եթէ Քուչակ գտնէք, ինձի գրկեցէք:

Սիրալիբ բարեւներով

Ձերդ

Ա. Չօպանեան

Ծանօթութիւն.— Պօղոս—Պետրոս եկեղեցւոյ (Երեւանի) որմանկար-
ներուն, ինչպէս նաեւ Հնուրբեանց Պահպանութեան Կամիտէի յօդուածիս հետ
գերծածելի նկարները Երեւան ինձի տրուածներն էին, ուր դիւրութեան պա-
կասի պատնասով ո՛չ աւելի լաւ եւ ո՛չ ալ աւելի շատ նկար կրնային հայրաշ-
րել, ինչպէս որ Չօպանեան ինքե՛ իսկ վերահասու եղաւ երբ կարն ժամանակ
վերջ Երեւան գնաց: Թլկուրանցիի անտիպ տաղը որ կը յիշէ, հրատարակուած
էր Բազմալէպի 1932, էջ 278ի մէջ, իսկ Քուչակեան նոր տաղաշարքը՝ անդ,
էջ 464: Թլկուրանցիի եւ Քուչակի անտիպներ որոնք Չօպանեանին գրկած էի,
իր անուամբ հրատարակեց. բան մը՝ որ գտնելէ վերջ ինքն ալ կրնայի կատա-
րել, մանաւանդ առանց անոնց ձեռք գարնելու:

(Նախորդին նման: Երկու քերք:)

Փարիզ, 9 Ռիւ Սէյ

16 Հոկտ. 1932

Սիրելի Պ. Քիւրտեան,

Ստացայ ձեր Սեպտ. 31 թուակիր նամակը եւ ներփակ տասը տուարի
չէքը, զոր գրկած էք ձեր յօդուածին գրքոյիկի ձեւով հրատարակման ծախքե-
րուն առ հաշիւ եւ զոր երէկ յանձնեցի Պ. Թիւրապեանին. ինք ձեզի ստացա-
դեր կը գրկէ:

Ձեր յօդուածը Պօղոս—Պետրոս եկեղեցիին վրայ լոյս պիտի տեսնէ Աւստրիայի այս տարուան 3—4 թիւին մէջ, արդէն Հայաստան երթուողարձիս բաւական պէտք չմնաց, որովհետեւ Փարիզի եկեղեցւոյ Վարչութիւնը որուն վրայ յոյս դրած էինք ճամբու ծախքերը ճարելու համար, բացարձակապէս յուսախարք բաւ զիս : Նիւթական անկարելիութեան մէջ եմ այդ ճամբորդութիւնը ընելու : Ձեր ձեռագիրը տուի արդէն Պ. Թիւրապեանին՝ շարուելու համար :

Աւստրիայի 1—2 թիւին տպագրութիւնը մեծ մասամբ վերջացած է : Թիւր լոյս կը տեսնէ 18 օրէն :

Ձեր նամակը ուշ հասաւ, ձեր յօդուածը պարունակող ֆօրմաները բաւական օր առաջ տպուած են արդէն, եւ զրքոյկի ձեւով տպագրութիւնն ալ եղած է 100 օրինակ, ինչպէս ուղած էիք ձեր նախորդ նամակով : Այլեւս 100 օրինակ եւս տպել անկարելի է, որովհետեւ շարուածքը չէ պահուած : Կը մնայ միայն կողքը տպել : Ձեր զրկած կողքի նմուշը տուի Պ. Թիւրապեանին, որ ատր համեմատ շարել տայ կողքին տիտղոսը եւ թուղթին գոյնն ալ ջանայ ատր պէս ընել :

Հայ. Հնութ. Պահպ. Կոմիտէին աջակցող յանձնախումբը կազմեցի եւ արդէն 3000 Ֆրանքի մօտ հաւաքած ենք (ձեր 10 տուարն ալ մէկտեղ) : Աւստրիայի մէջ պիտի տեսնէք յանձնախումբին անունները եւ հանդանակութեան առաջին ցուցակը : Դժուար գործ է (այսպիսի բողէի մանաւանդ) եւ պիտի վրնասէ Աւստրիան որ ինքն իսկ շատ մեծ նեղութեան մէջ է, բայց որոշեցի կատարել ձեր առաջարկը ու պիտի յաջողցնեմ զայն :

Վիշապին մեր երկրին մէջ հին ատեն (նախահայկական շրջանին) օձի կամ ձուկի ձեւով ըմբռնուելուն (եւ ոչ շինական թեւաւոր հրէշին ձեւով) տպացոյցը ձեր բերած պատկերին մէջ է որ դատայ : Բայց եթէ կան նաև թեւաւոր հրէշին պէս հին արձաններ կամ պատկերներ Հայաստանի մէջ գտնուած, անշուշտ ատիկա շատ շահեկան է :

Նորէն կ'ըսեմ որ Քուչակի շարքը Աւստրիայի չորկէնից ցաւ պատճառեց ինծի : Գիտէք որ Քուչակով եւ եմ որ զբողած եմ միշտ, Աւստրիայի մէջ այժմ իսկ կը հրատարակեմ ընդարձակ շարքեր (պիտի տեսնէք 1—2 եւ 3—4 թիւերուն մէջ) : Ձեր այդ շարքն ալ անմիջապէս յետոյ կը հրատարակէի : Սելքըս չի հասնիր թէ ինչպէս կրօնականներու հանդէսի մը մէջ «ձեռքով, զիրկ ու ծոցով, պապիկներով» լի հեթանոս տաղեր կը հրատարակեն. ատիկց դատ, այդ հին տաղերու հրատարակութիւնը դժուար ու փափուկ գործ է, պէտք է վարժ ըլլալ : Թիւրանցիի տաղերուն մէջ շատ սխալներ կային : Եթէ կ'ուզէք զրեցէք Բազմալէպի խմբագրին որ այդ շարքը ինծի զրկեն, քանի որ իրենք ձեզմէ ուրիշ ընդարձակ յօդուածներ ունին հրատարակելու :

Սիրով ձերդ

Ա. Զօպանեան

(Նախորդին նման: Մէկ քերթ երկուքի ծալլուած:)

Փարբղ, 2 Նոյ. 1932

Սիրելի Պ. Քիւրտեան,

Անահիտի 1—2 թիւը ելաւ ու կը ստանաք ձեր թիւը քիչ օրէն: Յանկարծ նշմարեցի այսօր որ ձեր յօդուածին պատկերներէն մին քերտ (ծուռ) տպուեր է (Չորրորդ անգամն է որ կը պատահի ստիկա, եւ ամէն անգամ տրպարանատէրը կը յայտարարէ թէ այլեւս չպիտի պատահի): Երեք անգամ փորձերը տեսած եմ, էջերը կապուելէն ետքն ալ տեսած եմ, այդպիսի ունէ սխալ չկար: Մամուլի վրայ գնելէն ետքն է որ տպագրիչը քիչէն հանած եւ տեղափոխած ըլլալու է: Շատ կը ցաւիմ: Կը վախնամ որ զրքոյկով տպագրութեան մէջ ալ նոյն սխալը կրկնուած կ'ըլլայ: Ես վաղը կը մեկնիմ Հայաստան ԻնՏէ-կան Սրբազանին հետ, եւ 1 ու կէս կամ երկու ամիսէն ետ կը գտնամ: Ձեր հասցէն տուի Պ. Թիւրապեանին: Դուք ալ իր հասցէն ունիք, ուղղակի կը թըղթակցիք զրքոյկին համար:

Վերջին նամակէս ի վեր Բագմալէպը եկաւ եւ տեսայ Քուշակին տաղաշարքը հոն հրատարակուած: Ուրեմն ձեզի բրած թելագրութիւնս չեղեալ համարեցէք: Խրատական եւ իմաստասիրական տաղեր են ամէնքն ալ այդ շարքին մէջ, որով կրնային Բագմալէպի մէջ հրատարակուիլ: Դիտողութիւններ բրած էք իմ հրատարակելու եղանակիս մասին, որոնք ճիշդ չեն: Տաղերու բաւական մէկ մասը վարիանդներ են իմ արդէն հրատարակածներուն, բայց կան շատեր ալ որ նոր են եւ շատ արժէքաւոր: Դժբախտաբար բազմաթիւ սխալներ կան հրատարակութեան մէջ, եւ մերթ շատ կարեւոր սխալներ: Թերեւս զրեմ այդ մասին Անահիտի մէջ:

Սիրայիբ բարեւներով

Ձերդ

Ա. Չօպանեան

Ծանօթութիւն.— Գրքոյկս որ Պ. Թիւրապեան պիտի արտատպէր 100 օրինակով Անահիտի մէջ արդէն հրատարակուած, եւ նոյն շարուածքով, «Հայ եւ Արար Գեղարուեստի Յարաբերութիւնը» յօդուածս էր, որուն արտատպութեան համար 24 տոլար կը պահանջէր եւ որուն տասը զրկած էի սա պայմանով որ գրքոյկէն օրինակ մը քոյրակազմ զրկուէր ինձի, որպէսզի մնացեալ գումարն ալ զրկէի: Պայմանս անոր համար էր որ ուրիշ «գրքոյկով» արտատպութիւններ... պարգապէս յօդուածին տպագրութեան աւելորդ օրինակներ էին: Պ. Թիւրապեան երբէք չզրկեց խոստացուած օրինակը, եւ ես ինչպէս որ յաջորդ նամակներէն կ'երեւի, չուղարկեցի մնացեալ 14 տոլարը: Այն ատեն քանի մը էջով արտատպութեան համար պահանջուած 24 տոլարը բաւական գումար մըն էր:

(Գորշագոյն քղրատարական բացիկ : Անթուական :

Սիրելի Պ. Քիւրտեան ,

Երեք շաբաթէն աւելի է որ դարձած եմ Հայաստանէն : Ստացած եմ ձեր Հոկտեմբերի և Դեկտեմբերի ընթացքին ինձ ուղղած նամակները : Ծայրահեղօրէն գրազած եմ այս միջոցիս , բայց քիչ օրէն մանրամասնաբար պիտի պատասխանեմ ձեր երկու նամակներուն : Այս երկտողը կը փութացնեմ միայն ինչորևայն համար որ տպարանատէր Թիւրապեանին հաճիք զրկել խոստացուած դումարին մնացորդը , քանի որ ձեր յօդուածը պարունակող դիրածէն 25 օրինակ զրկեր է ձեզի : Երբ գրամբ ստանայ , 75 օրինակը պիտի զրկէ իսկոյն ձեզի :

Սիրալիբ բարեւներով

Ա. Չօպանեան

Ծանօթութիւն .— 25 օրինակը որ իբր քէ զրկուած էր ինձի , երբէք չստացայ :

(Նախորդին նման :

Սիրելի Պ. Քիւրտեան ,

Ստացած եմ ձեր Դեկտ. 31 թուակիր նամակը եւ երկու օրինակութիւնները հին բնագիրներու որ շահեկան են , դանտնք պիտի հրատարակեմ , ոչ մամուլի առկ եղած թիւին մէջ , այլ յաջորդին : Ներկայ միացեալ թիւը , որ չատ խճողուած է արդէն , լոյս կը տեսնէ Չատիկէն ետքը :

Կը յուսամ որ Թիւրապեանին գրամբ եւ մեր հանդանակութեան ձեր 10 տուարը արդէն ճամբայ հանած էք :

Ս . Տէր Յակոբեանը ոչինչ ըսաւ ինձի ձեր մասին :

Կը յուսամ որ Անահիտի նոր թիւը լոյս տեսնելէն առաջ՝ եղած դումարով կը դնենք հարկ եղած իրեզններէն մաս մը եւ կը զրկենք Երեւան՝ ինտախաութիւն :

Սիրով ձերդ

Ա. Չօպանեան

Ծանօթութիւն .— Հնուր . Պաշտպանութեան հանգանակութեան իմ խոստացած 10 տուարը զրկուած էր իրեն :

Հրատ . Յ . Քիւրտեան

(Շար . 2)

Տ Ե Ղ Ա Ր Ե Ն

Յ Ո Վ Հ Ա Ն Ն Է Ս Կ Ա Ր Ն Ե Յ Ի Ի

16

*Տաղ ի վերայ Թափօրական սուրբ լերանն. երգի սրբէս
Պիր Եօսմանըն սէվտասի վար դարիպ պաշտմտայ՝: Վերջն
ասա Արարմ տաղլար՝:*

Իսկական աստուածային լուսով դու լցեալ,
լեառերդ Թափօր՝ ամենահրաշ պայծառագարդեալ,
Նորասփանչ դու քան ըզՍինա գերագանց գրտեալ.
ցնծա՛ արդ դու ընդ Հերմոնի պատուական լերինք,
գի արարիչն ի ձեզ փայլեաց. անմամք լերինք:
Օրինադիրն զՄոսէս ալիւ գեղիայ բերեալ,
գինքն տէր գոլ մեռելոց եւ կենդանեաց ցուցեալ.
Տենչայ որդոր՝ աղերսադէմ գելիցն որք խօսեալ.
ցնծա՛ արդ դու ընդ Հերմոնի պատուական լերինք,
գի արարիչն փայլեաց գփառս իւր ի ձեզ լերինք:
Առ որ ահեղ ձայն հայրական ի վերուստ եկեալ,
եւ ըստ լուսաւոր ամպոյ հոգին յոր հովանացեալ,
Բամեալ ձորձք իւր լեալ լուծափայլ ըսպիտակացեալ.
ցնծա՛ արդ դու ընդ Հերմոնի պատուական լերինք,
գի Տէրն փայլեալ գաստուածային փառս ի ձեզ լերինք:
Էին ընդ իւր՝ Պետրոս, Յակոբ, Յովհաննէս՝ սիրեալ,
տեսեալ գփառս աստուածային ապշեալ եւ զմայլեալ,
Աոր դէպ շինեալ ըզտադավարս՝ քմբմամբ յիմարեալ.
ցնծացէ՛ք դուք Թափօր, Հերմոն՝ պատուական լերինք,
գի արարիչն ի ձեզ փայլեաց գփառս իւր, ո՛վ լերինք:
Էկաք հանդէպ քո եւ իջաք մեք ուխտաւորեալ,
բայց վասն ահի մեկնագինաց վեր գալ չկարացեալ.
Հէննէս գերգըս (ռամգիլ) քուռյս ըզձմամբ յարմարեալ,
ցնծացէ՛ք դուք Թափօր, Հերմոն՝ պատուական լերինք,
գի արարիչն ի ձեզ փայլեաց գփառս իւր, ո՛վ լերինք:

17

Տաղ ի վերայ Սուրբ Համբարձման տեղւոյն. երգի որպէս Այս պապտըմ գաշըմ տէօնտի" :

Իբրեւ արեւ փայլի լեառըն Համբարձման,
բազմանանանչ գիր առաւել է քան գայն,
Նոյն սուրբ տեղիքն շինեալ մատուռ աննման.
համբուրմամբ շատ թէ յագիցիմք չյագեցաք,
փափագ սրտից՝ կիսամասնեայ իբր առաք :
Օր քառասուն յետ յարութեան որ լրացաւ,
Տէրն գաշակերտսն օրհնեաց յերկինս վերացաւ,
Տիպ սուրբ ոտիցն ի վէմն այն տըպեցաւ.
համբուրմամբ շատ թէ յագիցիմք չյագեցաք,
փափագ սրտից՝ կիսամասնեայ իբր առաք :
Արդ վեհափառ տեղիս որ իսկ երկինք է,
գի արարչին սուրբ ներբանաց տեղն աստ է,
Բամք աթոռոց քրօքէական յորում է,
համբուրմամբ շատ թէ յագիցիմք չյագեցաք,
փափագ սրտից՝ կիսամասնեայ իբր առաք :
է շնորհարաշիս սրբազնասուրբ այս տեղի,
յորմէ պարգեւ հոգեկան միշտ ծաւալի,
Սիրարորբոք Հէննէս (ոամգիլ) թուոյս եկի,
համբուրմամբ շատ թէ յագիցիմք չյագեցաք,
փափագ սրտից՝ կիսամասնեայ իբր առաք :

Չեապրի էջ 106—107

18

Տաղ ի վերայ Նազարէթու Սուրբ Աւետման տեղեացն. երգի որպէս Արեւս առնում երթամ" :

Ի պերնութիւնս դու պանծալի՝ գերազանց գըտար,
յամենայն պետականէ բաղձալի՝ շնորհազարդեցար,
Նազարէթ անուանեալ պանծալի ծաղիկ դու ցուցար.
ցնծայ արդ գուարնացեալ հանապազ քաղաք հրաշագան,
պայծառացեալ եղեր լուսագեղ քաղաք սիրական :
Օթարանն սուրբ կուսին պանծալի էր ի քոյդ անկեան,
որոյ մաքուր արգանդն բաղձալի էջ Աստուածըն բան,
Տանարք են արդ շքեղ պանծալի տեղքն այն աւետման.
ցնծայ արդ գուարնացեալ հանապազ քաղաք հրաշագան,
պայծառացեալ եղեր լուսագեղ քաղաք սիրական :
Անծամանակն Աստուած պանծալի մարդկութեամբ սընեալ,
ընդ մանկանցդ կեցեալ, բաղձալի ի վայր քո շրջեալ,
Բարունն այն գեասյեայ պանծալի գիրսըն ընթերցեալ.
ցնծայ արդ գուարնացեալ հանապազ քաղաք հրաշագան,

պայծառացեալ եղեր լուսագեղ փառաբանի սիրական:
 Էրկնային հոյլի հրեղէն պանծալի՝ յար ի քեզ իջեալ,
 սուկմամբ դոյն սուրբ տեղեացդ բաղձալի՝ կան սպասաւորեալ:
 Սիրով յուխտ քո դիմեն պանծալի ազգ լեզուա
 Հէննէս (մառգիլ) քուռչս տենչալի կամօք Տիրական,
 արժանացեալ շնորհաց ըղձալի տեղեացդ սրբազան:

Չեռադրի էջ 107—108

19

*Տաղ ի վերայ Աբրույ Յակոբեանց գերապանձ գահոյն. Երզնի
 սրպէս Պիր փարշաճըք պուլուտ չըբտի պուլպար տա՛:*

Ի տիեզերս հոչակեալ դու՝ Աթոռ ցանկալի, ազնիւ, կրկնէ
 յանուն սրբոցրն Յակոբեանց շինեալ սփանչելի,
 Նման հոյլ աչան բազմաբանանչ փայլիս ցոյմամբ լի, ազնիւ,
 գովեալ, գովեալ ի բոլորից. գերապանձ սուրբ գահ, գահ, գահ,
 ազնիւ դու հրաշալի գահ:

Օտայք անթիւ եւ ապարանք շքեղ կերտեցեալ, ազնիւ,
 արքունական գանձիւք յանկեալ՝ ի կատար հասեալ,
 Տանարք բոյին երկնանման յոյժ փառագարդեալ, ազնիւ,
 գովեալ, գովեալ ի բոլորից. գերապանձ սուրբ վանք, վանք,
վանք,

ազնիւ դու հրաշալի գահ:

Ամբակառոյց շուքջանակի պարսպաւորեալ, ազնիւ,
 անեղ դրամբք բարձրաւնդ երկաթապատեալ,
 Բամեալ բազում պաշտօնէիւք յոյժ խոհեմացեալ, ազնիւ,
 գովեալ, գովեալ ի բոլորից. գերապանձ սուրբ գահ, գահ, գահ,
 ազնիւ դու հրաշալի գահ:

Էսպարգեւ սրբազան վեհ քո յոյժ բաղձալի, ազնիւ,
 արհիք յարգոյք եւ բարունիք միաբանիդ պարի,
 Աննախօյ հէֆս (լիմգառ) քուռչ մինչ եկեալ տեսի, ազնիւ,
 այո՛, այո՛, ցանկալի ես՝ գերագանց սուրբ վանք, վանք, վանք,
 ազնիւ դու հրաշալի գահ:

Չեռադրի էջ 108

20

*Տաղ ի վերայ Սուրբ Գեառայն Յորդանանու. Երզնի
 սրպէս Արի՛ք եղբարք Ելցուք այսօր յայդեաստան՛:*

Ի յեղեմայ յորդեալ գետոց գովելի, գովելի,
 դու գերագանց՝ քան զնոսա, ցանկալի, ցանկալի:
 Նոր եւ կրկին ծննդեամբն հոգւոյն, շնորհալի, շնորհալի,

ըսկիզբն ի քեզ մկրտութեան, հոգելի, հոգելի:
 Ուրախ լեր դու, շնորհալի Յորդանան:
 Օրն յորում եկն ի քեզ փրկիչն, մաքրաբար, մաքրաբար,
 ի մկրտիլ՝ որ էր մարդկան սրբաբար, սրբաբար:
 Տի՛ր դողալով մկրտիչն այն կամարար, կամարար,
 ի ջուրսըդ քոյ մկրտեալ զՏէրն հեզաբար, հեզաբար:
 Ուրախ լեր դու, շնորհալի Յորդանան:
 Առ որ ձայնիւ Հայր ի վիրաւոր վկայեալ, վկայեալ,
 աղանակերպ Հոգին Աստուած յոր իջեալ, յոր իջեալ:
 Բոտմամբ զնախնոյն ձեռագիրն նա ջնջեալ, նա ջնջեալ,
 այս մեծ շնորհաց բաշխումն ի քեզ առ դիպեալ, առ դիպեալ:
 Ուրախ լեր դու, շնորհալի Յորդանան:
 Է՞ր գարեուրեալ յետս ի յակունս քո դառնաս, քո դառնաս,
 քոյ արարչէն փախչիլ չկարես, գուր ջանաս, գուր ջանաս:
 Սահմանաւ քով լերամբ դաշտօք յորոց գաս, յորոց գաս,
 լուսացնձուդ եղեր ահա միշտ պանծաս, միշտ պանծաս:
 Ուրախ լեր դու, շնորհալի Յորդանան:
 Էրանի քեզ՝ որ այդ շնորհաց դու հասիր, դու հասիր,
 գտեղծօղն քո ներ մարմնութիւն ըն տեսիր, ըն տեսիր.
 Բայց յուխտէ քո ազգ մեր արգել են առեր, են առեր,
 ընդ որս Հէննէս կարօտ (ծառամբ) թուոյս մեր, թուոյս մեր:
 Ուրախ լեր դու, շնորհալի Յորդանան:

Ձեռագրի էջ 109

21

*Տաղ ի վերայ Սրբոց Յակոբեանց հիւհրաշ Տաճարին. երգի
 որպէս՝ Տիւ եւ զիշեր միշտ յարածամ ոչ դադարիմ ի լալոյ՝.
 առեալ ի դունոյ որ ասէ կէզէ կէզէ պու ճիհանի ազըպէթ
 նօլսամ կէրէք՝:*

Համայն ազանց դու գովելի, պայծառ տառաք գեղեցիկ,
 հիմնեալ անուն առաքելոց սուրբ Յակոբեանց երջանիկ,
 շքեղապանծ ձեռով կերտեալ, շափիւղայ են քոյդ քարինք.
 պարծանք մերքս Հայոց ազգի, ո՛վ սուրբ տառաք ցանկալի:
 Է ի վերայ չորս սեանցդ ձգեալ ձեղունք ահեղ բարձրագոյն,
 առ որս արկեալ թեւատարած՝ ամուր կամարք լայնագոյն,
 որոց վերայ կայ հոյակապ գմբէքըդ քո մեծագոյն,
 պարծանք մերքս Հայոց ազգի, ո՛վ սուրբ տառաք ցանկալի:
 Ներ քո առաք սուրբ խորանիդ կայ անգին ակն պատուական,
 Տեանն եղբօրքն՝ Յակոբայ մարմինն եղեալ իբր հիման,
 որոյ գահըն ի քեզ փայլի ըստ արեւու տիպ ցոլման,
 պարծանք մերքս Հայոց ազգի, ո՛վ սուրբ տառաք ցանկալի:
 Նաեւ որդւոյն գեթեթեայ Առաքելոյն Յակոբայ,
 սուրբ գլխոյն դիրքն էյաջ յորմոյդ՝ սեղան վերայ կազմեալ կայ,
 այդու երկու լուսաւորօք նման երկնից դու ցնծայ,

պարծանք մերքս Հայոց ազգի, ո՛վ սուրբ տաճար ցանկալի:
 է՛րնդ քեօօդ յաջ եւ յահեակ տաճարք շքեղ, անմամն,
 Ստեփաննոս՝ Կէջմիածին անուամբ կերտեալ հրաշագան,
 վերնայարկիդ՝ Պետրոս Պօղոս առաքելոց կայ սեղան,
 պարծանք մերքս Հայոց ազգի, ո՛վ սուրբ տաճար ցանկալի:
 է՛ր կից տաճարք Սուրբ Մինասայ, Սուրբ Սարգսի գերյարգոյ,
 Սուրբ Թորոս մեծ զինաւորին յատուկ տաճարն յարտափոյ,
 եւ այլ բազում տաճարք, խորանք ի քեզ շուրջ քեւ պարեալ գոյ,
 պարծանք մերքս Հայոց ազգի, ո՛վ սուրբ տաճար ցանկալի:
 Սուրբ մասն ունիս կենաց փայտէն եւ այլ սրբոց շատ մասունք,
 բնդ աստղալից երկնից փայլին անքիւ վառ քո կանդեղունք,
 հրեշտակք անտես փառաբանիչք ճայնակցեալ յայնս քոյդ ման-
 լկունք,

պարծանք մերքս Հայոց ազգի, ո՛վ սուրբ տաճար ցանկալի:
 է՛ր եւ տապան Սուրբ Մակարայ՝ Գլխադրին կից փայլի,
 որմունքդ անեղ մեծ տաճարիդ՝ գպատկերազարդ հրաշալի,
 Նօտարս (մաճառք) քուռոյս վայելել գտուրք շնորհսդ հոգելի,
 պարծանք մերքս Հայոց ազգի, ո՛վ սուրբ տաճար ցանկալի:

Ձեռագրի էջ 110

22

Ի վերայ Նազարէթ Քաղաքի:

Նազարէթ անուն՝
 որ եւ ծաղիկ իսկ՝
 գաւազանն իստեալ
 սուրբ կոյսն էր ի նոյն
 Առաքիլ ի վերուստ
 ողջոյնն ի Հօրէ
 մինչ երթար յաղբիւրն՝
 սուրբ կոյսրն փախեալ՝
 Ձուարնալի սուրբ տեղն
 փառաւոր տաճար
 ջուր սուրբ աղբիւրին
 յունական ազգին
 Անդրէն հրեշտակին
 ի տան Յօսէփայ
 սուրբ կոյսն ի յետուստ՝
 սիւնն հալեալ եւ կէսն
 Բամեալ վայելուչ
 յայնանիստ եւ մեծ՝
 Տաճար գեղեցիկ
 Ֆռանկաց ազգին
 Էնն Աստուած մարմնով
 եւ ըստ մարդկայնոյ

Ի քարգմանս առեալ,
 ըստուգարանեալ,
 որ եւ ծաղկեցեալ,
 ցեղիցքն սերեալ:
 Հրեշտակապետին,
 բերեալ ետ կուսին,
 սափորն ի յուսին,
 յերկիւղէ սրբտին:
 Այժմ է վանք շքեղ,
 յոյժ գեղաշքեղ,
 է հիւանդաց դեղ,
 վիճակեալ յատկեղ:
 Նրմին հետեւեալ,
 կրկին երեւեալ,
 սեանքն պահ մտեալ,
 է վերուստ կախեալ:
 Նոյն տեղն հրաշալի,
 վանք յոյժ ցանկալի,
 եւ շրնորհալի,
 յատկացեալ տեղի:
 Էդեւ անդ սընեալ,
 բնութեամբ գարգացեալ,

ընդ մանկունս սորին՝
 Ի սոյն սահմանի
 Թափօր լեռան է մերձ
 որ հանդերձ Հերմոնի
 գի Տէրն մեր անդ,
 ցոյց ետ ընդ իւրն
 Քաղաքս աննըման,
 կարի գեղեցիկ
 Ի վերայ բլուրի՝
 ամէն բարութեամբ
 Այլեւ շինուածք իւր՝
 Խանութք եւ կրպակք՝
 յամրաշէն քարեայ՝
 հիանան առ այն
 Ղօղուն շրնորհաց
 գգիմս ամենեցուն
 Տեառնակոյս տեղիքն՝
 ըզսիրտ մեր սիրով
 Ապա եւ բնակիչք
 Յոյնք եւ Ասորիք՝
 տեսեալք գեղեցիկք,
 եւ արհեստաւորք՝
 Քաղաքս այս ազնիւ
 բայց եւ ոչ գոյ անդ՝
 փոքրագոյն լեքանց
 յորքս մերձ առ մերձ
 Ի գալն մեր աստ՝
 հոգւով եւ մարմնով
 Ի (լիմքառ) թւոյս՝
 գայս ոտանաւորս

Խառնեալ եւ շրջեալ
 հրաշարն գործեալ:
 Նորին սահմանին,
 ընդ լուսոյ փայլին,
 գփառս աստուածային
 եղելոց դասին:
 Օդ իւր քաղցրագոյն,
 դրիւք փոքրագոյն,
 շինեալ շքեղագոյն,
 լի առատագոյն:
 Տունք եւ բնակարանք,
 բոլոր ապարանք,
 ընչից պահարանք,
 մարդկան տեսարանք:
 Անուշ հոտ բուրէ,
 իսկ լըցուցանէ,
 գմեգ կեցուցանէ,
 վառեցուցանէ:
 Բամեալ որ անդ են,
 կէս մի ֆռանկք են,
 բնութեամբ համեստք են,
 արի եւ ժիրք են:
 Է քարց պարբսպի,
 գող եւ հարամի,
 եւ ձորամիջի,
 գիւղորայս ունի:
 Էղաք ցրնծացեալ,
 յոյժ ուրախացեալ,
 ուխտ մեր կատարեալ,
 իսկ շարնդրեալ:

Չեապրի էջ 111—112

23

Ի վերայ Սրբոց Յակոբեանց գերապանծ Աթոռոյն:

Ամենապայծառ
 Սրբոց Յակոբեանց
 որ ընդ արեւու
 յԱրքայից շինեալ՝
 Բարձր պարբսպալ՝
 շափիղայի պէս՝
 երկաթապատեալ
 կամարնագեալ
 Գմբէթայարկ կայ
 աղինասարաս

Իսկ գեքքազմայի,
 Աթոռ շնորհալի,
 փայլի լուսով լի,
 եղեւ հիմնաւոր:
 Զքնաղ պատուական,
 քարինքն աննըման,
 դոռնքն յամրական,
 վերուստ բարաւոր:
 Պայծառ յարկ սորին,
 տաւարք երկնային,

Իրաւի ասեմ
 բազում կանդեղօք
 Ի՛րբ լայնատարած
 յաջ յահեակ կողմանց՝
 քառակոյս ձեւով
 տեղիւ՛քն բարձր
 եղեալ կայ ի հիմն
 Յակոբայ Երջանկին՝
 պատկերօք նրկար
 որով պարծիմք ի մէջ
 Զդիբք գլխոյն պատուական
 սուրբ Առաքելոյն
 յաջակողմ որմոյն՝
 բուրժ սուրբ տեղոյն
 Է՛ եւ մերձ սորին՝
 տապան հզնաւորին
 ուխտաւոր անձինք
 խոստովանաւորն
 Ըստեփաննոսի
 որ վարդապետեաց՝
 միաբանութեամբ
 երբեմն նստեալ
 Թագագարդ սեղանք՝
 բարձրագոյն խորանին,
 Պետրոս եւ Պօղոս
 ըստ պատուոյ իրեանց
 Ժողովուրդք տեսեալ
 գարբոյն Սարգսի
 ընդ սրբոյն Մինասայ
 եւ է՛ տեղին այն
 Իսկ երկու սեղանք
 սուրբ Խաչի անուան
 կան հանդէպ միմեանց՝
 անդ ելօղ անձինք
 Լուսաձեւ ունի
 սուրբ Էջմիածնի
 երեք սուրբ քարինքն
 փայլին ընդ լուսնոյ՝
 Խորան հրաշալի,
 եւ տանարըն այն՝
 սուրբ Հոգի անուամբ
 համբուրօղք լինին՝
 Ծագ յարեւելեան
 սուրբ Թորոս անուան՝
 շարաբոջն յերկիցս
 ուխտաւորք լինին՝
 Կայ եւ տանար ՚Ի
 Հրեշտակապետի

աստղալից երկին
 փայլի լուսաւոր:
 Է՛ մեծ կալուածի,
 յորքս տարածի,
 յայնպարայածի,
 եւ յոյժ փառաւոր:
 Տեառն եղբօր մարմին,
 ներքոյ սեղանին,
 որմունքն սորին,
 ազգաց բիւրաւոր:
 Նշանադրեալ,
 Յակոբայ ընտրեալ,
 գմբէքայարկեալ
 հոտ անուշաւոր:
 Օրհնեալ որմ յոր կայ,
 սրբոյն Մակարայ,
 անդ ասեմ մեղայ,
 լինին զգջաւոր:
 Տանարն աննրման,
 է՛ նա կայարան,
 անդ յաղօթս կան,
 լինին դիւրաւոր:
 Առ վերին կողման
 որ յոյժ պատուական,
 Առաքեալք ցնձան
 կան ահեղաւոր:
 Բախալի սրբոսի
 տանարն որ ազնիւ
 յարգիւ ի պատիւ
 Մասանցն ահաւոր:
 Է՛ յոյժ բարձրագոյն,
 եւ սուրբ Համբարձում,
 կամարաց կանգուն,
 լինին հիւաւոր:
 Յահեակն տանար մի,
 անուան ցանկալի,
 եւ անդ շնորհալի,
 կարի լուսաւոր:
 Որ խիստ գեղեցիկ,
 է՛ կարի փոքրիկ,
 կայ անդ ի տանիք,
 սրտի դիւրաւոր:
 Հիմնեալ տանար մի,
 քաջ զինաւորի,
 պատարագ մառչի,
 անդ աղօթաւոր:
 Արտաքոյ կողման,
 կառուցեալ անուան,

ուր բանտն առաջին՝
 բերանարաց փարինքն
 Հրաշալի վանք մի՝
 բանտն երկրորդ է անդ,
 ուր Պետրոս լալովն
 Պատրիարգունքն անդ
 Չրիւք Հոգւոյն յցեալ՝
 Եպիսկոպոսունք՝
 փայլին յԱթոռոջս
 իբր աստեղս երկնից
 Ղամբարանքման՝
 ծայրագոյն պետքն
 հանգոյն հրեշտակաց՝
 գունկնդիրս ինքեանց
 Ճոխ եւ պանծալի՝
 կարգեալ գլուխ եւ դէտ՝
 սրբազան Հայրքն
 որ եւ Պատրիարգ
 Լեծ զինաւորին
 որ տօնի մեծ Պահոց
 Աստուածապարգեւ
 իրաւի այս անուանս՝
 Յարգոյ եւ ազնիւ
 ընտիր եւ մաքուր՝
 սիրօղ աղօթից՝
 ընդունակ գոյով
 Նուիրակունք ունի
 հանճարեղ գիտունք
 յոլորտս աշխարհի՝
 գնան անդ լինին
 Շնորհագարդ համեստ՝
 եւ պարկեշտասուն
 որք ունին սահման՝
 անխափան լինին
 Ունի եւ թարգման՝
 որ տիւ եւ գիշեր՝
 սրբոյ Աթոռոյս
 ջանասիրութեամբ
 Չբնաղ գիտութեամբ՝
 գապիթ բռնաւորաց՝
 յաչս ամենեցուն՝
 որ անուամբ իւրով
 Պայծառ օտաչիւք,
 շատ գործակալօք
 բառերոյս այգեօք՝
 շրքեղ Աթոռս է
 Զերմեռանդ սիրով
 աւետեմ ազգիս

եւ սուրբ ծառքն այն,
 յարգեն պատուաւոր:
 Նոյն կոչի Փրքիկչ,
 վեմքն կափարիչ,
 լեալ հոգւոյն գրտիչ,
 ննջեն շիրմաւոր:
 Նրբիմաց Արհիք,
 կարի երջանիկք
 տի՛ր այնք պանծալիք,
 քառագայթաւոր:
 Ի ներքս փայլին,
 միշտ քաղցրաճայնին,
 սուրբ եղանակին,
 առնեն գմայլաւոր:
 Սոցունց գումարին
 երջանիկ արհին՝
 մեր գերյարգելին,
 յոյժ հոչակաւոր:
 Է՛ նա համանուն,
 նախկին շաքաթուն,
 բստ մեր բարբառոյն,
 է՛ արժանաւոր:
 Կացք իւր բարեկարգ,
 ունի վարք եւ բարք,
 սաղմոսանքւազ,
 շնորհացն երկնաւոր:
 Արհիք պանծալիք,
 եւ նոյն բարունիք,
 վինակս անուանիք,
 նոցա խրատաւոր:
 Բամք սարկաւազաց,
 վարժեցեալ դպրաց,
 պաշտօնի կարգաց,
 օրհնաբանաւոր:
 Նուրբ հանճարով այր,
 է՛ յոյժ հոգատար,
 լինիլ շինարար,
 իւր արդիւնաւոր:
 Երեւելի է,
 պատասխանօղ է,
 յոյժ սիրելի է,
 է՛ Աւետաւոր:
 Յանկալի խրցօք,
 եւ վերակացօք,
 այլ եւ պարտիգօք,
 յոյժ վայելչաւոր:
 Ի իւսեմ պատմութիւն,
 մեր ուրախութիւն,

զի սուրբ Աթոռս է՝
 երանի է այնց
 Ռեւոնի քաղցրաշաղ՝
 ի սա գտանի
 եւ մեղաւորաց՝
 սրբոյ Աթոռոյս՝
 Սորին համբուն իսկ
 յունկս ամենեցուն՝
 ըզսիրելիս իւր՝
 եւ գատելիս իւր՝
 Վայելուչ ձրիւք,
 սիրօղբն սորին
 աստ եւ հանդերձեալն
 ի մէջ ամենից՝
 Տենչալի տանարք
 բոյոք շրջապատ՝
 յորս պաշտօնի կան
 հանապագ լինին
 Բամք ժողովրդոց
 տեսանեն պատարագ
 ընկալնուն զշնորհս
 հոգւով եւ մարմնով
 Ցանկացօղ սորա
 ի տար աշխարհաց
 գան համբերութեամբ
 ոյր վայելչութեամբ
 Ի իւսօղս անարժան
 յոյժ վառեալ եղէ
 որ եւ գրեցի
 եղեալ մշտապէս
 Փառքս մատուցուք
 որ Սուրբ Աթոռս ետ
 նա պահեսցէ գաա
 շքեղ եւ պայծառ
 Քաղցրասիրտ յարգոյ՛ք
 ողորմի ասացէ՛ք
 որ գրեցի գաա
 պատմիչ լինիլ իսկ

Հայոց պերճութիւն,
 որք գան ուխտաւոր:
 Ոք եւ բարեհամ,
 շնորհ բազմագան,
 հոգւոց դեղ բուժման,
 հրնարք բխրաւոր:
 Յոյրտըս հրնչէ,
 բստ փողոյ գոչէ,
 առ ինքն կոչէ,
 առնէ հեռաւոր:
 Ամէն պարգեւօք,
 լընանին բարեօք,
 երեսին փառօք,
 լինին պատուաւոր:
 Սորին գեղեցիկք,
 սուրբ եկեղեցիք,
 հրեշտակք եւ մարդիք,
 փառաբանաւոր:
 Աստ ամենայն օր
 սուրբ գառին հօօր
 նորին Տիրագօր
 լինին հրնուաւոր:
 Յնծութեամբ դիմեն
 շատ վիշտըս կրքեն
 եւ աչօք տեսանեն
 լինին բերկրաւոր:
 եւ կարի յետին
 արդ սիրով սորին
 ըզվէպըս քառին
 սրբախւ ըզճաւոր:
 Արարչին մերոյ
 ազգիս հայկազնոյ
 ընդ իւր հովանոյ
 յոյժ հաստատաւոր:
 Լրսօղք սոյն բանիս
 ինձ անարժանիս
 (մաճրառ) սոյն թւիս
 մշտրնջեմաւոր:

ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ

ՆԱՏԵՐ ԳՐԻՉ ԵՒ ՆԱՏԵՐԵԱՆՔ

Մեր գրչութեան պատմութեան մէջ պատուաւոր էջ մը կը գրուէ Նատեր գրիչ, ոչ միայն իր կատարած ընդօրինակութիւններով, այլ նաև նահապետն ըլլալով ճարտար գրիչներու և ծաղկողներու ընտանիքի մը: Իր երեք որդիները — Աւետիս, Ստեփանոս և Գրիգոր — ուսած են հայրենի արուեստը և արդիւնաւորապէս կիրարկած, առաջին երկուքը մանաւանդ: Ապա Ստեփանոսի որդին Յովհաննէսն ալ իր կարգին շարունակած է ծաղկողի աշխատանքը՝ տալով իր լուսման հայ մշակոյթի գանձանակին: Նատերեանք առաւելապէս աշխատած են Խրիմի մէջ՝ Սուրխաթ քաղաքը:

Ներկայ յօդուածով համառօտակի կը ներկայացնենք Նատերեանց երեք սերունդի պատկանող գրիչները և մեզի ծանօթ իրենց աշխատութիւնները:

Ա. Նատեր Գրիչ, 1300? — 1370?, աշակերտ Յակոբի (Յուցակ Զեռ. Անկիւրիոյ, էջ 776): Ամուսինը՝ Մլհաւան, մեռած 1365ին: Զուակները՝ Յովհաննէս, վաղամեռիկ (1324—1344), Աւետիս սարկաւազ, Ստեփանոս քահանայ, Գրիգոր Եպիսկոպոս, և Հեղինէ: Իր աշխատանքներէն ծանօթ են աւելի քան տասնեակ մը, կատարուած 1339—1363 թուականներուն: Կը ներկայացընենք թուականի կարգով:

1. Աւետարան, 1339ին, Սրսցու օրինակէ, կամաւ «Առաքեալ Հորհազարդ նկարչի» — Զեռ. Երեւանի, թ. 7837:

2. Աւետարան, 1341ին աւարտած է, Գէորդ սարկաւազի փափաքով — Զեռ. Երեւանի, թ. 2653:

3. Աւետարան, 1342ին օրինակած է: Ծաղկող իր որդին Աւետիս — Զեռ. Վիեննայի, թ. 849:

4. Աւետարան, 1344ին — Զեռ. Երեւանի, թ. 7637:

5. Աւետարան, 1346ին, Արբաշամ երէցի խնդրանքով: Ծաղկած և կազմած է իր որդին Աւետիս — Զեռ. Երեւանի, թ. 7636:

6. Աստուածաշունչ, 1346ին, Գրիգոր և Վահան արեղաներու խնդրանքով — Յիշա. ԺԴ. Դարի, թ. 436:

7. Աւետարան, 1347ին, Մկրտիչ երէցի համար: Նկարազարդած է իր որդին Աւետիս սարկաւազ՝ բարձր արուեստով — Զեռ. Երեւանի, թ. 7742:

8. Ճառքնոյթ, 1347ին: Ստացողք բազումք. Եկեղեցականք, աշխարհական արհեստաւորք, և բարեպաշտ կանայք — Յիշա. ԺԴ. Դարի, էջ 359—367: Զեռ. Երեւանի, թ. 3797:

9. Ճաշոց, 1358ին, Սարգիս Քահանայի փափաքով — Զեռ. Անկիւրիոյ, թ. 156:

10. Ճաշոց, 1358ին, Յովաննէս և Յոհաննէս կրօնաւորներու փափաքով — Զեռ. Երեւանի, թ. 7435:

11. Տօնապատմաւ , 1359ին , Մարգարէ արեղայի խնդրանքով .— Ձեռ . Երեւանի , թ . 2040 :

12. Մեկնութիւն Կարողիկէից Թորոսց՝ Սարգիս Վարդապետի , 1360?ին , Անյոց Վանքի միաբաններուն փափաքով .— Յիշատ . ԺԴ . Դարի , թ . 567 : Ձեռ . Երեւանի , թ . 1529 :

13. Բան Գիմադրական Ընդդէմ Հերձուածողաց՝ Ստեփանոս Օրբէլեանի , 1363ին .— Ձեռ . Երեւանի , թ . 6886 :

Բ. Աւետիս սարկաւազ , Գրիչ , Ծաղկող եւ Կազմող , (1325? – 1381?) , որդի Նատերի եւ Մլհաւանի : Նախ աշակերտ եւ ապա գործակից իր հօրը : Իր գործունէութեան շրջանը տեւած է երեք տասնեակ տարիներ , 1342–1371 : Այդ ժամանակաշրջանէն ծանօթ են տասնեակ մը գործեր , հետեւեալ յաջորդականութեամբ .

1. 1342ին ծաղկած է իր հօրը օրինակած Աւետարանը .— Ձեռ . Վիեննայի , թ . 849 :

2. 1346ին ծաղկած եւ կազմած է իր հօրը օրինակած Աւետարանը .— Ձեռ . Երեւանի , թ . 7636 :

3. 1347ին նկարապարզած է իր հօրը օրինակած Աւետարանը .— Ձեռ . Երեւանի , թ . 7742 :

4. 1348ին գրած եւ յաջողապէս նկարապարզած է Աւետարան մը , բարեպաշտ Պօղոսի խնդրանքով .— Ձեռ . Երեւանի , թ . 7857 :

5. 1355ին օրինակած է ժողովածու մը՝ իրեն համար : Ընդօրինակութեան մէկ մասը կատարած է իր ծերունի հայրը .— Յիշատ . ԺԴ . Դարի , թ . 495 : Ձեռ . Երեւանի , թ . 6938 :

6. 1358ին օրինակած է Նարեկ մը Վարդան միայնակեցի փափաքով .— Յիշատ . ԺԴ . Դարի , թ . 523 :

7. 1362ին օրինակած է Դ . Արիստարգացիի Յաղագս Երկնայիմ Քահանայապետութեանց գիրքը՝ Սերաստացի Յովհաննէս կրօնաւորի հրամանով .— Յիշատ . ԺԴ . Դարի , էջ 456–457 :

8. 1363ին ծաղկած է իր եղբոր Ստեփանոս Քահանայի օրինակած ժողովածուն .— Յիշատ . ԺԴ . Դարի , թ . 556 :

9. 1365ին օրինակած է ձաշոց մը Սարգիս Քահանայի խնդրանքով .— Ձեռ . Երեւանի , թ . 4656 :

10. 1371ին ծաղկապարզած է ձաշոց մը՝ օրինակուած Աւետիս Քահանայի որդի Յովհաննէս գրչի ձեռքով .— Յիշատ . ԺԴ . Դարի , թ . 613 : Ձեռ . Երեւանի , թ . 7449 :

Գ. Ստեփանոս Քահանայ , Գրիչ , Ծաղկող եւ Կազմող (1327? – 1402) , որդի Նատերի եւ Մլհաւանի , եղբայր Աւետիս սարկաւազի , հայր Յովհաննէս Գրչի , աշակերտ Նատեր Գրչի եւ ուսուցիչ Պաւղոս Գրչի (Յիշատ . ԺԴ . Դարի , էջ 460 , 623) : Իր գործունէութեան շրջանը տեւած է աւելի քան կէս դար , 1347–1401 : Այդ ժամանակաշրջանէն ծանօթ են աւելի քան երկուսասնեակ մը երկեր : Կը ներկայացնենք ժամանակագրական կարգով :

1. 1347ին օրինակած է Տօնապատմաւ մը : Կազմող՝ Նատեր : Ստացող՝ Աստուածատուր եւ Վարդան քահանայք .— Ձեռ . Ս . Յ . Թ . 372 :

2. 1352ին օրինակած է Աստուածաշունչ մը Քրիստոսասուր կրօնաւորի փափաքով.— Յիշտ. ԺԴ. Դարի, Թ. 478:

3. 1352ին օրինակած է Աւետարան մը Յովհաննէս կուսակրօն քահանայի բաղձանօք.— Ձեռ. Երեւանի, Թ. 7598:

4. 1354ին օրինակած է մէկ Մեկնութիւն Եսայեայ՝ Կիւրղի Աղեքսանդրացոյ, Դերջանեցի Մինաս կուսակրօն քահանային համար.— Հայկ. Թրղմ. էջ 507-508:

5. 1356ին օրինակած է Մարգարէութիւն Եսայեայ եւ Թուղբ Պաւղոսի, Յոհան կուսակրան քահանայի հրամանով.— Ն. Քարամեանց, Յուլիանի Հայ. Ձեռ. Պէրլինի, 1888, Թ. 5:

6. 1357ին օրինակած է Մեկնութիւն Քերակնութեան՝ Վարդան Վարդապետի, Կարապետ Ընթերցատէր քահանային խնդրանքով.— Ձեռ. Երեւանի, Թ. 2371:

7. 1363ին օրինակած է ժողովածու մը Սերաստացի Յովհաննէս կրօնաւորի հրամանով.— Յիշտ. ԺԴ. Դարի, Թ. 556:

8. 1368ին, մասամբ դրած եւ աւարտած է Աստուածաշունչ մը: Ստացող՝ Յովհաննէս կրօնաւոր քահանայ.— Ձեռ. Երեւանի, Թ. 2705:

9. 1377ին օրինակած է ճաշոց մը: Ստացող՝ Մանուէլ քահանայ.— Ձեռ. Ս. Յ. Թ. 12:

10. 1381ին օրինակած է ճաշոց մը: Ստացող՝ Թադէոս քահանայ.— Ձեռ. Երեւանի, Թ. 7477:

11. 1391ին ծաղկած եւ կազմած է Մարկոս Գրչի օրինակած ճաշոցը: Ստացող՝ Առաքել Երէց.— Յիշտ. ԺԴ. Դարի, Թ. 740: Ձեռ. Երեւանի, Թ. 7446:

12. 1400ին օրինակած է մէկ Գիրք Պարապմանց՝ Կիւրեղ Աղեքսանդրացիի, Խաչատուր Վարդապետի պատուէրով.— Ձեռ. Ս. Յ. Թ. 1206:

13. 1401ին օրինակած է Նարեկ մը Մելիտենցի Արրահամ քահանայի ցանկութեամբ.— Ձեռ. Երեւանի, Թ. 3863:

Դ. Գրիգոր Սրկ. Գրիչ, 1330? - 1381?, որդի Նատեր Գրչի, եւ աշակերտ իր երէց եղբոր Աւետիսի: Խաղտեաց նահանգին Լալիկոպոս ձեռնաղբրուած է 1358ին.— Յիշտ. ԺԴ. Դարի, էջ 436, 457:

1. 1357ին օրինակած է Աւետարան մը Մարգարէ կրօնաւորի համար.— Ձեռ. Երեւանի, Թ. 8388:

2. 1358ին մասնակցած է իր հօրը օրինակած ճաշոցին.— Ձեռ. Անկիւրիոյ, Թ. 156:

Ե. Յովհաննէս Քահանայ Ծաղկոյ եւ Ոսկոյ, 1360? - 1420?, որդի Ստեփանոս Քահանայի, Թոս Նատեր Գրչի:

1. 1391ին, ըստ Երեւոյթի, մասնակցած է Մարկոս Գրչի օրինակած եւ իր հօրը ծաղկած ճաշոցի ծաղկութիւն.— Յիշտ. ԺԴ. Դարի, էջ 595: Ձեռ. Երեւանի, Թ. 7446:

2. 1401ին ծաղկած է իր հօրը Ստեփանոս Քահանայի օրինակած Նարեկը.— Յիշտ. ԺԵ. Դարի, Ա. Մասն, էջ 20: Ձեռ. Երեւանի, Թ. 3863:

Հ Ա Յ Ա Գ Է Տ Լ ՈՒ Ի Մ Ա Ր Ի Է Ս

LOUIS MARIÈS

ԿԵԱՆՔԸ, ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԸ

Ե Ի Ն Ր Ա

«ՀԱՅԿԱԿԱՆ ՄՇԱԿՈՅԹԻ ԿՐԿՆԱԿԻ ԲՆՈՅԹԻ ՄԱՍԻՆ»

ԱՆՏԻՊ ՅՅԳՈՒԱՄԻ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆ ԵՒ ԹԱՐԳՄԱՆՈՒԹԻՒՆ*

Հաշուեաւորութեան մէջ Մարիէսը խօսում է նաև իր մի քանի աշխատութիւնների մասին, որոնց հայագիտականների վերաբերեալ բնութեբոյցը տեղեկութիւններ կը գտնի ստորև:

Այսպէս, Մարիէսը դասուանդակ է, հայագիտական աշխատութիւններ ղեկավարել, հայագէտներ պատրաստել, հայագիտական և այլ բնոյթի աշխատութիւններ գրել:

Նրա մեղուաջան կեանքի գլխաւոր շրջանները եղել են հետեւեալները.

- Ծնուել է Փարիզում 1876 թուականի Օգոստոսի 19ին:
- Միջնակարգ (երկրորդական) կրթութիւնը ստացել է Փարիզի «Վօժիրար» շրջանի Յիսուսեան հայրերի ղեկավարած մի դպրոցում:
- 1893ին զարձեւ է Յիսուսեան միաբանութեան անդամ:
- 1898ին արժանացել է Բանասիրական գիտութիւնների Licenciéի վկայականին:
- Արեւելեան կենդանի լեզուների դպրոցում 1918ին ստացել է յունարէնի դասընթացի շրջանաւարտի վկայական, 1919ին՝ հայերէնի, 1920ին՝ ուսուցիչի:
- 1914ին մասնակցել է Համաշխարհային առաջին պատերազմին իրրև զինուորական խոստովանահայր, ցուցաբերած անձնուիրութեան համար արժանացել է շքանշանների:
- 1924ին ստացել է Բանասիրական գիտութիւնների դոկտորի գիտական աստիճան:
- 1928ին ստացել է Բարձրագոյն ուսմանց դպրոցի Պատմագիտական և Բանասիրական բաժինների շրջանաւարտի վկայական:
- 1926 - 1946 տարիներին դասուանդակ է գրաբար 'Léon-Henri կարոլի' բարձրագոյն դպրոցի Արեւելեան հին լեզուների բաժնում:
- 1958ի Նոյեմբերի 19ին վախճանուել է Ուազ նահանգի Շանտիյի քաղաքի նորընծայարանում:

Ստորև ժամանակագրական կարգով ներկայացնում ենք Մարիէսի հայագիտական աշխատանքների մասնագիտական ցանկը, որ առանձնացրել ենք «École des Langues orientales anciennes de l'Institut catholique de Paris, Mémorial du Cinquantième (1914-1964)» գրքում (Փարիզ, 1964)

* Սկիզբը տե՛ս ՍԻՈՆ, 1973 թ. 9 - 10:

լոյս տեսած նրա ամբողջ աշխատութիւնների ցանկից և մասամբ լրացրել ենք երեք աշխատանքի յաւելումով. նշել ենք Մարիէտի աշխատութիւնների մասին լոյս տեսած գրախօսականները, որոնք այդ ցանկում չկան: Գրքերի անունները գլխագրերով են շարուած:

ՄԱՏԵՆԱԳԻՏԱԿԱՆ ՅԱՆԿ ՄԱՐԻԷՍԻ
ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹԻՒՆՆԵՐԻ

Յապաւումներ

- BSL Bulletin de la Societé de linguistique de Paris.
- MSL Mémoires de la Société de linguistique de Paris.
- NICP Nouvelles de l'Institut Catholique de Paris.
- PO Patrologia Orientalis.
- REA Revue des Etudes Arméniennes.
- RICP Revue de l'Institut Catholique de Paris.
- ROC Revue de l'Orient chrétien.
- RSR Recherches de Science religieuse.

1. 1920 Le texte Arménien de l'Évangile d'après Matthieu et Marc. *RSR*, t. 10, 1920, p. 28-54.

Աւետարանի հայերէն բնագիրն ըստ Մատթէոսի և Մարկոսի:

2. 1921 Un commentaire sur l'Évangile de saint Jean, rédigé en arabe (circa 840) par Nonnos (Nana) de Nisibe, conservé dans une traduction arménienne (circa 856), *REA*, t. 1, 1921, p. 273-296.

Նանայի Ասորաց վարդապետի Մեկնութիւն Յովհաննու Աւետարանին, արարերէն շարագրուած (շուրջ 840 թ.), պահպանուած հայերէն թարգմանութեամբ (շուրջ 856 թ.):

3. 1921 Epikoura = Aboukara. *REA*, t. 1, 1921, p. 439-441.

Եպիկուրա = Աբուկարա:

4. 1922 Le Meilleur exemplaire de la version arménienne des Évangiles. *RSR*, t. 12, 1922, p. 69-72.

Աւետարանների հայերէն թարգմանութեան լավագոյն օրինակը:

5. 1924 LE DE DEO D'EZNIK DE KOLB connu le nom de "Contre les Sectes", Études de critique littéraire et textuelle, Paris, Geuthner, 1924, 212 p. (Extrait de la *Revue des Études arméniennes*, T. IV, fasc. 1).

Եջնիկ ԿՈՂԲԱՅԻ. «ՅԱՂԱԳՈՒ ԱՍՏՈՒԾՈՅ», յայտնի «Եղծ պալմիրոց» խորագրով: Մասենագրական և բնագրագրական սուսունատարութիւն:

Comptes rendus - Գրախօսութիւններ.

- 1. A. Meillet (*Journal Asiatique*, CCIX, juillet-septembre 1926, 164-165).
- 2. P. Peeters (*Analecta Bollandiana*, t. 44, 1926, 171-174).
- 3. Adhémar d'Alès (*Les Etudes*, 326-328).

4. *A. Vincent* (Revue des Questions historiques, 1^{er} avril 1926, 173-174).
5. *R. Draguet* (Revue d'Histoire ecclésiastique, 15 avril 1926. 360-361).
6. *Jules Lebreton* (Recherches de Science religieuse, 1926, t. 15, 387-388).
7. *Fr. Tournebize* (Mélanges de l'Université Saint Joseph, Beyrouth, t. X, 1929, fasc. 7, 238-239).
8. *K. Mlaker* (Orientalische Literaturzeitung, 1926, Nr. 8, 560-564).
9. Պ. Նահապետեան (Բաղժամէպ, 1925, 161-166):
10. Հ. Անտոնեան (Բաղժամէպ, 1926, 170-171):
11. Ն. Ազոնց (Բաղժամէպ, 1925, 196, 294, 366. 1926, 12, 69, 108: Ի միջի ալլոց):
12. Եղիա Փեչիկեան (Բաղժամէպ, 1928, 289, 321. 1929, 65, 97, 201, 265: Ի միջի ալլոց):

6. 1925 L'arménien classique pour lui-même. *ROC, t. XXV. 1925 -1926, f. 3 et 4, 378-399.*

Դասական հայերէնն իբրև այգպիսին:

7. 1926 A propos d'Ezник, p. 241. *REA, t. 6, 1926, p. 177-178, եզնիկի էջ 241ի առիթով:*

8. 1926 Frederick Cornwallis Conybeare (1856-1924). *Notice biographique et bibliographie critique. REA, t. 6, 1926, p. 185-332.*

Ֆրեդկերիկ Կոնվորթիս Կոնիբեր (1856-1924): Կենսագրական ակնարկ և քննական մասենագիտական ցանկ:

Compte rendu — Դրախօսութիւն.

Jules Lebreton (RSR, t. 17, 1927, 355).

9. 1927 Critique de quelques témoignages allégués en faveur de a forme պայ pay, sans n. *Հանդ. Ամս., t. 41, 11-12, 1927, 767-772.*

Պայ՝ առանց ն-ի ձևի օգտին բերուած մի քանի վկայութիւնների քննութիւն:

10. 1928 ÉTUDE SUR QUELQUES NOMS ET VERBES D'EXISTENCE CHEZ EZNIK. A propos de la page 241, *Paris, Geuthner 1928, 132 p. = REA, t. VIII, 1928, p. 79-210.*

Եջնիկի երկո՞րտի ԳՈՅՈՒԹԻԻՆ ԱՐՏԱՅԱՅՏՈՂ ՄԻ ՔԱՆԻ ԱՆՈՒՆՆԵՐԻ ԵՒ ԲԱՅՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹԻՆ: Էջ 241ի առիթով:

Compte rendu — Դրախօսութիւն.

A. Meillet (BSL, t. XXX, 1930, 94-95).

11. 1929 Note sur l'emploi de -n avec *Astuac* chez Ezник, *REA, t. IX, 1929, 99-112.*

Դիաստոլութիւն Եզնիկի գրքու՞մ ԱՍՏԱԿՈՍՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹԻՆ հետ -ն-ի գործածութեան մասին:

12. 1930 Sur la formation de l'aoriste et des subjonctifs en -ց- en arménien. *REA*, t. X, 1930, 167-182.

Հայերէնի ցոյսական անցեալ կատարելի և ստորագասկանների կազմութեան մասին:

Comptes rendus — Գրախօսութիւններ.

1. A. Meillet (*BSL*, t. XXXIII, 1932, 89-90).
2. A. Cuny (*Revue des Études anciennes*, t. XXXIV, 1932, 115).
3. R. Godel (*Remarque: REA*, Nouvelle Série, t. II, 1965, 21).

13. 1935 *Hippolyte de Rome (scripsit 200-235)*. Sur les bénédictions d'Isaac, de Jacob et de Moïse. Notes sur la tradition manuscrite: texte grec, versions arménienne et géorgienne. Paris, *Les Belles Lettres*, 1935, 62 p.

Հիպոլիտոս Հռոմայեցի (գրել է 200-235 թթ.). Իսահակի, Յակոբի և Մովսէսի օրհնութիւնների մասին: Տեղեկութիւններ յունարէն բնագրի, հայերէն և վրացերէն թարգմանութիւնների մասին:

Compte rendu — Գրախօսութիւն.

Jules Lebreton (*Recherches de Science religieuse*, t. 26, 1936, 203-204).

14. 1936 *Collaboration à ESQUISSE D'UNE GRAMMAIRE COMPARÉE DE L'ARMÉNIEN CLASSIQUE* par A. Meillet, Vienne, 1936, 2^e édition, 205 p.

Աւխասակցութիւն Մեյլէի «ՈՒՐՈՒԱԳԻՄ ԴԱՍԱԿԱՆ ՀԱՅԵՐԷՆԻ ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ ՔԵՐԱԿԱՆՈՒԹԵԱՆ» աշխատութեան, 2րդ հրատարակութիւն, Վիեննա 1936, 205 էջ:

15. 1937 Le sens qu'avait Antoine Meillet de l'arménien classique, dans "Une cérémonie consacrée à la mémoire du Prof. A. Meillet," Paris, 1937, p. 28-49.

Մեյլէն ինչ բնութեամբ ունէր զասական հայերէնի մասին: [Հայերէն թարգմանութիւնը տե՛ս «ՅՈՒՇԱՐՁԱՆ», Երուսաղէմ, 1938, էջ 478-494, արտատպուած՝ «Անահիտ», 1937, թիւ 1-2, էջ 78 և յաջ.]:

16. 1938 Arménien *krkin* "double," *Revue des Études indo-européennes*, t. I, 1938, 445-446.

Կրկին:

17. 1952 Le Diatessaron à l'origine de la version arménienne *RSR*, t. 38, 1951, 247-256.

Համարարքա Աւետարանը որպէս հայերէն Աւետարանի հիմք:

18. 1953 Le sens de *naxabarbar* chez Eznik. *Mélanges de l'Université Saint Joseph*, Beyrouth, t. 30, 1953, 51-61.

Նախարարքաի իմաստը Եզնիկի երկում:

19. 1954 Une Antiphona de saint Ephrem sur l'Eucharistie. *RSR*, t. 42, 1954, 394-403.

Եփրեմ Ասորու մի կցուրդ Հաղորդութեան մասին:

20. 1954 *HIPPOLYTE DE ROME. SUR LES BENEDICTIONS D'ISAAC, DE JACOB ET DE MOÏSE*. Texte grec, versions arménienne

et géorgienne. Introduction et traduction, notes et tables, en collaboration avec M. Brière et Ch. Mercier, *PO*, t. XXVII, fasc. 1 et 2, 1954, XL-247 p.

ՀԻՊՈՂԻՏՈՍ ՀԹՈՄԱՅԵՑԻ. ԻՍԱՀԱԿԻ, ՅԱԿՈԲԻ ԵՒ ՄՈՎ-ՍԷՍԻ ՕՐՀՆՈՒԹԻԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ (Բնագիր, հայերէն և վրացերէն թարգմանութիւններ):

Compte rendu — Գրախօսութիւն.

Հ. Ն. Ալիկեան, *Հանդէս Ամսօրեայ*, 1954, էջ 602-604:

21. 1956 Pour l'étude du Diatessaron, *RSR*, t. 44, 1956, p. 228-223.

Համարարքա Աւետարանի ստուգանքային համար:

22. 1957 Deux antiphonae de saint Ephrem: "Le procès de béatification de David", *RSR*, t. 45, 1957, p. 396-408.

Եփրեմ Ասորու երկու կցուրդ. «Իսթի արդարացումը»:

23. 1959 EZNIK DE KOLB. *DE DEO* (en collaboration avec Ch. Mercier). Édition critique du texte arménien, *PO*, t. XXVIII, fasc. 3, 1959, p. 409-538; traduction française, notes et tables, *PO*, t. XXVIII, fasc. 4, 1959, p. 539-776.

ԵՋՆԻԿ ԿՈՂԲԱՅԻ, ՅԱԿՈԲԻ ԱՍՏԻՄՈՍ. Հայերէն բնագրի քննական հրատարակութիւն, Ֆրանսերէն թարգմանութիւն և Մանթապրութիւններ ու Յանկեր:

Comptes rendus — Գրախօսութիւններ.

1. Maurice Leroy (L'Antiquité Classique, t. 29, 1960, fasc. 1, p. 216-217).

2. Léon-Marie Froidevaux (*RSR*, t. 36, 453-459).

3. Lévon Khatcherian (Patma-banasirakan handes, 1962, fasc. 2, p. 188-198, en arménien).

24. 1961 HYMNES DE SAINT EPHREM CONSERVÉES EN VERSION ARMÉNIENNE (en collaboration avec Ch. Mercier). Texte arménien, traduction (latine) et notes explicatives, *PO*, t. XXX, fasc. 1, 1961, 270 p.

ՀԻՊՈՂԻՏՈՍ ՀԹՈՄԱՅԵՑՈՒ ԿՑՈՒՐԴՆԵՐԻ ՀԱՅԵՐԷՆ թարգմանութիւն (Հայերէն բնագիր, փոփոխութիւններ և թարգմանութիւն և վրացարկան ծանօթագրութիւններ):

Compte rendu — Գրախօսական.

Ն. Ալիկեան (Handes Amsorya, 1954, p. 602-604).

25. 1946 De deux caractères de la culture arménienne (Langue et littérature) [paraissant ici pour la première fois].

Հայկական մշակոյթի կրկնակի բնոյթի մասին (Լեզու և գրականութիւն):

Մանօթ. Առաջին անգամ տպագրուած է այստեղ:

Երուսաղեմ
(Շարունակելի)

ՄԱՐՏԻՐՈՍ ՄԻՆԱՍԵԱՆ

ՊԱՏՄԱԿԱՆ

KITĀB AL-YAMĪNĪ OF 'UTBĪ

AMNON NETZER

The Hebrew University of Jerusalem

Abū Nasr Muḥammad b. 'Abd al-Jabbār al-'Utbi (d. A. D. 1036) was the earliest Muslim historian to write about the reign of Nāsir al-Dīn Subuktegīn (A. D. 977-997), his younger son Ismā'il (997-998) and the first twenty years of the reign of Subuktegīn's elder son, Maḥmūd. The latter ruled for thirty-one years (A. D. 999-1030) over the most extensive empire in the eastern Islamic world since the dismemberment of the 'Abbāsīd Caliphate.

Born in Ray¹ (A. D. 961), 'Utbi left his home in early youth and came to live in Khurāsān with his maternal uncle, Abū Nasr al-'Utbi, who was an important official under the Sāmānids. After his uncle's death, 'Utbi first served as secretary to Abū 'Alī Sīmjūr, the commander of the army of Khurāsān (A. D. 988-993), then for a short time he was in the service of Shams al-Ma'ālī Qābūs, who was living in exile in Khurāsān. Later, 'Utbi was in the service of Subuktegīn and his son Ismā'il (A. D. 997-998).

'Utbi wrote his *Kitāb al-Yamīnī*² in A. D. 1021 and presented it to Sultan Maḥmūd's Vazīr, Hasan al-Maymandī. As a reward he was appointed post-master of Ganj-i Rustāq. A year later, because of a quarrel which occurred between him and a person named Baghvī, al-Maymandī dismissed 'Utbi³. Toward the end of his life, 'Utbi served Maḥmūd's son, Mas'ūd.

Kitāb al-Yamīnī is a history of Subuktegīn and Maḥmūd and their tangled relations with dynasties such as the Sāmānids, the Farīghūnids, the Khwārazmīāns, the Ziyārīds and the Būyīds. In most cases the text is deficient in dates and written in an exaggerated Arabic style, but since it is the only history of Sultan Maḥmūd written during his lifetime, it provides us with many valuable details which are not found in the other two great contemporary sources, Gardīzi's *Zāyn al-Akḥbār*⁴, and Bayhaqī's *Tārīkh-i Mas'ūdi*⁵.

The main part of *Kitāb al-Yamīnī* consists of a chronicle of events, often set down in non-chronological arrangement. More than six hundred couplets, most of them in praise of sovereigns, are scattered throughout the text.

'Utbi dealt with the history of the Ghaznavīds up to the death of Nasr b. Nāsir al-Dīn (A. D. 1021), hence he does not mention the conquests of Kālinjār (A. D. 1022) and Sumanāt (A. D. 1025) which were the most important results of Sultan Maḥmūd's expeditions to India.

Because of its importance as a source book on the history of the early Ghaznavīds and the contemporary non-Arab dynasties in the eastern part of the

¹ For geographical names see G. le Strange, *The Lands of the Eastern Caliphate*, Cambridge, 1905.

² It was first published in Lahore, 1300/1882.

³ *Op. cit.*, pp. 344-371.

⁴ Edited by M. Nāzīm, Berlin, 1928.

⁵ Edited by Q. Ghānī and 'A. A. Fayyād, Tehran, 1324/1945.

'Abbásid Caliphate, *Kitáb al-Yamini* has been continuously copied, translated and interpreted by Arab and Persian historians of the Middle Ages.

In A. D. 1206, Abú Sharaf Násih Jurbádqâni translated the work of 'Utbi into an ornate and eloquent Persian text which Bahâr in his *Sabk Shinâsi* regards as one of the two masterpieces of Persian literature⁶. Jurbádqâni incorporated about five hundred of 'Utbi's Arabic verses into his *Tarjuma-yi Târikh-i Yamini* and added a few Persian verses⁷. Many later writers drew extensively on this Persian version⁸.

Rashid al-Din Fadlullâh (d. A. D. 1318)⁹, the author of the voluminous *Jâmi' al-Tawârikh*, copied the *Tarjuma-yi Târikh-i Yamini* without acknowledgment, discarding all the verses and the chapters on Vazirs and scholars. He skilfully abridged the work of Jurbádqâni, sometimes by joining two chapters into one. To complete the section on the Ghaznavids, Rashid added one chapter about Nâsir-al-Din's predecessors and three chapters about Mahmûd and his successors, which when compared with the chapters taken from Jurbádqâni are inadequate and inaccurate. The composition is mostly a rhymed prose with a tendency to emphasize words rather than ideas and facts. Although this increases its literary value, it adversely affects its clarity. In many instances the text is vague. The ambiguous links between pronouns and their antecedents are a grave impediment to the understanding of the text.

The Arabic commentary of Ahmad Mu'in b. 'Ali b. 'Umar 'Adadi Dimashqi (1678 - 1759) known as *al-fath al-wahabi* or *Sharh al-Manini*, was published in two volumes in Egypt in 1286/1869¹⁰.

The following is a translation of Rashid al-Din's *History of the Ghaznavids*¹¹, explaining, according to 'Utbi, the overthrow of Ismâ'il by his elder brother Saif al-Din Mahmûd. The words inside the square brackets are corrections made according to Jurbádqâni's *Tarjuma-yi Târikh-i Yamini*¹².

The Amir Saif al-Dawla, and what passed
between him and his brother, Amir Ismâ'il

When Nâsir al-Din died, and the amirate went to Amir Ismâ'il, the army became greedy and asked for money before taking their oath of allegiance to him. He divided the treasures of the earth among them. His belt became too narrow to embrace that office. The enervation of his strength and the debility of his

⁶ Tehran, 1337/1958, vol. II, pp. 387-388.

⁷ Jurbádqâni's *Tarjuma-yi Târikh-i Yamini* was first lithographed by Bahâ' al-Dawla Bahman Mirzá. in Tehran, 1272/1855; edited by 'Ali Qawim, Tehran, 1334 (s. h.) /1955; and edited also by Ja'far Shu'âr, Tehran, 1345 (s. h.) /1966.

⁸ Such as Mirkhwand's *Rawdat al-Safâ*, vol. IV, Tehran, 1339/1960; Muhammad Qâsim Hindûshâh's *Târikh-i Firishda*, Nekvalkishore Press, 1874.

⁹ On Rashid al-Din and his Jewish background see W. J. Fischel, "Rashid ad-Dawla" in *Jews in the Economic and Political Life of Medieval Islam*, London, 1937, pp. 118-125.

¹⁰ See also Th. Nöldeke, *Über das Kitáb Jamini des Abû Nasr Muhammad ibn 'Abd al-Gabbâr al-'Utbi*, Wien, 1857. Rev. James Reynolds translated Jurbádqâni's work into English in 1858. This translation, as has been noticed by the scholars in this field, is unfortunately full of errors and therefore not reliable.

¹¹ *Târikh-i Ghaznawiyân wa Sâmâniyân wa Âli Bâya az Jâmi' al-Tawârikh*, ed. by M. Dabir Siyâqi, Tehran, 1959, pp. 65-69.

¹² Shu'âr, *op. cit.*, pp. 158-165.

disposition [became apparent]. He was not able to run his country. There were two reasons for this: first, he was young and possessed no experience, and could not distinguish between right and wrong. Secondly, he had no confidence in his brother. He knew his roughness and was aware of his powerful intellect, virtues and unbounded vigor. When the army perceived his weakness, they began to ask for allowances and payments beyond their due until the whole of the accumulated treasure left by Nāsir al-Din was exhausted. Amīr Ismā'il tried to seize upon the treasures of the citadel and the trust money of Ghazna. Had the period of his government been extended, he would have broken up the whole system of administration and revenue and the army.

When Saif al-Dawla received the news of what had happened to his father, he first followed the usual rules of mourning and sent a letter of condolence to his brother. He sent Abū al-Hasan Hamūli on a mission to convey the letter, in which he said: "Our brave father has departed. Now for me there is not anyone upon the face of the earth more honored than you, and you are dearer to me than my sweet life and the sight of my eyes. Whatever you want to obtain as regards authority, command, treasure, slaves, goods, or troops, I shall feel no regret at your possessing them. Notwithstanding this, my age and my experience in events, my knowledge of the minutest points of military command, my acquaintance with the management of troops, and my practical experience in the manners of the world, may prove a firm foundation and a strong support for the establishment of your kingdom. If you in your supreme power and authority should perform what is expected of you in the transaction of these affairs, I shall be the most obedient and the most satisfied of men. Our father made a will which was affronting to me, because I was in a remote place. It would seem fit, therefore, that you should think with complete insight, distinguish between good and evil in this worldly life, and have your share according to Shari'at. You should relinquish to me Ghazna, which is the rising star of fortune, the source of mastery and the home of the chiefs of the Kingdom, while I shall relinquish upon you the Province of Balkh; or I will settle upon you the government and generalship of the armies of Khurāsān". Amīr Ismā'il did not accept this advice. The Governor of Jawzjān wanted to mediate between them to settle their problems according to the rules of brotherhood and agreement. He said: "It is better that you two brothers go to each other and by personal conversation bring forth your mutual regard or complain of what is hidden within your heart".

Amīr Saif al-Dawla agreed to this, but Amīr Ismā'il, on account of his apprehension and distrust, did not surrender and turned aside from this advice. He preferred to wage war against his brother rather than make an agreement with him.

Amīr Saif al-Dawla could not find a remedy for this, and remained distressed in darning this torn garment and untying this knot. He began to be convinced that when the hand, which is the pillar of the body and the most precious limb, [is bitten by a serpent, and the rest of the body, on account of its dependence upon it, begins to perish, there is no cure except to cut it off]; and also when the teeth, which form the mill of the body and through whose power meals are digested, become eaten by decay, and when the pain they cause makes the delights of life unbearable, then there is no other remedy except to extract and destroy them. He sent a letter to Amīr Abū al-Hārith, told him the state of affairs, and informed him that to proceed to Ghazna was a matter of necessity. He

therefore set off towards Ghazna. When he arrived at Hirât, he wrote a favorable letter again to his brother. He started with words of apology, but he failed to assure his friendship. Saif al-Dawla asked his uncle, Baghrājuq, to come to his aid, and the latter accepted. [He went to Bust.] Amîr Nasr b. Nâsir al-Din, [who was there,] with pure intention proceeded under his flag. When Amîr Ismâ'il received the news of the march of Saif al-Dawla, and his intention to go to Ghazna, he hastened to set off from Balkh toward Ghazna. The chiefs and the nobles of his court sent calming messages to Amîr Saif al-Dawla and offered proposals of reconciliation and friendship. When the distance between the two brothers became less, the envoys and intercessors used their utmost endeavors for the establishment of friendship, but the dispensation of Heaven proved victorious and the sparks of iniquity blazed into a flame. Amîr Saif al-Dawla advanced his forces and arrayed his regiments. He arranged his right and left wings. The warriors and chiefs of the army came into the battlefield like fierce lions. Amîr Ismâ'il came to meet him with his and his father's followers. He supported the wings with elephants of enormous size, like mountains. When the two armies came together, all shot their arrows and drew out their swords and so great a battle ensued that the iron-hearted weapons wept blood for those young combatants.

Amîr Saif al-Dawla charged and made the green plain blood-colored. Amîr Ismâ'il fled to Ghazna, and thus he escaped from one disaster to meet another. Amîr Saif al-Dawla, when his anger was appeased by the result of this war, forgave him, received him under the guardianship of his protection, and forgot the past, so that the fidelity of brotherhood was regained.



ՄԱՏԵՆԱԳՐԱԿԱՆ

Ա.— ՆԵՐՔՈՂԵԱՆ ՍՐԲՈՅՆ ԳՐԻԳՈՐԻ ԼՈՒՍԱՒՈՐՉԻՆ*

(ԹՐԳՄ. ԹԷՈՓԻՍԷ ՀՈՒՍՏՈՐ)

Երանելոյն Թէոփիլոսի ասացեալ Ներքողեան պատմագրաբար սուրբ հարն մերոյ եւ Լուսաւորչի, քահանայապետին Քրիստոսի եւ վկայի, մեծին Գրիգորի արքեպիսկոպոսի Հայոց Մեծաց աշխարհին:

Ի լուսոյն անմատոյց ճառագայթից պայծառացեալ շոտակցութեամբ, արեգակն լուսադարդ, որ ի խաւարարորդք արջմաթոյր նրսեմախուփ ազգաց Հայաստանեաց մինչ առանց լուսոյ հաւատոց շրջէին, զի եւ նորա լինէին խաւարեալք կոտորաշութեանն մոլեգնութեամբ: Եւ անտի պայծառացեալ լուսով յարփից ուղղափառութեան՝ ուր նախ պայծառացեալ ծագեցաւ յերկնից արեգակն լուսոյն, լուսադարդ ճառագայթիւ: Եւ ի կողմանէ արեւմտից անրտական սոփութեամբ լուսաւորեալ զկողմն արեւելից, եւ զաչս մտաց նոցա: Աւտի սոփութիւն է լուսաւորել զաչս մարմնոյ ազգի մարդկան, անտի ծագեցաւ առատապէս լուսով. եւ զխաւարս մթոյ, եւ զմէջ կոտորաշութեան ի բոց հալածեալ յըշեմարանաց սրտից նոցա, ուտի արփիախալ վարդապետութեամբն իւրով Լուսաւորիչ անուանեալ յորջորջեցաւ, եւ կոչեցաւ Հայաստանեաց աշխարհին, որ եւ ի նորա արփից ճառագայթիցն եհաս յաշխարհն լուսաց, եւ ի մեծ նախագահութիւնն Հոռմայ: Եւ ձեռնաղբեցաւ Հայրապետ առաքինադարդ, առաջին Հայրապետ Հայաստանեաց, առաջին քահանայապետին երկնաւորի, եւ հովիւ երկրաւոր ազամածին՝ երկնաւոր հոփուապետին կուսածնին, եւ ի կողմանէ արեւելից նահատակ առաջին՝ նահատակազրին առաջնոյ, եւ զինաւոր երկրաւոր՝ թագաւորին երկնաւորի, Մեծն Գրիգորիոս Հայոց մեծաց մեծ Լուսաւորիչ: Մեծի քահանայապետին մեծ քահանայապետն կործանիչ բազմացն, եւ ուղիղ առաջնորդ քրմապետաց զբաշիցն եւ առաջնորդեալ մոլորեւոյն, որ առաջնորդեցան խաւարս՝ յառաջնորդէ շարեաց, առաջին մարդոյն:

Սա ծագեցաւ լուսապայծառ արեգակն ի կողմանս արեւելից, առաջին քահանայապետ եւ խորտակաւ զբազմացն, եւ հաստատաւ հիման Սուրբ Եկեղեցեաց: Առաջին զիմամարտին առաջին զինաւոր յաղթող, առաջին պատկաւոր առաջին փշակապետս արքային, ի զիշերարորդիցն՝ լոյս շոտակցութեամբ, ի խաւարելոցն, լուսայպայծառ արեգակն, եւ ի ծագմանէ արեգակնան արդարութեան՝ աստղն շարակապարդ անձածկելի, առաւատարեր արուսեակն, լուսաբեր առաւառն, արեգակնապայծառ տին, ի սուէ, լուսին պայծառացեալ զիշերաց հալածաւ, լոյսն պայծառութեան, ճառագայթն մաքրութեան, ազրերն սրութեան, վրտակն առողանութեան, գետն պարարտագոյն, անդաստանն արդիւնարութիւն, անգն փշակիզող բոցն, վաստակաւէր մշակն, սերմանողաւէր մաճակայն, սրմնախրոյղ երկրագործն, երկնամուխ մանկա-

* Ձեռ. Ս. Յ. Թ. 89 (= Ա):

ղըն, պարարտ հասկիցն հրնձաւոյն, աւրանժողով կայն, հեծանոցարարձ յըստակաւոյն, պարարտ արդեանց ժողովոցն, անպրտուղ յարդին կիզողն, եւ երկնային ըշտեմարանաց լցաւոյն, մարմնաւոր տաճարն եւ անմարմնոյն բրնակարանն, աստուածաշէն տունն եւ երրորդութեանն աւթեկանն, Հաւր հաւեկի հայրապետն, Որդւոյ քարոզելոյ նըւերակն, հոգիակիր վարդապետն, աստուածուստոյց ուսուցիչն, աշակերտաւէր վարժողն, վարդապետաւէր աշակերտն, քանքարաւէր վստահացեալն, աճեցուցանող ծառայն, ի սակաւումն հաւատարիմն, ի վերայ բազմաց կացաւոյն, եւ ուրախութեան Տեառն ժառանգաւոյն :

Գրիգորիոս հրեշտակակրան վարքն, աշխարհատե(ա)ց անմարմինն, երկնաւէր մարմինն, երկրարնակ հրեղէնն, երկնարնակ մտեղէնն, երկրածին բոցեղէնն, եւ երկնածին հոգեղէնն, երկրաւոր աշակերտն, եւ երկնաւորին հրեշտակն, մարմնասղեստ հրածեւն եւ յուսասղեստ մարմնաւորն, Ջահագղեստ քահանայն եւ կարմրասղեստ նահատակն, զենարանին սպասաւորն եւ արիւնաներկ զինաւորն, անարին պատարագին մատուցանողն, եւ արիւնասղեստ նահատակն, յերկրի իջեալ պատարագին երկնաւորի՝ յերկինս ելեալ պատարագ երկրաւոր, զենոյ արքային զենեալ պաշտանեալն, խաչելիւրոյն յաղթողին խաչարարձ յաղթողն, զառինն անարատ պատարագին՝ անրիժ խոյն պատարագող, կարմրացեալ հանդերձի վարդապետին կարմրածորձ հոյիւն :

Ի հաւտից զենոյն հաւտասիրին (եւ) յոշխարաց տանջեալ հաւտապետն, աւրինատու վարդապետին կանոնադիր աշակերտն, աւրինաց սպառող վարդապետին շորհաղեստ նահատակն, ըստուերաց խափանողին ճշմարտակիր քարոզն, Աստուծոյն եւ մարդոյն մարդ եւ հրեշտակ պաշտան(ե)այն, քահանայապետն եւ թագաւորին՝ երկնարնակ քահանայն: եւ զինաւորն երկրարնակ, մեռեալ եւ անմահին Աստուծոյ՝ մահուանն եւ անմահութեան քարոզողըն, մեռեալ Աստուծոյն նըւերակն եւ անմահ Աստուածութեան քարոզող հրեշտակն, բարեպաշտութեան խոստովանողն եւ կրապաշտութեան հալածողն, մարմնացեալ Աստուծոյն բողոքողն եւ անմարմին պաշտեցելոյն ներածողն, քահանայարանին զարդն եւ զբաւշիցն զիմամբտան, զառինն անարին պատարագողն եւ զհճից արինաւոր խափանողն, քահանայապետաց ձեռնադրողն եւ ասանջանարանին համբերողն, ուստերաց եւ զստերաց զոհից խափանիչն եւ մարմնոյն եւ հոգւոյն նուիրելոյ ուսուցիչն, ի տղիտութենէ աղքատն եւ իմաստութեամբ մեծատունն, ի փառասիրութենէ փանաքին եւ խոնարհութեան ճութն, անմարմին զիմամբարիցն մարմնով սպառապինեալ մարտիկն, հոգեղինին հոգւոց սպանողին հոգէկիր հոգւոյն հալածողն, ի բանէն Այ. կաղմեալ սաղաւարտի սղեցողն եւ սուսերաց իշխանութեանցն շլացուցանողն, աստուածահալոյրձ վահանացն բարձողն եւ աղեղանց պետութեանցն փշրողն :

Գրիգորիոս հաստատուն սիւնն :

Գրիգորիոս, եկեղեցեաց հիմն, անասանելի խորիսին, անշարժելի հիմն, անթընդալի պարիսպն, անխախտելի աշտարակն, անրեկանելի վէմն, անյերկուանալի յուսացեալն, անասանելի լեռն Սիւսինի, անպարտելի ըմբիչն, անմարանշէլի մարտիկն, անյաղթելի պատերազմողն, ճոցասղեստ նահատակն, ճոցաւոր քահանայն, անտրտում քաղաքաւարութիւնն, անվեհեր մշակն, անլուծանելի ամոյն, անձանձրանալի մաճակալն, անխափանելի սերմանողն, անծուլանալի բուսուցանողն, ասանց վնասու աճեցուցանողն, ինամեկով բուսոյն հրեկողն, հասկաճութ արտիցն հրնձողն, իրձանցն հասկալի

Հաւաքողն, բարդից աստուածադէզ աւարտողն, և ասանց միասու ի տարա-
փից՝ արդեանցն ըշտեմարանողն :

Եւ արդ զի՞նչ կարացից զովել զգովելին հրեշտակաց, որ ի Հաւրի
ընտրեցաւ, և յՈրդոյ սիրեցաւ, և Հոգւոյն Սրբոյ եղև բնակարան, և Եր-
բորդութեանն եղև աթևոյն : Կամ զո՞ր երգ զգովութեան կարացից Հասուցա-
նել ասն այն, կամ զուրախ ասնողն զերկնաւորն՝ երկրաւոր լեզուս զովասա-
նութիւնս մատուցանել արժանապէս . զի ո՞չ զիտեմ թէ՛ յոր բարձրութիւնս
կարացից Հասուցանել զկարի խոնարհագոյն բարբառ կործարուղի լեզուի ի-
մոյ, կամ ընդ որ դասս լինել պարակից, և պարելոյն լինել տունակից, փա-
սաւոր տանիս այս և հրաշայի . կամ ընդ որ դասս գասաւորեալ զՀայրապետս
այս և զնայելին մարտիրոսաց, կամ ընդ որ գունդս միարանեալ՝ զնահատակն
և զցանկային մարտիրոսաց, կամ յո՞ր դասս Համբարեալ զճգնասպետն, որ
միարանեալ ընդ խուճրս ասաքելականաց . կամ ընդ որ Ջոկս թրևեալ զղղճային
քահանայապետաց :

Քանզի ընդ գասս մարտիրոսաց պսակաւորաց բանաւոր սպասաւորու-
թեամբ և մատուցանողութեամբ անարիւն պատարազին պայծառանայ, և և-
թէ ընդ գունդս Հայրապետացն խնդրեցից զվափազելի այրս այս՝ արիւնա-
ներկ ծիրանաքն և պսակասպետ պայծառութեամբն ծագի առաւել լուսով
քան զարեղակն : Եթէ ընդ աճեցուցանողսն քանքարացն, և ընդ լուսուս ուրա-
խութեան բարբառոյն Տեառն մասնելոյն յուրախութիւն, ասացից պատրաս-
տել զունկն իւր ընդունողին աճելոյն, որ արեամբն իւրով պայծառացեալ ընդ
ծագիւտարդ պսակասպետ աճեցեալքն, և առաւելապէս պայծառանայ քան
զվարդն և զմանիշակն : Եւ ևթէ ընդ աճեալսն փութացայց պայծառացուցանել
զաճեցուցանող վարդասպետս, ընդ գասս ասաքելական զնպից, զլուսաւորիչ
Հայրապետս զայս, անձանձրանալի ուսուցանելոյն, որով ի բաց կիզեցին բղ-
կապաշտութեան արժտան հրով կակիցին, որով ի վերնատունն վառեցան իջ-
մամբն բոցարձակ ճառագայթիւն, և պայծառացան լուսով Երեւակ անմա-
տոյց, և առին զաւրութիւն ոտքն նոցա աստուածամերձ ձեռացն շորհաւք,
ուր թեաքողութեան զոյացուցանողն հպեցաւ, և աւրինակաւ նոցունց թե-
ւոյն սրաթոխի լինէին, շրջելով ընդ տիեզերս մարմնական ոտիք անվհերս,
և անձուլանալի յաւթարութեամբ Հանկոյն թեւերթացիկ անմարմնոցն սպա-
սաւորութեամբ : Որպէս և Պաւղոս, որ կուրանալոյն սղայի աշաւքն, լուսա-
ւորեցաւ իմանալի աշաւք, որպէս զբէր առ Գաղատացիսն, «Գնացի, ասէ, յՈ-
րարիայ և զարձեալ զարձայ ի Գամակոս, ապա յետ երկց ամաց զարձայ
յԵրուսաղէմ, տեսանել զՊետրոս : Եւ յետ այնորիկ, ասէ, ևկի ի կողմանս Ա-
սորոց՝ և Կիլիկիացոց, և զարձեալ ասէ ևլի յԵրուսաղէմ ընդ Բառնարայ» :

Այնպէս երկուս երանելի և երբորդայոյս ճառագայթիւ պայծառաց-
եալ պսակասպետ Հայրապետս այս, և Հոգիակիր մարտիրոսս, և ասաքելա-
կան շորհաւքն զարդարեալ վկայս, ո՞չ ևթէ ընդ Հայրապետս միայն փառա-
ւորի այլ և ընդ մարտիրոսս գասաւորի, և գասաւորութեամբ մարտիրոսա-
կան ոչ բաւականանայ այլ և քահանայապետութեամբ վերադոյն պսակեցի,
զի պատկերաւ ասաքելական պատուեցի, զի ևթէ զՀամեմատութիւն Հասա-
րակաց ի սմանէ պահանջեցի, որով Հաստատութիւն Հաւատոց Հիմնացաւ,
սա՛ իսկ առաւելապէս որ արեամբն պայծառացաւ : Եւ ևթէ աճմամբ քանքա-
րացն նոքա զովեցիին՝ սա իսկ վերագոյն զովեցի, վերադոյն բերելով զպատ-
կեր աճեցուցանելոյն . զի ոչ ևթէ ձեւելոցն հոգւովն բանիւք սրբութեան տկա-

1 Ձեռ. ասորոց :

նահուստ արկանելով դիրտակո սրբելոյ յազտեղութեան յանցանաց մտքերելով, բղխելովն ի բերանս իւրս այնոցիկ, ոչք աւագանան սրգիք Աստուծոյ կոչեցին: ալլ եւ վարդապետութեամբ առաքելական զժրնեայքն ի մարմնոյ ուսուցանէր, զի ծնանելովն ի հոգւոյ եւ ի ջրոյ կոչեցին սրգիք Աստուծոյ, սրպէս եւ Աստուածարան Աւետարանիչն առ է եւ Որդի Որոտմանն Յովհաննէս:

«Եթէ սրք բնկարան զնա ետ նոցա իշխանութիւն սրգիս Աստուծոյ լինել»: Որպիտ² սրգիք, առ է, սրք ոչ յարենէ եւ ոչ ի կամաց առն եւ ոչ ի կամաց մարմնոյ ալլ յԱստուծոյ ծնան, այսինքն ի ջրոյ եւ ի հոգւոյ: ջրով աւրինակաւն Յորդանանու եւ հոգւով ազաւնակերպ իջմամբն. սր եւ զայսպիսի արժանաւորելոյ մտքութեան, յանհաւատութենէ յանցանաց մեղաւք, եւ գործովք շարագունովք, սր վրիպելոյ էին ի վայելմանէ արքայութեանն, գոր առանց հաւատոց գործս առաքինութեան խափանէ՝ զայնպիսին ուսուցանէր, սրք հաւատովք մտքելոյ էին եւ գործովք շարեաց ազականելոյք, զայնպիսին ջրով՝ զհաւատն հաստատէր, եւ ուսուցանելովն զառաքինութիւնն ուղղէր. եւ այս առաւելապէս համարիւր ամուսն այն, սր երկոյնովքն պակասիւր հաւատոցն եւ գործոցն, քան զայնոցիկ սր գործքն միայն պակասին եւ ոչ հաւատքն եւ գործքն:

Իսկ հաւտք հաւտապետիս այս՝ սրք յերկոցունց այդոցիկ մուրեակ լինէին, եւ ուղղէին երկոքովք այսոքովք ի հաւտապետէ յայսմանէ, առաւելապէս լինէր բնգունելի գործս նորա ի ճեռանէ իւրմէ սիրտոց այլպիսեաց, քան զայնոսիկ սր միովն պակասել լինէին, զի եթէ սր զմիոյն պակասութիւնն ուղղէին՝ մեծ կոչէին յարքայութիւնն երկնից, սր եւ ուրախութիւն մեծ լինէին վասն միոյ մեղաւորի ապաշխարելոյ, ս՞րչափ եւս առաւել վասն այնքան բարմացն, սր երկոքովքն պայծառացան ի ձեռն սորա, հաւտովք եւ գործովք, ի ձեռն լուսապայծառ եւ լուսաւորչի առնս այս ոչ լինէր առաւելապէս առաքինութեան պատկն: Չի որչափ եւս առաւելապէս ուրախութիւն լինէր յերկնս վասն ուղղութեան եւ ապաշխարութեան անթիւ բարմացն քան ի վերայ միոյ ապաշխարելոյ՝ այնքան եւս առաւել պատուոյ արժանաւորեցի այն, սր ի ձեռն իւրում այնպիսի ուղղութիւն եւ ապաշխարութիւն գործեցաւ:

Քանզի առաքելական է պարզեւս, սր վասն անհաւատիցն տանջեալ յաւժարանային, եւ վասն տանջողացն առ Աստուած ազաւնս մտաուցանէին, եւ հոգածէին վասն նոցունց մուրութեան, սրպէս եւ զի երբեմն կողոպտիչն եկեղեցեաց, եւ գարդն տաճարին Աստուծոյ Պաւղոս տո կորնթաղիսն վասն տանջանաց իւրոց եւ առ է. «Երիցս ձաղկեցայ, միանգամ քարկոծ եղէ, երիցս նաւակոծ եղէ, գտիւ եւ զգիշեր յանդունդս տառապեցայ, միշտս ի գետոց, միշտս յաւազակաց, միշտս ի սուտ եղբարց, ի քանս եւ ի վաստակս եւ ի տրքնութիւնս բազում անգամ, ի քողց եւ ի ծարաւ, ի ցուրտ եւ ի մերկութիւն, եւ ի վերայ այսր ամենայնի լուսժանն ի վերայ իմ կուտէր, եւ հոգք ամենայն եկեղեցեաց: Եւ կրելով զայս ամենայն վասն տանջեցողացն, առ է. Թէ ս՞ հիւանդանայ. եւ ես ոչ հիւանդացայ, ս՞ զայթաղի. եւ ես ոչ տապանամ»: ²

Այնպէս եւ լուսաւորիչ այրս այս յաւժարացաւ մշտաց բարմաց լինել կրող, եւ առաւել եւս. քան զի ոչ եթէ երիցս անգամ ձաղկեցաւ ալլ երիս տմտանջեցաւ, եւ ոչ եթէ մի անգամ քարկոծ եղեւ, ալլ բազում անգամ զպատճառս մահու կրեալ, ոչ եթէ գտիւ եւ զգիշեր յանդունդս տառապեցաւ միայն ալլ զամս առաւել քան զերկուտասանս ի թոր վերապին տաղնապեցաւ. ոչ եթէ միշտս ի գետոց կրեալ ալլ տանջանս մշտաց ի գետանման հոսեալ ժողովրդե-

2 Հմմտ. Բ. Կոր. ԺԱ. 25—29:

նէն, ոչ եթէ վիշտս ի սուտ եղբարց այլ ի ճշմարիտ հարածող կռապաշտիցն, ոչ եթէ յաւազակաց այլ ի տանջեցողաց, ոչ եթէ ի կախազանս եւ ի նահատակութիւնս, ոչ եթէ ի տրքնութիւն եւ ի ցուրտս այլ զամս բազումս ի պէսպէս չարչարանս: Եւ այնպիսի հոգածութիւն եկեղեցեաց կուտէին ի վերայ նորա³, եւ մոլորութիւն ժողովրդեանն ստիպէր զնա: Եւ արդ զայսպիսի այր սրպիսի՝ երանութեամբ երանեցից, կամ սրպիսի՝ զոխասանութեամբ զոխեցից, որ առաքելական շնորհաւքն զարդարեալ է, եւ հայրապետական լուսով պայծառացեալ, եւ մարտիրոսական պսակաւքն զարդարեալ. եւ զայս իսկ գիտեմ զովասանել զերանելի այրս այս: Զի ընդ առաքեալս զսեցաւ անվեհերս չրջելովրն ընդ աշխարհս Հայաստանեաց, ընդ հայրապետս պայծառացաւ ուսուցանելովն զժողովուրդսն, ընդ մարտիրոսսն պրտակաւք զարդարեցաւ վասն նահատակութեանն յաղագս Քրիստոսի, եւ ընդ արդարսն ճեմեալ ի ծաղկազարդ զբախտին աստուածատունին եղեմայ:

Ո՛վ շնորհազարդ փառացն այն, որով զարդարեցաւ եւ փառաւորեցաւ այրս այս, քահանայ վիպյն, եւ մարտիրոս հայրապետն, նահատակ ճղնաւորն, երիցս երանելին Գրիգորիոս, որ յեկեղեցիս հովիւ երեւելով՝ զհոփուապետան իրբեւ զառն անարատ պատարագ մատուցանէր, եւ յատեան ի տանջանարանսն յաւժարանայր, սակս չարչարելոյն վասն նորա, լուսովն նորա լուսաւորեալ զաչս իւր, եւ ճանաչեաց զյոյսն ի լուսոյ, անդ որ ոչ ճանաչեաց զյոյսն, ուստի ծաղէր հրաշագործեալն ի լուսոյն անմատոյց, զի խաւարեալք էին ի նանրութիւնս իւրեանց, այլ թանձրացեալք ի ստոնապինդ մառաղիսէ՝ փախչելովն ի ստոնալոյժ տապոյ արեղականն արդարութեան, որ ջեռացուցանէ զջերմն հաւասն, որ կարէր ի բաց հալածել զթանձրութիւն թերահաւատութեան թանձրութեան ամպոյն, որ սառուցանելովն ձմեռնափորձ ժամանական՝ րդփախուցեալքն ի ջերմութեանէ հարաւային տապոյն, եւ հանապաղ ի կողմանս հիւսիսոյ տարածէին զարեւանունս աչաց սրտից իւրեանց, եւ անդ հանապաղորդէին զսպասաւորութիւն աչաց իւրեանց, եւ վրիպեցուցանէին զսպասաւորութիւն նոցա ի հարաւային կողմանէն ուստի ծաղեցաւ արեղակն անմատոյց լուսովն, եւ ստոնհալած տապովն եւ յարակա նկատէին ի կողմանս հիւսիսոյ, ուստի սոփորութիւն է սառուցանելո զջերմութեան ակո խաղաղական, մինչեւ ի կողմանէ արեւմտից ծաղեցաւ շնչաւոր արեղակնս այս, որ բանք նորս այնպէս լուսապայծառ շառուեղաւք սփռեցան, իրբեւ զճառագայթս արեղականրն, առ ի լուսաւորել զկողմանս արեւելից, եւ ուստի մարմնական աշաւք լուսաւորեցան կողմանքս արեւմտից, անտի հոգւոյ աշաւք կողմանքս արեւելից պայծառացան յարեղակնէ անտի, որ յարեւմտից ծաղեցաւ, որ եւ լուսովն այնր զարդարեալ էր, որ ի թեմանայ ծաղեցաւ, ըստ Ամբակումայ բարբառոյն, եւ հալածեցաւ խաւարն, որ սփռեալ ի հիւսիսային կողմանէն, ուստի զիւլխան խաւարին գիրն կոչել սոփորի, որպէս եւ ասէ. եթէ յորս լցեալ ամպք հեղցին ի վերայ երկրի, եւ եթէ անկանիցի փայտն ի հարաւ եւ ի հիւսիսի, ի տեղուջ ուր եւ անկանիցի, գիտելոյ իսկ, զի ուր եւ անկանիցի փայտն անդ մնացէ հանապաղ. եթէ ի կողմանս հարաւոյ եւ եթէ ի կողմանս հիւսիսոյ:

Այլ եթէ վասն սղալի ծառոց էր բանս, սակայն չէր ինչ պէտս մեկնութեան բանիս, քանզի աստանաւր յայտնի է բանս, զի բնութիւն փայտի եւ արմատոյ ծառոց, ուր եւ անկանիցի անդ մընացէ, եթէ ոչ ոք փոխաշարժեալ տանիցի զնա ի տեղուջէ յայնմանէ, անդ մնացէ յաւիտեանս:

3 Խիճչեւ այստեղ երատարակուած է Արտաւազ Աբբ. Սիւրբեմանի կողմէ. — Հմմտ. Յուզակ Զեռ. Երուսաղէմի. Ա. Հատոր, 1948, վեցերորդ, էջ 218—221:

Իսկ զբանք աշպիտի ասացուածոցս, որպէս ի ձեռն առաջին արանց երեւելեաց շարժելով հոգւոյն զմիտս նոցա, զապագայիցն իբր ընդ հայելի սեւին, եւ զապառնին ճարտարպէս ճառեցին, եւ զհանդերձայն իբրեւ առաջի աշաց տեսանէին, ճառէին զիրսն աւրինակաւ, եւ այլ ինչ իմացութեան խորհուրդ վերացուցանէին զմիտս իրեանց, եւ այլ ինչ կարծիս լինէր բանք նոցա ունկնդրողացն: Վասն այնորիկ ի ծագմանէ լուսոյն շնորհաց հոգւոյն, որով նոքա մարդարէութեամբն պայծառացան աւրինաւքն եւ ստուերաւքն, եւ զլինելոցն խաւսեցան այնպէս եւ շնորհաւք եւ ճշմարտութեամբ լուսաւորեցան միտք հայրապետաց, զառակս եւ զնըշանս եւ զբանս ծածկեալս, որ ապառնին կատարելովն յայտնի բազմաց ոչ լինէր, եւ սաին իմացութիւն ի շնորհացն, որով եւ առաջինքն նախասացութեամբն լցան: Եւ որպէս զամենայն ինչ ստուգապէս մեկնեցին՝ այնպէս եւ զձառն զայն զխոսացին. զի զմարդն ասաց մարդարէն, եւ ոչ եթէ ասա միայն բայց եւ այլ զիրս զոր զբրեցին հոգէկիր մարդարէքն: Քանզի այն որ երանեցաւ որ ոչ զնաց ի խորհուրդս անբարբշտաց, եւ հրաժարեաց ի ճանապարհաց մեղաւորաց. եւ ի նրստելոյ յաթոտ ժանտից, եւ զովեցաւ լեզու նորա ի ստացաւղէ իւրմէ, եւ իբր զբրիչ երազապի յորջորջեցաւ զպրի, եւ ի շրթանց նրազաւղի, եւ ի սաղմոսարուղիս բերանոյ, զզլուիս զովութեան եւ զաւարտն առաքինութեան աւրինակաւ ծառոյ կացուցեալ տնկելոյ ի զնացս ջուրց, վասընզի լինէր յաւերժարար եւ յարակայ յաւրէնս Տեառն. «Նզիցի նա, ասէ, որպէս ձառն տնկեալ ի զնացս ջուրց»:

Զձառն տնկեալ ասէ, որ ի կողմանս հարաւոյ տնկեալ, զոր առաքինի խաւսեցան զի զնացին զհետ բանից վարդապետութեան, որ եկն ի հարաւոյ, եւ բարձին ի վերայ ուսոց իրեանց զղէնքն այն, յորոյ վերայ իբր զատաղարտեալ տարածեցաւ վասն զատաղարտելոյն առաջին վայտիւն, զի այնիւ ժառանգէին զվայելումն ծառադարդ, զձաղկապայծառ եւ զկեղեցկասաղարթ աստուածաստաց զբախտին:

Իսկ որ ասաց «ի զնացս ջուրց», ջուրք զայն ասէ, զոր միտ մարդարէն փողեալ ասէ. «Լըցեալ հեղցին ամպք ջրով ի վերայ երկրի»: Եւ երեմիաս, որ ոչ ստացաւ զյոյս իւր ի մարդ այլ յԱստուած, զարձեալ ստելով. «Եթէ տնիձեալ է ամենայն ոք որ զնէ զյոյս իւր ի մարդ մահկանացու»: Նա՛ իսկ ասէ եթէ եզիցի որպէս ծառ ուղիկ ի ջուրս, եւ որպէս ուտ ի զնացս ջուրց, եւ բաւանդակ վասն հասարակաց ծառոց ասաց մեծն Գաւիթ. «Յայնժամ ցնծացցեն, ասէ, ծառք անտառի յերեսաց Տեառն». եւ սակս աշգորիկ առաջնորդութեան բանիցրդ ունի բան իւրաքանչիւր զբարձրագոյն մեկնութեան ցոյց, որ եւ առատաբույր պարզեւս հոգւովն, առաջնորդեալ մտաց երկրորդաց շնորհակրաց, առ ի մեկնել զձածկեալն, որ ամբարեցաւ ի միտս հոգևասպետից առաջնոցն, եւ բղիտեաց ընդ դրունս րչտեմարանաց նոցա, ուր շնարհաւք ամբարեցան բանք վասն անարէնութեան բանին, ի պեղելոցն լցաք եւ յարբուցանողացն արբուցանեմք տրուպ աշակերտեալքս, եւ զսուշութիւն տացուք զբասէք, վերձանողաւք եւ յաւազաւք եւ աստուածաւք ժողովրդեանդ, զի իւրաքանչիւրոց ծառոց այսոցիկ բանաւորաց, որոց հասեալ է մնալ ի տեղւոջն իրեանց ուր եւ լինիցի կալ առնթեր կենցաղոյս, եթէ յաշտիճանս արդարոց եւ եթէ ի տեղի մեղաւորաց, զի եթէ կողմանս հիւսիսոյ հասանէ կալ ի կարգս եւ ի դասս աստանայի գտեսցի, իսկ որ ի հարաւոյ կացցէ կողմանս՝ այն ի Քրիստոսի ճըշմարիտ:

Քանզի հիւսիսի աւրինակ է աստանայի, եւ հարաւ ճշմարիտ Քրիստոսի. քանզի հարսն յերգս երգոցն զխիստ եւ զյանդուզն եւ զայլ զմրնդակն այս-

պիսի անուամբ վարեալ, և Կցուրտ որ ի Ջերմութենէ Հոգւոյն տրոհեալ իմանալով գրանսարկուն, և անուամբ Հիւսիսոյ ի բաց հալածելով յանձնէ իւրմէ ասէ . Չարթիր, հիւսիսի, և ապա զհեղոյ և զՋերմին հոգւոյն գործէ ի կոչել, յորդորեալ կոչէր ասելով . Եկ հարա, քանզի հիւսիսի ցրտապունտօն չընչէ զչունչ իւր, և հոխացուցանէ զէրն որ ի Ջերմութենէ եռացեալ լինի, և զճանապարհն այն յանձանց մերկանալ պատրաստէ, և ոչ տայ թոյլ բղխել զՋերմութիւն, որով ծաղիկ սիրոյն անուշահոտութեամբն պայծառանայ, այսինքն որով գործք առաքինութեան կատարին, և ոչ ի բաց ցրուեալ սուտրի յանձանց յայնպիսեաց . զայցէ հարա, քննէ և պրնդակազմ գործէ դարմատան և զերական, որ և ի Ջերմութենէ Հոգւոյն եռացի, և որպէս յազբերէ բղխեալ զՋուր անուշահոտութեան, և նա ինքն և որ ի նմանէ հաղորդեսցին ի ճանապարհս զիտութեան անդլորելի մնացեն: Եւ եթէ անգանիցի ծառն այն, որ ի հիւսիս ունիցի զրկացումն իւր, զհիւսիսին ի հիւսիս վկայէ, ապա եթէ ի հարա, ի հարա կայցէ, ուստի ի զալուստն ասի ըստ գրոյն որ ասէ . «Աստուած ի հարաւոյ եկեացէ, և միւսն ասէ, Անկան ասէ հաւտք ի հարա»:

Վանսորոյ զայնպիսին ընդ աջմէ իւր կացուցանել ասաց փրկիչն, զի հարա՝ այսինքն քրիստոնեայք անուանին, անկան ասէ այժմէք ի հիւսիսոյ տեղոջ, զոր և ընդ ահեկէ կացուցանել երկեցոյց, բայց իսկ կացումն հիւսիսոյ ոչ արմատանայ յաւերժարար, և ոչ յաւէա հաստատի արմատ ծառոցն այնոցիկ ի հաստատութիւնս, քանզի ոչ ակն ունիցին հաստատել ի բնական շարիսն, որպէս կարծեն սմանք և խոտորին ի ճշմարտութենէ, և անարդեն զհրաշայտործալն, և զԱստուած կացուցանեն պատճառ մոյրութեան և որոշման յարքայութենէն երկնից . շաղփաղփութեան բարբանջմունս, եթէ որպէս զրեալ էր, այնպէս կատարեցաւ, և եթէ ամենայն մեծատունք յԱստուծոյ ստանան զփարթածութիւնս և զմեծութիւնս, և զիս՞րզ հնար է ասել զայդ Աստուծոյ, զի զիսափանիչն արքայութեան տացէ բնութեան մարդոյ, զոր և ինքն բերանով իւրով սրբով, «Իրերագոյն ասաց մալխոյ ընդ ծակ ասղան անցանել, քան մեծատանց յարքայութիւն Աստուծոյ մտանել», զոր ամենայն հնարք իմաստնոց տկարանան ի հրնարից այդր . զի միայն զկարի նուազագոյն չուան տղաւտ ինչ քան զդերձանս թանձրագոյն անցանել, թող թէ մոյրի: Եւ զիս՞րզ իսկ զայն տացէ՝ որ այնքան անհրնարին է այնպիսոյն մրտանել յարքայութեան իւրում, զոր և նա ինքն հաճեցաւ մեռանել և բանալ վասն ազդի մարդկան, քան մալխոյ ընդ ծակ ասղան մտանելո:

Քանզի ասէ զիր վասն մեծատան, որ ակն ունէր արքայութեան զայնպիսին, և ևս զովեցից և յԱստուծոյ համարեցայց . իսկ այլքն այդպէս ո՛չ իցէ, քաւ լիցի, ի բաց տար զբանդ զայդ անաբէնութեան: Թէպէտ և ևզեն բազումք մեծատունք, որպէս և այրս այս որ ասացի, և որպէս Արրահամ, Յովբ, Յովսէփ, Դաւիթ, Կոստանդիանոս, Թէադոս, և իշխանք մեծամեծք բարեպաշտք, և Հայաստանեաց մեծ արքայն Տրդատ, որ բարեպաշտութեամբ կատարեցաւ ի ձեռն լուսաւորչի առնրս այս մեծի և հոշակաւորի, որ հաւասարեալ է առաքելական շնորհացն, որ զայնքան անչափ, անթիւ, շարապաշտամբոն բազմութեանն զարձոյց ի բարեպաշտութիւնս Աստուածզիտութեան, որում համարձակեցայ շարժել զբանս ներքողականս բանիւք անփայլս, և աստի շալից իմն հանդիպեցաւ ամել զմեզ բանքն, և շրջեցաք ի բանս, ուստի լինէր խափանումն Աստուածպաշտութեան այն անթիւ բազմութեանն:

Եւ մեղանաց բան ինչ ասել յազաղս մեծատանց, և կացուցաք զաւրինական և զայնպիսին, որ յԱստուծոյ եզեն մեծատունք, և ոչ զայնպիսին ասել որ ի հաղրս պոսնկութեան, շնութեան, արուաղիտութեան, անողոր-

մութեան, անխեղճութեան, արծաթախրութեան, ստախաւսութեան, յաշաղութեան, նախանձութեան, սնափառութեան, ամբարհատութեան, ազահութեան, շաղախեալ են: Եւ են մեծատունք՝ եւ զԱստուած ասնն տուաւդ այնպիսեացն, քաւ լիցի, մի եղիցի ասել զայդ: Եւ արդ զի՞նչ ասացից զայդպիսեաց մեղաւորաց, այլ ասացից զարանց անաւրինաց եւ կռապաշտից, որք թողին զարարիչն, եւ ի պատկերի անասնոց եւ շորքոտանեաց եղճանելի փոխեցին զպատկեր անեղճին Աստուծոյ, եւ անասնոց անարդաց, եւ զարշիւեաց մկանց, աւձից, երկիր պագանէին եւ զանարդ արարածքն, Աստուածս անուանէին, եւ էին մեծատունք յոյժ, եւ զայն իսկ եւ եթ ի կոտցն պարզեւս համարէին, եւ զպարզեւաւ Աստուածն անարգէին:

Արդ զայնպիսեացն փարթամութիւն յԱստուծոյ պարզեւս համարձակիցի ոք ասել, կամ եթէ զայր մի ճանաչես, շնացող, արծաթասէր, ազահ, զրկող, խիստս, անողորմ, յապաղկոտ յազաւթելոյ, եւ լինիցի մեծատուն քան զմիւսն, որ յայդմ ամենայնէ ի բաց կալ յաւժարեցաւ, եւ զործել զնորին հակառակն: Եւ եթէ սէք համարիս զայն յԱստուծոյ, զի այնպիսոյն ետ որ զանազան մեղաւք այդպիսեաւք շաղախեալ իցէ, եւ առն առաքինոյ զայն ընդէ՞ր ոչ ետ, որ բարի գործաւք զարդարեալ իցէ:

Այլ ոչ է այդպէս, այլ այնպէս որպէս եւ ի գիրս Մեկնութեան Կաթողիկեաց թղթոցն ասացաք: Եւ զարձեալ անցք որ անցաննն ընդ մարդիկ, ամենայնն գրեալ է յԱստուծոյ, առհասարակ ընթանուր փորձութեան անցք փասնկաց յԱստուծոյ ոչ իցէ. զի բազում անգամ զայցէ ոմանց, որպէս Յովբայն, Աբրահամուն, Յովսեփայն եւ այլոց բազմաց: Իսկ զգործս շարեաց զիա՞րդ կարէ ասել ոք, թէ գրեալ է յԱստուծոյ, ապա եթէ գրեալ է ուրեմն գործաւոյն անպարտ լիցի յաւուրն զատաստանին. այլ ոչ է այդպէս, այլ անձնիշխանութեամբ գործեն զգործս շարեաց եւ բարեաց եւ ոչ որպէս գրեալ է: Ապա եթէ այդպէս իցէ՞ եւ գործ կռապաշտութեան գրեալ է: Եւ որք փութացան եւ զանձինս իւրեանց մատնեցին ի ջանս եւ ի վատտակս եւ ի քրտունս եւ ի հայածանս եւ ի կոփանս զանազանս, զի ի կռապաշտութենէ մոլորութեան կորգէին զայնպիսին, եւ ի ճանապարհս Աստուածապաշտութեան առաջնորդէին, ապա ոչ յանցաւորքն զկիրան պատժոց կրէին, եւ ոչ ուսուցանողքն ծառայ բարի եւ հաւատարիմք կոչէին: Քանզի ըստ քում ասացելոյդ, որպէս գրեալ էր, այնպէս գործեցան կռապաշտութիւն, եւ առաջնորդութիւն առաջնորդացն ի հաւատս ուղղափառութեան:

Այլ վասնզի յանձնիշխանութենէ՞ գործին շարիքն եւ բարիքն՝ Աստուած զշարագործան տանջէ, եւ զառաջնորդեցուցանողն ի ճանապարհս արդարութեան պտակեացէ: Որպէս եւ զերիցս երանելի նահատակս այս եւ զհասլրապետս, որ յաւժարացաւ փասն առաջնորդութեան մոլորելոցն զանձն իւր ի շարշարանս մասնել եւ ի տանջանս, եւ մատուցանել զանձն իւր պատարապ փափաղեցաւ, եւ արիարար քաջացաւ ներել տանջանաց, որպէս հաւատաւէր ետ զանձն իւր փասնն ոչխարաց: Որպէս եւ զհոփուապետն նահատակութեամբն փկայեաց փասն նահատակադրին, որով փութացաւ զզենուլ զառաքելական պատմուճանն զարձուցանելով զարարածս յերկրպագութենէ արարածոցն, եւ լինել երկրպագութեամբ արարողին, եւ յաւժարացաւ զարդարել զզուլս իւր մարտիրոսական պրտակութեամբ, եւ փկայութեամբն փութացաւ լինել հետեւող սոսմին պտակաւորին, եւ արփայր սեսանել զարշարողան եւ զտանջեցողան իւր ըստ Պաւլոսի յաւժարութեանն հասանել շնորհացն անկապուտ: Զի պայծառանայր փառաւք առաջին փարդապետին, ըղձայր խընդրել զճուճն քանքարացն անփեհեր փաստակաւքն, եւ ցանկայր բանալ զգրուես ականջաց առ ի յընդունել զպատիւ զհա-

ւատարիմ, դրարի, և զղանիւ ծառային, և ըղձանալովն փութայր զԴաւթա-
կանն երգս տառիցն բղխել ի բերանոյ իւրոյ, առ ի խաւսել զվրկայութիւնս
վարդապետին իւրոյ առաջի թագաւորաց, և ոչ ամաչել:

Յուսալով ի նա, որ լոյսն էր ամենեցուն, որդին լուսոյ, զի լուսաւո-
րէր զմիտս իւր ի մէջ նրսեմափակ սրբուցն խաւարի, որ առաջնորդութեամբ
խաւարարնակին Հանդերձեալ էին մոլորել ի խաւար աղջամղջին, դարձեալ ըզ-
Դաւթականն վերերդէր զՍաղմոսն. «Ի նա, առէ, յուսացաւ սիրտ իմ և արկ-
տեցաւ»: Վասն այսորիկ որ յուսայ ի Տէր՝ ողորմութիւն Տեառն շուրջ եղիցին
զհոքաւք, և Հաստատեսցի նա իրբև զլեառն Սիւսինի: Բայց և վերագոյն փա-
սոցն ճեպիւր Հասանել, զոր և ստացաւդաց աշխարհոյն ճեպեալ կայ փոխարէն,
զոր և աստուածաշայր արքայն մարդարէտիան բարբառով հրնչեալ առէ. «Ե-
րանելի է անն, առէ, որոյ անուն Տեառն յոյս է նորա»: Եւ Երեմիաս վերա-
դուրսով պարէ. «Աւրհնեալ, առէ, մարդ որ յուսացեալ է ի Տէր, և եղիցի Տէր
յոյս նորա»: Եւ Եսայիաս առէ. «Տէր թագաւոր մեր, Տէր Փրկիչ մեր, նա
փրկէ զմեզ և ևս յուսացայց ի նա և ապրեցայց»: Բայց և Վարդապետն տիե-
զերաց առէ. «Ունիմք, առէ, դաւեախս յուսոյն, զի Հաւատարիմ է որ խոստա-
ցաւ մեզ»:

Յուսովս այս կերակրիւր երանելի երջանիկս աշո, որ կայ և մնայ յա-
ւիտեանս, և աշխի պայծառանայր առաւել քան զարեղակն, և եղև լուսաւո-
րիչ մեծ՝ խաւարելոց ազդին մեծաց, որ խաւարաւն ծածկեալ էին, զանմացա-
կանս արհամարհէր զամենայն և մնացականին փութայր Հասանել: Եւ ոչ և-
թէ զսիրելիսն միայն սիրէր, որով փարիսական և մաքսաւորական պատկերա-
նայր զործ առաքինութեան, այլ զատելիսն իւր սիրէր, որով զմանութիւն
որդիութեան Հաւր, որ յերկինսն է, կացուցանէր զործողն, որով Հանդերձ
խրճամբք առաքինադարդաւք զիղկով և այնու դաւարտն Հաստատարոյն կա-
ցուցանէր:

Որպէս և կատարեաց առ արքայն Տրդատ յաշխարհին յունաց, մին-
չև նախ քան զաւժումն բնդունէր զթագաւորութիւնն, Եղև փախրատական
յեա խողխողելոյն Հաւրն նորա, ի ձեռաց Հաւրն առաջնորդիս այս լուսադար-
դի, և երկնապայծառ լուսաւորչի, որ առաջնորդութեամբ առաջնորդի խա-
ւարին զորձեալ սրբի մթոյ, և ի նմանէ որդի լուսոյ պայծառացաւ Լուսա-
ւորիչ Հայրս այս երանելի և փառաւորեալ:

Բանդի լինելովն Անակայ առ արքային Պարսից, և խրնդրէին ընդ մի-
մեանս ճակատել: Նա՛ իսկ և Սոսրով արքայն Հայաստանեաց՝ Հայրն Տրդա-
տայ մինչ կոտորչութեան խաւարաւն երկոքեան կողմանքն լինէին խաւար-
եալք, և խորամանկութեան ախտի լինէր Անակ թելազիր արքային Պարսից,
զի կարէր արհեստիս այնր, որով խորհեցաւ զորձել, զի այնիս ստատկէր զար-
քայն Հայոց աշխարհին, որպէս և զխոստմունս լեզուի իւրոյ կատարէր ձե-
սաւք իւրովք, զոր և զայդպիսիզ զորձելով զանաւրէնութիւնդ՝ փութայր ըզ-
կատարն ցուցանել զտարփողին, որ յառաջն մարդասպան էր, զի և նմա Անակ
մարդասպանութեամբ Հաւասարէր, և յափշտակէր արիւնհեղութեամբն յա-
զդէն զպատիւ փառացն այն, որով և յորդորողն այնպիսի շարագոյն զոր-
ծոյն յաշխարհիս այս անցուսրացս՝ փառաւորիւր: Եւ խորհելով զայդ իսկ՝
գայր առ Սոսրով, իբր թէ պրծել ի նմանէ. գայր ի պաշտել զնա և յարքայէն
Պարսից երեւանայր փախրատական:

Գայր առ նա, և վերին մարդոյն մտերիմ աչաց իրբև ազաւնի, և
նեբքին մարդոյն խորամանկ իրբև դաւձ ճամբիտ, լինէր այնիս ընդ մեծա-
մեծս աշխարհին թշնամին և ընդ մըտերիմսն նենդութեամբն պատուիւր, և

սպանութեամբ խորհրդովն ընդ անձնապահս թագաւորին համարիւք, եւ վերագոյն քան զկարգաւորեալքն այնպիսի սպասաւորութեամբ թուէք արքային, եւ լինէր ատելի մարդովն ներքին՝ ատելի յԱստուծոյ, որ վերնաւն լինէր ի մարդկանէ :

Չեւ եւս էր իսկ զգուշացեալ արքայն, եւ ոչ զսովորական բարբառն վարդապետին աշխարհիս ընդունել ականջաւք զըրանն վարդապետական, զոր եւ ժամանակաւ մերով ուսուցանէր ուսուցիչն ամենեցուն, սիւնն հաստատուն եկեղեցեաց՝ ոսկէշար գրիչն, որ բերանովն խաւէր զմարդարիտն եւ չրթամբքն բղխէր զոսկեպայծառ բարբառն, որ եւ բղխող ոսկոյ՝ բերան նորա աստուածազարդ յաստուածազարդից, եւ ի մեղրարուղիս լեզուաց, կոչեցաւ Ոսկի Բերան, ասէր ընդ որում եւ ուսուցանէր. Փրկեա՛յ զիս, Տէր, յայնցանէ որ կարծեմ վարիլ բարեկամութեամբ ընդ իս, իսկ ի թշնամւոյն եւ զ(ս)ղուշացայց : Ուստի յայտնապէս թշնամութեամբն ոչ երեւեցաւ, եւ ի թուելոյ բարեկամէ նա ոչ զգուշացաւ, եւ առաջին թշնամւոյն թելադրութեամբն՝ թշնամին ընդ առաջնոյն վառեալ նախանձու՝ չկամեցաւ մերկացուցանել ի բաց զարքայն այն ի բնակութենէ իւրմէ, սրպէս նախանձաւորն զառաջինն ի բնակութենէ իւրմէ, եւ բարեկամութեան կերպարանաւն ծածկեալ ունէր զթշնամութեան պատկերն, եւ մորթիւ գառինն զընտթիւն յափշտակող պայլուն, եւ ազանձաւ կերպարանաւն թաքուցանէր բղպատկեր զիշակեր բարձրաթոխ արծաթու. երեւանայր լծամուղ ամոլ հնազանդելով տեսնն իւրոյ, եւ ծածկէր զառեւծակերպ կերպարանն, որ եւ մանրեալ սովորի զգաւրութիւն արջառոց : Եղև մինչ թելադրութեամբ խաւէր ցարքայն ի պէտս պատերազմաց ընդ արքային Պարսից, եւ առեալ զնա մեկուսի կազէր ընդ նմա, եւ մինչ խաւէր ցնազայն, զայն իսկ փութացաւ կատարել ընդ նմա, զոր եւ բազում հեծելեաւք եւ սպասիւք արքայն Պարսից հասանել տընշանացն ակն ոչ ունէր՝ զայն առանց պատերազմաց կատարէր Անակ, զկամս փափազողին. եւ մինչ մեկուսի լինէին՝ եհաս ի վերայ նորա եւ եհար զնա մահու, եւ կորստեամբ նորա փութացաւ կորուսանել զկեանս իւր, զնորայն կատարեալ զմարմնոյ կենդանութիւն, եւ ինքն զրկեալ յիւրոյ կենդանութենէ, ածեալ ի վերայ նորա մա՛հ տարածամ, եւ ինքն ճաշակեալ զմահու տարածամ բաժակն, եւ ընդ փախուստ առնելովն ի մահու բաժակէ՝ պատճառ կենդանութեան եղև նմա որոպայթ մահու : Քանզի մինչ լինէր փախրտական, զի լինէր աւետաւոր խնդութեան տանն արքային Պարսից այնմ որ եղև պատճառ վշտաց տան թագաւորին Հայաստանեաց, եւ շարժելովն զուրն սակս մահուան արքային՝ եղև ըմպող բաժակին մահու : Թէպէտ եւ պատճառանաւքն երկոցունց մահուանն՝ ի կենդանութենէ մահացելոցն հաւատովք կենդանութիւն պարգեւեցաւ, ի ձեռն մնացորդացն անարինացն եւ թերահաւատիցն :

Եւ մինչ փութաց այրս այս Անակ զի ժառանգէր սպանութեամբ Խոսրովայ զնախագահութեան պատիւն իշխանութեան մեծ աթոռոյ արքայութեանն Հայաստանեաց, փոխանակ ակնկալութեան այդ պանդուխտ եղեն իսկոյն ժամու մնացորդք նորա տարաշխարհի եւ աւտարտախ :

Քանզի յետ մահուանն Խոսրովայ արքային, նախ քան զպալն արքային պարսից յաշխարհն Հայոց, մինչ ստուգեցաւ սատակումն Անակայ, զաստիարակք անն այս, երիցս երանեալ եւ լուսաւորչի Գրիգորիոսի, եղեն փախրտական ի հոռոմոց աշխարհին, ուր եւ Տրդատայ յետ խողիտողելոյ հաւր իւրոյ եղեալ պաշտպարան կենդանութեան նորա, եւ երթեալ պաշտէր զմի ոք ի մեծամեծաց ամբարիշտ արքային հոռոմոց՝ բռնաւորին Դիոկղետիանոսի, ուր եւ մայրաքաղաքն էր կուսպաշտութեան կրաւնիցն :

Ով առաւել սքանչելեացն մեծագոյն, որդի անաւրջն պաշտուն(այ) (է)ի արքայի, անրարբշտի երկրաւորի, ի ձեռն սպանութեան եղև պաշտունեա երկնաւորի արքային, որ Հնագանդեցաւ պաշտել զպաշտելին, որ եւ պաշտէր անգիտութեամբ պաշտելին զպաշտանեայն, բռնութեան անրարբշտ արքային, որ եւ ի ձեռն պաշտամամբ պաշտանային թագաւորեաց ի վերայ տան Հաւր իւրոյ, ուստի զրկեցաւ ի ձեռն պաշտանայի Հաւր իւրոյ, որ նախ սպառազինեալ զմարմնաւոր սպառազինութիւն՝ յազթեալ միամարտութեան քաջութեամբն յազթողին բազմաց, որ եւ ճակատել փութայր ընդ արքային յունաց, եւ անտի ընկալաւ զթագ արքայութեան իւրոյ Հայրական իշխանութեան, եւ անդրէն սպառազինեալ զսպառազինութիւնն Աստուծոյ, պատերազմեցաւ ընդ պետութիւնս եւ ընդ իշխանութիւնս եւ ընդ այսս շարութեան, որ ի ներքոյ երկնից, եւ յազթելովն զգեցաւ զթագս բարեպաշտութեանն, եւ Հաւասարեցաւ աստուածագարդի թագագարդութեան պատուոյն, բարեպաշտ սուրբ եւ մեծին կոտանդիանոսի արքային հոռոմոց, եւ որպէս բարեպաշտութեամբ թագով զարդարեցաւ զլուխ նորս, այնպէս եւ յազթելով անբերեց թ թնամւոյն սրսակեցաւ հոգևով իւրով ի ձեռն հոգևոր անն այս եւ հոգեկիր Հայրապետիս, եւ Հաւասարեցաւ դասուց մարտիրոսաց, որպէս եւ քահանայ վրկայս այս՝ գասուց ասաբերցն եւ Հայրապետացն, որք ժողովեցան ի Նիկիայ, յորոյ վերայ Հաստատեցաւ ուղղափառութեան Հաւանն եւ պատտեցաւ Հերեսիտաց Հերձուածնոցական կրանն, եւ որպէս ինայելով ի մարմին անն այս երանելո երթալ յաշխարհն յունաց, եւ եղև լեզուն զրահ, սաղաւարտ եւ սուսեր, որովք սպրեցաւ ի նեաից թ թնամւոյն, եւ որով հոգւոյն յազթեալ հոգևոր պատերազման բազում Հնարից անմարմին պատերազմին Հակառակամարտին, այնպէս եւ միւսն ինայելովն ի Հասակ մանկութեան իւրոյ եղև զի զլաւութիւն բազկի իւրոյ արարեալ զէն փոխանակ ամենայն զինուց եւ սպառազինութեանց՝ նովաւ սպրեցաւ ի սուսերաց մարմնաւոր թ թնամւոյն, եւ նովաւ յափշտակեալ զգիմամարտն յերիփարէ իւրմէ, եւ բերեալ կացոյց ասաջի արքայի տեսնն իւրոյ: Եւ որպէս թագսպարզեալ փան ճանաչելոյ գնա թագաւոր յունաց յազթելովն, նոյնպէս ընկալաւ զհայրենի թագաւորութիւն իւրով, եւ ընդ յազթութիւն մարմնաւոր թ թնամւոյն ի ձեռն գաւրութեան մարմնոյ իւրոյ, եւ սրսակեցաւ ի մարմնաւոր արքայէ զմարմնաւոր սրսակն: այնպէս եւ հոգւոյ զաւրութեամբն յազթեալ հոգեզէն զիմամարտին՝ սրսակեցաւ յանմարմին թագաւորէն զհոգևոր սրսակն:

Հրատ. Ա. Յ. ՍՐՃՈՒՆԻ

(Շար. 1)



ԳՐԱԻՍՍԱԿԱՆ

UNE COMPILATION SUR LA GRAMMAIRE
DE L'ARMÉNIEN ANCIEN

(fin; voir le début dans *SION*, 1973, fasc. 5-8, p. 162-170;
fasc. 9-10, p. 279-83)

É. G. TOUMANIAN, *ARMÉNIEN ANCIEN* (en russe:
Drevnearmyanskii yazik), Moscou, Académie des sciences,
Institut de linguistique, 1971, 448 pages.

38. P. 356: "D'autres formes participiales se constituent à partir des formes déclinées de l'infinitif(?), ce qui doit être considéré sans doute comme un fait purement régional". Ce fait nous est inconnu en arménien ancien, et on voudrait bien en voir un exemple que T. a jugé inutile.

39. P. 357: "En grabar, l'infinitif peut, sans mot modal, exprimer la contrainte et le commandement: ճանաչել զիմաստութիւն 'connaître la sagesse!'"'. L'infinitif peut bien exprimer un ordre, mais l'exemple de T. est mal choisi. Quand on commémora en Arménie, ces dernières années, la création de l'alphabet arménien, ces mots furent souvent pris pour un impératif, car Mesrob Machtotz aurait commencé la traduction de la Bible par les Proverbes. Cependant au début du Livre des Proverbes, I, 1-2, cet infinitif est final ou complément circonstanciel de but: Առաւիճիկ Սողոմոնի, որդւոյ Դաւթի, թագաւորի Իսրայելի, ճանաչել զիմաստութիւն est traduit en français: "Proverbes de Salomon, fils de David, roi d'Israël: pour connaître la sagesse ...".

40. P. 359: A côté de la désinence d'aoriste -այք, à la 2^e p. pl. de la conjugaison médio-passive, T. omet la forme -արսւք qu'on trouve, par exemple, dans l'Évangile: Լսարսւք, զի ստացաւ (Mat., V, 21, 27, 33, 38, 43) 'Vous avez entendu qu'il a été dit', Քանիցս անգամ կամեցայ ... և ոչ կամեցարսւք (Luc, XIII, 34) 'Combien de fois je voulus ... et vous n'avez pas voulu'. Ces exemples ont été cités par Meillet: "Il y a des exemples d'une 2^e pers. pl. du type médio-passif en -արսւք" (*Esquisse*, p. 125).

41. P. 359: T. déclare qu'à l'aoriste actif, l'augment -է "s'emploie devant les monosyllabiques à initiale voyelle". Il fallait dire "... à initiale a-". Dans la conjugaison active de l'aoriste la 3^e personne du singulier monosyllabique ne peut commencer que par ա-, ւ- ou է-; devant les deux dernières voyelles, l'augment ւ- ou է- ne peut pas se mettre; il ne reste donc que ա-. C'est une faute qui vient, aussi, du *Manuel de grabar* d'Abrahamian (1964, p. 140).

42. P. 354: En parlant de la dissimilation en -ս- du -ց- final des thèmes d'aoriste, toujours d'après le *Manuel de grabar* (1964, p. 145), T.

écrit: "Au cas où l'élément *-g* est un élément de la racine (cf. notre remarque 33), il ne subit pas de changement: *բաց-ցես* 'tu ouvriras'. *Les verbes monosyllabiques non plus ne subissent pas ce changement*". Pas d'exemple! Comme il s'agit ici du thème d'aoriste, il fallait dire: "Les thèmes monosyllabiques d'aoriste...", etc. comme le fait Meillet, toujours précis: "Le groupe (*-gg-*) subsiste dans les thèmes monosyllabiques, ainsi *բաց-ից* ... 2me personne *բաց-ցես*" (*Esquisse*, p. 112). Justement l'exemple de T. étant un thème monosyllabique, sa phrase, que nous avons soulignée, est inutile. Elle devait citer d'abord un exemple du thème polysyllabique comme *ընթերց-ցիս* 'tu liras'.

43. P. 367: En traitant des deux impératifs formés du thème d'aoriste: de l'impératif proprement dit et de celui en *-ջիր* au singulier et *-ջիք* au pluriel, que les grammairiens arméniens appellent *exhortatif*, toujours à l'exemple du *Manuel de grabar* (p. 267), T. écrit: "Le deuxième exprime l'ordre sous une forme beaucoup plus molle, en tant que souhait". Abrahamian avait pris déjà cette explication de la grammaire *Քերական-նութիւն հայկազնեան լեզուի* (1885, p. 372), mais en exagérant et omettant la remarque suivante: "Parfois, les deux formes d'impératif s'emploient l'une pour l'autre, sans distinction" (*ibid.*, p. 373). Cette interprétation, peut-être bonne dans un manuel scolaire, est à remplacer par des explications savantes, comme celles de Meillet qui y voit le souci des auteurs d'exprimer l'aspect et le mode de l'action (v. *Emploi des formes personnelles des verbes*, ELP Arm., 1962): "Même à la 2me personne, on se sert du subjonctif pour exprimer un ordre quand on veut marquer la nuance d'aspect entre le présent et l'aoriste" (*ibid.*, p. 115); "L'emploi du subjonctif présent et aoriste permet de distinguer les deux aspects, ce qui est impossible à l'impératif" (*ibid.*, p. 116). On sait que la désinence *-ջիք* de l'exhortatif est en même temps celle de la 2me pers. pl. du subjonctif aoriste.

D'autre part, Abrahamian et T., à la différence de la grammaire citée et de Meillet, ne notent pas que les désinences de l'exhortatif, *-ջիք* plus souvent que *-ջիր*, s'ajoutent parfois au thème de présent, dont on peut voir plusieurs exemples chez Meillet (*op. cit.*, p. 95): "Pour tenir lieu d'impératif positif du présent, il a été quelquefois employé au pluriel (au singulier aussi mais rarement. M. M.) une forme particulière de subjonctif ... Il ne s'agit pas ici d'impératifs ... mais de subjonctifs" (*ELP Arm.*, 1962, p. 95).

En parlant encore des deux impératifs, T. écrit: "Les deux impératifs distinguent la deuxième personne du singulier et du pluriel, ainsi que les types actif et passif des flexions" (p. 367). Les mots que nous avons soulignés feraient croire que l'exhortatif, tout comme l'impératif proprement dit, aurait des désinences différentes selon les types de conjugaisons ou les voix active ou passive. T. laisse planer ce doute même quand elle ne parle que de l'exhortatif (p. 370) et évite de traduire les exemples cités. Cette imprécision vient de sa source, *Manuel de grabar* (p. 158). En fait, l'exhortatif n'a que les désinences *-ջիր* et *-ջիք* pour toutes les conjugaisons et les deux voix active et passive.

44. Pp. 367-368: "La formation de l'impératif I (du présent de l'impératif) peut être présentée de la manière suivante:

Type actif de conjugaison

	Sing.	Pl.
2 ^{me} p.	Le thème d'aoriste sous sa forme pure, accentuée.	Thème d'aoriste + - <i>էք</i> .

Type passif de conjugaison

	Sing.	Pl.
2 ^{me} p.	Thème d'aoriste + - <i>իր</i>	Thème d'aoriste + - <i>ւոյք, -առաք, -իրաք</i> .

Voici nos remarques au sujet de ce tableau et des explications qui lui font suite:

a) Après avoir enseigné qu'en arménien l'impératif a une seule personne — la 2^{me} — il était inutile de noter "2^{me} p." dans le tableau.

b) Au singulier de l'impératif actif, les thèmes dérivés d'aoriste en -*ց* perdent ce -*ց*, comme d'ailleurs T. le fait remarquer dans les explications qui suivent. Il fallait donc le noter dans le tableau.

c) Au sujet de la formule "Pl. Thème d'aoriste + -*էք*", T. écrit dans la note 70: "Comparer la désinence -*էք* et la forme du prohibitif *մի բերէք* 'ne portez pas'. Meillet leur trouve une relation avec skr. *bhārata*, grec *φέρετε* 'portez'. T. donne encore une fausse idée de ce qu'a enseigné Meillet. On ne peut rien déduire de cette comparaison ou de cette coïncidence fortuite de la désinence -*էք* de l'impératif, formé du thème d'aoriste, avec celle du prohibitif actif des verbes en -*ի* seuls, formé du thème de présent. En effet, comment peut-on comparer l'impératif *գնացէք* du verbe 'aller' et son prohibitif *մի գնաց*, qui ont des désinences différentes? Il était nécessaire plutôt de faire remarquer d'abord, avec Meillet, que "La 2^{me} personne du pluriel de l'impératif a la même forme qu'une 2^{me} personne du pluriel de présent ou d'aoriste" (*Esquisse*, p. 119): de présent pour le prohibitif, d'aoriste pour l'impératif proprement dit. Après quoi seulement, Meillet a écrit: "En effet *բերէք* répond à skr. *bhārata*", etc.

d) Dans la formation de l'impératif singulier passif, il fallait noter aussi dans le tableau, que le thème d'aoriste dérivé en -*ց*, comme *բազմաց* de *բազմիմ* 'je m'asseois', *սիրեաց* de *սիրիմ* 'je suis aimé', s'emploie comme tel en tant que le singulier de l'impératif passif. Car tous les verbes, malgré ce qu'on pourrait croire d'après le tableau, ne forment pas leur impératif singulier passif d'après la formule "Thème d'aoriste + -*իր*". Même dans les explications du tableau, T. reste toujours imprécise, bien qu'elle remédie en partie à ce défaut: "Beaucoup de verbes (?) emploient le thème invariable et accentué de l'aoriste pour la formation de l'impératif passif du singulier, au lieu de la terminaison ordinaire". Ce sont les verbes transitifs en *ի*, conjugués à la forme passive, pour exprimer la voix passive, et des verbes en -*ի*. Et il y a des détails ou des "exceptions" que nous laissons de côté, mais T. devait les rappeler.

45. Pp. 378-408: T. présente tous les paradigmes des verbes ap-

pelés *irréguliers*. Il était tout à fait inutile de remplir des pages entières avec les paradigmes des temps formés sur le thème du présent, puisque les verbes dits "anomaux" ne s'y distinguent en rien des types réguliers de conjugaison auxquels appartient leur thème du présent. Il fallait présenter seuls les paradigmes des temps formés sur le thème d'aoriste, car c'est là qu'apparaît l'anomalie. T. a suivi, en cela aussi, Abrahamian.

46. P. 406: Dans le paradigme de la conjugaison du verbe *իմ* 'je suis', il fallait noter aussi l'impératif, le seul formé du thème du présent, employé dans l'expression *ողջ էր* 'sois sain et sauf, Salut!' au singulier (Mat., XXVI, 49; XXVII, 29; Mc., XV, 18), *ողջ էք* 'ou *երուք*' au pluriel (Mat., XXIX, 9 et ailleurs); ces exemples, sauf avec *երուք*, ont été cités par Meillet (*Emploi des formes personnelles des verbes* dans EL-PArm., 1962, 94).

47. P. 409: En parlant des périphrases impersonnelles ou unipersonnelles, telle que *պարտ է նմա լսել* 'devoir est à lui d'écouter' (litt.) = 'il doit écouter', T. écrit: "Dans ces tours, le sujet *peut être mis* au datif, et le complément à l'infinitif... Et il s'en est fallu de peu qu'elle ne présente toute la conjugaison d'un tour pris comme type! Nous ferons remarquer que ces "tours" sont de véritables phrases pour la grammaire: le sujet grammatical y est l'infinitif (*լսել*), et le mot au datif (*նմա*) est un véritable complément indirect. Le datif que T. considère comme sujet, ne l'est que quand on traduit la périphrase par une phrase à verbe personnel: "Il doit écouter". Donc ce datif n'est qu'un sujet logique, et dans le tour originel non pas il "peut être mis", mais il *doit être mis* au datif, en tant que complément indirect de *պարտ է* 'devoir est à...'. — T. considère, de même comme "sujet", tout court le génitif des périphrases telle que *գրեալ է իմ* (p. 412). Ici, *իմ* n'est que le sujet logique, sujet de la traduction 'j'ai écrit'; dans l'original arménien ancien c'est un génitif de possession; voir une explication de ces tours dans *Esquisse*, p. 129, § 98.

48. PP. 412-413: A la p. 14, T. annonçait qu'elle avait donné une nouvelle explication savante des causes de l'origine des temps composés. Aux pp. 412-413, nous en voyons un exemple que nous traduisons littéralement pour donner en même temps une idée de son style: "Quand on caractérise les sphères de fonctionnement des constructions temporelles analytiques avec le verbe *em*, il faut noter qu'elles s'emploient le plus souvent au cas où la forme synthétique personnelle du verbe donné constitue des séries de paradigmes comme un verbe déponent (la terminaison passive forme un verbe de voix moyenne). Ceci est caractéristique, par exemple, pour les formes du présent des verbes de la conjugaison en *-i*, pour les formes d'aoriste de beaucoup de verbes à suffixes, etc. En des cas pareils, les formes synthétiques personnelles-temporelles passives, qui ne correspondent pas réellement au sens, sont remplacées par des constructions analytiques avec le verbe *em*: *Յերկուսաց ... արկնոջ իմոյ փախուցեալ իմ* 'Je me suis enfuie à cause de ma maîtresse' (verbe *փախուցիմ*); *Զարմացեալ էին ամենեքեան* 'Ious étaients étonnés'. Ici, de la sorte, il y a aplanissement de l'opposition de voix dans le but de faire correspondre la forme au sens".

Il nous semble avoir saisi l'explication ou le raisonnement de T.. Mais elle en revendique en vain la priorité ou le côté savant. En plus, ce qui est plus grave pour ses lecteurs, ses deux exemples sont très mal choisis: les verbes y étant intransitifs, ils ne prouvent pas du tout ce qu'elle a voulu dire. D'après elle, si le narrateur a employé le temps composé *փախուցեալ եմ* dans le premier exemple, au lieu de l'aoriste *փախեալ*, c'est parce que ce dernier évoquerait un sens équivoque d'actif ou de passif, disons comme l'aoriste *սիրեցաք* du verbe *սիրել* 'aimer' peut avoir un sens actif et un sens passif: 'nous aimâmes' et 'nous fûmes aimés'. Cet aoriste-ci peut en effet exprimer les deux sens, étant donné que le verbe *sirel* 'aimer' est transitif direct, et que, d'autre part, la désinence *-աք* de la 1^{re} pers. pl. de l'aoriste est commune aux deux conjugaisons active et passive. Mais l'aoriste *փախեալ* bien que de conjugaison 'passive', ne peut signifier que 'je me suis enfui', étant donné que c'est un verbe intransitif; sa conjugaison 'passive' importe peu ici.

De même, si le narrateur avait employé l'aoriste *զարմացան* 'ils s'étonnèrent', au lieu du tour composé ou du parfait *զարմացեալ էին* 'ils étaient étonnés', il n'y aurait pas eu d'équivoque d'actif et de passif, puisque le verbe *zarmanal* 's'étonner' est intransitif. Mais si le narrateur a choisi plutôt les tours composés *փախուցեալ եմ* et *զարմացեալ էին*, c'est parce que les sujets en question se trouvaient encore dans l'état exprimé par les participes en *-eal*. C'est là tout le sens des temps composés formés avec ce participe; c'est ce qui ressort de l'étude du P. St. Lyonnet, *Le parfait en arménien classique*, Paris, 1933.

49. P. 414: En parlant encore des temps composés formés avec le participe en *-eal* et l'auxiliaire *linim* 'je deviens', T. a eu recours à une citation du *Manuel de grabar* d'Abrahamian: "Ces formes s'emploient surtout avec les verbes transitifs en *-u-* et en *-a-*, aux temps formés du thème du présent. Ici... les verbes indiqués n'ont pas de terminaisons propres pour la distinction des voix active et passive" (p. 223). Mais comme au subjonctif présent les verbes transitifs en *-a-* ont des désinences différentes pour les deux voix, Abrahamian a ajouté aussitôt: "Sauf le futur I (le subjonctif présent. M. M.) des verbes en *A*, qui a des terminaisons de forme active et passive". Et il a raison; mais comme rédacteur responsable de ce livre, il n'a pas remarqué comment T. lui a fait formuler une règle boiteuse en abrégant la citation.

50. P. 415: En parlant toujours des temps composés, formés du participe en *-eal* et de l'auxiliaire *em* ou *linim*, T. ne mentionne pas l'ouvrage *Le parfait en arménien classique* du P. St. Lyonnet. On sait que ces temps composés de l'arménien ancien désignent "essentiellement un état, l'état acquis à la suite d'une action et qui en résulte" (*là-même*, p. 9).

Dans son *Manuel de grabar*, Abrahamian ne dit rien de cet état acquis, exprimé dans le parfait formé avec *em* 'je suis'. A la p. 224, il note seulement que les temps composés avec *linim* 'je deviens' expriment parfois, à part le passif, le résultat de l'action. Ce que T. n'a pas manqué de répéter, en renvoyant à Abrahamian, et avec un exemple de ce dernier: "Ainsi le tour *argealeal linim* signifie non seulement 'je suis enrhumé'

mais aussi 'je me trouve en état d'arrêt'. Le verbe *zarmanam* 'je m'étonne', prenant la forme *զարմացեալ լինիմ*, signifie plutôt 'je me trouve en état d'étonnement', tandis que s'il est construit avec le verbe *em* 'je suis', *զարմացեալ եմ*, il doit exprimer simplement le sens de 'je suis étonné'" (p. 415 bas). Cette dernière assertion est tout à fait fausse. Il ressort de l'étude du P. Lyonnet, citée plus haut, que le participe en *-eal* employé avec l'auxiliaire *em* 'je suis' exprime, plus qu'avec *linim* 'je deviens', l'état ou le résultat acquis. D'ailleurs à la p. 415, T. contredit ce qu'elle avait écrit à la p. 411: "Se joignant au présent du verbe d'existence (*em*. M. M.), le participe passé (en *-eal*. M. M.) exprime une action qui a commencé dans le passé et dont le résultat dure dans le temps présent". Nous avons vu dans la remarque 47, que T. interprétait autrement *զարմացեալ էին*.

51. Pp. 413-415: Dans ces pages, T. ne cesse de répéter, à tort, que les temps composés qui sont formés du participe en *-eal* et de l'auxiliaire *linim*, servent à exprimer la voix passive: "Ces formes (participe en *-eal* + présent de *linim*. M. M.) ont le sens d'un présent d'indicatif passif" (p. 413); "La périphrase: Participe passé + formes conjuguées de l'imparfait du verbe *linim*, a un sens passif" (*ibid.*); "Le même principe agit aussi dans le paradigme du subjonctif" (p. 414), de l'impératif; et enfin: "Le trait le plus essentiel de ces formations avec le verbe 'devenir' (*linim*. M. M.) est qu'elles ont un sens passif, du type passif allemand avec le verbe *werden* 'devenir'" (p. 414). Puis, à la suite d'Abrahamian, T. indique à la longue les temps où les tours composés avec *linim* s'emploient le plus pour exprimer toujours le passif. A la fin, elle tire des conclusions sur les causes de la création des "constructions temporelles analytiques": "Ici, les formes conjuguées du verbe *linel* 'devenir', jouent le rôle de terminaisons passives" (p. 415). Nous savons déjà que T. considère ces conclusions comme quelques uns de ses mérites personnels (p. 14): ces tours de temps composés seraient créés pour suppléer le manque de l'expression formelle du passif, surtout à certains temps. Cependant en un point seulement T. n'a pas suivi le *Manuel de grabar*: celui-ci déclare, d'ailleurs avec raison, que "Même les temps et les verbes possédant des terminaisons actives et passives peuvent avoir des formes composées" (p. 223); et l'auteur cite des exemples. De plus: "On ne peut affirmer que les formes personnelles constituées par le participe passé et le verbe *linel* aient seulement un sens passif" (*ibid.*); suivent des exemples de verbes intransitifs et même de transitifs. Nous nous contentons, cette fois, du témoignage seul, juste, d'Abrahamian. Les temps qui sont composés du participe en *-eal* et du verbe *linim* de l'arménien ancien ne sont donc pas créés uniquement pour exprimer la voix passive et, d'autre part, ils ne l'expriment pas toujours.

En appendice, Toumanian a présenté des spécimens "d'arménien ancien classique", extraits des Évangiles de Matthieu et de Marc, du traité bien connu d'Eznik, des historiens Fauste de Byzance et de *Moïse de Khoren*. On fera remarquer que la langue de ce dernier n'est pas de l'époque de l'arménien classique, au sens propre du mot, c'est à dire de la première moitié du V^e siècle. Les extraits sont accompagnés de traductions russes. Voici ce que nous pensons de celles-ci.

a) Pour donner une idée exacte de la version arménienne des Évangiles, il fallait traduire en russe le texte arménien même, et non pas le faire suivre des versets correspondants de la traduction russe de l'Évangile parue à St. Pétersbourg, en 1916. On voit très clairement que les différentes versions ne se couvrent pas littéralement. T. a emprunté aussi les traductions russes des extraits des deux historiens arméniens; nous n'en dirons donc pas plus.

b) La traduction russe des extraits d'Ezrik est empruntée à la traduction de V. Tchaloyan (Érévan, 1968); cette dernière est erronée, voir notre article dans REArm., Nlle. série, T. 9. T. a reproduit, dans ses extraits de l'original, l'édition défectueuse de Tiflis, 1914, ignorant le texte critique des PP. Louis Mariès et Ch. Mercier, Paris, 1959. Dans ses notes bibliographiques sur Ezrik, elle oublie la traduction française de ces deux savants, ainsi que la traduction allemande de Simon Weber, München, 1927.

Malgré tous nos *desiderata* et remarques, que nous avons présentés ici en partie, il nous semble que l'ouvrage de Toumanian peut rendre service à ceux qui ne sont pas à même de lire dans l'original les études des grammairiens et linguistes arméniens qui ont traité de l'arménien ancien. Puissent nos remarques être utiles aux lecteurs.

Mevo Yoram, 2/6.

Martiros MINASSIAN.

Jérusalem.



ՏԻՐՈՒՆԻ

Հ Ա Ն Գ Ի Ս Տ

Տ . ՎԱՐԳԱՆ ՔՀՆՅ . ԱԻԱԳԵԱՆԻ

(1908 — 1973)

Միացեալ Նահանգներու Լորենս քաղաքին մէջ 9 նոյեմբերին իր մահ-
կանացուն կնքեց տեղւոյն հայ համայնքին հոգեւոր հովիւ Արժ . Տ . Վարդան
ՔՀՆՅ . Աւագան, վաթսունհինգ տարեկան հասակին :

Հանդուցեալը ծնած էր Պիթլիս 1908ին, աշխարհական անունով Ռա-
ֆայէլ : Տակաւին մանուկ, Մեծ Եղեռնի ընթացքին կը կորսնցնէ ծնողքն ու ըն-
տանիքի այլ պարագաները, եւ, երկար թափառումներէ ու տառապանքներէ
ետք իրբւ. Արարատեան որբանոցի սան Երուսղէմ կու գայ 1922ին, ընդուն-
ուելով Ս . Աթոռիս Փառանգաւորաց Վարժարան :

1925ին իրը դրաշար կը սկսի աշխատիլ Ս . Յակոբեանց Տպարանին
մէջ, ուր առաջին իսկ օրէն երեւան կու գան իր բարեխղճութիւնն ու Զանաւէր
ողին : Տպարանէն ներս իր պաշտօնավարութիւնը կը շարունակէ անխափան
մինչեւ 1951 : 1938ին կ'ամուսնանայ եւ նուիրեալ ու հոգածու հայր կ'ըլլայ իր
բազմանգամ ընտանիքին :

1951ին Կիպրոսի մէջ քահանայ կը ձեռնադրուի Լատնագոյի ծուխին
վրայ . հոն կը պաշտօնավարէ մինչեւ 1957, երբ ընտանիքով կը մեկնի Միաց-
եալ Նահանգներ եւ կը հաստատուի Լորենս, իրբւ. հոգեւոր հովիւ : Այդ պաշ-
տօնը նուիրումով եւ հաւատքով կը վարէ մինչեւ իր վախճանմամբ :

Հանդուցեալը համեստ, գործունեայ եւ հաւատացեալ անձ մըն էր,
միշտ իր պարտականութիւններուն դիտակից, պարտաճանաչ եւ օգտակար ե-
ղող :

Կ'աղօթենք իր հոգիի խաղաղութեան համար, եւ Ս . Հոյիին մխիթա-
րութիւնը կը հայցենք իր ընտանիքի անդամներուն, ինչպէս նաեւ Լորենսի հայ
համայնքի բոլոր ծխականներուն :

Օ Ր . Տ Ի Գ Ր Ա Ն Ո Ւ Հ Ի Ն Ա Լ Պ Ա Ն Տ Ե Ա Ն

(1900 — 1973)

Երկարատև հիւանդութենէ մը ետք, Չորեքշաբթի, 7 Նոյեմբերին իր մահկանացուն կնքեց դադութիւս երկարամեայ եւ բազմալատասկ դաստիարակ, սերունդներու նուիրուած մայր եւ կրթող Օր . Տիգրանուհի Նալպանտեանը :

Ծնած էր 1900ին, Երուսաղէմ : 1920ին արդէն սկսած էր ուսուցչութեան՝ դասաւանդելով Երուսաղէմի Գոյնեանց աղջկանց նախակրթարանին մէջ : 1929ին, երբ Ս . Աթոռիս հովանաւորութեամբ բացուած էր Սրբոց Թարգմանչաց Վարժարանը, Օր . Տիգրանուհի նշանակուած էր մանկապարտիզդասուհի : պաշտօն, զոր բացառիկ եռանդով, պարտաճանաչութեամբ եւ դիտակցութեամբ շարունակեց վարել մինչեւ 1970, երբ, Ֆիդիբայէս ընկճուած հիւանդութիւններէ, գրեթէ պարտադրարար հեռացաւ իր այնքան սիրած վարժարանէն ու մանուկներէն : Ինչպէս ինք կ'ըսէր դասն ժպիտով մը, մարմնով հետու՝ այլ հոգիով միշտ իր փոքրիկներուն հետ էր, անոնց մասին կը մտածէր, կը մտահոգուէր, կը հարցնէր, կը խրատէր :

Յուդարկաւորութիւնը կատարուեցաւ Հինգշաբթի, 8 Նոյեմբեր, Երեկոյեան ժամերգութիւնէն ետք, Ս . Հրեշտակապետաց եկեղեցիին մէջ, նախադահուցութեամբ Լուսարարապետ Գերշ . Տ . Հայրիկ Արքեպ . Աբաղանանի եւ մասնակցութեամբ բովանդակ Մխարանութեան : Ս . Թարգմանչաց Երկրդ . Վարժարանի տեսուչ Հոզ . Տ . Կիւրեղ Մ . Վրդ . Գարիկեան եկեղեցիին մէջ, իսկ ուսուցիչներէն Պրն . Պետրոս Լէփէճեան վարժարանի մուտքին դամբանականներով գրուածեցին հանդուցեալին գործունէութիւնն ու գերբ : Ապա, թափօրը, կազմուած մխարան հայերէ, ժողովուոր սաներէ, Ս . Թարգմանչաց Երկրդ . Վարժարանի ուսանողութենէն ե խուսն բազմութենէ ուղղուեցաւ դէպի Ս . Փրկչի աղագային գերեզմանատունը, ուր ամփոփուեցաւ հանդուցեալին յոյնած մարմինը :

Օր . Տիգրանուհի Նալպանտեանի կիսադարեայ մանկավարժական գործունէութիւնը կը յատկանշուի այն նուիրումով, անանձնական այն խնամքով, որով առաջին անգամ վարժարանին սեմին կեցող մանուկին զողոջուն ձեռքէն բռնելով զայն կ'առաջնորդէր դէպի գրասեղան, կը հետեւէր անոր յառաջացող քայլերուն՝ մինչեւ նախակրթարան, մինչեւ երկրորդական բաժին ու շրջանաւարտութիւն, շարունակելու համար իր հոգածութիւնը զարդեցնէր այդուրս, երբ երէկի մանուկը արդէն երիտասարդ, գործունեայ եւ ընտանիքի տէր՝ իր դասակները կու գար այս անգամ յանձնել գրան առջեւ սպասող Մանկապարտիզդասուհիին : Գադութիւս յաջորդական երեք սերունդներուն մէջ չկայ գրեթէ անձ մը որ իր վրայ զգացած շրլլայ բարի այդ դաստիարակին շուքը, հովանին եւ քաջալերութիւնը :

Մահէն քիչ մը առաջ, փողոցին մէջ, բժիշկէն վերադարձին, նախկին իր աշակերտներէն մէկուն կ'ըսէր . «Ամբողջ կեանքս դասակներուս տուի . ես այլ հայեցայ, մաշեցայ եւ հիմա մոմի նման՝ վերջիս հասած եմ, շատ չմնաց» :

Մոմի նման հալող բայց յուսաւորող յոյս այդ հոգիին է որ կ'ըսենք իրր հրաժեշտի խօսք . Վարժքը կատա՛ր, մեր բոլորին մայր եւ դաստիարակ, թող յոյնած մարմինդ ա՛յլ իր հանգիստն ու խաղաղութիւնը գտնէ յախտեանական քունիդ մէջ :

Ս. ՅԱԿՈՒԲԻ ՆԵՐՍԵՆ

ԵԿԵՂԵՑԱԿԱՆՔ — ԲԵՄԱԿԱՆՔ

* Ծր. 3 Նոյմ.— Ս. Չորից Աւետարանչացն: Ս. Պատարագը մատուցուեցաւ Ս. Գլխադիր, փոխան Ս. Յարութեան Տաճարի գալթի Ս. Յովհաննէս Աւետարանիչի եկեղեցիին, Տաճարին բակը նորոգութեանց շինուածանիւթերով գրաւուած ըլլալուն: Ժամարարն էր Հոգչ. Տ. Ռուբէն Աթղ. Յովակիմեան:

* Կիր. 4 Նոյմ.— Ս. Պատարագը մատուցուեցաւ Մայր Տաճարի Աւագ Սեղանին վրայ: Ժամարարն էր Հոգչ. Տ. Սևան Վրդ. Ղարիպեան:

* Բշ. 5 Նոյմ.— Ս. Յովսէփայ Աստուածաբորն: Ս. Պատարագը մատուցուեցաւ Գեթսեմանիի Ս. Աստուածածնայ Տաճարին մէջ, Հայր Յովսէփի գերեզմանին վրայ: Ըստ սովորութեան, պատարագիչն էր Տաճարին Տեսուչը՝ Հոգչ. Տ. Մուշեղ Աթղ. Թաշնեան: Երթուղարձի թափօրները գլխատրեց ժամօրհնող Հոգչ. Տ. Յովսէփ Վրդ. Մամուր:

* Ծր. 10 Նոյմ.— Ս. Երկուսասան Վարդապետացն: Ս. Պատարագը մատուցուեցաւ ի Ս. Գլխադիր: Ժամարարն էր Հոգչ. Տ. Գիսակ Աթղ. Մուրատեան:

— Վաղուան Գիստ Խաչի տօնին առիթով, կէսօրէ ետք, Ամեն. Պատրիարք Ս. Հօր զըլխատրութեամբ, Միաբանութիւնը «Հրաշափառ»ով մուտք գործեց Ս. Յարութեան Տաճար: Պատանատեղիին, Ս. Գերեզմանին եւ Գիստ Խաչի այրին ուխտերէն ետք, վերջինիս կից Ս. Գրիգոր Լուսաորիչ եկեղեցիին մէջ պաշտուեցաւ ժամերգութիւն եւ նախատօնակ: Ապա կատարուեցաւ տնօրինակական սրբատեղիներու այցելութեան հանդիսատր թափօր Տաճարէն ներս: Թափօրապետն էր Հոգչ. Տ. Հայկասեր Վրդ. Պայրամեան:

* Կիր. 11 Նոյմ.— Գիստ Խաչ: Գիշերային եւ առաւօտեան ժամերգութիւնները պաշտուեցան եւ Ս. Պատարագը մատուցուեցաւ ի Ս. Լուսաորիչ: Ժամարարն էր Հոգչ. Տ. Խաժակ Աթղ. Պարսամեան: Ս. Պատարագի կիսուն՝

Ս. Խաչափայտի մասունքը տարուեցաւ Գիստ Խաչի այրը, ուր Ս. Պատարագէն ետք իջաւ ամբողջ Միաբանութիւնը, զլխատրութեամբ Ամեն. Պատրիարք Ս. Հօր: Ապա թափօրը երիցս շրջան ըրաւ Ս. Գերեզմանին շուրջ եւ մէկ անգամ՝ Պատանատեղիին շուրջ: Ն. Ամենապատուութիւնը ամպհովանիի տակ եւ Կենաց Փայտի մասունքն ի ձեռին կը նախագահէր թափօրին, որ «Խաչի քո Քրիստոս» շարականի երգեցողութենէն եւ իսկարկութենէն ետք ատարուեցաւ Ս. Լուսաորիչ եկեղեցիին մէջ:

* Ծր. 17 Նոյմ.— Տօն Ամենայն Սրբոց: Ս. Պատարագը մատուցուեցաւ ի Ս. Գլխադիր: Ժամարարն էր Հոգչ. Տ. Ռուբէն Աթղ. Յովակիմեան:

* Կիր. 18 Նոյմ.— Ս. Պատարագը մատուցուեցաւ ի Ս. Յարութիւն, Ս. Լուսաորիչ եկեղեցիին մէջ: Ժամարարն էր Հոգչ. Տ. Գէորգ Վրդ. Նազարեան:

* Որ. 23 Նոյմ.— Ս. Հրեշտակապետաց նախատօնակը պաշտուեցաւ համանուն եկեղեցիին մէջ: Հանդիսապետն էր Լուսարարապետ Գերշ. Տ. Հայրիկ Արքեպս. Ասլանեան:

* Ծր. 24 Նոյմ.— Տօն Ս. Հրեշտակապետացն՝ Գաբրիէլի եւ Միքայէլի: Առաւօտեան ժամերգութիւնը պաշտուեցաւ եւ Ս. Պատարագը մատուցուեցաւ Ս. Հրեշտակապետաց եկեղեցիին մէջ: Ժամարարն էր Վանքի Տեսուչը՝ Հոգչ. Տ. Նարեկ Վրդ. Մարթագէտեան: Ապա, ըստ սովորութեան, կատարուեցաւ բարերարութի Աղանի Ճէվահիրեանի եւ պարագաներու հոգիներուն համար հոգեհանգստեան պաշտօն՝ նախագահութեամբ Լուսարարապետ Գերշ. Տ. Հայրիկ Արքեպսկոպոսի: Ապա Միաբանութիւնը պատուասիրուեցաւ Վանքի Տեսչարանը, Տեսուչ Հայրսուրբին կողմէ:

* Կիր. 25 Նոյմ.— Ս. Պատարագը մատուցուեցաւ ի Ս. Յակոբ: Ժամարարն էր Հոգչ. Տ. Սեւան Վրդ. Ղարիպեան:

* Ծր. 1 Դեկտ.— Ս. Առաքելոցն Անդրէի եւ Փիլիպոսի: Ս. Պատարագը մատուցուեցաւ ի Ս. Գլխադիր: Ժամարարն էր Հոգչ. Տ. Հայկասեր Վրդ. Պայրամեան:

* Կիր. 2 Դեկտ.— Բարեկենդան Յիսուսակի պահոց: Ս. Պատարագը մատուցուեցաւ ի Ս. Յարութիւն, Ս. Լուսատրիչ եկեղեցիին մէջ: Ժամարարն էր Հոգշ. Տ. Վահան Վրդ. Թօփայեան:

* Բշ. 3 Դեկտ.— Ս. Կոյսի ընծայման տօնի հանդիսատր նախատօնակին ի Ս. Յակոբ նախագահեց Լուսարարապետ Գերշ. Տ. Հայրիկ Արքեպիսկոպոս Ասլանեան:

* Դշ. 4 Դեկտ.— Ընծայումն Ս. Աստուածածնի: Առաւօտուն, Լուսարարապետ Գերշ. Արքագանի գլխատրութեամբ, միաբան հայրեր ինքնաշարժներով մեկնեցան Գեթսեմանիի ձորը եւ «Հրաշափառ»ով մուտք գործեցին Ս. Աստուածածնայ Տաճար, ուր Տիրամօր Ս. Գերեզմանին վրայ օրոտան հանդիսատր Ս. Պատարագը մատուց Գերշ. Հանդիսապետ Արքագանը:

Ս. Պատարագէն ետք, ընկալեալ սովորութեան համաձայն, կատարուեցաւ հոգեհանգստեան պաշտօն ազգային բարերար Կիւլասի Կիւլպէնկեանի եւ Կիւլպէնկեան գերդաստանի ննջեցեալներու հոգիներուն համար:

* Եր. 8 Դեկտ.— Ս. Նիկողայոսի եւ Գրիգորի Աբանշելագործ հայրապետացն: Ս. Պատարագը մատուցուեցաւ ի Ս. Գլխադիր: Ժամարարն էր Հոգշ. Տ. Ռուբէն Արդ. Յովակիմեան: Վերաբերումը կատարուեցաւ Մայր Տաճարի ներքին գաւիթը գտնուող Ս. Նիկողայոսի սեղանին վրայէն:

* Կիր. 9 Դեկտ.— Ս. Պատարագը մատուցուեցաւ ի Ս. Յակոբ: Ժամարարն էր Հոգշ. Տ. Նարեկ Վրդ. Մարճագէլեան:

* Որ. 14 Դեկտ.— Նախատօնակին ի Ս. Յակոբ նախագահեց Լուսարարապետ Գերշ. Տ. Հայրիկ Արքեպիսկոպոս:

* Եր. 15 Դեկտ.— Ս. Առաքելոց եւ առաջին Լուսատրիչացն մերոց՝ Թաղէտի եւ Բարթողիմէտի: Ս. Պատարագը մատուցուեցաւ Մայր Տաճարի Ս. Գլխադրի մատրան մէջ: Ժամարարն էր Հոգշ. Տ. Հայկասեր Վրդ. Պայրամեան:

* Կիր. 16 Դեկտ.— Ս. Պատարագը մա-

տուցուեցաւ ի Ս. Յարութիւն, Ս. Լուսատրիչ եկեղեցիին մէջ: Ժամարարն էր Հոգշ. Տ. Նուրհան Վրդ. Մանուկեան:

* Դշ. 19 Դեկտ.— Նախատօնակին ի Ս. Յակոբ նախագահեց Լուսարարապետ Գերշ. Տ. Հայրիկ Արքեպիսկոպոս:

* Եշ. 20 Դեկտ.— Տօն Ս. Հարցն Եգիպտացոց: Ս. Պատարագը մատուցուեցաւ Մայր Տաճարի Ս. Մակարայ մատրան մէջ: Ըստ սովորութեան, պատարագիչն էր Խոստովանահայրը՝ Հոգշ. Տ. Մաշտոց Վրդ. Բարիլուսեան:

* Որ. 21 Դեկտ.— Ս. Կոյսի Յղութեան տօնի հանդիսատր նախատօնակին ի Ս. Յակոբ նախագահեց Լուսարարապետ Գերշ. Տ. Հայրիկ Արքեպիսկոպոս:

* Եր. 22 Դեկտ.— Յղութիւն Ս. Աստուածածնի: Առաւօտուն, Լուսարարապետ Գերշ. Տ. Հայրիկ Արքեպիսկոպոսի գլխատրութեամբ, միաբան հայրեր ինքնաշարժներով մեկնեցան Գեթսեմանիի ձորը ու «Հրաշափառ»ով մուտք գործեցին Ս. Աստուածածնայ Տաճար, ուր Տիրամօր Ս. Գերեզմանին վրայ օրոտան հանդիսատր Ս. Պատարագը մատուց Գերշ. Հանդիսապետ Արքագանը:

* Կիր. 23 Դեկտ.— Բարեկենդան Ս. Յակոբայ պահոց: Ս. Պատարագը մատուցուեցաւ ի Ս. Հրեշտակապետ: Ժամարարն էր Հոգշ. Տ. Ռուբէն Արդ. Յովակիմեան:

* Որ. 28 Դեկտ.— Նախատօնակին ի Ս. Յակոբ նախագահեց Լուսարարապետ Գերշ. Տ. Հայրիկ Արքեպիսկոպոս:

* Եր. 29 Դեկտ.— Ս. Յակոբայ Մծբնայ հայրապետին: Ս. Պատարագը մատուցուեցաւ ի Ս. Գլխադիր: Ժամարարն էր Հոգշ. Տ. Նուրհան Վրդ. Մանուկեան: Վերաբերումը կատարուեցաւ Աւագ Սեղանին դիմաց՝ Ար. Յակոբի նկարով շինուած շարժական սեղանին վրայէն:

* Կիր. 30 Դեկտ.— Ս. Պատարագը մատուցուեցաւ ի Ս. Յարութիւն, Ս. Լուսատրիչ եկեղեցիին մէջ: Ժամարարն էր Հոգշ. Տ. Գիւսակ Վրդ. Մուրատեան:

Պ Ա Շ Տ Օ Ն Ա Կ Ա Ն Ը

* Գշ. 6 Նոյմ.— Իտալական ընդհ. հիւպատոսը, Ս. Քաղաքէն իր մեկնումին առիթով, հրաժեշտի այցելութեան եկաւ Ամեն. Պատրիարք Ս. Հօր:

* Որ. 9 Նոյմ.— Պելճիքական ընդհ. հիւպատոսը, Ս. Քաղաքէն իր մեկնումին առիթով, հրաժեշտի այցելութեան եկաւ Ամեն. Պատրիարք Ս. Հօր:

* Դշ. 14 Նոյմ.— Ս. Ռիստիս երիտասարդ միաբաններէն Սէյնթ-Էթիէնի (Ֆրանսա) հոգևոր հովիւ Տ. Վահան Վրդ. Թօփալեան ժամանեց Ս. Աթոռ:

* Դշ. 21 Նոյմ.— Սպանական ընդհ. հիւպատոսը, Ս. Քաղաքէն իր մեկնումին առիթով, հրաժեշտի այցելութեան եկաւ Ամեն. Ս. Պատրիարք Հօր:

* Եշ. 29 Նոյմ.— Ֆիլիստինական ընդհ. հիւպատոսը, ընկերակցութեամբ իր տիկնոջ, այցելեց Ամեն. Պատրիարք Ս. Հօր:

— Նոյն օր, Աւստրիոյ դեսպանը, ընկերակցութեամբ իր առաջին քարտուղարին և մամուլոյ կցորդին, այցելեց Ամեն. Պատրիարք Ս. Հօր:

* Կիր. 23 Դեկտ.— Երեկոյեան, Քաղաքապետ Վսեմ. Թէտի Քօլլէքի հրատրին ընդառաջելով, Քաղաքապետարանի մէջ, քրիստոնէական Ս. Ծնունդի, հրէական Խանուկայի եւ իսլամական Գորպան Պարամի տօ-

ներուն առիթով սարքուած ընդունելութեան ներկայ գտնուեցաւ Լուսարարապետ Գերշ. Տ. Հայրիկ Արքեպս. Ասրանեան, ընկերակցութեամբ Տիար Կ. Հիւնդեանի:

* Դշ. 26 Դեկտ.— Երոպացոց Ս. Ծննդեան տօնին առթիւ, կէսօրէ առաջ, Ամեն. Պատրիարք Ս. Հօր գլխաւորութեամբ, ամբողջ Միաբանութիւնը շնորհաւորութեան գրեաց Ֆրանչիսկեանց Գերշ. Կիսթոտին եւ Լատինաց Ամեն. Ս. Պատրիարքին: Ապա, Նորին Ամենապատուութիւնը, Հոգեշնորհ Հայրերու ընկերակցութեամբ, այցելեց Պապական Գերշ. Նոյիրակին և Անկլիքան Արքեպիսկոպոսին ու իր փոխանորդին: Իսկ Հոգշ. Տ. Հայկասեր Վրդ. Պարամեան, նոյն առիթով եւ Հոգեշնորհ Հայրերու ընկերակցութեամբ, այցելեց Յոյն-Կաթոլիկներու Եպիսկոպոսին, Մարոնիք համայնքի եւ Լուտերականներու Մեծաորներուն: Հոգշ. Տ. Յովսէփ Վրդ. Մամուր այցելեց Հայ-Կաթոլիկ Մեծաոր Գերշ. Տ. Յովհաննէս Ծ. Վրդ. Կամսարականի:

* Եշ. 27 Դեկտ.— Նոր Տարւոյ առթիւ, Իսրայէլի Նախագահ Ն. Վսեմ. Էֆրաիմ Քացիրի ապարանքին մէջ տրուած աւանդական ընդունելութեան, այլ յարանուանութեանց պետերու շարքին ներկայ գտնուեցաւ Ամեն. Պատրիարք Ս. Հայրը, ընկերակցութեամբ Լուսարարապետ Գերշ. Տ. Հայրիկ Արքեպիսկոպոսի եւ Տիար Կ. Հիւնդեանի:

ՎԱՐԴԱՊԵՏԱԿԱՆ ԳԱԻԱԶԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹԵԱՆ ՏԸԻԶՈՒԹԻՒՆ

Շաբաթ, 17 Նոյեմբեր, երեկոյեան ժամերգութեան աւարտին, Ամեն. Պատրիարք Ս. Հայրը, Ս. Յակոբեանց Մայր Տաճարին մէջ վարդապետութեան չորս ատիճանները չնորհեց Ս. Աթոռոյս երիտասարդ միաբաններէն Հոգշ. Տ. Նուբան Արդ. Մանուկեանի, Հոգշ. Տ. Գիսակ Արդ. Մուրատեանի, Հոգշ. Տ. Վիգէն Արդ. Այբազեանի, Հոգշ. Տ. Խաժակ Արդ. Պարսամեանի եւ Հոգշ. Տ. Մուշեղ Արդ. Թաշճեանի, որոնք քահանայական ձեռնադրութիւնն ու օծումը ընդունած էին 1971ին, Նորին Ամենապատուութեան ձեռամբ:

Արարողութեանց խորտաւիլակն էր Լուսարարապետ Գերշ. Տ. Հայրիկ Արքեպիսկոպոս Ասլանեան:

«Սիւն» շնորհաւորելով Հոգեշնորհ Հայրերը, անոնց արգիւնաչատ պաշտօնավարութիւն կը մաղթէ:

ԲԱՐԵՊԱՇՏԱԿԱՆ ՆՈՒԷՐՆԵՐ

Շնորհակալութեամբ և օրհնութեամբ կ'արձանագրենք 1973 տարույ ընթացքին
Ս. Յակոբեանց Մայր Տաճարին և այլ Սրբավայրերու տրուած հետևեալ
բարեպաշտական նուէրները:

- 1. Տկն. Լուսաբեր Սանտրունի, բնիկ Ատա-
նացի, Երուսաղէմաբնակ, կը նուիրէ վարա-
գոյր մը Ս. Կոյս Վառվառէի պատկերին:
- 2. Տկն. Եղիսաբեթ Դանիէլեան, բնիկ Կե-
սարացի, Պոլսաբնակ, կը նուիրէ զանազան
գոյներով վեց սեղանի ծածկոց՝ յանձնուած
Ս. Հրեշտակապետաց Տեսուչ Հոգշ. Տ. Նա-
րեկ Վրդ. Մարֆազէլեանի, ի գործածութիւն
նոյն եկեղեցոյ սեղաններուն:
- 3. Տկն. Արշալոյս Տարագնեան, բնիկ Տիգ-
րանակերտցի, Պէյրութաբնակ, կը նուիրէ ե-
րեք փուլու խաչի բոնիչներ Ս. Յակոբայ Տա-
ճարին:
- 4. Անդրանիկ Համբարձեան, Նոր Զուղա-
լեցի, Թեհրանաբնակ, կը նուիրէ գոյգ մը ար-
ծարթ փոքր աշտանակ Ս. Յակոբայ Մայր
Տաճարին:
- 5. Հակեպէն բարեպաշտութի Սալթի Թօփն-

- եան դրկած է ներմակ յատակի վրայ կապոյտ
ժաղիկներով և խաչերով բանուած սեղանի
ծածկոց մը:
- 6. Թեհրանէն հանգուցեալ Տկն. Հայկանուշ
Պապանի յիշատակին ողջութեան ըրած նը-
ւէրը՝ Թեհրանաբնակ Պօղոս Պօղոսեանի
կողմէ՝ գոյգ մը յախճապակեայ ծաղկաման
և Աւետարանի տպածոյ բոնիչ մը Ս. Յակո-
բայ Տաճարին բերուցաւ:
- 7. Տկն. Մարի Քէշիշեան, բնիկ Մարաշցի,
Պէյրութաբնակ, կը նուիրէ մութ կարմիր թա-
ւիշէ սկիհի ծածկոց մը, ոսկեթել ծուպերով և
խրաչատուկ յիշատակարանով մը:
- 8. Տկն. Շաքէ Գալայնեան, բնիկ Մարաշ-
ցի, Երուսաղէմաբնակ, կը նուիրէ Ս. Գլխադ-
րի սեղանին ծածկոց մը կանաչ ապակիէ
խաչով և կանաչ ապակիէ եզերքով՝ իր փոք-
րիկ Յակոբիկի անուան տօնին ստիթով:

ԲԱՐԵՊԱՇՏԱԿԱՆ ԳՈՎԵԼԻ ԱՐԱՐՔ ՄԸ

Տիար Յարութիւն Արամ Խաչատուրեան իր
բարեպաշտական և եկեղեցասիրական սո-
վորութեան համաձայն, այս տարի ևս, ոսկե-
զօծեց Ս. Յակոբայ Տաճարին դրան հրեշ-
տակներու թեւերը: Ոսկեզօծած է Ս. Հրեշտա-
կապետաց եկեղեցոյն խորանին և աջ ու

ձախ գոնուող պատկերներու շրջանակները,
Զարչարանաց սեղանի խաչկալը, ներկած է
արտաքին և ներքին դուռները, ոսկեզօծած
է դասերու վարդերը և մոմատան դուռը,
Տեսչարանի մուտքին դուռը և Տաճարին ա-
նագ դուռը:

«Յիշատակն արդարոց օրհնութեամբ եղիցի»:

ՀԱՅՐԻԿ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ
Լուսարարապետ Ս. Աթոռոյ

Ս Ի Ո Ն

ՑԱՆԿ ՆԻԻԹԵՐՈՒ 1973 ՏԱՐԵՇՐՁԱՆԻ

ԱՍՏՈՒԱԾԱԲԱՆԱԿԱՆ.—

ԽԱՂԱՔԻԱ ԱՐՔԵՊՍ. ՕՐՄԱՆԵԱՆ. Տեսական Աստուածաբանութիւն 324

ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ.—

Ն. ԵՊՍ. ՊՈՂԱՐԵԱՆ. Ստեփանոս Գինյ. Երիցորդի 122
Սարգիս Գինյ. Պիծակ 236

Նատեր Գրիչ Եւ Նատերեանք 358
ԽԱՐՏԻՐՈՍ ՄԻՆԱՍԵԱՆ. Հայագէտ Լուի Մարիէս 240, 361

ԲԱՆԱՍՏԵՂԾԱԿԱՆ.—

Մ. ՄԱՆՈՒԿԵԱՆ. Նահատակ Բանաստեղծ Սեմայի Յիշատակին 21
(Թրգմ.). Արու Լալա Մահարի 211, 337

Գ. ՃԱՐՏԱՐ. Ամանորի Խոհ 23
ԹՈՒՄԱՍ ՄՈՒՐ (Թրգմ. Ե). Յաճախ Գիշերուան Անդորրութեան Մէջ 210
ՇԱՌԼ ՊՈՏԼԷՐ. (Թրգմ. Ս. Ա. Մ.). Թըշնամին 336

ԳՐԱԽՕՍԱԿԱՆ.—

Մ. ՄԻՆԱՍԵԱՆ. «Լեզու Նախնեաց» 72
Une Compilation Sur la Grammaire de l'Armenien Ancien 162, 279, 381
Յ. ՔԻԻՐՏԵԱՆ. Էջեր Հայ ժողովրդի Պատմութեան Եւ Բանասիրութեան 80
Երևան Եւ Նրա Շրջակայք 81
Յօդուածների ժողովածու 81
Պետրոս Գուրեան. Երկերի ժողովածու 81
Ֆաուստ 82
Լոյս Եւ Ստուեր 82
Երկեր 83
Նոր Զուգայի Անգիր Գրականութիւնը 83
Գիւան Հայ Վիճազորութեան 284

Հայաստանի Բերդերը 286
Գ. ԲԱՄՊՈՒՔՃԵԱՆ. Յուցակ Ձեռ. Նոր Զուգայի Ամենափրկիչ Վանքի 275

ԳՐԱԿԱՆ.—

Տաղարան Յովհ. Կարմեցիի 114, 213, 349
Յ. ՔԻԻՐՏԵԱՆ. (Հրատ.). Նամականի Արշակ Զօպանեանի 221, 339

ԳԻԻԱՆ Ս. ՅԱԿՈՒԹԻ.—

ԱՐԱՅ ԳԱԼԱՅՃԵԱՆ. (Հրատ.). Նամականի Գրիգոր Շիրայակիր Պատրիարքի 41, 145, 259

ԶԵԿՈՅՅ-ՀԱՂՈՐԳԱԳՐՈՒԹԻՒՆ.—

Հաղորդագրութիւն Մայր Աթոռ Ս. Էջմիածնէն 18, 318
Նախագահ Ա. Մանուկեանի Բացման Ճառ Հ. Բ. Ը. Մ. —ի 59րդ Ընդհ. ժողովին 87
Հ. Բ. Ը. Մ. — Համալսարանական Կըրքարոշակներ 91

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ.—

Ա. Գ. Գրական Մրցանակները 2
Մեր Կորուստները 102
Յակոբ Օշական 202
Ս. Ներսէս Շնորհալի 305

ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ.—

Ն. ԵՊՍ. ՊՈՂԱՐԵԱՆ. Սիմէոն Եպս. Սկիւռացի 24

ԿՈՆԳԱԿՆԵՐ.—

Ն. Ս. Օ. Տ. Տ. Վազգէն Ա. Վեհափառ Հայրապետի Կոնգակը՝ Ս. Ներսէս Շնորհալիի Մահուան Ուրբարիւրամակի Առիթով 302
Ն. Ս. Օ. Տ. Տ. Վազգէն Ա. Վեհափառ

Հայրապետի կոնդակը՝ Գերշ. Տ. Նորայր
Եպս. Պողոսեանի եւ Գերշ. Տ. Շահէ Եպս.
Անէմեանի Արքուքեան պատիւ շնորհուե-
լուն առիքով 316

ԿՐՕՆԱԿԱՆ.—

Գէորգ Ս. ձինիվիճեան. Ո՞վ է Սատա-
նան 19

Սուրբ Հոգին 112

Մահուան Գաղափարը 207

Մարմնական եւ Հոգեկան Մահեր 334

ՀԱՆԳԻՍՈՒԹԻՒՆՆԵՐ.—

Այցելութիւն երովպիոյ Պատրիարք Ն.
Ամեն. Թէոփիլոսի 105

Տարեկան Հանդիսութիւններ Ս. Թարգման-
չաց Երկրոյ. Վարժարանի 190

ՁԵՌԱԳՐԱԿԱՆ.—

Յ. ՔիտրՏեան. Իրլանտայի Տըպլինի Մա-
տեհադարանին Թիւ 556 Հայերէն Ձեռա-
գիրը 38

ՄԱՏԵՆԱԳՐԱԿԱՆ.—

Ա. Յ. ՍՐՃՈՒՆԻ. (Հրատ.). Սրբոյն եփրե-
մի ի Յուսէփ Եւրն վահանգի 26, 137
Ներբողեան Սրբոյն Գրիգորի Լուսաւոր-
չին 370

ՅԱԻ ԵԼՈՒԱԾ.—

Յանկ «Սիռն»ի Խմբագրութեան եւ Գ. Կիւ-
պէնկեան Մատեհադարանին կողմէ
Ստացուած Գիրքերու 96, 296, 396

ՇՆՈՐՀԱՒՈՐԱԿԱՆՔ.—

Ամենապատիւ Ս. Պատրիարք Հօր Պատ-
գամը Բեքդեհէմի Ս. Ծննդեան Այրէն 5
Ս. Ծննդեան Շնորհաւորական Գիր Ն. Ս.
Օ. Տ. Տ. Վագգէն Ա. Ամենայն Հայոց
Կարողիկոսէն 8

Ս. Ծննդեան Շնորհաւորական Գիր Ն. Ս.
Օ. Տ. Տ. Խորէն վեհափառ Կարողիկո-
սէն 9

Ս. Ծննդեան Պատգամ Ն. Ս. Պողոս Զ.
Պապէն 10

Ս. Ծննդեան Շնորհաւորական Գիր Քէն-
քըբլըրիի Արքեպիսկոպոսէն 16

Վ. Ծննդեան Շնորհաւորագիր վսեմ.
Տիար Ալեքս Մահուկեանէն 17

ՊԱՏՄԱԿԱՆ.—

Ա. ԵՊՍ. Տ. ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆՅ. Կենսագ-
րութիւն Բարեյիշատակ Տ. Պողոս Վար-
դապետի Ազրիանապոլսեցոյ 51

Լ. Գ. ՄԻՆԱՍԵԱՆ. «Պատմութիւն Բաղ-
դատի» 58, 127, 249

AMNON NETZER. *Kitab Al-Yamini*
of 'Utbi 366

Ս. ԳՐԱԿԱՆ.—

Ե. Հերանուսաց Առաքեալը 109, 319

Ս. ՅԱԿՈՒԹԻ ՆԵՐՍԷՆ.—

Յունուար-Ապրիլ 93

Մայիս-Օգոստոս 193

Սեպտեմբեր-Հոկտեմբեր 290

Նոյեմբեր-Դեկտեմբեր 390

Ձեռնադրութիւն Ս. Արոտէս ներս 205

Վարդապետական Գաւազանի Իշխանու-
թեան Տըւչութիւն 392

ՏԵՂԵԿԱԳԻՐՆԵՐ.—

ՇԱՀԷ ԵՊՍ. ԱՃԷՄԵԱՆ. Տարեկան Տեղե-
կագիր եւ Ամսվերջի Հանդէս Ժառնգ.
Վարժարանի եւ Ընծայարանի 171

ԿԻՒՐԵՂ Ծ. ՎՐԳ. ԳԱՒԻԿԵԱՆ. Տարեկան
Տեղեկագիր Ս. Թարգմանչաց Երկրոյ.
Վարժարանի 177

ՍԱՀԱԿ ԳԱԼԱՅՃԵԱՆ. Տարեկան Տեղեկա-
գիր Երուսաղէմի Գ. Կիւլպէնկեան Մա-
տեհադարանի 189

ՏԵՐՈՒՆԻ.—

Հանգիստ Մաշտոց Եպս. Թաջիրեանի 86
Էլիզ Մայրապետ Մովսէսեան 192

Ուրարակիր Յովսէփ Իսկէնեան 192

Հանգիստ Տ. Վարդան Քենյ. Աւագեանի 388

Օրիորդ Տիգրանուհի Նալպանտեան 389

ԱՅԼ ԵՒ ԱՅԼՔ.—

Եկեղեցիներու Միութեան Եօթնեակը Ս.
Քաղաքիս մէջ 84

Ս. ՆԵՐՍԷՍ ՇՆՈՐՀԱԼԻ. Սահմանք Հա-
յաստանեայց Եկեղեցոյ 308

Ողբ Եղեսեայ 314

Բարեպաշտական Նուէրներ 393

«Սիռն» — Յանկ Նիւքերու 1973 Տարե-
շրջանի 394

Յ Ա Ի Ե Լ ՈՒ Ա Յ

«ՍԻՈՆ»ի ԽՐԲԱԳՐՈՒԹԻՒՆՆ ՈՒ ԿԻՒԼՊԵՆԿԵԱՆ ՄԱՏԵՆԱԳԱՐԱՆԸ
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹԵԱՄԲ ՍՏԱՅԱԾ ԵՆ ՀԵՏԵԻԵԱԼ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՒՆՆԵՐԸ

Տարագրելի Մը Յուշերը (Վարդան Գեորգեանի Յառաջաբանով) — Անդրէաս Գարամանեան (Տարաս), Նուէր հեղինակէն: Պ. Այրէս, Տպ. Անթարթիտա, 1972, էջ 149:

Գունագեղ Տարիներ և Հոգեպալուս — Ծնորէք Արքեպօ. Գալուստեան (Նուիրատու): Իսթանպուլ, 1972, էջ 75:

Անուշ — Յովհ. Թումանեան (Հայերէն և Անգլերէն): Նուէր Արսէն Սրկ. Յովակիմեանէ: Երևան, «Հայաստան» Հրատարակչութիւն, էջ 18:

Յեղափոխական Այլով — Գրգ. Հատար Թիւ. 3 (99), 1972: Պէյրուսթ, Հրատ. և Նուէր Աւոյի: էջ 65-96:

Ազիզլիբի Հօմբիւ — Հայ Առաք. Քիլիսամբղոտա Պուլուսեան Գրարար Յայամաւորքեան Պիթիէրճէմէ: Հրատ. Հայ Առաք. Եկեղեցատարաց Եղբայրակցութեան Գ. Տպարարութիւն: Պէյրուսթ, 1954, էջ 432:

Կարօ Հայրենի — Անուշ Գրիգորեան (Նուիրատու): Պոսթոն, «Հայրենիք» Տպարան, 1972, էջ 305:

Վայրենիների Հեռ — Էյվանա: Եղիշէ Յակոբեան (Հորվիսեանց): Նուէր հեղինակէն: Լոս Անժէլըս, Գալիֆոռնիա, 1972, էջ 287:

Թաւերայուշեր և Նիւբեր Լիբանանեայ Թաւրոնի Պատմութեան — Դաւիթ Յ. Էփերեկլեան (Նուիրատու): Պէյրուսթ, Տպ. Սեան, 1971, էջ 212 և Յաւելուած-Վերջաբան Պարոյր Մատիկեանի կողմէ:

ՀՍՀ Գրատութիւնների Ազգայնամբղոտա Նուէր ստացանք. —

ա) **Մրիների ժողովածու** — Պետրոս Գուրեան: Հատար 1. Երևան, Հայկ. ՍՈՂ ԳԱ Հրատ., 1971, էջ 306:

բ) **Վահան Թէֆեան** (Կեանքը և Ստեղծագործութիւնը) — Լեոն Ասմարեան: Երևան, Հրատ. ըստ նախորդին, 1971, էջ 229:

գ) **Հայոց Հին Գուսանական Մրիներ** — Շ. Ս. Գրիգորեան: Երևան, Հրատ. ըստ նախորդին, 1971, էջ 23:

դ) **Մարգի Ապուշեյի** (Ուսումնասիրութիւն և բնագրեր) — Մանիկ Մկրտչեան: Երևան, Հրատ. ըստ նախորդին, 1971, էջ 90:

ե) **Յունարան Գագոցը և Նոս Գեր Հայրենի Գերականական Տերմինարանութեան Սեղծման Գործում** — Ա. Ն. Մարտեան: Երևան, Հրատ. ըստ նախորդին, 1971, էջ 361:

Գրիգոր Տղայ — Բանաստեղծութիւններ և Պէֆեր: Աշխատասիրութեամբ Ա. Շ. Մնացականեանի: Նուէր Մատենադարանէն (Մաշտոցի Անուան): Երևան, Հայկական ՍՈՂ ԳԱ Հրատարակչութիւն, 1972, էջ 450:

Արա Գեղեցիկ և Եշար — Նիկան ու Գեղոն: Հեղինակ՝ Գեղամ Գեղակ (Նուիրատու): Պէյրուսթ, Համազգայինի Վահէ Սէթեան Տպարան, 1972, էջ 166:

Հայկական Նոր Գիցարանութիւն — Գեղամ Գեղակ (Նուիրատու): Պէյրուսթ, Տպ. Համազգային, 1971, էջ 240:

Գիրք Սաղմոսայ Գալի — Գ. Պոլիս, Տէր և Տպարար: Ս. Ղ. Պարտիզպանեան, 1888, էջ 416:

13 մանկա-պատանեկան գրքոյկներ՝ Նուէր Մ. Մինասեանէ:

Նախորդական Աշխարհ — Էղուարդ Աւագեանի Նուէր՝ ըստ վերնոյն: Երևան, «Հայաստան» Հրատարակչութիւն, 1971, էջ 90:

Սիման Տարեգիրք 1972 — Հայ Աւետարանական Գալէնի: Պէյրուսթ, Գալիֆոռնիա Հրատ. Տուն, 1972:

Ասեմագրութիւն 59րդ Ընդհանուր ժողովի — Հ. Բ. Բ. Մ.: 28 Հոկտ. 1972: Ն. Ե. Ետրք, էջ 7:

- Նախագահ Տիար Ա. Մանուկեանի ձառք 59րդ Հնդհանուր Ժողովին** — 28
 Հսկա. 1972: Նու. Եսրք, էջ 3:
- Պատմական Գաղութներ** (Արատապուստւած շնորհիւ շարաթաթերթից): Պրակ Ա-
 աաջին — Յովսէփ Կաթողիկոս Արղուսթեան: Կազմեց՝ Եղիշէ ա. ք. Գեղամ-
 եանց: Հրատարակութիւն Մանուշար Աւագեանցի. Բագու, Տպարան Ն. Ա.
 Երեանցեանի, 1909, էջ 50:
- Յեղափոխական Ալպոյմ** — 9րդ Հատար թիւ 4 (100) 1972: Հրատ. և նուէր Աւոյի:
 Պէյրուսթ, 1972, էջ 97-128:
- Նոյնին 9րդ Հատարը թիւ 5 (101)** — 1973: Պէյրուսթ, 1973, էջ 129-159:
- Հայերէն Կարդա** — Հ. Բ. Ը. Միսիթեան Արթաքի Գալիաքեան Վարժարան՝ Ա-
 թէնք: Պէյրուսթ, Տպ. Սեան, էջ 118:
- Իհերանա** — (Ճաղտնական Ոճով Ծաղիկներէ Դասուարում): Հեղինակ՝ Սեղալ
 (Նուիրատու): Թեհրան, Տպ. Մոզերն, 1972, էջ 98:
- Պարոյ Աւակ Հաս Արեւիկան Վարդապետեան** — Լիւսի Մալխասեան (Նուիր-
 ատու): Փարիզ, Տպ. Պ. Էլեկեան, 1972, էջ 39:
- Անոց որ Կու Լան** — Գ. Ու. Լեթրիալըր: Նուէր և տպ. ըստ վերնոյն: 1970, էջ 31:
- Կեանքի Գաղտնիք** — Տօքթ. Աննի Բեղանդ: Նուէր, տպ. և էջ ըստ վերնոյն: 1971:
- Պատմութիւն Պղնձէ Գաղափին** — Յորում են բանք խրատականք և օգտակարք
 իրկարայ Իմաստնոյ և Այլ բանք պիտանիք: Կ. Պօլիս, յՕրթագիւղ, Ի Տպա-
 րանի Պօղոսի Արապեան Ազուշեխոյոյ, 1850, էջ 22: [1971, էջ 38:
- Մումու** — Իվ. Տուրքենե: Նուէր Մ. Մինասեանէ: Երեան, «Հայաստան» Հրատ.,
Կախարդներին Յարոյ Զաօն (Հէքիաթ-վիպակ) — Պ. Գ. Աժատունի: Նուէր ըստ
 վերնոյն: Երեան, «Հայաստան» Հրատ., 1971, էջ 110: [էջ 41:
- Կարմիր Սահնակը** — Մարա Մեհրաբեան: Նուէր և հրատ. ըստ վերնոյն: 1971:
- Անտառային Ուրուականներ** — Յարութիւն Ասլանեան: Նուէր և հրատ. ըստ
 վերնոյն: 1971, էջ 27:
- Եղբայրական Հանդիպում** — Խմբագիր՝ Վ. Ռ. Բալայեան: Նուէր և հրատ. ըստ
 վերնոյն: 1971, էջ 118:
- Լ. Գ. Մինասեանէ (Իրան) ստացանք Նոր Զուղա տպուած իր հետեւեալ գրքերը. —
 ա) **Նոր Զուղայի Ս. Ամենափրկիչ Վանքի Թանգարանը** — 1973:
 բ) **Նոր Զուղայի Ս. Ամենափրկիչ Վանքը** — 1973:
 գ) **Նոր Զուղայի Տպարանն ու իր Տպագրած Գրքերը (1636-1972)**: 1972, էջ 175:
- Հայաստանեայց Առաքելական Եկեղեցւոյ Մրալոյ Միւսոնի Օրհնութեան**
Կարգը (Անթիլիասի Միւսոնօրհնութեան առթիւ) — Պօղոս Աւ. Քհնյ. Պետրոս-
 եան (Նուիրատու): Թեհրան, Տպ. Մոզերն, 1973, էջ 14:
- Յօրիկական Մտեան Սեկցեան Արեւիկապոս Եղիկիմեանի** — Քահա-
 նայական Վաթնամեայ Յորիկեան Կատարուած 1930 Յունիս 15): Կազմեց՝
 Գ. Մ.: Նուէր Տիկին Ազաւնի Սրապեանէ՝ ի յիշատակ իր հանգուցեալ զա-
 ւակաց — Արամայիսի և Ստեփանի: Սոփիա, Ռահմիթայ Տպ., 1931, էջ 175:
- Երջանիկ Ապրումներ Մայր Հայրենիքի Մէջ** (Նոր Հահրն Աւանի Տասնամեակը)
 — Արբանձ Գ. Գրանեան (Նւրտ.): Պ. Այրէս, Տպ. Արարատ, 1972, էջ 130:
- Ռարի Լոյս Գեղի Նոր Կարաշրջան** — Յ. Պէրդէրեան (Նուիրատու): Երուսաղէմ,
 Տպարան Սրբոց Յակոբեանց, 1973, էջ 293:
- Ճէնքի Գրոյլի** — Կոյր Երգահանը (1820-1915): Թարգմ. Ս. Յ. Փաշկեան: Պէյ-
 րուսթ, Տպ. Տօնիկեան, 1973, էջ 32: Նուէր Կարապետ Բ. Աշրգեանէ:
- Կենտոն Հարցեր և Անոց Լուծումը** — Կարապետ Բ. Աշրգեան (Նուիրատու):
 Պէյրուսթ, Տպ. Տօնիկեան, 1973, էջ 79:
- Նոր Աշխարհէն Հին Աշխարհ** — Սիոն Արքեպոս. Մանուկեան (Նուիրտ.): Պատ-
 կերագարդ: Տիթրոյթ, Միշիկըն: Պէյրուսթ, Տպ. Տօնիկեան, 1973, էջ 103:
- Սպառնիկ Համալսարանի Իրական Ռաժմումնէի Հայերէն Ճիւղը** — Լ. Գ. Մի-
 նասեան (Նուիրատու): Հաստատման 10ամեակի առթիւ, 1961-1971: Առանձ-
 նատիպ «Հուր» Ամսագրից: Թեհրան, Տպ. «Նուրբաշխ», 1971, էջ 14:
- Աշուղ Մարգար** (Օհան Օղլի) — Լ. Գ. Մինասեան (Նուիրատու): Կեանքն ու Գու-
 սանական երգերը: Թեհրան, Տպ. «Նուրբաշխ», 1972, էջ 437 + 25 էջ պարսկ.:
- Երկեր** — Ոստանիկ: Իրանահայ Գրողներէ Միութիւն (Նուիրատու): Հրատարա-
 կութիւն թիւ 2: Թեհրան, Տպ. «Նայիրի», 1972, էջ 176:
- Զիրոյ Գաշի Կարնոյ** — Վարդիթեր Կոնուզեան Յովհաննէսեան (Նուիրատու):
 Պէյրուսթ, Տպ. Համազգային, 1972, էջ 364:

Գրախօսական՝ «Լեզու Նախնեաց» — Պետրոս Ս. Պետրեան: Գրախօսեց՝ Մարտիրոս Մինասեան (նուիրատու): Առանձնատիպ՝ Սինն Ամսագրի 1972, Թիւ. 11-12 հ. 1973, Թիւ. 1-4: Երուսաղէմ, Տպ. Ս. Յակոբեանց, 1973, էջ 17:

Գործնական Բառարան Զափահասներու Հայերէն-Անգլիերէն — Աշխատասիրեց՝ Գ. Կ. Գուլամանեան (նւրտ.): Գահիրէ, Տպ. Ոսկետառ, 1972, էջ 544:

Եզուարդ Յակոբեան կը նուիրէ հետեւեալները. —

ա) **Կոմիտասի Հմայփին Տակ** — Եզ. Յակոբեան. Երաժշտական Ուսումնասիրութիւններու և Քննախօսականներու ժողովածու: Պէյրուս, Հրատարակութիւն «Շիրակ» Հրատարակչատան, 1972, էջ 187:

բ) **Ոսկէ Աշուն** — Եզ. Յակոբեան: Գպրոցական խմբերգ՝ դաշնամուրի նուագակցութեամբ: Խօսք՝ Ռուբէն Ղարիբեանի: Պէյրուս, Հրատ. նոյն, 1970:

գ) **Քուչակեան Ցաղեր** — Եզ. Յակոբեան: Դաշնամուրի նուագակցութեամբ: Խօսք՝ Նահապետ Քուչակի: Գահիրէ, Հրատ. Հայ Գեղարուեստասիրաց Միութեան, 1967, էջ 17:

դ) **Մահերգ Նահասակաց** — Խմբերգ՝ Երգեհոնի նուագակցութեամբ: Բանաստեղծութիւն՝ վահան Թէքէեանի: Երաժշտութիւն՝ Եզուարդ Յակոբեանի: Գահիրէ, Հրատ. ըստ նախորդին, 1965:

ե) **Հաւուն Հաւուն** — Տաղ Երգեհոնի նուագակցութեամբ: Խօսք՝ Գրիգոր Նարեկացիի: Դաշնամուրով՝ Եզ. Յակոբեանի: Գահիրէ, Հրատ. Ս. Գրիգոր Լուսաւորիչ Եկեղեցւոյ «Շնորհալի» Երգչախումբի: 1969:

զ) **Երեք Տաղ** — Մեներգներ Երգեհոնի նուագակցութեամբ: Մշակում՝ Եզ. Յակոբեանի: Գահիրէ. Հրատ. Եգիպտահայ Երգչախումբի, 1969:

է) **Սիրոյ Երգեր** — Դաշնամուրի նուագակցութեամբ: Եզուարդ Յակոբեան: Գահիրէ, Հրատ. ըստ նախորդին, 1969:

ը) **Քննական Երգեր** — Դաշնամուրի նուագակցութեամբ: Բ. Տպագրութիւն: Խօսք՝ Աւետիք Իսահակեանի: Երաժշտութիւն՝ Եզ. Յակոբեանի: Գահիրէ, Հրատ. Եգիպտահայ Թատրու Ալթունեան Երգչախումբի, 1967, էջ 12:

թ) **Ալիք Յանցանաց** — Խմբերգ՝ Երգեհոնի նուագակցութեամբ: Խօսք և եղանակ՝ Մեսրոպ Մաշտոցի: Մշակում՝ Եզուարդ Յակոբեանի: Գահիրէ, Հրատ. Ս. Գրիգոր Լուսաւորիչ Եկեղեցւոյ Միացեալ Հոգաբարձութեան, 1969:

Օրմանեան Սրբաբան և Ազիպստայ Գաղուք (1896-1918) — Գրիգոր Պամբանեան: Նուէր Ալեք Մանուկեան Մշակութային Հիմնադրամի կողմէ: Գահիրէ, Տպ. Ոսկետառ, 1973, էջ 188:

Ծագէ Ծագ (Պատմութեան) — Երուանդ Պարսումեան (նուիրատու): Պէյրուս, Տպ. Սեան, 1973, էջ 204:

101 Քառակիներ (Հայերէն և Անգլիերէն) — Մուրատ Մանուկեան (նուիրատու): Երուսաղէմ, Տպարան Ս. Յակոբեանց, 1973, էջ 109:

Տարեգիրք Ս. Խաչ Եկեղեցւոյ Մերոպեան Նախկերպարան և Եկրորդական Վարժարան — Զ. Տարի, 1970-1971 (Հայերէն և Անգլիերէն): Բիքօ Ռիվերա, Գալիֆօրնիա, 1971, էջ 82:

Նոյնին է՝ Տարին, 1971-1972: էջ 108: [1972, էջ 250:

Ասճալըր (Վէպ) — Զ. Մ. Որբունի (նւրտ.): Իսթանպուլ, Հրատ. «Մարմարասի»,

Աւետարան բոս Յովհաննու — Յունական Բնագրէն Թարգմանութեամբ: Վիեննա, Ամերիկեան Աստուածաշունչի Ընկերութիւն, 1334, էջ 243-315:

Ամերիկահայութիւնը Երէկ և Այսօր — Լեան Մարտիրոսեան (նուիրատու): Պէյրուս, Տպ. Մշակ, 1973, էջ 112:

Օրերայի Ծագումն ու Զարգացումը — Մովսէս Գ. Յովսէփեան (նուիրատու): Երուսաղէմ, Տպարան Ս. Յակոբեանց, 1973, էջ 21:

Գիտութեան Գասեր (Իրագիտութիւն), Երկրորդ Գիրք, Ը. Տպագրութիւն — Մ. Ասլանեան: Պէյրուս, Տպ. Օնիպար, 1951, էջ 90:

Աշխարհագրութիւն (Պատկերազարդ և Քարտիսաւոր, Վաւերացուած Եգիպտահայ Ուսումնական Խորհուրդէն, Միջին Դասընթացք, Գ. Տպագրութիւն) — Զ. Ամիրեան: Գահիրէ, Տպ. «Յուսարբ», 1955, էջ 121: [էջ 26:

Տիրամայր, Քեզ Երանեն Ամենայն Ազիք — Պ. Վ. Ա. (Զ. Մ.): Պէյրուս, 1964,

Մուրաշի Համբարձութիւնը Սրվագէն Պարում — Զայէլ Եսայեան: Հրատ. «Մշակ» Մասնաշարի: Պէյրուս, Տպ. Մշակ, 1969, էջ 118:

Հայկական Հարց Փաստաբանութեամբ Լոյսին Տակ — Գրիգոր Զօհրապ: Նուէր Շիրակ Տպարանէն: Պէյրուս, Շիրակ Հրատարակչատան, 1973, էջ 32:

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Ն. Ս. Օ. Տ. Տ. վազգէն Ա վեհափառ Հայրապետի Կոնդակը՝ Ս. Ներսէս Շնորհալիի Մահուան 800-ամեակի Առիթով		302
ԵՄԲԱԳՐԱԿԱՆ		
Ս. Ներսէս Շնորհալի	Ա. Գ.	305
Սահմանք Հաստոյ Հայաստանեայց Եկեղեցւոյ Ողբ Եղեռեայ	Ս. Ներսէս Շնորհալի Ս. Ներսէս Շնորհալի	308 314
Ն. Ս. Օ. Տ. Տ. վազգէն Ա վեհափառ Հայրապետի Կոնդակը՝ Գեորգ. Տ. Նորայր Եպս. Պողոսեանին և Գեորգ. Տ. Շահէ Եպս. Անէմեանին Արժուրեան Պատիւ Շնորհուելուն Առիթով		316
Հաղորդագրութիւն Մայր Աթոռ Ս. Էջմիածնի		318
Ս. ԳՐԱԿԱՆ		
Հերանոսաց Առաքեալը	Ե.	319
ԱՍՏՈՒԱՆՍԻՆԱԿԱՆ ԿԱԿԱՆ	ՄԱՂԱՔԻԱ ԱՐՓԵՊՍ. ՕՐՄԱՆԵԱՆ	324
Տեսական Աստուածաբանութիւն		
ԿՐՕՆԱԿԱՆ		
Մարմնական եւ Հոգեկան Մահեր	Գէորգ. Ս. շինելիքեան	334
ԲԱՆԱՍՏԵՂՆԱԿԱՆ		
Թշնամի	ՇԱԽԼ ՊՈՏԼԵՌ Թրգմ. Ս. Ա. Մ.	336
Աբու Լալա Մահարի	ԱԻՆՏԻՔ ԻՍԱՀԱԿԵԱՆ Անգլ. Թրգմ. Մ. ՄԱՆՈՒԿԵԱՆ	337
ԳՐԱԿԱՆ		
Նամականի Արշակ Զօպանեանի Տաղարան Յովհաննէս Կարնեցիի	Հրատ. Յ. ՔԻՒՐՏԵԱՆ	339 349
ԲԱՆԱՍԻՆԱԿԱՆ		
Նատեր Գրիչ եւ Նատերեանք Հայագէտ Լուի Մարիէս	Ն. ԱՐՓԵՊՍ. ՆՈՎԱԿԱՆ ՄԱՐՏԻՐՈՍ ՄԻՆԱՍՅԱՆ	358 361
ՊԱՏՄԱԿԱՆ		
Kitab Al-Yamini of 'Utbi	AMNON NETZER	366
ՄԱՏԵՆԱԳՐԱԿԱՆ		
Ներբողեան Սրբոյն Գրիգորի Լուսաւորչին	Հրատ. Ա. Յ. ՍՐՃՈՒՆԻ	370
ԳՐԱԵՕՍԱԿԱՆ		
Une Compilation sur la Grammaire de l'arménien Ancien	MARTIROS MINASSIAN	381
ՏԵՐՈՒՆԻ		
Հանգիստ Տ. վարդան Քինյ. Աագեանի Օրիորդ Տիգրանուհի Նալպանտեան		388 389
Ս. ՅԱԿՈՒՐԻ ՆԵՐՍԷՆ		390
Եկեղեցականք — Բեմականք		392
Պաշտօնականք		
Վարդապետական Գաւազանի Իշխանութեան Տըւշութիւն		392 393
Բարեպաշտական Նուէրներ «Սիւն» — Յանկ Նիւրբրու 1973 Տարեշրջանի		394
ՅԱՆԵԼՈՒՆ		
Յանկ «Սիւն»ի Խմբագրութեան եւ Գ. Կիւլպէնկեան Մասնադարանին Նուիրուած Գիրքերու		396
Բովանդակութիւն		399

C O N T E N T S

Pastoral letter of His Holiness the Catholicos	302
EDITORIAL	
St. Nerses Shenorhali	A. K. 305
Excerpt from the Pastoral Letter	St. Nerses Shenorhali 308
Excerpt from the Lament of Edessa	St. Nerses Shenorhali 314
Pastoral letter of His Holiness the Catholicos	316
THE BIBLE	
The Apostle of the Gentiles	Y. 319
THEOLOGY	
Rudiments of Theology	Archbp. Maghakia Ormanian 324
RELIGION	
Bodily and spiritual deaths	Kevork S. Genevisian 334
POETRY	
The enemy	Charles Bodelaire 336 Trans. S. A. M.
Abou'l Ala Mahari	Avedic Isahakian 337 Trans. M. Manoukian
LITERATURE	
The letters of Arshag Tchobanian	Ed. H. Kurdian 339
The poems of Hovhannes Garnetzi	349
PHILOLOGY	
The Scribe Nader	Archbp. N. Dzovagan 358
Louis Mariès	Martiros Minassian 361
HISTORY	
Kitâb Al-Yamini of 'Utbi	Amnon Netzer 366
PHILOLOGY	
Eulogy for St. Gregory the Illuminator	Ed. A. H. Serjouni 370
REVIEWS	
Une Compilation sur la Grammaire de l'Arménien Ancien	Martiros Minassian 381
OBITUARIES	
Rev. Vartan Avakian	388
Dikranouhi Nalbandian	389
Monthly news from the Armenian Patriarchate	390
Gifts received	393
Sion - Table of Contents (1973)	394
SUPPLEMENT	
Books received by the Redaction of "Sion" and the Gulbenkian Library	396
Contents	400

Yearly subscription: 5 U. S. Dollars

All correspondence should be addressed to:

Ara Kalaydjian, The St. James Press

P. O. Box 14001, Jerusalem — Israel